



ԱՐԴԻՆ

ԱՊՐԻԼ - ՄԱՅԻՍ - ՅՈՒՆԻՍ

Թիւ 4 - 5 - 6 2006

✓ 2013

Սիոն

ԱՄԱՍԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՌՔՈՒԹԵԱՆ

Զ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

2006

ԱՊՐԻԼ - ՄԱՅԻՍ - ՅՈՒՆԻՍ

Թիւ 4-5-6

2006

APRIL - MAY - JUNE

No. 4-5-6

S I O N

VOL. 80

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem

ԵԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ
ԿԱԹՈԼԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ
ՄԱՅՐ ԱԹՈՒ-Ս. ԷՇՄԻԱՑԻՆ



SUPREME PATRIARCH
CATHOLICOS
OF ALL ARMENIANS
MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՍՏ
ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱԼ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

(Սուրբ Էջմիածին, 2006 թ. ապրիլի 16)

Յանուս Յօր և Որդուոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Զի որպէս յարեալ Քրիստոս ի մեռելոց փառօքն Յօր,
նոյնպէս և մեջ ի նորոգումն կենաց շրջեսցուք» (Ղ. 2. 4):

Սիրելի բարեպաշտ հայորդիներ.

Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնի առիթով բերկրաշատ հոգով վերստին ողջունում ենք ձեզ՝ աշխարհասփիւր մեր բոլոր զաւակներին, «Քրիստոս յարեալ ի մեռելոց» աւետիսով, և կրկնում առաքեալի յորդորական խօսքերը. «Ինչպէս որ Քրիստոս մեռելներից յարութիւն առաւ Յօր փառքով, նոյնպէս և մենք քայլենք նոր կեանքով» (Ղ. 2. 4):

Աստուծոյ շնորհի, փրկութեան յոյսի ուրախութիւնն է հաճակել այսօր մեր հոգիները: Այսօր հրեշտակաց դասերը մեզ խնդակից տօնախմբում են մահուան պարտութիւնն ու կեանքի յաղթանակը:

Աստուածանայրը, որ Խաչի մօտ ողբում էր Որդու կորուստը, Տերունական Յարութեամբ մխիթարեալ բերկորում էր շնորհառատ այս օրը:

Աշակերտները, որ Վախեցած փախչում էին՝ նիայնակ թողնելով իրենց սիրելի Վարդապետին, այս օրը Յարութեան հաւատով զօրացած՝ Յարութեան աւետարեները դարձան՝ Քրիստոսի Աւետարանի լոյսով աշխարհը լուսաւորելու:

Մարդկութեան պատմութեան այս շրջադարձից երկու հազարամեակներ յետոյ նոյն մխիթարութիւնն ու ուրախութիւնն է պարզելում Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը ապրողներիս, որով շնորհն ունենք անցնելու մահուանից դեպի կեանք. խաւարից դեպի լոյս: Այսօր էլ ազգերի և ժողովուրդների համար յոյժ այժմեական են առաքեալի խօսքերը. «Ինչպէս որ Քրիստոս մեռելներից յարութիւն առաւ Յօր փառքով, նոյնպէս և մենք քայլենք նոր կեանքով»: Աշխարհը դեռ չի կարդանում կատարելապէս իրազործել այս պատգամը՝ քայլելու նոր կեանքով՝ խաղաղութեան, համերաշխութեան, սիրոյ ու եղբայրութեան ճանապարհներով: Այսօր էլ բազմաթիւ մարդիկ և ժողովուրդներ Յարութեան տօնը դիմաւորում են խովըների ու անհանգստութիւնների, դժուարութիւնների ու հոգսերի, պատերազմական վտանգների մէջ: Աշխարհը փոքրկուած է աւետարանական դրուագի նմանութեամբ,

բայց մարդիկ չեն շտապում դիմել առ Տէրը, ինչպես առաքեալները, ովքեր խնդրեցին իրենց Վարդապետին՝ խաղաղեցնելու փոթորիկը: Այսօր Վերատին ինչում է «Խաղաղութիւն ծեզ» (Յովհ. Ի. 19) ողջոյնը Յարուցեալ Փրկչի, որ ցոյց տուեց իր Վերքերն ու խոցուած կողը՝ աշխարհը հաւատքի բերելու համար, մինչ աշխարհը իր Վերքերը ցոյց է տալիս Աստուծոյ դեմ բողոքելու և Աստծուց հեռանալու համար:

Մարդկութեան առջև ծառացած հիմնախնդիրներին յանդիման Յարութեան տօնը նոր ներշնչումի, հաւատքի գօրացման, ըստ առաքեալի խօսքի՝ նոր կեանքով քայլելու շնորհառատ աղբիր է, որը գօրացնում է դժուարին կացութիւնները դիմագրաւուելու, խաղաղութիւնը, յոյսն ու սեր ճարդկային կեանքում հաստատելու: Բոլոր ժամանակներում, նաև մեր օրերում մարտահրաւերին ընդառաջ ելնելու, ընկերային-քաղաքական դիմակայութիւնները կանխելու, պատերազմական արհաւիրքները յաղբահարելու համար բաւական չեն սոսկ նիւթական միջոցներն ու հնարաւորութիւնները, զուտ աշխարհային ըմբռնումներն ու գործելակերպերը: Այսօր խաղաղ, արդար ու մարդասէր աշխարհի համար պիտի զինուել հոգևոր սպառազինութեամբ, քան մահարեր գէնքերով: Պիտի վերցնել խաչը և գնալ Տիրոջ ետևից, իրագործել բարին նոյնիսկ արգելքների մէջ, երկրպագել խաչուածին անզամ խաչուած լինելով, հոգու և հոգևորի քարանձաւից տեղաշարժուած տեսնել քարն անհաւատութեան:

Մարդկային հոգու յարակայ արդար ծգտումն է խաղաղութիւնը, որը ծշմարտապէս իրական ու անխափան պիտի լինի այն գիտակցութեամբ, որ երկնային Յօր հայեացքի ներքոյ մարդիկ եղբայրներ են՝ կոչուած յարուցեալ կեանքի լոյսերը յաւելելու աշխարհում: Աշխարհի մէջ Աստուծոյ ներկայութեան հաւատով ճարդկային հոգին պիտի գտնի իր մշտանորոգ գօրութիւնը մերժելու համար չարը, բռնութիւնն ու ատելութիւնը: Աստուածսիրութեամբ ու մարդասիրութեամբ տեղ չպիտի գտնեն միմեանց հոգևոր արժեքներն ու սրբութիւնները վիրաւորելու դրսնորումները, որ ամիսներ արդէն շարունակում են յուգել աշխարհը, և լսելի պիտի դառնայ աղաղակող արդար բողոքը Նախիջևանում իհմնովին ոչնչացուած հազարաւոր հայկական խաչքարերի, որոնք նշակութային հնագոյն արժեք էին և մշտամորմոց աղօթք, սիրոյ վկայութիւններ առ Աստուած ու մարդիկ: Զատկական այս նուիրական օրը Մենք աղօթում ենք, որ Աստուած նշմարտութեան իր հոգով գօրացնի մարդկանց ու ժողովուրդների կամքը՝ դատապարտելու միմեանց հոգևոր արժեքները անարգելու և միմեանց իրաւունքը ոտնահարելու արարքները, քայլերն ու ծգտումները և միշտ ընթանալու դեպի Աստուծոյ տեսութեան լոյսը, դեպի աստուածաստեղծ խաղաղ, արդար, բարեգործ աշխարհ:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ.

Մենք էլ կոչուեցինք տեսնելու Քրիստոսի Յարութեան արշալոյսը: Առ Փրկիչն հաւատի գօրութիւնը, յոյսն ու խնդրութիւնը կեանք տուեցին մեր ժողովորի ծգտումներին, մեր նշակոյթին ու առաջնորդեցին մեր պատմութեան ընթացքը: Եղերական ճամփաներով անցնելով, մեր ժողովուրդը միշտ հաւատաց Քրիստոսի հետ իր յարուցեալ նոր կեանքին, իր վերածննդին: Իրականութիւն են այսօր մեր պետականութեան վերահաստատումը և մեր ժողովորի ազատ կեանքը Դայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Դայրենի եզերքներում և Սփիլաքում համայն մեր ժողովուրդը ապրում է նոր յոյսերով ու իղձերով, հաւատով, որը դարերով, անստուեր ու անմայրամուտ սփռուել է Մայր Աբով Սուրբ Էջմիածնից, մեր եկեղեցիների լուսոյ

խորաններից: Թող առ Քրիստոս հաւատն ու յոյսը շարունակի քաբախն մեր սրտի զարկերակներում՝ դառնալով գօրութիւն կառուցելու մեր հայրերի երազած շեն ու բարգաւաճ երկիրը, պայծառ պահելու ազգային-եկեղեցական մեր կեանքը, Վառելու լոյսերը գալիքի, ինչպէս նաև նեցուկ և օգնական լինելու ամենքին՝ խաղաղութեան, ազատութեան ու արդարութեան իղձերի իրականացման ճանապարհներին:

Սուլը Թադէոս և Սուլը Բարդուղիմէոս առաքեալների Աթոռից, Լուսաւորչի գահից Եղբայրական սիրով Զատկական ողջոյն ենք յղում Ն. Ս. Օ. Տ. Ս. Արամ Ա Մեծի Տաճն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Թորգոն Արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլիսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանին և Հայրապետական Սեր օրինութիւնը՝ մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին ու սիրեցեալ համայն ժողովողին:

Ի Քրիստոս սիրով ողջունում ենք Քոյր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Փրկչի առատ շնորհները իրենց հոգևոր խնամքին յանձնուած Քրիստոսաւե հօտին:

Մեր ողջոյն ենք բերում Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Տիար Ռոբերտ Քոչարեանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Տիար Արկադի Ղուկասեանին, հայոց պետական ողջ աւագանուն, արուեստի, գիտութեան ու կրթութեան նուիրեալ մշակներին, հասարակական ու քաղաքական հայրենաշեն գործիչներին, մեր հայրենեաց պաշտպան քաջարի զօրականներին ու զինուորներին: Հայրապետական Մեր օրինութիւնն ու բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներին, որոնց գործունեութեամբ զօրանում և ամրապնդուում են մեր Երկրների բարի յարաբերութիւնները:

Քրիստոսի Սուլը Յարութեան շողերով նորոգուած է մեր հաւատը և նոր կեանքով քայլելու մեր յոյսը: Աղօթենք միասնաբար, որ Աստուած առաջնորդի մարդկանց ու ժողովուրդներին անրապնդելու խաղաղութեան, արդարութեան, սիրոյ ու Եղբայրութեան ճանապարհները, միշտ նորոգուող վերածնուող ու յարուցեալ կեանքի ճանապարհները: Թող Տէրը միասնական ու հաւատով զօրացեալ պահպանի ազգս հայոց ի Հայաստան, յԱրցախ և ի Սփիհէս՝ յանուն մշտնջենաւոր փառքի Ամենասուրբ Երրորդութեան՝ Յօր, Որդու և Սուլը Հոգու: Ամէն:

*Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրինեալ է Յարութիւնն Քրիստոսի*

ԿՐՈՆԱԿԱՆ

ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆԸ ԿԵԱՆՔ Է ԵՒ ՅՈՅՆ

Պատասխանի ետ հրեշտակն եւ ասէ ցկանայսն. «Մի՛ երկնչիք դուք գիտեմ զի զ թիսուս զիսաշելեալն խնդրէք, չէ՛ աստ, այլ յարեաւ, որպէս ասացն. եկայք եւ տեսէք զտեղին ուր կայր»: (Մատթ. ԻՂ: 5-6)

Գերմանիոյ. Հանովը բաղաժի գերեզմանատուներէն մէկուն մէջ դամբարան մը կայ, որ շինուած է կրանիքի եւ մարմարինի իրար շաղախուած մեծկակ հերձաքարերով, ապա իրար ագուցուած պողպատեայ ծանր գօտիներով: Գերեզմանը կը պատկանի կնոչ մը, որ երբեք չէր հաւատացած մեռելներու յարութեան: Այդ իսկ նպատակով ան իր կտակին մէջ յանձնարարած էր, որ երէ հակառակ պարագային մեռելներու յարութիւնը իրականանար, այդ գերեզմանը պէտք էր այնքան գօրաւոր ըլլար, որ իր յալիտենական բունը չխանգարուէր: Կարծէք այդ ալ բաւարար չըլլար, ան հոն գրութիւն մը դնել տուած էր, որ կ'ըսէր. «Սոյն դամբարանը բացարձակապէս պէտք չէ բացուի»:

Սակայն ժամանակի ընթացքին, փոքրիկ սերմ մը բարերու նեղին մէջ ապաստարան գտնելով, սկսած էր արմատ նետել եւ անիլ, այնքան մը որ կրանիքի ու մարմարինի հերձաքարերը սկսած էին տեղի տալ փոքրիկ սերմին, հիմա արդէն դարձած առողջ ծառ մը, այնպէս որ նոյնիսկ պողպատեայ գօտիները ծոնելով դուրս եկած էին իրենց փականեներէն: Աննշան փոքրիկ հունար անդին իրած էր ծանր բարերը, դառնալու վկան եւ հաստատելու միաժամանակ թէ անկասկած կեանքը աւելի գօրաւոր էր՝ բան մահը:

Գողգորայի տուամին պատմութիւնը մեզ կը բերէ այն եզրակացութեան թէ մարդիկ փորձեցին ըլլալ անզգամ, չար եւ անգուք, որքան որ կրնային, սակայն անոնք երբեք չյաջողեցան

յաղթահարել աստուածային սիրոյ ոյժը: Անոնք փորձեցին ատելութեամբ եւ ամօթանելով նսեմացնել մեր Փրկչին օր ըստ օրէ բարձրացող աստղը: Սպաննեցին զինք եւ կնքեցին անոր գերեզմանը, սակայն կարծէք այդ ալ բաւարար չէր, եւ բանի որ ան մարդացեալ Աստուածն էր, մահն անգամ չկրցաւ պահել զինք իր երիաններուն մէջ: Ոչ մէկ գեղարուեստական գործ կրցած է այսիան յանկուցիչ եւ շահեկան ճեւով նկարագրել յաղթանակ մը, զայն հասցնելով իր զենիքին, եւ կամ հարազատ ճեւով պատկերել այն գերագոյն երշանկութիւնը, զոր չորս աւետարանները արձանագրած են միասնաբար, ըսելով թէ աղջամուրը էր տակաւին եւ լոյսը չէր բացուած, ու ատոր փոխարէն կար խաւարին սպառնալիքը, եւ թէ ինչպէս երուսաղէմացիներ անհանդարտ գիշեր մը անցուցած էին, բայց եւ այնպէս, լոյսին՝ Աստուածորդիին տարտամ խոստումը - տաճարը երբեք օրէն վերակառուցելու - տակաւին կը յամենար:

Սակայն երէ մէկ է Քրիստոս, հետեւարար մէկ է անոր հրաշափառ Յարութիւնը, եւ այսօր Զատկական այդ լոյսը դարձեալ կը բացուի մեր վրայ, այն հրաշալի լոյսը՝ որ փարատեց մարդոց հողիներն ումիտերը պատող խաւարը եւ վերջնականապէս յաղթահարեց մահուան:

Հրէական սովորութեան համաձայն, առաւօտեան արշալոյսին, մի բանի կիներ գացին իրենց սիրեցեալ Վարդապետին գերեզմանը, անոր մարմինը իւղերով օծելու: Վշտահար եւ հոգեպէս խոռված կիները, տակաւին ծանր ու ննշող տպաւորութեանը տակն էին անցնող մի

քանի օրերու ընթացքին պատահած դէպֆերուն: Անոնք տակաւին հարուածին ծանրութենէն շշմած չէին կրցած լիովին ընբռնել եղելութիւնը, եւ չէին կրցած յանգիլ տրամարանական եզրակացութեան մը, որովհետեւ իրենց Վարդապետին բոլոր խօսքերը եղած էին խաղաղութեան, համերաշնութեան, ներումի եւ նամանաւանդ սիրոյ մասին, սակայն այդ բոլորին արդիւնքն ու միակ պատասխանը անբացատրելիօրէն... եղած էր Խաչը:

Երբ Խողարեր կիները մօտեցան իրենց Վարդապետի գերեզմանին, զարմանելով տեսան թէ ծամր քարը, որ իրը դուռ կը ծառայէր, մէկդի դրուած էր, եւ ներսը նստող սպիտակազգեստ հրեշտակ մը, տալով բարի լուրը, անոնց ըստաւ..

- Ինչո՞ւ ողջը կը փնտուի մեռել ներուն մէջ, հոս չէ՛, այլ յարութիւն առաւ:

«Չէ՛ աստ, այլ յարեաւ...»: Ահա այս բառերն էին որոնք կեանի կոչեցին եւ բառին իսկական առումովը, յաջորդող դարերու ընթացքին սնուցանեցին Քրիստոսի Եկեղեցին: Խաչափայտին նման, մեր Փրկչին բափուր գերեզմանը եւս խորհրդանշանն ու յայտարարը եղաւ Քրիստոնեային հաւատին եւ անոր կեանի ուղեգծին: Այս զոյց ճշանակները միասին առած, անոնք մեզի կու տան գաղափարը ներկայութեան մը - Աստուածային ներկայութեան - որուն վրայ հիմնուած է մեր՝ յաւիտենական կեանի հադէպ ունեցած յոյսը, ա՛յն յոյսը, որ կը ծնի իւրաքանչիւր Քրիստոնեային հետ աւազանին մկրտութեամբ, զայն դարձնելով անբաժան մէկ մասնիկը մեր իսկ գոյութեան եւ բնութեան:

Երականութեան մէջ, Քրիստոս ինք չէր որ մեզի տուաւ անմահութեան յոյսը, որորվիետեւ անոր երկնաւոր Հայրը պատմութեան դէպֆերուն եւ փորձառութիւններուն ընդմէջէն մեզի արդէն

սնուցած էր նոյն այդ յոյսով եւ գաղափարով: Սակայն ատոր փոխարէն, Քրիստոս մեզի բերաւ աւելի մեծ ու նոյն պարզեւ մը, ան մեզի բերաւ նոյնին ԱՆՎԱՀՈՒԹԻՒՆԸ: Ան իր աւետարաններուն եւ նամանաւանդ Յարութեան իրականութեան մէջէն մեզի՝ հաւատացեալներուս պարզեւեց ԿԵԱՆՔ եւ ՅՈՅՅՈՒ: Մարդկային մեր տկար բնութիւնը միշտ հակամէտ եղած է յուսալու, եւ ՅՈՅՅՈՒ՝ Քրիստոնեային համար եղած է հազար մահէ աւելի զօրաւոր, որովհետեւ Աստուած եղած է մեր ՅՈՅՅՈՒ ու ԿԵԱՆՔԸ, ինչպէս Սրբազն Սաղմոսերգուն կ'ըսէ. «Տէր յոյս իմ եւ կեանք իմ, ես յումմէ՛ երկեայց»:

Գարունը, սիրելի հաւատացեալներ, որ հրաշքի նման կը յայտնուի բնութեան մէջ, իննինին կեանին է կարծեցեալ մահէն յառաջացած, եւ այս անմահութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ անսպառ կեանունակութիւնը աստուածային սիրոյն: Ինչպէ՞ս կրնան մեղաւոր մարդիկ գծտիլ արժանանալու Աստուծոյ տեսութեան եւ կամ ամբողջացնելու Քրիստոնեային սահմանուած կեանիը անփորձ եւ անխոնվ: Մենք չենք կրնար ներել մեր մեղերը, բան մը որ միայն Աստուած կրնայ ընել. նոյնպէս ալ մենք ի վիճակի չենք բոլորովին ջնշելու մուր ու կասկածելի մեր անցեալը, բանի այդ ոյժը եւս կը պատկանի միմիայն Հայր Աստուծոյ: Քրիստոս զԱստուած յայտնաբերեց մարդ՝ կութեան, որ իր կարգին, յանձին անոր՝ պայքարեցաւ մեր մեղերուն դէմ, մինչ Հրեաներ զինք Խաչ կը հանէին, եւ այդ պէսով Աստուած իր գերակայութիւնը հաստացեց մահուան եւ մեղքին վրայ, իր Որդւոյն՝ Յիսուս Քրիստոսի Յարութեամբ:

Ֆրանսացի ճշանաւոր իմաստաէր եւ սկեպտիկ գրող՝ Վոլթէո, հետեւեալ բառերով կը նկարագրէ Զատիկը. «Քրիստոնեաներու կողմէ նշուող տօն

մը, ի յիշատակ համրութեան ներկայութեան խաչ հանուած Աստուծոյ մը, եւ տակաւին որուն մարմինն ալ կը ճաշակեն...»: Բայց այդ իմաստասէրը կը մոռնար նշելու այն իրողութիւնը թէ, Քրիստոնեաներ՝ Յարութեան եւ Սուրբ Հաղորդութեան խորհուրդներուն մէջ կը տեսմէին Աստուածորդին, որ մշտանորոգ կեանքի կը վերակոչուէր, մինչ անդին մահը, կը զգենուր տարրեր, աւելի մեղմ դէմք մը: Վոլթէու կը մոռնար այն բացարձակ իրողութիւնը թէ մենք իսկապէս պատրաստ չենք ապրելու բառին իսկական առումով - եթէ չենք պատրաստուած մեռնելու, որովհետեւ Քրիստոնեան գիտէ լաւ մեռնիլ, ինչպէս կը վկայէ պատմութիւնը Հին Քրիստոնեայ Եկեղեցւոյ եւ շարքը՝ անոր բազմահազար սուրբերուն, վկաներուն եւ նահատակներուն: Զատիկը՝ սիրելիներ, մեզի՝ Քրիստոնեաներուն համար պարզ վերջիշեցում մըն է, թէ մենք այլեւս պատճառ չունինք մահէն վախնալու, որովհետեւ Քրիստոս իր իսկ մահով հեռացուց մահուան սարսափը մեր սիրտերէն, Առաքեալին բառերով ըսելու: «Մահ, ո՞ւր է խայրոց բո»: Մահը, որ մարդուն տրուած Աքիլլէսի կրունկն է եւ մեր ամենախոնցելի տեղը, Յարութեան հաւատենով կրնայ վերածուիլ ոսկեշող զրահի մը, ընդդէմ մեղքին եւ նոյնինքն մահուան: Մենք Քրիստոսով կեանքի կոչուած ենք, եւ միայն Քրիստոսով կրնանք իրաւ եւ առաւել կեանք ունենալ:

Փոքրիկ աղջնակի մը, որ դպրոցէն տուն դարձի համար պէտք էր միշտ գերեզմանատունէ մը անցներ, հարցուցին եթէ չէր վախնար անցնելու այդտեղէն. որուն աղջնակը անմեղօրէն պատասխանելով կ'ըսէ.

- Ո՞չ, հոնկէ կ'անցնիմ պարզապէս տուն երթալու համար:

Քրիստոսի հակառակորդները իրենց կարելին ըրին շուրջի մէջ ճգելու նազարէքն եկած երիտասարդ Վարդապե-

տին փառքը, սակայն ո՞չ Պիղատոսի զինուորները, ո՞չ անոր գերեզմանին իրը դուռ ծառայող ծանր ժարը, եւ ո՞չ ալ նոյնիսկ Հռոմէական կայսրութեան կնիքը կրցան արգելք հանդիսանալ անոր հրաշափառ Յարութեան:

Հաւանարար շատերու անծանօթ ըլլայ Նիշոլայ Խվանովիչ Պուխարին անունը, որ 1917ի Համայնավար յեղափոխութեան ժամանակ Փոլիրապիւրոյի անդամ էր, չափազանց ազդեցիկ դէմք մը ու նաեւ այդ օրերուն «Փրավտա» թերթին խմբագրապետը: Կ'ըսուի թէ 1930ին, ան Քիեւ կ'երթայ հսկայ հաւաքոյրի մը մասնակցելու եւ հոն անաստուածութեան մասին խօսելու: Ժամէ մը աւելի Քրիստոնեութեան դէմ լուսանձներու եւ անարգանցներու իր ծանր հրետանին պարպելէ ետք, երբ իր ճառը կ'աւարտէ, խորհելով թէ այլեւս վերջնականապէս յաջողած էր մոխիրի վերածել քրիստոնեաներու հաւատելը, կը հարցնէ ներկաներուն եթէ ունեւ մէկը հարցում մը ուներ: Խլացնող լուսաթիւն մը կը տիրապեսէ սրահէն ներս: Սակայն ներկաներէն մին հանդարտորէն թեմ բարձրահալով կը կանգնի Պուխարինի կողքին, ու վայրկեան մը լուս ներկայ բազմութիւնը աշէն-ձախ դիտելէ ետք, յանկարծ աղաղակելով կու տայ Ռուս եկեղեցւոյ հանրածանօթ ողջոյնը. «Քրիստոս Յարեան ի Մեռելոց», եւ ամրող սրահը յոտնկայս, խլացուցիչ ձայնով միաբերան կը պատասխանէ: «Օրինեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Սիրելի եղբայրներ եւ Տոյրեր, քող այս առաւաօտ միացնենք մեր ձայները այդ սրահին մէջ գտնուող բազմութեան եւ միաբերան գոչենին. «Քրիստոս յարեան ի մեռելոց»: Եւ թող Յարուցեալ Փրկիչը ըլլայ մեր բոլորին հետ, մանաւանդ մեր ուխտաւոր Տոյրերուն եւ եղբայրներուն հետ, իրենց տունդարձի նամրուն վրայ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս, յաւիտենից Ամէն:

ՆՈՒՐՃԱՆ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՅԱՐՈՒՑԵԱԼԻՆ ՅԱԻՒՏԵՆԱԿԱՆ ՅԱՂԹՈՒԹԻՒՆԸ

Հերքուած յոյսերը ու հեռանկարները, եւ անոնց հետեւող խորունկ հիասքափութիւնը սաստկօրէն կը մտրակեն ու անձկալի կը դարձնեն մեր հանապագօրեայ ապրումները:

Ի՞նչ նշանակութիւն եւ պարունակութիւն ունի կեանքը, երբ իր իմաստէն կը մերկանայ եւ խաւարակուող գիշերուան մէջ կը սուզուի ու կը կորսուի:

Այն ատեն է, որ երկրի մթագնած հորիզոնները մահկանացու մարդուն վախճանը կը դարձնեն անփառունակ ու մարտիրոսական: Իր մէջ ու շուրջը կը տեսնէ միայն աւեր եւ փլուզում եւ կ'ողբայ իր երազած ու կորսուած երշանկութեան վրայ:

Նման ողբերգական կացութեան մէջ գտնուեցան թիսուսի աշակերտները, երբ խաչին վրայ տեսան բեւեռեալ, իրենց անզուգական ուսուցիչը յուսալիչ պարտութեան մէջ:

Աշխարհի համագիշերային մթութիւնը կարելի չէր համեմատել, անոնց ներաշխարհին երկինքին խաւարակուող խորութեան հետ:

Վշտալի մտածումներով բրգացած յուսահատութիւնը՝ գահակալած էր անոնց հոգիներուն մէջ եւ միակ բառը, որ կը յածէր իրենց շրթունքին վրայ մահացու վախն էր:

Ան՝ որ անբեկանելի ու անհերքելի յոյսերով համածուլած էր իրենց կեանքը Մեծ Վարդապետին աստուածային հոգիին հետ, թաղուած էր անբառնալի տապանաքարի մը ներքեւ:

Ան՝ որ ինքինն հոչակած էր Աստուածորդի եւ յաւիտենական կեանքին նանապարհը, դատապարտեալի մը ճակատագրով պիտի տարրալուծուէր հողին հետ եւ պիտի կորսուէր անհետ:

Հիմա՝ ի՞նչ կը մնար իրենց ուսուցչին նահատակութենէն եսով, որպէս միիթարական ու մնայուն յիշատակ, սուկատեսիլ սարսափը հրեայ մոլեռանդ ու ոխակալ հասարակութեամ:

Այս հիւծիչ մտածումները կ'անդամալուծէին իրենց հոգեկան եւ ֆիզիքական կարողութիւնները, համացերեկային ու համագիշերային տագնապներով:

Ալ համոզուած էին, որ իրենց կեանքը կախեալ էր դերանէ մը, որ յանկարծ կրնար փրբիլ եւ բնաշնչել իրենց գոյութիւնը երկրի մակերեսէն:

Փակուած ու կապանքուած վերնատան դռներուն ետեւ, մշտարբուն կը սպասէին իրենց կեանքի ողբերգական աւարտին:

Ալ՝ յոյսը սպառած էր իր վերշին նշոյլը եւ խրախուսական ոչինչ կը տեսնէին իրենց մէջ ու շուրջը:

Ալ՝ իրենց մտքին մէջ չէր շրջագայեր այն մտածումը, թէ պիտի կարենան վերսկսիլ նոր կեանք մը, նոր առաքելութեամբ:

Տէրը փշրած է մահուան կապանքները եւ իր ետեւ բողած էր թափուր գերեզմանի մը շօշափելի իրականութիւնը:

Յարուցեալին հետ մեր հոգեկան ընդելուզումով, ո՞չ փորձութեան խայծերը պիտի գայրեցնեն մեզ, ո՞չ աշխարհի վտանգները պիտի անձկոտեն մեր հոգին եւ ոչ ալ սատանային անիրաւ դրամանիշը պիտի յաջողի իշխել մեր սրտին: Պիտի ապրին յարութեան կենսուրախ կեանքը, յարութենէն առաջ:

Հոգիներու անզուգական Առաջնորդը՝ թափուր գերեզման մը թողուց իր ետեւ ու մեր առօրեայ կենցաղը վերա-

ծեց տօնակատարութեան, շնորհելով
տօներու գեղաճաճանչ շողարձակ
ապրումներ, իր բարեմասնութիւններով
բազմաճառագայթ:

Տուալ մեր անցողական հոդարոյը
գոյութեան յաւիտեաններու տեւողութեան,
բարձրացնելով մեզ երկրի քաղաքացիու-
թեանէն՝ երկնային քաղաքացիութեան:

Երկար դարաշրջաններու րոլոր
հայ սերունդները իրենց արեան հեղումով
ամուր ու բարձր րոնեցին Յարուցեալին
տիեզերական հաւատքին դրօշը, ազատ
պահելով հայ ժողովուրդին յաւերժութեան
լուսաճաճանչ նախապարհը:

Աշխարհի ներկայ քառային
բոհուրուիին մէջ, ամբարիշտներու
յարուցած խժալուր ժխորը, առաւել կը
բիւրեղացնէ քրիստոնեայ աշխարհին
հաւատքը ու բերկրալից կը դարձնէ
Յարութեան Մեծ Աւետիսը:

Որքան, որ Փրկչին աւետարանա-
կան նշմարտութիւններուն հաւատացող-
ները տեւապէս նախատուեր ու
հալածուեր են, բայց հոգեկան բարձրա-
գոյն պատճէններու վրայ հերոսավայել
պայքարեր ու հաստատ մնացեր են իրենց
անառիկ դիրքերուն վրայ:

Ժամանակակից անաստուածները
չեն ուզեր տեսնել գերեզմանէն Յարուցեալ
Յիսուս մը, այլ՝ մահկանացու մեռեալ
մը, հասարակ ուսուցիչ մը, հինաւուրց
մարգարէ մը եւ ոչ թէ այս բոլորէն վեր
ու առաջ կատարեալ մարդ մը եւ
կատարեալ Աստուած մը:

Կան տակաւին լրրութենէ
վկայուած հայ կիսագրագէտ
մտաւորականներ, լկտի հրատարակու-
թիւններու հեղինակ, որ կ'ուզեն Քրիստոսի
Աւետարանը նկատել ցնորդ եւ պատրան:

Անաստուածութեան մէջ
ախոյեաճացած նիշէ՝ կը գրէ իր մէկ
գրքին մէջ հետագայ լպիրը տողերը:

- «Աստուած չկայ: Եթէ գոյութիւն

ունենար, ես պիտի ըլլայի աստուածը»:
Կարհատել կեանք մը ունեցաւ ու բաց
աչքերով իշաւ դժոխվ, երկար ու տա-
ռապալից հոգեկանքէ մը եսք, իհւանդ ու
անօգուտ... ԶՂԶՈՒՄՈՎ:

Փրկչին յարութեամբ ոգեւորուած
մարդիկ հասկացան, որ մահը
սարսափազդու թշնամի մը չէ: Հողէն
ծնած, հողէ սնած եւ ի վերջոյ հողին հետ
տարրալուծուող ապականացու մարմինը
չէ, որ կը համբառնայ երկինք, այլ իր
անմահ հոգին է, իր անապականացու
մարմինը, որ կը յառնէ երկրէն երկինք:

Խաչը բերաւ յարութիւն, խաչը
ծնաւ անմահութիւն, եւ խաչը դարձաւ
մեղքին դէմ պայքարող յաղթութեան
խորհրդանիշը:

Շատեր կ'ուզեն յարութիւնը, բայց
կ'ուզեն, առանց խաչի զոհողութեան:
Կ'ուզեն փրկութիւնը, բայց Փրկիչը չեն
ուզեր:

Քրիստոսի յարութեան հետ կը
զոյուի մահկանացու մեռեալներու
յարութիւնը: Առանց յարութեան, ի զուր
է հաւատքը, ի զուր է քարոզը, ի զուր է
աղօքը, ի զուր է եկեղեցի յանախելը եւ
մուլ վառելը: Խարկանք է յաւիտեանական
կեանքի մասին հաւատացեալներու յոյսը:

Խաչուած սէրը ազատագրեց
մեղաւորը մեղքի Բոնապետին
կաշկանդումէն եւ լուսաւոր եւ անմոլար
ուղղութիւն տուաւ դէպի յաւերժութիւն
իր ուղեւորութեան:

Այս է Յարուցեալ Փրկչին սիրոյ
զօրութիւնը, այս է հաւատքին հրաշագոր-
ծութիւնը, որով հայութիւնը գոյատեւեց
մինչեւ ներկայ ազատ օրերը,
աննկարագրելի զուզումներու այրող
հնոցէն անցնելով:

- - -

Այսօր՝ բարեպաշտ մարդը կարիքը
կը զգայ սիրելու եւ պիրուելու: Հասկնալու
եւ հասկուելու իր շրջապատի մարդոցմէ:

Կ'ուզէ անկեղծ յարաբերութիւններով ազուցուիլ ամէն մարդու հետ, մինչեւ անգամ զինք չսիրողներուն հետ: Մերենականացած շփումները կը գործեն կեղծիքին մղումներով ու չեն դպչիր հոգիին: Կը յոգնեցնեն կեանքը եւ սրտին մէջ կը սառեցնեն պաղութիւնը:

Դժբախտաբար, այս շերմիկ յարաբերութիւնները չենք գտներ ոչ մէկ տեղ, ոչ մարդուն եւ ոչ ալ հասարակութեան մէջ:

Յանախ կը հանդիպինք սուտի ու կեղծիքի ժպիտին, շողոնորթներու փաղանգին, որ կը շողումն ծեֆծենումներով եւ օգտուիլ կ'ուզեն... մարդոց միամտութենէն: Անոնց զգայարաններէն կը բացակայի սիրոյ շերմութիւնը եւ բարեացակամ տրամադրութիւնը:

Հակառակ որ կը ճգնինք բարեմոյն զգացումով դիմագրաւել բացասական արտայայտութիւնները, մեր բոլոր շանքերը կը հանդիպին ժխտումի:

Եւ այս անտարբերութեան շահագործումներու ալիքին դիմաց՝ ժամանակակից բարի մարդը կը դիմէ ինքնապաշտպանութեան:

Իր շրջապատի մարդիկը կը գտնէ անհաշտ ու անբարեացակամ, մինչեւ անգամ, թշնամական, եւ ինքն ալ ի վերջոյ յուսալիուած կ'ամփոփուի իր ինքնասիրութեան անձուկ պատեանին մէջ, կղզիացած աշխարհի ժխորէն ու եռուզենէն:

Բնականօրէն, մարդուն մէջ

կ'իշխեն ընդունելու եւ մատուցելու զգացումները: Այդ սիրալիր փոխադարձութեան մէջ կը գտնէ մարդկային հոգին բաւարարութիւն:

Այն մարդը, որ կը սահմանափակուի ինքնասիրութեան մէջ, կ'աղքատանայ, կ'անշքանայ եւ կը կորսնենէ իր մարդկային արժանապատութիւնը:

Կը պատմուի, թէ իմաստուն մը նպատակ ըրած էր հարստանալ ու լիովին վայելել երկրի բարիքները եւ հանոյքները: Բայց՝ բանի տարիները կը յառաջանային, պարապութիւնը կը խորանար հոգիին մէջ եւ յագեցում չէր գտներ իր կորտակած հարստութենէն:

Տարիները սահեցան, մազերը ներմկցան, եղաւ 63 տարեկան եւ զարմանալի անակնկալով, նանցաւ Քրիստոսի Աւետարանին և նշանակած իր կեանը:

Եօթանասուն տարեկան էր, երրմահը ժամանեց: Մեռնելէն առաջ յանձնարարեց ընտանիքին արձանագրել իր շիրմին վրայ հետեւեալ նշանակալից խօսքը:

Ասս հանգչի 70 ամեայ ծերունի մը, որ ապրեցաւ ՄԻԱՅՆ ԵՕԹԸ ՏԱՐԻ:

Իմաստունը կը զեղչէր ի զուր ապրած, առանց Աստուծոյ եւ առանց Քրիստոսի տարիները, որոնք անհաւատութեան մէջ սպառած էին իր կեանը:

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՃՆՅ. ՏԻՒԼԿԻՐԵԱՆ

ԳԱԼԱՏԵԱՆ ԿԻՐԱԿԻ

(Մատթ. Իգ. 34-39 Կողոսացիս Բ. 8-Գ. 1)

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին է այսօր, նանցուած իրբեւ Գալատեան կիրակի եւ իմանուած Մատթէոսի աւետարանին ԻԳ զլխուն 39րդ համարին վրայ, ուր կ'ակնարկուի Քրիստոսի երկրորդ գալստեան: Կը կարդան Յիսուսի խօսքը. «Բայց կ'ըսեմ ձեզի թէ այսուհետեւ զիս այլեւս պիտի չտեսնէք մինչեւ որ ըսէ՞ օրհնեալ է ան, որ կու գայ Տիրոջ անունով»:

Ան եկաւ աշխարհ, դարձաւ մարդ մեր նմանութեամբ, առաւ իր վրայ ամէն ինչ որ մենք ունինք, բաժնեց մեր կեանքը ամէն կերպով, եւ ահա այդ ընելով կարողացաւ մարդու փրկութիւնը ապահովել:

Այս օրուան Առաւօտեան ժամերգութեան ընթացքին երգուելիք շարականն ալ կը յայտնաբերէ Յիսուսի վերադարձին եւ կատարելիք գործին խորհուրդը, ըստ հետեւեալին.

«Քու գալստեան խորհուրդը նախօրօֆ յայտնեցիր իսրայէլի մարգարէներուն միշոցաւ, զորս դուն ընտրեցիր Մովսէսէն ետք, եւ որոնք խօսեցան բազմաթիւ օրինակներով՝ Սուրբ Հոգիով լեցուած. տուր նաեւ մեզի, ով Փրկիչ, ու ողորմութիւնդ եւ մեր մեղքերուն բողոքիւնը:»

«Վերցին տարիներու հասնելուն՝ որոնք ծանուցուեցան տեսանողներու կողմէ, թէ մեզ փրկողը պիտի գայ ժամանակի վախճանին, մարդոց երեւար ծառայի կերպարանք զգեցած, տուր նաեւ մեզի, ով Փրկիչ, ու ողորմութիւնդ եւ մեր մեղքերուն բողոքիւնը:»

«Վեցերորդ օրին ու տիրական պատկերով ստեղծեցիր Աղամը, որ ու

պատուիրանին չհնագանդելով պատմուեանէն մերկացաւ. իսկ նոր Աղամը վեցերորդ դարուն կորսուածին այցելեց. տուր նաեւ մեզի, ով Փրկիչ, ու ողորմութիւնդ եւ մեր մեղքերուն բողոքիւնը:»

Ամէն մի հաւատացեալ քրիստոնեայ մօտիկէն կը հետաքրքուի թէ ինչ պիտի ըլլայ իր վիճակը յետ մահուան: Կը հետաքրքուի նաեւ գիտնալու թէ ինչ վարձատրութիւն պիտի ստանայ երք Յիսուս. վերադառնայ իր երկրորդ գալստեան, զատորշելու արդարները եւ անարդարները, բարիներն ու չարերը, դատելու աշխարհը եւ յետ այնու հաստատելու իր յաւիտենական բագաւորութիւնը:»

Մէկ կողմէ երք Քրիստոսի հետեւորդները ամէն ջանք կը բափեն ուղիղ նամբու մէջ մնալ, միւս կողմէ սակայն ուրիշներ՝ որոնք չեն ընդունած զՔրիստոս իրք իրենց Փրկիչը, կ'անցնին կեանքէն եւ կը նմանին բուսած այն խոտին որ արեւի տափութենէն եւ հողի խոնաւութենէն օգտուելով կը բուսնի եւ կը ծաղկի: Բայց յանկարծ երք արեւը աւելի զօրութեամբ յայտնաբերէ իր չերմութիւնը, այդ խոտը կը չորնայ եւ կ'այրի եւ կ'ոչնչանայ: Այս է որ պիտի պատահի բոլոր անոնց որոնք չեն նանցած ստեղծող եւ շնորհներով պսակող Աստուածը:»

Յիսուս ինք խօսեցաւ այն մասին թէ որոշապէս պիտի վերադառնայ երք երկնաւոր Հայրը կամի ամբողջացած տեսնել այն աշխատանքը որու սկիզբը դրած էր ինք աշխարհի վրայ ապրած օրերուն: Եւ ե՞րբ է այդ երկրորդ

գալստեան օրը: Յիսուս ըսաւ, ինք չի գիտեր, եւ երկնիքի հրեշտակներն ալ չեն գիտեր, այլ միայն Հայրը գիտէ երբ պիտի պատահի այդ: Լսած ենք որ եղած են անցեալին եւ կան այսօր մարդիկ որոնք Սուրբ Գիրքի մասին ունեցած իրենց ծանօթութեամբ կու գան յայտարարելու ժամն ու օրը, բուականն ու վայրը ուր Ան պիտի երեւի: Պէտք է հաւատանք եւ հետեւինք այսպիսի մարդոց խօսքին: Եւ կամ կրկնելո՞ւ ենք այն ինչ որ Յիսուս ինք ըսաւ թէ միայն Հայրը գիտէ ժամն ու օրը, տեղն ու բուականը իր գալուստին:

Կ'արժէ ակնարկ մը նետել տիեզերքի ստեղծագործութեան առաջին օրերուն վրայ երբ ոչինչ կարգաւորուած էր մինչեւ որ Արարիչը ձեւ եւ կեանք տուաւ ամէն ինչի որ գոյութիւն առաւ ըստ իր ցուցմունինին: Առաջին մարդն ալ - Աղամ - գոյութիւն առաւ ստանալով Աստուծոյ կնիքը, պատկերը, նմանութիւնը, եւ կոչուեցաւ ապրելու Անոր ներկայութեան երջանիկ եւ ուրախ կեանք մը: Բայց ան յետ փորձուելուն կորսմցուց պատուոյ դիրքը եւ դատապարտուեցաւ ապրելու տաժանելի եւ ցաւալի կեանք մը աշխարհի վրայ:

Ո՞վ է այն հայրը կամ մայրը որ երբ զաւկի տառապանիք՝ կ'անգիտանայ եւ աննկատ կը բողու զայն իր վիճակին մէջ, փոխանակ հետաքրքրուելու եւ միշոց ձեռք առնելով սրբագրելու կացութիւնը: Եթէ մենք այսպէս կը վերաբերինք մեր

զաւակներուն հետ, հապա ստեղծող Աստուածը ի՞նչպէս կրնայ մէկդի գգել իր ստեղծած մարդը, ի տես անոր ցաւագին վիճակին:

Ահա պատճառը որ Յիսուս՝ Աստուծոյ Միածին Որդին, ծնաւ, ապրեցաւ, գործեց եւ խօսեցաւ տառապող մարդկութեան, եւ հրաւիրեց զայն վերադառնալ տուն, ուղղել նամրան եւ արժանի ըլլալ ընդունուելու Հօր Աստուծոյ կողմէ, եւ ժառանգելու յաւիտենական կեանքը: Յիսուսի ծնունդը պատրաստեց գետինը Իր Երկրորդ Գալուստին որ պիտի պատահի լրացնելու սկսուած աշխատանիքը: Դուն եւ ես բաժին ունինք այս աշխատանիքն մէջ: Կոչուած ենք պատրաստուելու, եւ ապա իրը անդամները Յիսուսի հիմնած հոգեւոր ընկերութեան՝ եկեղեցին, ի մի քերելու եւ համագործակցութեամբ իրականացնելու աստուածային գերիշխանութեան հաստատումը մարդկութեան մէջ:

Մեր նախահայրերուն սայյաքումը եւ անհնազանդութեան մեղքի մէջ իյնալլ երբեք վերջնական պիտի չըլլար, վասն զի Հայր Աստուած կը սիրեր Իր ստեղծագործութեան պտուղը եղող մարդը եւ ահա պիտի չուզէր անոր կորուստը եւ զրկուիլը յաւիտենական կեանքին արժանանալէ: Ահա թէ ինչու պէտք է յիշատակենք մեր Տիրոջ Յիսուսի Գալուստեան դէպքը եւ բարձրաձայն գոչենք. «Օրինեալ է Ան որ կու գայ Տիրոջ անունով»:

ՇԱՀԷ Ա. ՔՃՆՅ. ԱԼԹՈՒՆԵԱՆ

«ՈՎԿ ԿԻՆ, ՄԵԾ Է ՔՈՒ ՀԱԽԱՏՔԴ, ԹՈՂ ԱՅՆՊԵՍ ԸԼԼԱՅ ՔԵԶԻ, ԻՆՉՊԵՍ ՈՐ Կ'ՈՒԶԵՍ»

Մատր. ԺԵ. 28:

Քամանացի կիմը ունէր մեծ հաւատք: Ինչո՞ւ իր մեծ հաւատքով չէր կրցած բժշկել իր աղջիկը: Հաւատքը ստուգանիշն է յարատելութեան եւ արդիւնաւորութեան: Մեժենական աշխարհայեաց ունեցողներու համար, հաւատքը զառանցանի է, իսկ հաւատարի համար՝ կեանի է, զօրութիւն եւ փրկութիւն: Աղօրողի մը հաւատքը պարտ է վաւերացուիլ Քրիստոսի կողմէ: Ան ըսած է.

«ՈԵՒԷ մէկը չի կրնար Հօրը գալ առանց Ինձի»:

Հաւատքը պարտի դառնալ որակական եւ ոգեկան ներկայութիւն: Անկենդան հողէն ու ջուրէն, եւ կարծր միջավայրէն, կը հաղորդուիմ կենդանի զօրութեամբ մը, որ թէեւ չի տարրալուծուիր գիտականօրէն, բայց կ'ապրուի իմանալի զօրութեամբ: Ուստի մշտավառ պահենն մեր հաւատքը: Ոչ թէ միտքն ու կամքն է այդ զօրութիւնը, այլ առ Աստուած հաւատքը: Որուն առջեւ գիտութիւնը կը խոնարի եւ փիլիսոփայութիւնը կը լուէ:

Դժրախտաքար այսօր, վարդապետութիւնները եւ դաւանանքներ հաւատքին տեղը գրաւած են: Յիսուս կազմակերպչական աշխատանի չէր տաներ, ո՞չ ալ վարդապետական կանոնագրութիւն: Պողոս առաքեալ նախատեսելով եկեղեցիներու մէջ պատահելիք սուս վարդապետական բանավէները, կ'ըսէ: «Մարդիկ ականջ պիտի չկախին առողջ վարդապետութեան, այլ՝ իրենց սեփական ցանկութիւններուն համապատասխանող եւ զիրենք հանոյացնող բաներու մասին խօսող ուսուցիչներ պիտի փնտուն» Բ. Տիմ. Դ.3:

Յիսուս եւս կ'ըսէ:-

«Այս ժողովուրդը (նաեւ ներկայ քրիստոնեաները) շրբունքներով կը մեծարէ զիս, բայց անոնց սիրտերը ենուու են ինձմէ. զուր տեղ կը պաշտ են զիս. կ'ուսուցանեն վարդապետութիւններ, որ մարդոց պատուիրածներն են»: «Աստուծոյ պատուիրանը ճգած՝ մարդոց աւանդութիւնը կը պահէք»:

Մարկ. է. 6-7:

Դաւանութիւնը եկեղեցւոյ հեղինակութեամբ զօրացած նշմարտութիւն է, Վարդապետութիւնը դպրոցներու հեղինակութեամբ հաստատուած կէտն է: Դաւանութիւնը կը պատկանի հաւատքին եւ կրօնքին, վարդապետութիւնը կը պատկանի ուսման եւ աստուածաբանութեան: Մինչ քրիստոնէութիւնը վարդապետութիւն մը չէ սոսկ, այլ եւ, մանաւանդ, անձնագոհութեան կեանի մը:

«Շատեր սիրոյ պատուէրները մոռցած, դատարկ վիճարանութեանց մէջ մտնելով մեզի Օրէնք սորվեցնելու ելեր են, մինչդեռ ո՞չ իրենց խօսածը գիտեն, ո՞չ ալ Աստուծոյ Օրէնքը, որուն մասին այնքան վատահութեամբ կը նառեն», կ'ըսէ: Պողոս առաքեալ Ա. Տիմ. Ա. 6: Մեր Տէրը ոչ մի տող գրած է, բայց ապրած է իր աշակերտներու ընկերակցութեան մէջ իրեւ կենդանի Գիրք: Իր պատուիրաններով այնպիսի լոյս սփռած է անոնց հոգիներէն ներս, որ անցնցելի պիտի մնայ յաւերժորէն, որովհետեւ իսկական իմաստը բառերու մէջ գրուած չէ, տողերէն անդին կ'իմացուի: Քրիստոսի վարդապետութիւնը գիրքերէ ուսած փիլիսոփայութիւն չէ, այլ կենդանի անձէն

բիսած կենդանարար աղքիւր:

Գիտութիւնը չի կրնար բարոյական առաջնորդութիւն տալ, որովհետեւ գիտութիւնը՝ նիւթը եւ շօշափելին կրնայ վերլուծել: Գիտութիւնը ամտեսանելին ու հոգեկան մղումը չի տեսներ ու չի կրնար պատասխանել: Գիտունները նման են գիտութեան դերակատարներուն՝ որպէս հեռատեսիլի դերասանները, որոնց քժիշկներ կամ գիտնականներ չեն, այլ քիչ մը գաղափարներ ունին դերակատարելու բնագիտութեան եւ կենսաբանութեան դերը: «Ճշմարիտ հաւատքը այն է որ կոյր չէ բնաւ եւ հեռու է կուրացուցիչ ըլլալէ: Կը ծնի հոգեկան լոյսէ մը, չպատճառաբանուող քայց անառարկելի ներքին ապացուցութենէն՝ որ գիտակցութիւնն է ինքնին: Այս է իր ճշմարիտ նկարագիրը».

Թորգում Արք. Գուշակեան:

Հաւատքը մարդուն մէջ
աստուածային պատկերին
վերակենդանացումն է:

Անձ մը ճանչնալու եւ բարեկամութիւն ընելու համար, յարաբերիլ եւ հաղորդակցիլ անհրաժեշտութիւն մըն է: Հետեւարար չենք կրնար ճանչնալ մեր Տէրը Յիսուս Քրիստոսը եթէ իր հետ հաղորդակից չենք: Ուրիշներէ ստացած մեր տեղեկութիւնները բաւարար չեն, նոյն իսկ կրնան սխալ եւ նախապաշարեալ ըլլալ: Ենթական ինք անձամբ ճանչնալու է այդ անձը: Մենք որ զմեզ Քրիստոնեայ կը կոչենք, անձնապէս ճանչցած ենք Տէր Յիսուսի Անձը, աղօքած ենք իրեն, ստացած ենք մեր աղօքքին պատասխանը: Եթէ միայն Յիսուսի մասին երկրորդական անձերէ կամ վարդապետութիւններէ իմացած ենք, ի՞նչ պէտք ունինք ճանչնալու Յիսուս, քանի որ մեր բարեկամը չէ:

«Քրասիրտ բարեկամներ ունենալ՝ ալ եւորութեան, բշուառութեան եւ

յուսալ քութեան մէջ, կը նշանակէ երկինքն այցելուներ ստանալ մեր սնարին քով». Վ. Աւագ Քահանայ Տիւլկէրեան:

Եթէ ամրող աշխարիի բարեկամները ինձի կոնակ դարձնեն, բարեկամ մը ունիմ որ ինձի կոնակ պիտի չդարձնէ, այդ անձը իմ ներսիդիս ապրող Յիսուսն է:

Քանանացի կինը մեծ հաւատք ունէր, սակայն հաւատքով որեւէ բան չէր գործած: Շատ հաւանական է, որ ինքն իսկ չէր գիտեր իր ունեցած հաւատքը մինչեւ որ կնոշը աչքները տեսան հաւատքին զօրութիւնը որ կու գար երկնառաք Յիսուսէ եւ կը ցոլացնէր Աստուած Ճշմարիտը: Յիսուս վկայեց իր Հօր մասին համամարդկութեան, ըսելով.

«Յաւիտենական կեանքը քեզ
նանչնալն է՝ որպէս նշմարիտ
միակ Աստուած եւ նանչնալ
Յիսուս Քրիստոսը՝ որ դուն
դրկեցիր»:

Յովի. Ժէ. 3:

Քանանացի կինը, թէեւ ունէր հաւատք, սակայն չէր գիտեր թէ այդ հաւատքը ի՞նչպէս կրնայ գործածել: Նոյնպէս ալ բազմաբիւ անձեր ունին դրամ, սակայն չեն գիտեր զայն գործածելը, ու միայն կը դիզեն...: Ինչպէս դրամ ունեցող բշուառականներ չեն գիտեր գործածել իրենց հարստութիւնը, նոյնպէս ալ շատ մը հաւատացեալներ իրենց ունեցած հաւատքը չեն գիտեր գործածել, որովհետեւ չեն հանդիպած Քրիստոսի, չեն ճանչցած իրենց Տէրը, չեն հաղորդուած Անոր Բարեկամութեան եւ չեն իրապուրուած Անոր Անձէն: Անցանց արդարութեան, ոչ մարդկային սէրը կատարեալ է, ոչ հաւատքը անեղծ, ոչ գութը անկեղծ, ոչ բարեկամութիւնը վստահելի, ու ոչ խօսքն ու խոստումը հաւատալի: Բարեկամութիւն մը կը խորանայ յարաբերութեամբ ու

սրտակցութեամբ, նոյնպէս ալ երբ յարաբերին Աստուծոյ հետ, կը հաղորդուին ու կը նանշանի Զին:

Կեանիք անհրաժեշտ ու ու հրամայական նորոգութեան կարիքը ունի: Կեանիք ինքնանպատակ, ինքնավախնան իրողութիւն մը չէ: Անհունութեան մէջ խարիսքող աննպատակ երբ մը չէ: «Ստոյգ է, որ Առաքելական շրջանի եւ այսօրուան եկեղեցին նոյնը չեն եւ չեն ալ կրնար ըլլալ: Ինքն իր մէջ չզարգացող որեւէ մէկ հաստատութիւն, ... որ չ'ապրիր այն զարգացումը որ կը պահանջուի, հետզհետէ ու ինքը բայց ինքնեան մեկուսացումի եւ մահուան կը դատապարտուի» Դոկտ. Արէլ Քին. Մանուկեան:

«Եւ ահա տաճարին վարագոյրը վերէն մինչեւ վար երկութի պատոեցաւ, եւ երկիրը շարժեցաւ, եւ ժայռերը նեղուեցան, եւ գերեզմաններ բացուեցան, եւ ննջեցեալ սուրբերու բազմարիւ մարմիններ յարութիւն առին» Սրբութիւն Մատք. Իէ. 51: Մինչեւ Յիսուս Քրիստոս, Սրբոցը փակ էր վարագոյրով, եւ արգիլուած էր ոեւէ մէկու մուտքը, բացի բահանայապետին, ու տարին միայն մէկ անգամ: Քրիստոս բացաւ Աստուծոյ ներկայութեան դուռը եւ բաջալեցաւ աւելի նանաչելի: Մարդկային յայտնագործութիւններու կատարը Յիսուսի նանաչումն է որպէս Փրկիչ եւ Տէր: Յովի. Ժէ. 3:

Երբ մարդ նշմարտութիւնը (զԱստուած) նանշնալ կը սկսի, սրտին մէջ սրբազն զայրոյթ մը կը զգայ անիրաւութեան ու բռնութեան դէմ: «Մեր Փրկիչը՝ Յիսուս, կ'ուզէ որ բոլոր մարդիկը փրկուին եւ հասնին նշմարտութեան նանաչումին, թէ՝ մէկ Աստուած կայ

միայն, եւ Աստուծոյ եւ մարդոց միջեւ միակ Միջնորդ մը՝ Յիսուս Քրիստոս Մարդացեալը, որ ինքինիքը իրեւ փրկագին տուաւ բոլոր մարդոց համար» Ա. Տիմոռ. Բ. 4-6: Աւետարանը բափանցիղու է ոչ միայն իմացականութեան, այլ մարդու ամբողջական էութեանը: Աստուածանանչումը պարզ հետաքրքրական ժամանց մը կամ տեղեկութիւն հաւաքել ըլլալու չէ՝ այլ մարտակոչ մը: Ներկայիս կան բազմարիւ ժարողչիներ եւ կղերականներ, որոնք իրենց վկայած Աստուածը չեն նանշնար:

Յիսուս իրեն հաւատացող Հրեաներուն ուղղելով իր խօսքը, ըստ «Եթէ հաւատարիմ մնաք իր ուսուցումներուն՝ նշմարտապէս իմ աշակերտներս եղած կ'ըլլաք. նշմարտութիւնը պիտի նանշնաք եւ նշմարտութիւնը ձեզ պիտի ազատէ» Յովի. Ղ. 32:

1. զԱստուած չենի կրնար լման նանշնալ, սակայն Զայն նանշնալու մտածումը մեզի հաւաստիք մըն է որ օր մը պիտի նանշնանի Զին:
2. «Որպէս զի նանշնաք Քրիստոսի սէրը, որեւէ միտքի հասողութենէն վեր կը մնայ» Եփես. Գ. 19:
3. «Յաւիտենական կեանիք եեզ նանշնան է՝ որպէս նշմարիտ միակ Աստուած եւ նանշնալ Յիսուս Քրիստոսը՝ որ դուն դրկեցիր» Յովի. Ժէ. 3:
4. «Ոչ ո՞վ կը նանշնայ - նշգրտօրէն կը հասկնայ - Որդին, Եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ո՞վ կը նանշնայ (նշգրտօրէն կը հասկնայ) Հայրը, Եթէ ոչ՝ Որդին, եւ ամ որու ուզէ յայտնել Որդին - Մատք. ԺԱ. 27:

Էմմառնակ նամբորդները, մինչեւ որ չիրաւիրեցին այս անծանօթ Հիւրը՝ Յիսուսը ներս՝ իրենց էութեան եւ ինքնութեան, չնանշցան Անոր ո՛վ ըլլալը:

Աստուածոյ իսկական զաւակները արդարութեամբ եւ

իրարու հանդէպ ցուցաբերուած սիրով կ'ապրին. «իսկ ով որ չի սիրեր, զԱստուած չի ճանչնար, որովհետեւ Աստուած սէր է» Ա.

Յովի. Դ. 8:

Երբ ուսումնասիրենի Մարդեղացեալ Յիսուսի յարաբերութիւնը իր ստեղծագործած մարդկութեան հետ, անկարելի կը քուի, չտեսնել Անոր յարգանքը, հանդէպ իր արարած հողաշէն մարդոց: Յիսուս երեկ մարդոց հետ չի յարաբերիր որպէս ստորադասներ եւ ստորուկներ, այլ մեծարաննով: Յիսուս չ'ըսեր, ոչ-Հրեայ Քանանացի կնոջ. «Քու աղջիկդ բժշկուած է, այլ համեստօրէն կ'ըսէ.

«Թող այնպէս ըլլայ ֆեզի, ինչպէս որ կ'ուզես»:

Ի՞նչ վեհանձն եւ ասպետական հոգի՝ ցոյց կու տայ Յիսուս, հեթանոս եւ այլ ազգի պատկանող անձի մը: Մինչդեռ խաչապա՛շտ եւ «Աստուածապսա՛կ» ցարերու իրերյաշորդ կառավարութեանց թշնամիկան դիրքը Հայերու հանդէպ անհասկնալի է: Հայ ազատագրական շարժումի ճախողութեան մէջ մեծ դեր խաղաց ոռւսական կառավարութեան թշնամիկան վերաբերումը: Յիսուսի համար.

Ամէն թշնամի անծանօթ բարեկամ մըն է եւ ամէն թշնամի եղբայր մըն է չճանչցուած:

«Մարդկութեան սէր»ը նոր նիւթ մըն է: Հիներուն համար՝ ամէն օտարական թշնամի էր: Ընկերսիրութիւնը չէր անցներ քաղաքի մը պարիսպներէն դուրս: Մարդուն մեծագոյն թշնամին ինքն է, երբ կը մերժէ աստուածային շնորհները: Խաղաղութեան մեծագոյն թշնամին մտահոգութիւնն է: Քրիստոսի դիտանկիւնէն, մարդկութեան իսկական թշնամին, վախն էր, հոգն ու մտատանջութիւնը եւ անվատահութիւնը:

Վախը փարատելու ու ցրուելու համար, Յիսուս՝ Որդի Աստուծոյն զԱստուած ներկայացուց վեհափառօրէն որպէս Հայր՝ երկնաւորը:

Եթէ սիրենի մեր թշնամին՝ իր հոգին մեզի աւելի յատակ պիտի ըլլայ եւ որքան աւելի թափանցենի անոր մէջ, այնքան աւելի պիտի տեսնենի թէ իրաւունի ունի մեր գութին եւ մեր սիրոյն: Աէրը սիրուողը թափանցիկ կ'ընէ, սիրելով թշնամին կը մաքրենի գիտակցութեան մէջ մեր ոգին:

Ի՞նչպէս, «սիրեցէք ձեր թշնամիներ» պատուէրը Յիսուսի, ի յայտ եկաւ Պապ Թագաւորին եւ Մուշեղ Մամիկոննեանի Քրիստոսադաւան նուիրումին մէջ: Այս երկու ասպետական նկարագրի եւ հաւատի տէր անձերը, երբ յաղթականորէն վտարեցին Սասանեան թագաւորը իրենց հայրենիքէն, Պարսից Շապուհ թագաւորին կանանցը՝ գերի ինկած էր Հայկական բանակին: Հայոց թագաւոր Պապ եւ Սպարապետ Մամիկոննեան փոխանակ վրէժ լուծելու Շապուհ թագաւորէն որ բռնարարած եւ ապա սպաննած էր Հայոց Փառանձեմ Թագուհին, պաշտպան կանգնեցան իւնք իրենց Արքային, ինչպէս նաև բոլոր պատերազմական գերիները:

Այսպէս Հայ Քրիստոնեան դարձաւ կենդանի վկան իր Յիսուսին եւ Անոր Եկեղեցիին:

ԱԼ ՊԷՌ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ

104-2006



ՀԻՒՄԸՆԻԶՄ

Հիւմընիզմ՝ բառը կը նշանակէ պաշտամունք մարդ էակի: Եւ արդարեւ հիւմընիզմը կարելի է նկատել տեսակ մը կրօն: Այս կրօնին հետեւողները այնպէս կը հաւատան թէ մարդ էակը ինքնարաւ է եւ ինքնազօր է: Ան երկինքներու մէջ բնակող Աստրծոյն պէտքը չունի: Մարդը կրօնայ ինքն իրենը յաղթահարել ամէն դժուարութեանց: Աստուած գոյութիւն չունի: Եւ ուրեմն Աստուծոյ պաշտամունքը անմտութիւն է եւ Քրիստոսի կամ Ա. Հոգույն մասին խօսիլը գաղթակղութիւն է:

Հիւմընիզմը թէեւ պատմութեան բոլոր ժամանակներուն մէջ ալ գոյութիւն ունեցած է եւ սակայն ան 19րդ դարուն մէջն էր որ ծաղկեցաւ, զօրացաւ եւ տարածուեցաւ զիտական, փիլիսոփայական, ընկերային, դաստիարակչական եւ նոյնիսկ կրօնական մարգերուն մէջ: Հիւմընիզմը միայն ու միայն անաստուած եւ անկրօն երկիրներուն յատուկ երեւոյթ մը չէ: Ան կը գործէ եւ տեղ գրաւած է նոյնիսկ ամէնէն Քրիստոնեայ եւ կրօնասէր եւ աստուածավախ երկիրներու մէջ:

Մեզի ծանօթ բոլոր մեծ կրօններն ալ հիմնուած են Աստուծոյ գոյութեան, ամենակալութեան, եւ պաշտամունքի սկզբունքին վրայ: Թէ՛ Մովսիսական եւ թէ՛ Մահմետական կրօններ կը պաշտեն այն Աստուածը որ Հայրն է Քրիստոսի: Ճիշտ է թէեւ որ պատմութեան բոլոր ժամանակներուն մէջն ալ կրօնի պատերազմներ պատահած են սակայն միշտ ալ «աստուած չկայ» բարողողները Դաւիթ մարգարեկ ըստածին պէս նկատուած են սնարարոյ եւ «անզգամ»: «Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ ոչ գոյ Աստուած»:

Կասկած չկայ որ մարդ էակը

գլուխն է արարածներուն: Ըստ Ա. Գրոց մարդուն շինութիւնը պատահեցաւ այլ արարածներէն տարրեր: Աստուած մարդը իր պատկերին համաձայն ստեղծեց: Մարդը դրախտին արժանի նկատուեցաւ եւ իշխան կարգուեցաւ բոլոր միւս արարածներուն: Մարդու մտային եւ հոգեկան զօրութեանց սահման չկայ: Աստուած ըսած է որ մենք մարդերս եւս կարող ենք աստուածներ ըլլալու: Եւ Քրիստոս անգամ չըսա՞ւ միթէ որ մեզմէ որեւէ մէկը լեռներ շարժելու կարողութիւն ունի եթէ իր հաւատը մանանեխի հատիկին չափ է:

Մենք զԱստուած կ'որակենք «մարդասէր»: Աստուած մարդ արարածը այնքան սիրեց որ իր Միածին Որդին որկեց զայն փրկելու համար: Եւ Աստուած կ'ուզէ որ մենք ալ ճիշտ իրեն նման ըլլանք «մարդասէր»: «Իրար սիրեցէք» կ'ըսէ Քրիստոս: Նոյնիսկ «սիրեցէք ձեր քշնամիները» կ'ըսէ Ան: Միթէ մարգարէները չքարողեցի՞ն «Խորայէլի ամէն քաղաքացի պարտի արդարութիւն եւ ճշմարտութիւն փնտոել եւ այրիին եւ օստրին խնամատար ըլլալ»: Երբ իրեշտակները Աստուծոյ փառքը կ'եղանակին, անոնք ուզեցին նաև որ Քրիստոսի Մնունդը «աշխարհիս շնորհէ խաղաղութիւն»:

Մարդը սակայն ոչ աստուած է, ոչ սուրբ է եւ ոչ ալ անմեղ: Մարդը գիտէ սպաննել, աւերել, գողնալ եւ ատել: Մարդը ամէն կարգի սատանայական գործերու հետամուտ կ'ըլլայ: Եսասիրութիւնը գագարն է մարդկային բոլոր անօրէնութիւններուն: Եսասէրը ոչ իր եղբայրը կը սիրէ եւ ոչ ալ իր էակիցը կը հոգայ: Եսասէրը հիւմանիզմին իմաստը չի կրնար գիտցած ըլլալ: Մեր աշխարհը քանի, քանի բագաւորներ եւ իշխաններ

տեսած է որոնք իրենք զիրենք աստուած կարծած են եւ սակայն արիւն, աւերած եւ շարդ ընծայած են իրենց ենթակայ հպատակներուն:

Մեր դարում գոյութիւն ունեցող հիւմանիստ անձինք կրնայ ըլալ որ գեղեցիկ եւ բարի առաջադրութիւններով տոգորուած են: Բայց եւ այնպէս այս աշխարհը դեռ կը տառապի եւ

երշանկութիւնն ու անդորրութիւնը պակաս է մեր մէջէն: Հիւմանիզմը ամենազօր չէ ուրեմն: Եւ թէ աշխարհի եւ թէ մարդկութեան փրկութիւնը տակաւին կը կայանայ միայն ու միայն ճշմարիտ Աստուծոյ պաշտամունքին եւ Անոր Որդույն Յիսուս Քրիստոսի աշակերտ ըլլալուն մէջ:

ԿԱՐԷՆ Ա. ՔՃՆՅ. ԿՏԱՆԵԱՆ

ՇՆՈՐՀԱԿՈՐԱՆՔ

Ա. Զատկուան առիթով, շնորհաւորանքի գիրեր եւ հեռագրեր առաքուեցան Հոգեւոր ու Կառավարական պետերուն եւ Առաջնորդներուն, որոնց շնորհաւորագիրերը ստացած է Պատրիարք Սրբազն Հայրը.-

- Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Ա. Օծութիւն Տ. Տ. Գարեգին Բ. Կարողիկոսէն.

- Մեծի Տաճն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ, Ն. Ա. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կարողիկոսէն.

- Մոսկուայի եւ Ռուսիոյ Օրբոսովու Եկեղեցւոյ Ամեն. Տ. Ալէքսէյ Բ. Սրբազն Պատրիարքէն.

- Լիզանի Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Նախագահ Տիար Մարթին Եսայեանի հետ.

- Թեմակալ Առաջնորդներէն, Պետական եւ Ազգային Հաստատութեանց ղեկավարներէն:

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ
ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԱՄԵՆԱՅՅՆ ՀԱՅՈՑ
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷԶՄԻԱՇԽԻՆ



SUPREME PATRIARCH
CATHOLICOS
OF ALL ARMENIANS
MOTHER SEE OF HOLY ETCHMIADZIN

Թիվ 555

Սուրբ Զատիկ, 2006 թ.

ԱՄԵՆԱՊԱՏԻՎ

Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐՁԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՍԻՒԿՅԱՆ
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ
Երուսաղեմ, Իսրայել

Ամենապատիվ Սրբազն Պատրիարք,

Վերստին քրիստոնեական Սուրբ Եկեղեցիներում հնչում է «Փառք իրաշափան Յարութեան Բո, Տեր» օրինաբանությունը, և քրիստոնյա մարդկությունը բերկրում է «մեծաւ ուրախութեամբ աւետեօք յարութեան Տեառն մերոյ Եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի»:

Այսօր միասնական աղոթքներով գոհություն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ հանապազ զորացնում է ազգս հայոց «ի յոյսն կենդանի. ի ծեռն յարութեանն Յիսուսի Քրիստոսի ի մեռելոց» (Ա Պետր. 1.3): Առ Յարուցյալ Որդին այդ աննար հավատքով իրականություն դարձան Յայաստան և Արցախ մեր աշխարհների անկախությունն ու ազատությունը, Մայր Յայրենիքի ու Սփյուռքի կապերի արդյունավորումը, Եկեղեցական կյանքի վերազարթոնքը:

Յարության հանդեպ հավատքը մշտարթում է մեր զավակների հոգում, և զորավոր՝ Քրիստոսին այս աշխարհում վկայելու սերը, որոնցով պիտի առավել արգասավորենք մեր ջանքերը հանուն հայոց համախումբ առաջընթացի, և մեր մասնակցությունը ժողովուրդների շարքում՝ ի սեր խաղաղ ու բռնություններից գերծ աշխարհի:

Ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ մեր ժողովրդի համար ձեռքբերումներով սկսված հազարամյակի արևագալը արշալույսի հարության նորանոր հաղթանակներով, Եկեղեցանվեր և ազգաշահ գործոց բյուր հաջողություններով:

Միանալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Յայրապետական Սեր շնորհավորանքն ենք հղում Ձեզ, Բարեբասամ արորդութ ուղարկութ սպասավորաց և ուազատավոր սեր զավակաց՝ Յիսուս Քրիստոսի Յարաշափան Յարության տոնի առիթով: Այլև մաղթում ենք արևագալություն ու քաջառողջություն և Յարուցյալ Փրկչի հանապազ օրինությունն ու աջակցությունը Ձեզ՝ ի պայծառություն Երուսաղեմի Յայոց Պատրիարքության և Մռաթելական մեր Սուրբ Եկեղեցու:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՅ,
ՕՐԴՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԵԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Եղբայրական սիրո ողջունիվ,
աղոթարար՝

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՅՆ ՀԱՅՈՑ



Տար. 67/05

ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԱՆԹԻւրիստ - ԼԻԲԱՆԱՆ

ԱՐԵԳԱԿԱՆ

Ա. Զատիկի, 2006

Ամենապատիհ

Տ. Թորգոմ Արքեպակ. Մանուկեան
Հայ Պատրիարք Երուսաղեմի
Երուսաղեմ:

Սիրեցեալ եղբայր ի Քրիստոս.

Ահա դարձեալ Հայ Եկեղեցւոյ զանգակները կ'աւետեն հրաշափառ Յարուրիւնը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի: Արդարիւ, խաչով կերտուած Քրիստոսի Յարուրիւնը յաւերժախոս պատգամ մըն է ուղղուած համայն մարդկութեան ու նաեւ մեր ժողովուրդին. որ կարելի չէ յաւիտենական կեանքը մահուան դատապարտել: Քրիստոսի Յարուրիւնը ոչ միայն ճշմարիտ կեանքի պարգեւն է Աստուծոյ կողմէ մարդուն շնորհուած. այլ նաեւ հրաւեր մը՝ աշխարհի բոլոր ճամրաներուն մէջէն ընտրելու այն ճամրան, որ կը տանի դեպի "առաւել կեանք". դեպի Քրիստոս, որպէս յաւիտենական կեանքը աշխարհին:

Այս խոր գիտակցութեամբ մեր ժողովուրդը քայեց դեպի "առաւել կեանք". իր պատմուրիւնը վերածելով խաչեն դեպի յարուրիւն ընթացող ճանապարհի մը: Մեր ժողովուրդը կոչուած է Եերկայ աշխարհի դժուար պայմաններուն ու յազմազան մարտահրաւերներուն դիմաց վերանորոգելու իր ուխտը՝ քալելու նոյն ճանապարհեն. այն ճանապարհեն. որ զինք կ'առաջնորդէ դեպի Քրիստոսի Յարուրեան զօրուրեսմը կենսագործուած ի՞ր ազգային յարուրիւնը:

Ահա այս հաւատքով ու տեսիլով կը դիմաւորենք Քրիստոսի հրաշափառ Յարուրիւնը: Հոգեպարար այս առիթով կ'ողջունենք Զերդ Ամենապատոււթիւնն ու Ա. Յակոբեան ուխտեալ միարանուրիւնը: Կ'աղօքենք առ Աստուած. որ Քրիստոսի Յարուրիւնը նոր շունչով ու նոր կետնիով ծաղկագարդէ Հայց. Առաքելական մեր Սուրբ Եկեղեցւոյ, Զեր ուխտեալ միարանուրեան ու Զեր հոգեւոր խնամին ենթակայ մեր ժողովուրդի զաւակներուն կեանքը:

Եղբայրական չերմ սիրով,

Աղօքակից
Օսման Ա.

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ



**Патриарх
Московский
и всея Руси**

119034 Москва, Чистый пер., 5

**ЕГО БЛАЖЕНСТВУ,
БЛАЖЕННЕЙШЕМУ ТОРКОМУ II,
АРМЯНСКОМУ ПАТРИАРХУ ИЕРУСАЛИМА**

Ваше Блаженство!


Христос Воскресе!

Ликуя и празднуя победу жизни над смертью, мы восклицаем ныне вместе со святителем Иоанном Златоустом: «Воскрес Христос – и ад низложился, воскрес Христос – и пали бесы, воскрес Христос – и радуются ангелы, воскрес Христос – и водворяется жизнь, воскрес Христос – и мертвого ни одного нет во гробе!».

Поздравляя Вас с праздником Воскресения Христова, желаю Вам, чтобы Господь, который «воскрес из мертвых славою Отца» (Рим. 6, 4), наполнил Ваше сердце миром, любовью и пасхальной радостью.

Да сохранит и укрепит Вас Воскресший Господь Иисус Христос на многая лета.

С любовью о Христе Воскресшем


ПАТРИАРХ МОСКОВСКИЙ И ВСЕЯ РУСИ

Пасха Христова
2006 г.
Москва

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՀԱՅՐ, ՀԱՅԵՐԷՆ ՍՈՐՎԵՑՈՒԻՐ...

Հայր, հայերէն սորվեցուր սա մանուկին հայկազուն՝
Արհեստիդ հետ առօրեայ եւ գիշերուան աղօքֆին,
Հայրերդ ինչպէս զայն քեզի՝ սորվեցուցին օր մը հին,
Որ, օր մը նոր՝ ժու կարգիդ՝ զայն կտակես ժու տղուն:

Հայր, հայերէն սերմանէ վաղորդայնիդ ժու սիրոյն՝
Իբր յուորի հերկ, բարի գործ, նանու իբրեւ պարտք սրբին,
Որ չար հովին դէմ գիտնայ՝ տոլկալ, աճիլ ժու որդին,
Իր կեանին ապրի հայօրէն ու երջանիկ ու բեղոն'ն...

Զի Հայ Լեզուն միակ լաստն է Հայութեան տարագիր,
Ուր կարենայ՝ կառչիլ Հայն՝ իր յաւերժին ի խնդիր,
Հայրենի՛ է ոգեղէն՝ հայրենիին ժու հողէ...

Տղուդ բերրի միտքին մէջ, հայր, անհաշիւ դուն ցանէ՝
Հայ բառերու լոյս հունտեր՝ Ապագայի իբրեւ ծառ,
Որուն շուտքին կարենա՞ս փակել աչքերդ հեշտաբար...

ՈՎԿ ՀԱՅ, ԽՕՍՔ՝ ՀԱՅԵՐԷՆ...

ՈՎԿ Հայ, խօսէ՛ հայերէն շէկ զարթօնքէդ մինչեւ ժուն.
Բազմութեան մէջ թէ մինակ, տան թէ ճամբուն շուկայի,
Օտարին հետ ու եղորդ, իբրեւ յաղթերգ պանծալի,
Հպարտութեա՞մբ, բարձրածայն լոկ հայերէն խօսէ դուն:

Կանաչ բակէն դպրոցի մինչեւ մահինն յետնագոյն՝
Խօսիդ ըլլայ միշտ հայերէն, զի մէն մի բառն հայրենի՝
Օղակ մ'է նոր ու հզօր, որմով տակաւ կ'երկարի
Հայ լեզուին հին, բայց անմաշ շղթան ոսկի եւ անհուն...

Բերանացի, գրաւոր, ու մտովին, հոգեւին՝
Միշտ հայերէն խօսէ դուն՝ ի սէ՛ր մեր մեծ Անցեալին,
Որ իր հողին տակ ննջող մեր ողջ նախնիքը ցնծան:

Թէ հա՛րկ ըլլայ Աստուծոյ հետ ալ խօսիլ անպայման,
Հպա՛րտօրէն, ոսկրերովդ ու շրբներովդ հողածոյ
Խօսէ դա՛րձեալ հայերէն՝ այդ սուրբ լեզուն Աստուծոյ...

ԺԱԳ Ա. ՅԱԿՈԲԵԱՆ

ԱՆՇԱՆՈԹ ԱՂՋԱՆ

Ես մեզ տեսայ, եկար քամուն
Եւ կանգ առար վանդի բակում,
Զերմ, երկիւղած խաչ հանեցիր,
Ու լուռ աղօթք մրմնացիր:

Սիրտըս կարծես մի պահ կանգնեց,
Ես ցանկացայ մեզ հարցընել,
Թէ ի՞նչ էիր դու աղերտում
Հեզամրմունց ք աղօթքում:

Թախի՞ծն էր մեզ բերել այստեղ,
Թէ՞ հրճուանձը հոգուդ բռչող,
Այս սուրբ վայրը աղօթատան՝
Աստուծոյ հետ հաղորդության:

- Տէ՛ր իմ Աստուած, լսի՛ր նրան.
Զահել սիրտը այս աղջկայ
Թող չլցուի անյուսութեամբ,
Թող միշտ յորդի ուրախութեամբ:

Ես մեզ տեսայ, ո՞վ Տիրամայր,
Պատկերի մէջ այն աղջկայ,
Սիրտըս նչաց երանությամբ,
Մեր հաւատի յաւերժութեամբ:

ՆԵՐՍԷՍ ՎԱՆԱԿԱՆ

ՄԵՆՈՒԹԻՒՆ

Անտունի Հայուն

*Դուրսը՝ զիշեր, աշուն զիշեր
Հով ու անձրեւ, տրտում զիշեր:*

*Ահա՝ ըստուեր մը ընտանի
Սենեակս ներս լուռ կը սահի:*

*Սենեակ տրտում, համբ քարեկամ
Կարենայի՛ր իրեն պատմել
Թէ սպիտակ ու ոսկեթել
Ի՞նչ երազներ եմ հոս հիւսեր
Ու ե՞ս ժակեր ի՞նչ տեսիլներ
Նենգ նայուածքին տակ այս կեանքին,
Թէ վշտի ի՞նչ բոսոր փուշեր՝
Անգութ ու բութ, սիրտս են խոցեր,
Թէ ինչպէս մահմ է իմա եկեր
Իր բրիջով՝ վէրք փորագրեր,
Ու ժպիտով՝ դարման տուեր:*

*Ներսը՝ զիշեր, տրտում զիշեր
Անձայն ու բաց, աշուն զիշեր:*

ՆՈՒԱՐԴ ԵԱՂԼԵԱՆ

ԳՐԱԿԱՆ

ՄԶԿԻԹԻ ՄԸՆ ՃԱԿԱԾԱԳԻՐԸ

Ո՞վ է սա հայր որ մզկիր մը շինել տուած է...

Մեծանուն երգիծարան թակոր Պարոնեանի «Ազգային Զողեր»ուն ծանօթ գրասէր ընթերցողը, անկասկած հարցուցած է ինքզինֆին վերոյիշեալ ենթախորագիր հարցումը, բայց Պարոնեան միայն մէկ նախադասութեան մէջ խտացուցած էր կեանքը իր Ազգային Զողերէն՝ Կարապետ Պէջ Երամեանի, գրելով. «Մզկիր մը շինել տուած է»:

Թէ ո՞վ է սա հայր... ինչո՞ւ մզկիր մը շինել տուած է եւ ո՞չ եկեղեցի մը, դպրոց մը... եթէ ազգային ջող մը եղած է, ապա ի՞նչ ծառայութիւն մատուցած է ազգին, ո՞ւր ծնած է... անմահ երգիծարանը ո՞չ մէկ լուսարանութիւն կու տայ, այնպէս ինչպէս տուած էր միւս ջողերուն մասին:

Ամիսներ առաջ, երբ կը թղթատէի Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան պաշտօնաթերթ «Սիոն»ի 1927 Յունուարի թիւր, այնտեղ հանդիպեցայ «Մզկիրի մը Պատմութիւնը» խորագրով յօդուածի մը: Հեղինակը՝ Միհաս Չերազն էր, որ տարիներ ետք լոյս կը սփոք Պարոնեանի «Ազգային Զողեր»ուն մէջ յիշատակուած Կարապետ Պէջի կեանքին վրայ, թէ ինչո՞ւ սա հայր մզկիր մը շինել տուած է եւ թէ ի՞նչ եղած է այդ մզկիրին նակատագիրը:

Ահա թէ ի՞նչ կը գրէր Չերազ:

Կարապետ Պէջ Երամեան, ծնած էր Ակն: Ծանօթ էր որպէս Գարաքէհիա Կարապետ Պէջ, ուր եւ շինել տուած է մզկիրը:

Թէպէտ Չերազ նաեւ չի' յիշեր թէ ի՞նչ գործով զրադած էր Կարապետ Պէջ, սակայն կ'արձանագրէ թէ Երամեան գերդաստանը հարուստ եղած է:

Ու Կարապետ Պէջ, ժառանգորդը

Երամեան գերդաստանի հարստութեան, աշխարհին հետ իր հաշիմերը փակած կարծես, բայց ուած էր Պէօյիւթէրէ, ու «բանաստեղծական ոգի տածելով բոլոր Ակնցիներու պէս, երկու բան կը պաշտէր, ծաղիկ ու երաժշտութիւն», կը գրէ Չերազ:

Կը պատմուի թէ Կարապետ Պէջի ապարանքը ունէր ընդարձակ պարտէզ մը, եւ ան մեծ գումարներ ծախսած է իր պարտէզը դարձնելու համար դրախտանման վայր մը, ու ոչինչ խնայած է տարրեր երկիրներէ բերելու բնութեան ծոցէն ծլած՝ ամենէն գեղեցիկ ծաղիկները: Այդ օրերուն, Սուլթանի պալատին գեղեցկօրէն խնամուած պարտէզն անգամ, կարելի չէ եղած իսկ բաղդատել Կարապետ Պէջի «դրախտային» բուրաստանին հետ:

Ու եթէ մէկ կողմէն՝ իր առանձնացած կեանքով, չէր հետքրբուած ազգային հարցերով, միւս կողմէ՝ Պոլսահայ միութենական ղեկավարներն ալ հեռու մնացած էին Կարապետ Պէջի նման հարուստներէ, որոնք իրենց անձնական հանոյին համար պատրաստ էին վատնելու իրենց ժառանգական գանձերը: Եւ ի՞նչ փոյք եթէ անտարբերութեան դիմակը կը հագնէին ազգային պարտականութիւններու ու պարտաւորութիւններու առջեւ:

Ու օր մը, Միհաս Չերազ, որպէս ատենապետը Միացեալ Ընկերութեան, Արքիարեանի հետ միասին, այցելութիւն մը կու տան Կարապետ Պէջի: Անոնք իրենց նարտարութեամբ փայփայելով Կարապետ Պէջի «Ես»ը, կը յայտնեն թէ իրենց միութիւնը տարեկան պարահանդէս մը կազմակերպած է յօգուտ գաւառա-

կան բազմաթիւ դպրոցներու:

Կարապետ Պէյ ուշի ուշով լսելէ
ետք իր հիւրերուն բարի նպատակը՝
կ'ըսէ.

- Ես, գրոց ու բրոց չեմ, եւ մէկ
ոտանաւոր միայն գոց ըրած եմ.

«Փարա խթէմէյին պիզտէն,
Պուզ կիսի սուլրուզ սիզտէն:»
(«Դրամ մի ուզէք մեզմէն,
Սառի պէս կը սառինք ձեզմէն»)
Երկու գրագէտները առանց իսկ
յուսահատելու Կարապետ Պէյի
պատասխանէն, կրկին կը դիմեն
«ամիրայական մեծանձնութեան» ու կը
խնդրեն որ ան իր ներկայութեամբ
պատուէր իրենց պարահանդէսը, անոր
յանձնելով իրաւէրի տոմսեր:

Կարապետ Պէյ մոռնալով իր
բրժերէն ոտանաւորը, ոչ միայն մեծ
գումար մը կը նուիրէ Միացեալ
Ընկերութեան, այլ պարահանդէսին ալ
գալով կը վարձէ ամենաբանկ օթեակը:

- «Ինչո՞ւ ելե բորական
լամբարներէն ոմանք վառուած են եւ
ոմանք ոչ» - զարմանենով հարց կու տայ
Կարապետ Պէյ, նշանակած սրահին
մթութիւնը:

- «Խնայողութեան համար,
Կարապետ Պէյ: Մեր Ընկերութիւնը աղքատ
է Պէյ, եւ կ'ուզէ քիչ դրամ ծախսել
պարահանդէսին համար» - կը
պատասխանեն պատասխանատուները,
յուսալով գոհացուցիչ պատասխան մը
տուած ըլլալ ամիրային:

- «Խնայողութի՞ւն, երբ ես հոս
եմ» - պոստելով իր քանձը յօնքերը, կը
պատասխանէ Պէյը, ու վիրաւորուած
արժանապատուութեամբ կը շարունակէ.

- «Վառե՛լ տուէք բոլոր
լամբարներն ալ: Ստակը ինձ:»

Ու ինչպէս կ'ըսէ Զերազ,
«Կարապետ Պէյի առատաձեռնութեան
շնորհիւ, սիրավառ գոյգեր մինչեւ լոյս

պարեցին լուսափաղիուն սրահի մը մէջ»:

* * *

Ցերեկները խնամելէ ետք իր
րուրաստանը, ամէն երեկոյ Կարապետ
Պէյ իր ծաղկալից սենեակին մէկ անկիւնը
բաշուած, ու կտրուած առօրեայէն,
հանոյնով կ'ունկնդրէ արեւելեան երգեր
կամ եղանակներ: Այդ օրերուն
Պէօյիւթէրէի մէջ ան ծանօթացած էր
երիտասարդ բուրք երգիչի մը, որուն
ճայնը հրապուրած էր Պէյը:

Ու օր մըն ալ իր մօտ կանչելով՝
երգիչին հարց կու տայ.

- Ինչո՞ւ «միւէզզէն» չես ըլլար
որ ճայնդ աշխարհ քոնէ:

- Զեր վսեմուրինը գիտէ թէ
մզկիթ չկայ այս քաղին մէջ, շինելու
յոյս ալ չկայ, բանի որ ժողովուրդը
աղքատ է - կը պատասխանէ երիտասարդ
երգիչը:

- Աղքատ - զարմացած հարց կու
տայ Կարապետ Պէյ ու կը շարունակէ.

- Ես շինել կու տամ իմ ծախսովս,
պայմանով որ դուն ըլլաս «միւէզզինը»:

Ու Զերազ կը գրէ, թէ ամիսներ
ետք Կարապետ Պէյի պարտէզէն ոչ շատ
հեռու փոքր մզկիթ մը կը կառուցուի,
ուր ամէն օր իր սիրած երգիչը կը
կարդայ «էզզէնը» եւ ինչ ալ հանոյնով
կ'ունկնդրէ անոր գեղեցիկ ճայնը:
Պէօյիւթէրէի մահմետականները, որոնք
շերմեռանդութեամբ կը յանախեն իրենց
նոր մզկիթը, մեծ գովասանենով կը խօսին
Կարապետ Պէյի բարեգործութեան մասին,
որուն համբաւը շուտով կը տարածուի
ամբողջ Կոստանդնուպոլսոյ մէջ, թէ
ինչպէս հայ մը մզկիթ մը շինել տուած
է:

Ահա այս է պատճառը, որ անմահ
երգիծարանը իր «Ազգային Զոշեր»ուն
մէջ, միայն հինգ քառով կը ներկայացնէ

Կարապետ Պէջը:

* * *

Կարապետ Պէջի բարերարութիւնը ո՞չ միայն նախանձը կը շարժէ կրօնամոլներուն, այլ էյուակէն ժամանած մոլենանդ բուրքեր, ժամանակ մը վերջ, Պէջի բարերարութիւն սրբարաններուն մէջ կը սկսին վարկարեկել Կարապետ Պէջը՝ ըսելով.

- «Այդ հայր, մեր շնորհիւ հարստացած է, եւ կ'ուզէ վեհանձնութիւն ծախել մեզի:

«Ճշմարիտ մահմետականը չի խարուիր այդ կիսամիտ անհաւատէն՝ «Եարըմ աֆըլը կեաւուր»:

«Եթէ անկեղծ ըլլար իր իսլամութիւնը, պիտի փութար ընդունիլ մեր Եշմարիտ հաւատը։ Քրիստոնեայ մնալով մզկիր շինել տալը պարզապէս խարէութիւն է։ Հոն աղօթելու երթալը անընդունելի ու «հարամ» է ուրեմն, ու նախատիմք Ալլահին ու իր Մարգարէին դէմ։ Մեր սրբազն պարտաւորութիւնն է անիծեալ «Անալէրէկմէ» նկատել այդ շէնքը եւ կործանել հիմնայատակ։»

Ու ըստ Զերազի, շշշանի ժողովուրդը ո՞չ միայն կը դադրի յանախելէ հայու մը շինել տուած մզկիրը, այլ կը ճեռնարկէ հիմնայատակ բանդելու զայն։

Ու այսպէս «միւէզզէնին» գեղեցիկ ճայնին կը յաջորդէն «բրիչներու քնդիւնները» որ բանի մը ժամէն աւերակոյտի կը վերածեն նորակերտ մզկիրը։

«1889ին, երբ հրաժեշտ տուի վերին Վուսիորին, անցայ այդ շէնքին առջեւէն։ Գարշահոտութիւն մը միայն ամէն կողմ, եւ փարքոցաւոր ու ֆէսաւոր մահմետականներ աւերակներու մէջ բաշուած, գոհացում կու տային բնական պէտքի մը...» կը գրէ Զերազ, ու կ'եզրափակէ իր յօդուածը՝ գրելով.

«Այսպէս վարձատրուեցաւ բրժասիրութիւնը միամիտ հայու մը, որ ուզած էր բարիք ընել ապերախտ ժողովուրդի մը»:

* * *

Այսօր 120 տարի անցած է այս պատմութենէնի վեր, որուն յաջորդած են ջարդեր ու կոտորածներ, աւելի ուշ բաներորդ դարու առաջին ցեղասպանութիւնը, որուն զոհ գացին երկու միլիոն հայեր։

Եղեննի իննունամեակի սեմին ենք, եւ տակաւին աշխարհ չէ նանչցած հայուն արդար դատը ու դատապարտած բարրարոս բուրքը, որ տակաւ իր արիւնարրու շրթներով կը ջանայ պատող էշերը իր գործած անմարդկային արարքներուն։ Ի՞նչ փոյք սակայն, եթէ Լոս Աննելլըսի մէջ տակաւ կը շարունակուի բրժասիրութիւնը, որ բուրքերէ աւելի մեծ բիւով հայեր կը փութան լեցնելու այն սրահը՝ ուր վերջերս բուրք երգիչ մը ելոյթ ունեցած էր։

Բարերախտաբար... Կարապետ Պէջի մը ոտնածայնը չի լսուիր։
Փա՛նք Աստուծոյ։

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ

ՈԳԻՆ ԱԶԳԻՆ

ԶԵՅԹՈՒՆՑԻ ՄԻՄԱՅԻՆ

Ի՞նչ է ոգին, ո՞ւր է ոգին, ազգին ոգին:

Ներկ' ինձի, Վահան անպարագրելի, որ աչքերս ամպեր խուզարկող մէկ հատիկդ չեն: Ազգին ոգին ինձի չի յայտնուիր ամպի նման ինչպէս հայու հոգին երեցած էր ու գրաւած երեսն ամրող երկնքին:

Որքան հեռացանք արիւնլուայ ճորերէն եւ անապատին դժոխվէն մարմնով, հոգւով եւ մտածումով, այնքան իրապաշտութիւնը մեզ վարձատրեց անհատապէս: Այնուհետեւ սուտ, եւ խարող տրամարանութեան մը ուժով բոյլ տուինք որ ան թափի ազգին բոլոր հիմնարկներուն մէջ, ամենէն մեծէն ամենէն փոքրը, ամենէն սուրբէն ամենէն անսուրբը, ամենէն կարեւորէն ամենէն անկարեւորը:

Մինչեւ այդ ատեն յոյսերս եւ յոյզերս կը սաւառնէին թոշունի թեւերով: 1975 տարուան Ապրիլի կիսուն, երբ կը շարունակուէին թրքական նորագոյն ոճրին ոճրային արդարացումները, հանդիպման մը ընթացքին, վաստակաւոր կրթական մշակը հայակրրութեան ողբերգութիւնը փոեց առջեւ:

Ան, տնօրէնը դպրոցին, որ դուն տարի մը լծուեցար ուսուցիչ պատրաստելու գործին, իրիկունը, հոգաբարձական ժողովէն ետք, զիս հիւրասիրեց անհրապոյր ճաշարան մը: Ընդունելութիւնը - այդ բաղաժին համար ոչ-սովորական - շուտով մատնեց նպատակը:

- Զեմ զիտեր, թէ ի՞նչ է ազգային ոգի ըսուածը, աչքերուս նայելով խօսեցաւ հիւրընկալս: Կրնայի՞ն ինձի բացատրել:

Հարցումը ակադեմական չէր: Ժողովականներու ներկայութեան պահանջած էի մարդավարի հայերէն սորվեցնել եւ ազգային ոգի շամբել: Մոխրամանը ժանի մը անգամ գամեցի նորավառ սիկարեռվս եւ դիտեցի դէմքը:

- Գերսամին ալ նոյն հարցումը ուղղած եմ, աւելցուց ան, տեսմելով որ ե՞ս վար իշած էի երկնքէն ու դարձած... մառախուղ:

- Ազգային ոգին ազգին ոգին է, ըսի: Դուք տարի մըն ալ մնացէք...

* * *

Մեծ եղեռնի վերապրողներէն ալ մարդ չէ մնացած: Անոնք ալ պիտի չեանչնային ինքնութեան թափօրականները, իրենց ծոռները: Հազարներ կը ժամանակ պողոտաններէն: Ես թառած եմ մշտադարի մը վրայ եւ վերէն, հեռուէն, շատ հեռուէն կը դիտեմ զիրենք: Առջեւէն կը ժալէ անուշիկ աղջիկ մը. ճակտին կննիռ չկայ. յօնքերը չէ պոստած: Կը ժատի նոյնիսկ: Կարծեմ կը ճանչնամ զինք: Ա՞ն է արդեօֆ: Այո՛, ա՞ն է: Պատմեմ:

Դալարը իր քոյրերուն եւ զարմուհիներուն նման կը պաշտէր Միման: Միման միայն լսած էր Զէյրունի մասին երուսալէմի վանքին Մեծ Բակին մէջ: Թէեւ ամուսինը կը դժկամակէր հրաժարելու կեսարացիի անձնագրէն, Միման երկու գաւակներուն եւ հինգ բոռներուն Զէյրունի հպատակութիւն շնորհած էր եւ օր չէր

անցներ որ չպատգամէր մէկուն կամ միւսին.

- Հայերէն խօսէ, որովհետեւ մենք հայ ենք:
- Թուրքերը մեզ շարդեցին, որովհետեւ մենք հայ էինք:
- Երբ անզերէն խօսիք, թուրքը կ'ուրախանայ: Կ'ուզէ՞ք ուրախացնել թուրքը:

Ամենէն անուշը՝ հինգ աղջնակներուն միարեան պատասխանը կ'ըլլար-

ՈՌՈՌՈՌՈՌԶ:

Օր մըմ ալ Դալար հարցաքննութեան արոռին նստեցուց... իր պաշտելին:

- Մի՛նա, ո՞վ թուրքերուն ըսաւ որ հայերուն շարդեն:

Ի՞նչ պատասխան կուտայիր դուն հինգ տարեկան Դալարին, Վահան հայութեան:

Վարը, թափօրին առաջնորդը Դալարն է:

Շարունակեմ:

Հայրը գոհ էր զալին կրթութեան ընթացքէն: Հայ դպրոց, դպիր, ճրագալոյցին «Ընթերցուածս ի Դանիէլէ Մարգարէէ՛... Ո՛չի՛նչ է՝ պիտո՞յ...»: Գոց գիտէր կենսագրութիւնը հայ նշանաւոր բանաստեղծներուն: - Ծնած է Պոլիս, մեռած՝ բռքախտէ...:

Տասը տարեկանին դրացի բուխ բժշկուիին, որ երկու աղջիկ ունէր եւ շատ կը փափաքէր մանչ զաւակ մը ունենալ, բայց չէր կրնար, կէս-կատակ, կէս-շիտակ առաջարկած էր զինք որդեգրել:

- Ես հայ եմ, ըսած էր տղեկը, ուրիշ բան չեմ կրնար ըլլալ:

Երիտասարդ, ազնիւ քժիշկ մը եղած էր ան: Իրենց համար մեծագոյն բուժողը ի՛ր Յիսուսն էր: Բայց ժիշ-ժիշ իր հայկականութեան շերմաչափը ինկաւ: Ինչո՞ւ: Ե՞րբ ինկաւ - Յիսուսը «գտնելէ» ե՞տք, թէ առաջ:

Դիրք բռնած եմ նոյն մշտադալարին վրայ եւ կը դիտեմ վերէն, շատ հեռուէն: Հասակին եւ համրաւին պատկառանենով, զոր կը շեշտէ մասամբ նաղատ սպիտակահեր գլուխը, թափօրին մէջ է ան: Նախորդ գիշեր հակած էր հայերէն լեզու եւ հայ մշակոյք ուսուցանելու կոչուած կեդրոնի մը շինութեան նախագծին վրայ: Ժամանակը եկած էր տարիներ առաջ պապային տուած խոստումը սրտէն փոխադրելու հողին ու միջոցին:

Տարբեր է պատմութիւնը Հայկ-Արամին:

Միշերկրականի եզերքը ծնած, ծագումով դարարաղի հարուստ հօր մը յարկին տակ, մանկութեան պահանջած էր, ուրկէ՛ ուր... Հայաստանի բանալին: Հօր խնդրանենով Աւետիք Խսահակեան «զայն» սիրով դրկած էր իրեն երկտողով մը: Հայկը, որ ծնած օրէն թօթափած էր անուան կէսը, բանալին բերնին մէջ պահած էր գուրգուրանենով, բայց չէր կրնար Գիրին դուռը անով բանալ, հակառակ որ յանախած էր ծննդավայրին յայտնի հայկական վարժարանը:

Ճիշդ բան տարի առաջ, իմաստութեան եւ փորձառութեան թագակիր, ստամբուլ ցաւը յուսաց բուժել Յիմարութեան համար դառնալով Տրովադայի Զին: Ինչպէս կը սպասուէր, պորտարոյժերը հնչեցուցին հազար շեֆոր: Հայկը փախաւ Բարիքի անդէն, զոր կը մշակէր սրտեռանդն, եւ ինքզին կախեց... Փանչօ Վիյայի կեռ պեխէն: Կը յիշե՞ս, Վահան հայկական, եօթը տասնամեակ առաջ դուն ալ կլու հնազանդ ապաստանած էիր Ընկեր Պողոսին սիկարէթի կրպակը, որպէս զի շիղերդ հանգչեցնէիր ծուխով, մինչ ժողովը բացակայութեանդ կ'որոշէր նակատագիրդ...

Ցեխուր չի՞ կրնար աղտոտել Հայու Հոգին: Անշուշտ, անշուշտ չի կրնար - ես ալ կ'ըսեմ - եթէ միայն Հայու Հոգին դուրս չգայ Ազգին Ոգին վեհապետական տարածքն կամ չարտօնէ անոր սահմաններուն բռնարարումը:

Արուեստագէտ Հայկը գծեց կազմակերպ Բարիքին Հարիւրամեակի խորհրդանշանը: Անով զարդարեց բոլոր պաշտօնաթուղթերը, բոլոր յայտարարութիւնները: Հարիւր թիւր գիտ մըն է. երկրորդ գերոն կիտուած, այսինքն բաց՝ գալիք տարիներուն, տասնամեակներուն, կեանքին առջեւ: Եւ բոլոր գրութեանց մէջ էն առաջ հայերէն անունը: Ոչ միայն Հայերէն անուան սկզբնատառերը էն առաջ, բայց եւ աւելի մեծ ժան միւսը, օտարերէնը: Ի՞նչ արդար եւ երկիւղած յարգանք Բարիքի Անուան, Հայոց Լեզուին, 16 դար գիր-գրականութիւն ունեցող Հայոց Ազգին:

Առիթ ունեցա՞ծ էիր տեսնելու Հայոց Քրիստոնէութեան Դարձի 1700ամեակին առքիւ նիւ Եորքի Առաջնորդարանին պատրաստած խորհրդանշանը եւ նոյն խորհրդանշանին պաստառները տաճարէն ներս եւ դուրս: Մեսրոպէն մէկ հատիկ գիր չկար: Հայկական Եկեղեցւոյ զանգակները Ամերիկայի մէջ քոմքիւն չեն այլեւս եւ երգը միշտ յաղթութիւն չէ հիմա ազգին համար:

* * *

Վարը կը շարժի թափօրը, մեր իմքնութիւնը կը բալէ պողոտաներէն: Պաստառներու ալիքներ կը թաւալին շարք առ շարք Մեսրոպին, Կոմիտասին, Անդրանիկին, քու եւ միւսներուն նկարներով: Լուսաւորչինը չեմ տեսներ:

Ճու Հայկ-Արամը մշտադալարին վրայ տեղ գրաւած է մօսու: Հազարնե՛ր, հազարնե՛ր անաղմուկ եւ հանդարտօրէն հաւաքուած են դալարագեղ թլուրին շուրջ: Ծանօթներ կը փնտոնեմ, բայց բազմութեան վերեւ ծփացող պսակներուն լոյսը թոյլ չի տար որ տեսնեմ դէմքերուն լրութիւնը: Պապան կը ճանչնամ ձայնէն: Կարծեմ նառ կը խօսէր: Բարեբախտարար կրցանք լսել վերջարանը:

Զա՛րկ, Կովկա՞ս, աւերակեալ ու արցունենու
Հայաստանի աչքերը բեզի կը նային.

Զա՛րկ, սա անարգ ճակատագիրը ջախչախելու
եւ Զարիքը ըմբերանելու համար,

Զա՛րկ, որովհետեւ ամէն թոյս զՔեզ կը յուսայ
եւ ամէն Ապագայ զՔեզ կը պաղատի...

Միամանթոն չյայտնուեցաւ, բայց պայթեցաւ լուսակիրներուն լուսութիւնը...
Միման խենթացած է ուրախութենէն:

Մ. ՀԱՅԿԵՆՑ

2 U 3 0 h 2 0 9 h 6

Ի՞նչ է հոգին, Հայու հոգին, հարցուցի մերթ ինքզինքիս,
Ու մերթ լացաւ ու մերթ խնդաց իմ հոգիս,
Անյօյս լացաւ և յոյսերով խօլարշաւ
Մըըրկաթեւ մինչեւ ի փառք խոյացաւ,
Որմէ յետոյ նորէն հարցուց տիսրագին՝
Ի՞նչ է հոգին, Հայու հոգին...:

Ի՞նչ է հոգին, Հայու հոգին, ինքզինքիս դեռ հարցուցի,
Ու ինչպէս ամպ մը երեւցաւ ան ինծի՝
Որ կ'իջնայ վար ու մառախուղ կ'ըլլայ մերթ
Եւ մերթ ճերմակ ու վարդագոյն, թերթ առ թերթ,
Կը տարածուի երեսն ամբողջ երկինքին,
Անհո՛ւն հոգին, Հայու հոգին...:

Ի՞նչ է հոգին, Հայու հոգին, կը հարցընեմ դեռ, աւա՛ղ,
Ու կը գտնեմ զայն ցեխսի մէջ կիսաթաղ.
Բայց զերդ զինուոր մ'որ կը կոռւի անդադար՝
Ցեխն ալ, կ'ըսեմ, զայն աղտոտել չի կրնար,
Եւ ընդմէջէն ես իր ցեխին՝ սարսուագին,
Կը համբուրե՛մ Հայույոգնած, սո՛ւրբ հոգին....:

1918

ՎԱՀԱՆ ԹԵՐԵՅԵԱՆ

«ԱՄԷՆ ՕՐ ԿԸ ԳՐԵՄ...»

Սովորական դպրոցական օր մընէր, երբ յանկարծ կէսօրէ ետք, տակաւին դասարան չմտած, շշուկ մը տարածուեցաւ շարժերուն մէջ, թէ վերջին դասապահին փոխան, դասախոսութիւն մը պիտի ունկնդրէր վարժարանի երկրորդական բաժնի աշակերտութիւնը:

Թէ ո՞վ էր բանախօսը եւ ի՞նչ էր նիւրը, որ միայն «մեծ» երուն համար պիտի տրուէր, կը պահուէր գաղտնի: Օրիորդներուն ու պարոններուն սիրելի աշակերտներուն միայն կը մնար հասկնալ թէ գէր... ո՞վ էր եկողը երուսաղէմ:

Քանի մը վայրկեան ետք, շշուկ մը եւս զարգացաւ շարժերուն մէջ, թէ հիւր դասախօսը Ամերիկայէն կու գար: Սակայն լուրը այդքան ալ հեշտ չընդունուեցաւ «բանիմաց» վերին կարգի աշակերտներուն կողմէ, քանի ընդհանրապէս ամերիկայէն եկող հիւրերը, վանքի միարանութեան, ժառանգաւոր սաներու եւ Թարգմանչաց վարժարանի ամրող աշակերտութեան կողմէ, ծաղկեփունջով ու բուռն ծափահարութեամբ՝ նախ կը դիմաւորուէին վանքի դրան առջեւ, եւ յետոյ անոնք անպայման պատրիարքարան բարձրանալով, կը մեծարուէին վանքի իշխանութեան կողմէ, եւ յետոյ երէ ժամանակ ունենային, շատ արագ կ'այցելէին վանքի եկեղեցիներն ու այլ հաստատութիւնները. Ժառանգաւորաց Ճեմարան, Կիւլպէնկեան Մատենադարան, Թարգմանչաց Վարժարան... ուստի անոնք ժամանակ անգամ չէին ունենար աշակերտներուն ետք բանի մը բառ փոխանակելու, ո՞ւր մնաց դասախոսութիւն մը տային:

Կէսօրէ ետք, մինչ վանքի զանգը եկեղեցի կը հրաւիրէ միարանութիւնն ու հաւատացեալները, վարժարանի տեսուչ՝ Տ. Կիւրեղ վարդապետի հրահանգով

կը դադրէին դասապահերը: Երկրորդական բաժնի ամրող աշակերտութեամբ, խոնուած մեծ դասարանի մը մէջ, ուսուցիչներու հսկողութեան տակ, անհամքեր կը սպասէինք սա անակնկալ հիւրին:

Ու իիչ ետք, նստարաններու աղմուկին հետ ոտքի կանգնած, որոտընդոստ ծափահարութեամբ կը դիմաւորէինք ամերիկահայ հիւրը: Կիւրեղ Վարդապետին կողին՝ պարթեահասակ, հաստ պեխերով, ամերիկեան բասէք մը զիխուն, չորս կողմէ դիտելով ներս կը մտնէր աշխարհահոչակ գրագէտը՝ Ուիլելմ Սարոյեան:

Հայաստանէն վերադարձին, հիմա փոքրիկ Հայաստան մըն ալ հո՞ս գտած ըլլալու անհուն ուրախութիւն մը ունէր, որ դժուար չէր կարդալ դէմքին վրայ: Նոյն ուրախութիւնը ունէր վարժարանի տեսուչը՝ որ իրեն վստահուած կրթական յարկին տակ, իր աշակերտներուն կը ներկայացնէր վարժարանի հիւրը՝ մեծ գրագէտը:

Թէպէտ հին օրերուն վարժարան այցելած էին մեծ գրողներ ու արուեստագէտներ, Օշական, Թէքէնեան, Պէրպէրեան եւ ուրիշներ, սակայն մեր սերունդին համար առաջին մեծ գրողն էր, որուն կը հանդիպէինք մեր պատանեկութեան տարիներուն, եւ որուն գրականութեան ծանօթ էինք Ռոստով քաղաքի գինետան մը մէջ, հայու մը հանդիպած ըլլալու պատմուածքով:

Կիւրեղ վարդապետի ներկայացումէն ետք, ահա դիմացնիս կանգնած է հիմա վիթխարի հայը՝ առանց ամերիկեան բասէքի, հայու պեխերով ու աշբերով, այդ մեծ հայը, որ կը հաւատար թէ երբ «երկու հայ իրար հանդիպին աշխարհի որեւէ մէկ անկիւնը՝ թէկուզ գարեցրատան

մը մէջ, պիտի խնդան ու խօսին իրենց մայրենիով ու ծաղրեն աշխարհի մեծ գաղափարները»:

Ու յանկարծ փոքր այդ սրահի լուութեան մէջ, Սարոյեանը պահ մը դիտելէ ետք հաւաքուած ուսանողութիւնը, ամերիկեան ծանր հնչիւնով մը ըսաւ.

- Էս Հայաստանէն կու գամ:

Այն օրերուն, վերջին երկու քառաբերք բաւ էին բուռն ծափահարութեամբ ողջունելու հայրենասէր ամերիկածին Հայը՝ որուն խօսիերէն արդէն կ'առնելին բոյրը՝ հոգիի աշխերով միայն տեսած մեր հայրենիին:

Սարոյեան հպարտութեամբ կը խօսէր հայրենիին մասին, իրագործումներուն ու յառաջդիմութեան, ժողովուրդին մասին, որոնք ներշնչման աղբիւրներ էին դարձած իրեն համար:

Սարոյեան իր խօսիերը կը համեմէր նաեւ զուարթախօսութեամբ:

- Հայաստան չզացած, կարճնցուցի էս պեխերս - ըսաւ Սարոյեան:

- Երբ ինձի տեսան, հարցուցին թէ ինչո՞ւ կտրած եմ պեխերս. - Էս ալ պատասխանեցի. - Էս իմ հայու պեխերովս միայն ամրացիներուն ու ֆրանսացիներուն կրնամ զարմացնեմ, Հայաստանի մէջ էս որո՞ւն զարմացնեմ: Հայու պեխեր ունեմ բայց հայերէն չեմ կարող խօսիլ: Կ'ամչնամ:

Աշակերտական հարց ու պատասխան զեկոյցէն ի յայտ եկաւ, որ Սարոյեան իննը տարեկանին սկսած է գրել: Փոքր տարիին կորսնցուցած է հայրը: Աղքատ ընտանիքի գաւակ ըլլալով, 13 տարեկանին ճգած էր դպրոցը ու սկսած էր աշակերտիլ որպէս լրագրավաճառ, հեռագրատան ցրուիչ, ու լրագրող:

Թէպէտ այսօր շատ բան չէ մնացած յիշողութեանս մէջ, սակայն անշնչելի մնացած է Սարոյեանի մէկ

պատասխանը, երբ աշակերտ մը հարց տուաւ, թէ ի՞նչ նիւթերու մասին կը գրէր...

- Ես ամէն օր կը գրեմ - պատասխանեց Սարոյեան: Ապա անգլերէնով շարունակեց:

- Ամէն օր «Քայիրայթըրիս» վրայ գրի կ'առնեմ օրուան մէջ պատահած դէպէրը եւ դարակիս մէջ կը պահեմ: Յետոյ երբ պատրաստ ըլլամ գիրք մը երատարակելու այդ գրած էջերս նիւթ կը ծառայեն թատրերգութեան կամ գեղեցիկ պատմուածիներու: Օրագրութիւններս, որոնք ինքնակենսագրական բնոյր ալ ունին, մաս կը կազմեն իմ գրականութեան, ըլլան անոնք, պատմուածք, թատրերգութիւն, մանրավէպ, յուշագրութիւն, բանաստեղծութիւն կամ վէպ:

Այլ հարցումի մը թէ ան ինքինն ամերիկացի՞ց գրող մը կը նկատէր թէ... հայ: Սարոյեան պատասխանեց:

- Օղո՞ւլ, էս ծնունդով ամրացի եմ, բայց հայ եմ: Հայերէն չեմ գիտեր, անգլերէն կը գրեմ, բայց էս հայ գրող եմ, ներշնչումս հայկական է: Էս հայ գրող եմ: Ծնողս Պիթլիսցի եմ:

«Գիտէ՞ց ամրացիները ինձի Սըրոյերն կ'ըսեն: Օր մը Պէրճար Շօյին տունը գացի, եւ զանգը զարկի: Երբ Շօն հարցուց թէ ո՞վ է զինք խանգարողը, ըսի Սըրոյերննէ, ան երբ դուռը բացաւ, աշխերուս նայեցաւ ու ըսաւ, քու անունդ Սարոյեան գիտեմ, ոչ թէ Սըրոյերն: Ես շատ ամչցայ: Հայ' եմ օղուլ:»

Հետաքրքրական ու յիշատակելի այդ երեկոյէն ետք, մեզի՝ փոքրերուս համար, անհասկնալի էր, թէ ինչո՞ւ ամերիկայէն ժամանած սա աշխարհահոչակ մեծ հիւրը չարժանացաւ ծաղկեփունջի մը, ու ինչո՞ւ զինք չդիմարեցինք վանքին դրան առջեւ, այնպէս ինչպէս կը դիմաւորէինք ամերիկահայ հիւրերը, այլ ինք անձամբ

եկաւ վարժարան մեզ տեսնելու, գրուցելու, գուարճանալու մեջի հետ:

Հետագային, երբ սկսանք ծանօթանալ Սարոյեանի գրականութեան ու հոն տեղ գտած խոնարի մարդոց կեանքին ու մարդկային դժբախտութեան, տեսանք թէ տաղանդաւոր բատերագիրը, "A Muscat Vineyard" բատերերգութեան մէջ, իր հերոսներուն մէկուն բերնով կ'ըսէր...

«Պատճառները շատ են եւ տարրեր գուցէ, բայց բոլորն ալ կը յանգին հիմնական պատճառի մը՝ դրամ»:

Ամերիկայէն ժամանած մեծ հիւրը, որ այն օրերուն սուլրքի բարդ հարցեր ունէր ամերիկեան կառավարութեան հետ, զգացա՞ծ էր արդեօֆ դրամին ուժը՝ վանքին դռան առջեւ... չեմ գիտեր, բայց կասկած չունիմ որ հայ կղերը «դրամով» կը չափէր Ամերիկայէն ժամանած հիւրերը, ինչ փոյթ եթէ ան աղքատութեամբ՝ ամէն օր գրելով... աշխարհահոչակ գրող էր դարձած:

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ

ԵԿԵՂԵՑԱԳԻՏԱԿԱՆ

ԻՆՉՈ՞Ի Է ՆՆՁԵՑԵԼՈՅ ՀՈԳԵՀԱՆԳԻԱԾԼ

Հին ժամանակներէն մինչեւ այսօր, շատեր հարց տուած են ու տակաւին կը շարունակեն տաժճճժիլ, թէ ինչո՞ւ հոգեհանգիստ կը կատարենք: Առ անց նկատի ունենալու կրօնական դաստիարակութեան անոնց ունեցած ենթահողը, եկեղեցական կանոններու ըմբռնում չունեցողն ու հաւատացեալ մարդը նոյն հարցումը կրնան ուղղել: Անշուշտ իրենց նկատողութեան մէջ կը տարրերին երկու տեսակի հարցադրողները, սակայն հարցումը գրեթէ նոյնն է բովանդակութեան իմաստով. «Ինչո՞ւ է հոգեհանգիստը, երբ անձը իր կեանքը այս կամ այն ձեւով ապրած է ու մանաւան՝ այժմ մեռած»: Անմահութեան գաղափարը նախաքրիստոնէական հիմք ունի, ինչպէս պատմութիւնը կը վկայէ, եւ հնախուզութիւնը կը հաստատէ, ցոյց տալով իին մարդոց հաւատալիքները մեռած անձերու վերստին ողջացման մասին: Հին եգիպտացիներ եւ այլ ցեղեր, մեռնող անձին հետ թաղած են ո՞չ միայն իր գոյքերը իրրեւ յիշատակ, այլ նոյնիսկ իր զէնքերը՝ գործածութեան համար...: Քրիստոնէութիւնը, անմահութեան գաղափարին տուալ նոր տարագաւորում մը, լուսաւորելով այն խաւարը, որ դարերով պատած էր մարդկային միտքը անդենական կեանքին մասին: Քրիստոնէութեան այս ըմբռնումը էր, որ հաւատացեալներու մտքին մէջ շեշտադրեց այն իսկական յարգանքը, որ ներկայիս ունինք մեր ննջեցեալներու յիշատակին նկատմամբ: Անոնց անշունչ դիակին ընծայուած յարգանքը, ժամանակ առ ժամանակ սահմանափակուելով, անոնց յիշատակին պայծառացումն ու անբառամ պահուիլը դարձան առաջնահերթութիւն: Երկիւղած յարգանքի նոյն

ըմբռնումն է, որ ննջեցեալի պարագաներուն կու տայ բծախնդրութիւնը, օրը օրին կատարելու անոր ժառասունքը, տարելիցը եւ այնուհետեւ տարեկան հոգեհանգիստները: Շատ անգամ կը պատահի, որ ննջեցեալի պարագաներ «մտավախութեամբ» հարց տան ծխատէր հոգեւորականին, թէ արդեօ՞ֆ ժառասունքի բուականը մէկ օր ետ կամ առաջ տանելով «վտանգ մը» կը պատահի: Կամ ժառասուն օրերը մեռած բուականէն պէտք է հաշուել, թէ՝ բաղուած: Այս բոլորը ննջեցեալներու յիշատակին եւ մեր եկեղեցւոյ աւանդութիւններուն կապուած այնպիսի բծախնդրութիւն մը կ'արտայայտեն, որ միայն գնահատանքի արժանի է: Բնական է որ մեռած օրէն պէտք է հաշուել ժառասունքը, իսկ մօսաւոր կիրակին՝ լաւագոյն բուականը պէտք է համարել, կատարելու համար հանգուցելոյն ժառասունքի հոգեհանգստեան պաշտօնը: Բայց ի՞նչ նպատակի կը ծառայէ այն աղօթքը, որ մարդու մը մահէն ետք իրեն համար կը կատարուի: Հաւանարար պէտք է յստակացնել այստեղ, որ իրրեւ քրիստոնէութեր, համաձայն քրիստոնէական աստուածարանութեան, պարտականութիւն ունինք ԱՄԲՈՂՋ եկեղեցին համար աղօթելու: Եւ այդ եկեղեցւոյ ամբողջութիւնը կը բաժնուի երկու հիմնական մասերու. «Յաղթական եկեղեցի» եւ «Զինուորեալ եկեղեցի»: Յաղթական եկեղեցին մաս կը կազմեն ամէն անոնք, որոնք նոյն հաւատենով ննջած են, իսկ զինուորեալ եկեղեցին մենք ենք՝ տակաւին նոյն հաւատենով ապրողներս: Քրիստոսի հիմնած եկեղեցին, ի տարրերութիւն այլ հաստատութիւններէ, այն կառոյցն է, որ մարդուն մահուվ,

անոր ամդամակցութիւնը չի դադրեցներ բնդիանուրէն:

Ուրեմն վիճակի փոփոխութիւնը է որ տեղի կ'ունենայ միայն: Զինուորեալ եկեղեցւոյ՝ ապրող հաւատացեալներուն կարեւորագոյն պարտականութիւնն է աղօթելը: Բայց ո՞չ միայն ապրողներուն համար, ո՞չ միայն հարազատներուն առողջութեան համար, այլ ԱՄԲՈՂՋ ԵԿԵՂԵՑԻՒՆ համար: Հետեւարար այս իմաստով մեր քրիստոնեայ մարդու պարտականութեան մաս կը կազմէ աղօթել նաև ննջեցեալներուն հոգւոյն համար: Այսինքն անոնց՝ որոնք «Յաղթական եկեղեցի»ին մաս կը կազմեն:

Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ աստուածաբնութեան համաձայն, Յաղթական եկեղեցին ԲԱՐԵԽՈՍ է մեզի համար Աստուծոյ մօտ: Ուստի նաև երախտագիտական պարտ մըն է հոգեհանգստեան արարողութիւնը, որ կը կատարենք անոնց յիշատակին: Պողոս Առաքեալ, ննջեցեալ հոգիներուն բարեխոսութեան կ'ակնարկէ երբ կը գրէ: «Դուք սակայն, մօտեցած էք Սիոն Լեռան, կենդանի Աստուծոյ քաղաքին, երկնաւոր երուսաղէմին, հրեշտակներուն անհամար բանակներուն: Մօտեցած էք երկնիքի մէջ արձանագրուած Աստուծոյ անդրանիկ զաւակներուն ուրախութեան հաւաքոյթին: Աստուծոյ, որ բոլորին դատաւորն է, կատարելութեան հասած արդարներուն հոգիներուն» (Երր. ԺԲ. 22-23):

Ննջեցելոց յիշատակին կատարուած աղօթքի բազմաթիւ նմոյշներ կան նաև Հին Կտակարանին մէջ: Սոլոմոն իր հօրը՝ Դաւիթի հոգւոյն համար կ'աղօթէ Աստուծոյ. «Ո՞վ Տէր Աստուած, քու օծեալէդ երես մի՛դամներ, եւ քու ողորմութեամբդ յիշէ՛ քու ծառադ՝ Դաւիթը» (Բ. ՄԵաց. Զ: 42): Երրայիցիներ նոյնիսկ ծուն կը պահէին ննջեցեալներուն յիշատակին, իրրեւ սոււգ: Սաւուղի

համար, Գաղաադի Յարիսի բնակիչները եօրը օր ծոմ կը պահեն (Ա. Թագ. ԼԱ: 13): Մայրենի մեր եկեղեցին, ննջեցեալներուն ընծայուած աղօթքը կը կատարէ, խնդրելով Աստուծմէ, ներել անոնց ներելի եւ անգիտակցարար գործած յանցանեները: Հոգեհանգստեան այս աղօթքը առընչութիւն չունի անշուշտ Հոռմի կարողիկ եկեղեցւոյ 7րդ դարու վերջաւորութեան բանաձեւած «Քաւարան»ի վարդապետութեան հետ: Սոյն վարդապետութեան համաձայն, մարմինն զատուած հոգին անմիջապէս կը դատուի իր գործերուն համաձայն եւ կ'անցնի արքայութիւն, կամ կ'ուղարկուի դժոխք: Իսկ եթէ փոքր մեղքեր ունի եւ չէ կրցած քաւել զանոնք իր կեանիք ընթացքին, Քաւարանի մէջ կը մնայ եւ ի վերջոյ արդարացած ու սրբուած կ'անցնի արքայութիւն: Ասոր պիտի յաջորդէ անշուշտ Վերջին Դատաստանը: Մասնակի այս դատաստանը չէ ընդունուած Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ կողմէ եւ անոր փոխարէն, Տիեզերական առաջին երեք ժողովներուն ոգիով, մեր եկեղեցին կը հաւատայ միայն Վերջին Դատաստանին: Մինչ այդ ննջեցելոց հոգիները կ'երթան տեղ մը, որ մեր աստուածաբանութեան մէջ կը կոչուի «Հոգիներու Կայան», ուր կը սպասեն անոնք մինչեւ Վերջին Դատաստան:

Արդարներուն հոգիները միախումբ կը հրենուին ապագայ երանութեան տեսիլքով, իսկ մեղաւորներուն հոգիները՝ ապագայ տանջանիք սարսափով:

Թէ մեր հոգեհանգստեան աղօթքը տարբեր մօտեցում ունի, ատոր փաստը կարելի է գտնել նաև մեր պատարագին մէջ: Պատարագիչ քահանան այնպիսի ննջեցեալներուն համար կ'աղօթէ իր ծածուկ աղօթքներուն մէջ, որոնցմէ մի քանիին սրբութիւնը եւ արդարութիւնը Ա.

Գիրքով հաստատուած են արդէն. Այսպէս «Աստուածածնին Սրբոյ կուսին Մարիամու եւ Յովիաննու Մկրտչին, Սրբոյն Ստեփանոսի Նախավկային...» եւ դպրաց դասը եկեղեցիին փոխարէն կ'երգէ. «Յիշեա՛ Տէր եւ ողորմեա՛» Կրթանի ըսել թէ Ա. Աստուածածնի հոգին այսինչ տեղ է, կամ արդարացա՞ծ է թէ ոչ: Բնական է որ արդար է: Բայց եւ այնպէս տակալին կ'աղօթենի անոր հոգիին համար: Ուրեմն, հոգեհանգստեան պաշտօնը Աստուծոյ ուղղուած գութ հայցելու աղօթք մըն է մեր բոլոր ննջեցեալներուն հոգիներուն համար եւ ո՛չ թէ միայն մեղաւորներուն կամ՝ յաւուելու ընթացքի մէջ եղողներու համար: Մեր հայրերու գրած հանգստեան շարականն ալ ընդհանուր գութ հայցելու նոյն մտածումը կ'արտայայտէ. «Գթա՛ Տէր մեր ննջեցեալներու հոգիներուն, եւ քու ողորմութեամբ յիշէ զանոնի, որովհետեւ քու սուրբ արեանդ գինն ենք...» (Ծարական):

Ներկայիս, այս իրողութիւնը՝ հոգեհանգստեան պաշտօնը, ննջեցեալին համար աղօթք մատուցելէ աւելի, անոր

պարագաները յարգելու ձեւականութեան ճամբուն մէջ մտած է: Այնքան մը, որ նոյնիսկ եկեղեցւոյ մէջ բարեպաշտներուներկայութեան բանակը կարելի է նշդել հոգեհանգիստի համար կատարուած խնդրանիներու թիւէն դատելով...: Տարօրինակ է նոյնիսկ լսել, որ ոմանն հոգեհանգիստ ըսելով կը հասկնան հոգեհանգիստ միայն: Ճաշարաններու սրահներուն մէջ կատարուած հոգեհանգիստներու մասին կ'իմանանք, որոնն նոյնիսկ, առանց առաւտուն եկեղեցւոյ մէջ կատարուած հոգեհանգստեան պաշտօնին, եւ ոչ ալ տեղույն վրայ մրմունց մը աղօթքի՝ սոսկ կերակուրով եւ խմիչքով կը կատարուին...:

Հոգեհանգիստը կերակուր ըլլալէ առաջ եւ վեր, ԱՂՕԹՔ է: Իսկ այդ աղօթքը՝ մեր ժրիստոնէական պարտականութիւնն է, ամբողջ եկեղեցւոյ համար կատարուած:

Յարգէ՛ ննջեցեալներդ աղօթքով, որպէս զի անոնք ալ ժեզի համար բարեխոս ըլլան Աստուծոյ՝ Արդար Դատաւորին մօտ:

ԳՐԻԳՈՐ ՎՐԴ. ԶԻԹԹՃԵԱՆ

Ո՞Վ Է ԱՍՏՈՒՇՈՅ ՆՈՒԻՐԵԱԼ ՍՊԱՍԱԿՈՐԸ

Պատանի մը, երբ իմացական աճումին կը հասնի եւ դատողութիւնը կը սկսի կերտել իր մէջ ԱՆՁՆԱԻՈՐՈՒԹԻՒՆԸ, իմքզինք կը գտնէ կեանքին ամենալուրջ հարցականին առցեւ, թէ՝ ի՞նչ պիտի ըլլայ իր ապագան: Ի՞նչ արհեստի ու արուեստի պիտի հետեւի: Ի՞նչ ձեւ ու պարունակութիւն պիտի տայ իր հեռանկարին, որպէս զի բարոյապէս եւ հոգեպէս ըլլայ հանրութեան մէջ արժանապատիւ ներկայութիւն մը:

Գլուխը ձեռքերուն մէջ առած՝ երկար կը խոկայ, մտածումներու մէջ կը դեգերի ու վերջապէս կ'որոշէ ու կը կազմէ իր ապագայ մեծ ծրագիրը:

Մտածումներու մէջ խորասոյց՝ յանկարծ կը ներզգայ անաղմուկ բարախումը սրտին եւ իր գեղատեսիլ երազին ոգեւորութենէն արրշուած՝ կը բացականչէ.

- Բժիշկ պիտի ըլլամ, որ ամոռեմ ու փրկեմ հիւանդներու ցաւատան կեանքը:

- Փաստարան պիտի ըլլամ, որ պաշտպանեմ անիրաւուածներու դատը:

- Առեւտրական պիտի ըլլամ, որ նիւթապէս օժանդակեմ ազգիս կարօտեալներուն:

- Հոգեւորական պիտի ըլլամ, որ Աստուծոյ եւ եկեղեցւոյ ծառայութեան մէջ վսեմական:

Ամէն տաղանդաւոր արուեստագէտ ու գիտնական իրենց կազմութեան նախաշրջանին, անցեր են մտածումի, որոշումի, պայֆարի, զոհողութեան ու զրկանքի այրող տագնապներէն եւ յաղթահարեր են հաւատքի ու իտէալի նանապարհին վրայ ցցուած խութերն ու արգելները, ապաւինելով Աստուծոյ զօրակցութեան եւ իրենց սեփական ուժերուն:

Կամքը եւ յարատեւութիւնը տեսլական գործիչներուն ամրանիստ ու անբեկանների յենարանները եղած են ամենափոքր դադար ու նահանջ չեն ունեցած իրենց մաքառումներու ընթացքին: Մինչեւ անգամ՝ անհնարին նկատուած կատարներու վերելքը չէ մթագնած իրենց լաւատեսութիւնը:

Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Միհրար Սերաստացի, Կոմիտաս Վարդապետ ու բազմարիւ հզօր իմացականութիւններ բառեր են մեծութեան եւ սրբութեան բարձունքները, փառաւորելով իրենց անունները յաւերժութեան մէջ:

Շատեր անոնց մէջ ճամբայ ելան ոսկեղէն երազներով եւ իրենց նախաժայլերուն ընկրկեցան, դժուարութիւններու դէմ յուսահատ նահանջելով:

Անշուշտ, յաջողութիւնը եւ փառքը ամէն մարդու չի ժպտիր: Ամէն պայֆարող չի կրնար մեծ ըլլալ, սուրբ ըլլալ, ճառագայթող տաղանդ ու հանճար ըլլալ:

Յաղբութեան դափնեպսակները պեներ են ճակատները այն արժանաւորներուն, որոնք յաղթական գրոհեր են, առանց րոպէ մը կանց առնելու իրենց խոյաններէն, եւ շնորհիւ իրենց բաջակորով ջանքերուն, նուաներ են փառաւորումի հանգրուանները:

Ազնուաշունչ պայֆարներու մէջ, հաւատքով ու կամքով տկարները, որ ամէն հասարակութեան մէջ անհաշուելի մեծամասնութիւն կը կազմեն, արիւնախում մակարոյժներ են եւ բարոյական պալարներ կը բանան մարդկային հասարակութեան մարմնոյն վրայ:

* * *

Կայ պաշտօն մը, որ առանձ այստուկ եւ առանձնաշնորհեալ կոչումն ունի եւ հիմնովին կը տարրերի աշխարհային բոլոր միւս պաշտօններէն ու ասպարէզներէն:

Սակաւաթիւ ընտրեալներն են այս պաշտօնին հոգեւորապէս փարողները: Որովհետեւ լաւ կը հասկնան, որ այդ ասպարէզը սուրբ է եւ իր գործողութիւնները կը հրահանգուին Երկինքէն:

Այդ սրբազն պաշտօնին թեկնածուները գիտեն, որ յաւերժութեան հետ կապ ունին եւ յօժար ու պատրաստ պէտք է ըլլան, զոհողութեան ու զրկուածութեան, խծրծանինի ու նախատինքի, հալածանինի ու հեզնութեան, ու նաև՝ բարոյական նուաստացումներու:

Այդ պաշտօնը կը պարտադրէ ժահանային ու եպիսկոպոսին, ըստ կարելոյն, սակաւապետ ըլլալ, քիչով գոհանալ, համակերպիլ իր կարօտալի վիճակին, եւ ապրիլ Քրիստոսի շնորհներու ներշնչումով, օրինակելի հեզութեան, օրինակելի խոնարհութեան, ու նաև՝ օրինակելի աղքատութեան մէջ:

Հարստութիւնը պէտք չէ ստուերէ իր կոչումը, շահը պէտք չէ իշխէ իր զգայարաններուն:

Այս յօդուածագիրը, պարզ ու անտիտղոս ժահանայ մըն է, նուիրապետութեան ամենացած աստիճանի վրայ: Աղքատութեան մէջ ապրած, ու մեծած որրանցներու մէջ, ականատես եղած եղեռնի եւ իզմիրի հայացինչ սպանդներուն, երկար տասնամեակներ փոքր եկեղեցիի մը հոգեւոր հովիւր եղած եմ, գոհացած եմ ինձի տրուած համեստ բոշակով: Անցեր եմ ապրուստի եւ վարձակալի դժուարութիւններու այրող հնոցէն մինչեւ խորագոյն ծերութիւն:

Աստուած չէ անտեսեր իմ կարօտալի վիճակս եւ անսպասելի օր մը

բախտաւորեր զիս ծերունազարդ հարազատի մը քողած ժառանգութեամբ:

Տար տարիներէ ի վեր բարեկեցիկ ու հանգստաւէտ պայմաններու մէջ կ'ապրիմ, շնորհիւ նախախնամութեան պարգեւատուութեան, որ ազատագրեց ծերութիւնս ապրուստի ննշող անձկութիւններէն:

Կեանի մէջ, երբ հոգիէդ կը շնչես Աստուծոյ գոյութիւնը եւ երկրի մարդոց շոայլ խոստումներուն կը հաւատաս ու կը վստահիս, որ հոգեկան եւ նիւթական կարիններուդ բալասան ըլլան, կը բազմապատկես ցաւերդ ու կը յաւերժացնես նեղութիւններդ:

Ուխտապահ հոգեւորականը կը շանայ աւետարանական պատուէրներով համոզել իր բանաւոր հօսոր, թէ գերեզմանը մարդկային կեանի վախճանը չէ եւ նիւթական վայել ները եւ զեխ մսիումները չեն երջանկութեան աղրիւնները, թէ բարեպաշտ քրիստոնեան երկնային կոչում մը ունի երկրի վրայ եւ պարտաւոր է աղօրանուէր վերացումներով նուանել յաւիտենական կեանիը...:

Դժբախտարար, այս առաքելական բարոզութիւնը չի կիրարկուիր եւ լուսաւորեր բարեպաշտ հոգիները Աստուծոյ Խօսքին զօրութեամբ: Եթէ հոգեւորականը նշմարտապէս զիտակցէր, թէ իր եղական պաշտօնը Քրիստոսի ամենասուրբ ձեռքով շնորհուած է իրեն, կամայ չէր մոլորեր ու երապուրուեր դրամին շլացուցիչ հմայքէն եւ իր ծառայութիւնը Աստուծոյ փառքին եւ եկեղեցւոյ պայծառութեան կը կատարէր խղճմտութեամբ:

Եթէ անկեղծօրէն կ'ուզես ու կ'երազես դուն ալ նուիրական օր մը ծումկի գալ Տիրոջ Ս. Սեղանին առջեւ եւ զգալ զլիսուդ եպիսկոպոսի մը շնորհով

օծուն Ս. Աջը եւ ըլլալ Հայ Ուղղափառ Եկեղեցւոյ զինուորեալներէն մէկը, պէտք է շատ կանուխէն սրբս հոգիդ ու մարմինդ աշխարհային արատներէն, որպէս զի կարենաս բիւրեղացած հաւատքով մտնել հոգեւոր աշխարհէն ներս եւ կոչուիլ Քրիստոսի հարազատ աշակերտը:

Մտածէ պահ մը, թէ ժեզ ձեռնադրող Եպիսկոպոսը իրմէ չէ որ կու տայ ժեզի այդ շնորհը: Ան ալ իր կարգին ուրիշէ մը առաւ զայն եւ այդ ուրիշը՝ իր նախորդէն: Եւ այսպէս դէպի ետ երթալով, շղթային առաջին ոսկի օղակին կը հասնին, որ Քրիստոսն է, որուն ամենասուրը ձեռքը հանգչեցաւ Առաքեալներուն վրայ եւ անոնի ալ իրենց ձեռքերը դրին մեր հոգելոյն հայրապետներուն վրայ:

Քրիստոս՝ Քահանայապետութիւնը չժառանգեց ոչ մէկէն, այլ ուղղակի զայն առաւ իր Երկնաւոր Հօրմէն:

Մտածէ եւ ուխտէ, որ դուն եւս պիտի ըլլաս այդ սրբալոյս ոսկի օղակներէն մէկը:

Քրիստոսի Եկեղեցին, որպէս մարմին եւ հոգի իրենց պատուանդան ունի Եհւրական եւ աննիրական աշխարհները, թէ՝ Երկիրը եւ թէ՝ Երկինքը: Իր հոգեւոր մարմին մաս կը կազմեն Երկրաքաղաքացիները եւ թէ Երկնաքաղաքացիները:

Հոգեւորականը նուիրապետութեան բոլոր աստիճաններուն վրայ պէտք է բարացուցէ իր անձով ու պաշտօնով Հայ Ուղղափառ Եկեղեցին: Ինչ որ կ'ըսէ ու կը ժարողէ, ուր որ կ'երթայ եւ որոնց հետ, որ կը յարաբերի, հանրութեան սեւեռարիր ուշադրութեան առարկայ է:

Հոգեւորականը՝ թէ եւ մարդ է, ըստ Երեւոյրին մարդկային բոլոր խոցելի տկարութիւններով, բայց ըստ ինքեան հոգեւոր անձնաւորութիւն մըն է եւ իր

կոչումին ուղղութիւնը եւ ներշնչումը կ'առնէ Երկինքէն: Իր բոլոր արտաքին շարժումները պէտք է բարացուցեն տիպարային բարձրութեան վրայ հեղարարոյ կրօնականը:

ԱՍՏՈՒԾՈՅ ԸՆՏՐԵԱԼԸ

Հոգեւորականը Աստուծոյ ներկայացուցիչն է մարդոց մէջ եւ մարդոց ներկայացուցիչը՝ Աստուծոյ առջեւ:

Հոգեւոր պաշտօնը արհեստ մը չէ եւ ոչ ալ ապրուստի ստիպողական միջոց մը, այլ հոգեւոր ծառայութիւն է անձնուրացութեան գերադրական շափանիշով: Զկայ գործ մը մարդոց կողմէ կիրարկուած, որ ըլլայ անոր չափ սուրը եւ աստուածահանոյ:

Երկրի մը թագաւորը մարմիններու կառավարիչ է, հետեւարար իր անձով ու գահով անցողական վախճան ունի:

Հոգեւորականը հոգիներու փրկութեան առաջնորդն է, եւ այդ առանձնաշնորհեալ կոչումով կ'ընդգրկէ յախտենականութիւնը:

Հոգեւորականին վրայ ամենէն մեծարելի առաքինութիւնը կը նկատուի իր հոգիին անքծութիւնը: Եւ յատկապէս բարոյական այս թանկագին օժիտով է, որ ան կ'արժեցնէ իր պաշտօնը. Բանի որ ամենէն աւելի այդ ԶԱՐԴԸ կը յարմարի իր անձին ու հոգեւոր տարագին:

Եկեղեցին որքան ալ կ'ուզէ ու կը պահանջէ, որ իր պաշտօնեան անարատ ըլլայ հոգիով ու մարմնով, նոյնպէս կ'ուզէ որ ան ըլլայ հաւատքով, նուիրումով ու պաշտօնով վստահութիւն ներշնչող մէկը:

Կ'ուզէ տեսնել կղերի սուրբ տարագին տակ Աստուծոյ հարազատ զաւակը եւ ոչ թէ այդ տարագին ներքեւ արհեստով Եկեղեցականը:

Նախընտրելի է, որ հոգեւորականը Քահանայագործութեան կարհատեւ շրջան

մը ունենայ տարիի հասունութեան մէջ, քան թէ դեռատի հասակին մէջ հոգեւորապէս անպատճաստ մտնէ եկեղեցւոյ ծառայութեան մէջ եւ կեանքի բոլոր տարիները անցնէ հոն, որպէս մակարոյծ մը եկեղեցւոյ մարմնին փակած:

Աստուծոյ զգացումով ապրող քրիստոնեան իր հոգեւոր հօր վրայ կ'ուզէ տեսնել աստուածայինը եւ ոչ թէ մարդկայինը, յաւիտենականը եւ ոչ թէ անցողականը:

ՎԱՏԱՀԵ ԱՆՈՐ

Ճշմարիտ հոգեւորականը ֆեղի համար թէ՝ հայր է, թէ եղբայր, թէ ընկեր, թէ դատավոր եւ թէ պաշտպան:

Քեզի հետ է, երբ կը ծնիս, երբ կը մկրտուիս, երբ կ'ամուսնանաս, երբ կը հիւանդանաս, երբ կը տագնապիս, երբ սուզի մէջ ես ու երբ կը փակես աչքերդ այս աշխարհի լոյսին:

Դժբախտութիւն մըն է, երբ կը հեռանաս անկէ, աւելի մեծ դժբախտութիւն է, երբ ան չի մօտենար ֆեղի:

Եղիր բարեպաշտ եղբայր մը անոր եւ վստահէ անոր փրկարար առաջնորդութեան:

Ան՝ սրտակից խորհրդատու մըն է, թէ՝ փոքրին եւ թէ՝ մեծին, թէ՝ տգէտին եւ թէ՝ ուսեալին, թէ՝ հաւատացեալին եւ թէ բերահաւատին:

Քեզի հետ կ'ուրախանայ ու կը տիրի, ֆեղի հետ կը պայքարի ու կը տառապի, կուտայ իր ժամանակը երբ որ ուզես, կը զոհէ իր հանգիստը՝ երբ հիւանդ ես կամ իր հորիուրդին եւ օգնութեան պէտք ունիս:

Տիպար հոգեւորականը միակ անշահախնդիր անձն է մարդոց մէջ, որ ֆեղ չի խարեր, չի զրկեր, չ'անիրաւեր, չի շողովորթեր, չի թերեւնար, չի ստեր ու երես չի դարձներ ֆեղի, որքան ալ դու վերապահութեամբ մօտենա իրեն:

Ամենարարին Աստուած երկրի վրայ հոգեւորականին վստահած է ամենարարձր ու ամենասուրբ պաշտօնը եւ կ'ուզէ որ հանրութեան մէջ ան ըլլայ սէր, օրէմի եւ միասնականութեան կապ:

Այս երկնաշնորհ բարեմասնութիւններով ջահաւորուած ժահանան, վարդապետը, եպիսկոպոսը օրինութիւն մըն է թէ՝ ֆեղի, թէ՝ անհաւատին եւ թէ ոնքագործին համար:

Հարազատ ներկայասուցիչը ըլլալ Աստուծոյ՝ երկրի վրայ, ինչ անփոխարինելի փառք է սրբակեաց հոգեւորականին համար:

Քալէ վստահօրէն եւ անկեղծօրէն անոր հետ, ովք մարդ, երիտասարդ ըլլաս թէ այեւոր, եւ հաւատա՛, որ դուն ալ հաւատարիմ աշակերտ մը պիտի ըլլաս Քրիստոսի:

Իննիսունընըորս տարեկան եմ եւ երշամիկ զգացումով կը սպասեմ երկնաւոր Հօր հրաւերին:

Իմ բարեհոգի ընթերցողներս մօտ ապագային բերթերու մէջ պիտի կարդան իմ մահազդ:

Մի՛ հաւատա՛, որ ես մեռած եմ, այլ՝ անցած եմ երկրի մոռայլ հորիզոններս անդին իմ յաւերժալոյս Հայրենիքիս, որ եղած է մտիս ու հոգիս բազմանագայր սեւեռակէտը, հաւատէիս ու հեռաւոր յոյսերուս հանգրուանը եւ իմ կեանքիս դրախտային տեսլականը:

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՃՆՅ. ՏԻՒԼԿԵՐԵԱՆ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՅՑԻ «ԳՈՎԵԱ, ԵՐՈՒՍԱՂԷՄ» ՇԱՐԱԿԱՆԸ

Դէպի համաշխարհայնացում ընթացող այս դարուն, ուր տարրեր ազգային մշակոյթներու սահմանները կը խաչածեւուին եւ կ'ընդխառնուին, ուր հետզհետէ կեանքը կը բարդանայ եւ կ'արագանայ, կարծէք զուգահեռական ընթացքով մըն ալ սկսած են աղօտիլ եւ տժգունիլ մեր ազգային մշակոյթը կերտող երրեմնի երախտաւորեալներուն լուսապայծառ դէմքերը:

Այդպիսի անձնաւորութիւններէն մին էր եղած Հայ երաժշտութեան ժառանային երգարուեստի դպրոցի հիմնադիր՝ երաժիշտ, մշակող, ստեղծագործող, դաշնակահար, խմբավար, դաստիարակ եւ ժննադատ Քրիստափոր Կարա-Մուրզա (1853-1902):

Քրիստափոր Կարա-Մուրզա ծնած էր 1853ին Ղրիմի Ղարասու Պազար ժաղաքին մէջ, ուր Հայ գաղութը կ'ապրէր կազմակերպուած ու եռուն ազգային կեանք մը:

Քրիստափոր Կարա-Մուրզա, իր նախնական ուսումն ու երաժշտական գիտելիքները ստանալէ, եւ զարգացնելէ յետոյ զանոնք այսպիսի գաղութի մը մէջ, որպէս հասուն ու տեսլապաշտ երաժիշտի, գործելու իր դաշտը ընտրելով Կովկասը, 1882 Սեպտեմբերին կ'անցնի հայահոծ Թիֆլիս ժաղաքը: (Կարա-Մուրզայի չափազանց հետաքրքրական կեանքին մասին աւելի տեղեկութիւններ պիտի գտնէք իմ յաջորդ հրատարակելիք գրքիս մէջ, որուն նիւթը պիտի ըլլայ «Քրիստափոր Կարա-Մուրզայի կեանքն ու գործունէութիւնը»:)

Թիֆլիսի «Արձրունի թատրոնին» մէջ Մարտ 15, 1885ին Քրիստոնափոր Կարա-Մուրզայի տուած ժառանայն համերգը կը նկատուի առաջին պաշտօնական բազմաճայնային համերգը Հայ ժողովուրդի արդի երաժշտական մշակոյթի պատմութեան մէջ:

Այս տարին, ըլլալով 120ամեակը այս պատմական դէպքին, Հայ ժառանայնային երգարուեստին, լաւագոյն առիթը նկատեցի հանրութեան ներկայացնելու ցարդ չհրատարակուած, հետեւարար մեր սերունդին անծանօթ մնացած, Քրիստափոր Կարա-Մուրզայի ժառանայնած «Գովեա Երուսաղէմ» Զատկի ձաշու շարականը, որուն սեւագիր ձեռագիրը, Պապա Համբարձում Լիմոննեանի ճայնագրային դրութեամբ գրուած գտայ, առջի տարի Հայաստանի այցելութեանս առթիւ, Երեւանի Չարենց Գրականութեան եւ Արուեստի Թանգարանի Քրիստոնափոր Կարա-Մուրզայի դիւանին մէջ, հասարակ տետրակի երկու թերթերու վրայ գրուած, ու որպէս աւարտած գործ ստորագրուած հեղինակին կողմէ եւ թողուած թիւ 103 ֆոնդի ծրարին մէջ:

Գիտէի որ Կարա-Մուրզա մշակած էր շարականներ եւս: Ուրախութիւնս մեծ եղաւ երբ, յանկարծ թիւ 103 ֆոնդի ծրարէն դուրս կը բերէի Զատկուան եւ Յինանց շրջանի պատարագներու ընթացքին երգուող «Գովեա երուսաղէմ» ԱԶ ձաշու շարականը դաշնաւորուած քառամայն երգչախումբի համար:

Ի դեպ ըսեմ, որ Կարա-Մուրզա քառամայնած էր նաեւ մեր Ս. Պատարագը: 1886ին, առաջին անգամ ըլլալով կատարելէ յետոյ զայն Պահուի Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ, հակառակ բազում խոչընդոտներու շարունակեց կատարել զայն մինչեւ Մակար Եկմալեանի քառամայն պատարագին երեւումը, որուն արուեստը գեղագիտականորէն աւելի բարձր ըլլալուն իրողութիւնը ին՛ Կարա-Մուրզա եւս ճանչնալով, ազնուօրէն հետեւեալ շնորհաւորական եւ գնահատական նամակը գրեց Մակար Եկմալեանին եւ դադրեցաւ այլեւս կատարելէ իր քառամայնած պատարագը.-

«Կը ցանկայի այս րոպէիս Զեզ մօտ լինել եւ անձամբ յաջողութիւն շնորհաւորելով՝ յայտնել Զեզ իմ թէ՛ շնորհակալութիւնը եւ թէ՛ հրճուանիքը, որ ես ստացայ Զեր պատարագը ուսումնասիրելիս, իմրին սովորեցնելիս եւ հեռուից լսելիս:

Զեր գրուածքը թէ՛ հիանալի է եւ թէ՛ զարմանալի. հիանալի ներդաշնակութիւն է լսում ամէն տեղ եւ զարմանալի գեղարուեստական հմտութեամբ գրուած է ամէն բան:

Ին՛ աշխատութիւնը շատ մեծ է եւ մեծ էլ տոկունութիւն էֆ դրել, առանց որոյ ես համարում եմ գրեթէ անկարելի, մի խոշոր երկ այդքան նշտութեամբ լոյս ընծայել: Անձամբ շատ բան կարող էի ասել, բայց այժմ այսիան կ'ասեմ, որ դրանով դուք պէտք է պարծենաք, - Դա Զեր գլուխ գործոցն է, դրանով դուք Զեր հեղինակութիւնը անմահացրիք եւ որ գլխաւորն է՝ ազգին մատուցեցիք այն մեծ ծառայութիւնը, որոյ ծարաւը գնալով ամէն րոպէ զգալի եւ զգալի էր լինում: Պէտք է աշխատել եւ ամէն շանք գործ դնել, որ ինչքան կարելի է շատ եւ շատ տարածուի այդ պատարագը ամէն տեղ: Ցանկանում եմ Զեզ շատ շուտով տեսնել եւ լսել, որ արդէն իրրեւ պահանջ ամէն տեղ սովորում են եւ ամէն տեղ պատարագի արարողութեան երգեցողութիւնը մի տեսակ է - Եկմալեանինն է»:

(«Քրիստոփոր Կարա-Մուրզան եւ Բազմամայնութեան Արմատաւորումը Հայ երաժշտութեան Մէջ», էջ 169, 170, Մ. Հ. Մուրադեան, Երեւան 1956):

Կարա-Մուրզայի դիւնանին մէջ կան անոր քառամայնած պատարագին երեք վարի բաժիններուն (alto, tenor, basso) ձեռագիրները Լիմոննեանի ծայնագրութեամբ. սակայն, դժբախտարար կը պակսի ամենակարեւոր կամ գլխաւոր ծայնը՝ սորրանոներու բաժինը որ մայր եղանակներու ծայնն է:

Ուրեմն, ինչպէս կը տեսնէֆ, այսպիսով դադրեցաւ գործածութիւնը Կարա-Մուրզայի պատարագին եւ մինչեւ օրս կը մնայ կորսուած անոր առաջին ծայնարաժինը:

Այս գետնի վրայ մեծապէս օգտակար եւ արժէքաւոր անակնկալ էր Եղիպտահայ քանիքարաւոր երաժշտագէտ Պրճ. Հայկ Աւագեանին, իր խմբագրութեամբ հրատարակուող «Ծիծեռնակ» երաժշտական հանդէսին Բ. ՏԱՐԻ, ԹԻԻ 1 (5), Յունիւար 2002 համարով, յայտնաբերած Կարա-Մուրզայի պատարագէն երկու խմբերգներ՝ «Մարմին Տէրունական»ն ու «Փառք Քեզ Տէր»ը, զորս երեւան բերած էր նոյն Արուեստի Թանգարանի, այս անգամ, Մակար Եկմալեանի դիւանէն, իրենց բառաձայն ամբողջական վիճակներուն մէջ:

Մէկէ աւելի պատճառներով արժէքաւոր կը գտնիմ «Գովեա Երուսաղէմ» շարականին հրապարակումը.-

1.- Մեր բազմաձայնային երգարուեստի աստիճանի առաջին սանդիխմատին վրայ գտնուող երգերու նմոյշ է ամ:

2.- Հայ Եկեղեցին ներս նորածին բառաձայն պատարագին հետ հնչող առաջին բառաձայն ձաշու շարականն է ամ:

3.- Կարա-Մուրզա 1892, Հոկտեմբերին Էջմիածին հրաւիրուած էր որպէս դասատու եւ Մայր Տաճարին երաժշտագէտ: 1893ի Զատկուան պատարագի ձաշու շարականը՝ «Գովեա Երուսաղէմ»ը, առաջին անգամ ըլլալով, Մայր Տաճարի կամարներուն տակ, փոխանակ դարաւոր աւանդութեան համաձայն միաձայնային կերպով երգուելուն, Կարա-Մուրզայի ղեկավարութեամբ պատարագին նման կ'երգուէր ան բառաձայնուած կերպով:






Կարա-Մուրզա այսպիսի աշխատանքներով մեծ եղաշրջում յառաջ բերաւ Հայ Եկեղեցւոյ երաժշտութենէն ներս, թէեւ բարձր գին վճարելով՝ 1893, Հոկտեմբեր 6ին արձակուելով իր պաշտօնէն: «Գովեա Երուսաղէմ» շարականին ներկայացուցած պատմական այսպիսի յոյժ կարեւոր արժէքներուն համար որոշեցի սոյն աշխատասիրութեամբս, որոշ ծանօթութիւններով, մատուցել զայն հասարակութեան:

Անմիջապէս կը դնեմ Կարա-Մուրզայի բառաձայն «Գովեա Երուսաղէմ»-ի ձեռագրին լուսապատճենը.-

A handwritten musical score for "Jaffa Tropenfahrt" featuring four staves of music. The first staff begins with a treble clef, a common time signature, and a key signature of one sharp. The lyrics "Jaffa Tropenfahrt" are written below the staff. The second staff begins with a bass clef, a common time signature, and a key signature of one sharp. The lyrics "Kinder sind" are written below the staff. The third staff begins with a treble clef, a common time signature, and a key signature of one sharp. The lyrics "Kinder sind" are written below the staff. The fourth staff begins with a bass clef, a common time signature, and a key signature of one sharp. The lyrics "Kinder sind" are written below the staff.

1 պատկեր այլ

2



Նախքան եւրոպական ճայնագրութեամբ ներկայացնելս Կարա-Մուրզայի ժառանձայնած շարականը, կ'ուզեմ մի ժամի ծանօթութիւններ տալ յիշեալ շարականին մասին:

Ահա խնդրոյ առարկայ շարականին լուսապատճենը առնուած 1936ին Երուսաղէմ տպուած Զեռաց Շարականի էջ 371էն:

**Յարեան քրիստոնէս ի մել
ռելոց ալէլուիա Եկայք ժողովն
վուրդք երգեցէք տեառն ալէլ
Յարուցելոյն ի մեռելոց ալէլու
իա, որ զաշխարհը լուսաւորեաց
ալէլուիա.**

Հնրեբրցողը անմիջապէս պիտի նկատէ շարականին առաջին նախադասութեան «Գովեա Երուսաղէմ զՏէր»ին բացակայութիւնը: Իրողութիւնը այն է, որ այս նախադասութիւնը շարականին մաս չի կազմեր, շարականի բնագրէն անկախ է, չին Կոտակարանի Սաղմոսաց Գրին ՃԽէ սաղմոսին 12րդ համարին առաջին կէսն է, որ կը գործածուի այստեղ որպէս սկսուածք եւ որուն կցուելով «Յարեաւ Քրիստոս» շարականը կ'երգուի:

Ութերորդ դարուն, մեծ իմաստակէտ ու երաժշտագէտ Ստեփանոս Սիւնեցի, որպէս բարեկարգութիւն, եկեղեցիներէ ներս, ժամերգութեանց ընթացքին ազատ ընտրութեամբ կատարուող երգերը, Ս. Գրին իննը սաղմոսերգութեանց ու օրիներգութեանց համաձայն դասաւորելով բաժնեց իննը խումբերու, որոնց անուններն ալ առնելով սաղմոսերգութիւններէն ու օրիներգութիւններէն կազմեց «կամոն»ը այսպէս:

- 1.- Օրինութիւն, կրնատուած ձեւը՝ օրի.
- 2.- Հարցգ, կրնատուած ձեւը՝ հրց.
- 3.- Գործք, կրնատուած ձեւը՝ գ.
- 4.- Մեծացուսցէ, կրնատուած ձեւը՝ մեծ.
- 5.- Ողորմեա, կրնատուած ձեւը՝ ողը.
- 6.- Տէր յերկնից, կրնատուած ձեւը՝ տէր.
- 7.- Ճաշու, կրնատուած ձեւը՝ ճշւ.
- 8.- Մանկունք, կրնատուած ձեւը՝ մնկ.
- 9.- Համբարձի, կրնատուած ձեւը՝ հմբ.

Կամոնի իւրաքանչիւր բաժնի շարականէն առաջ կ'երգուի համապատասխան սաղմոսը կամ օրինութիւնը, որուն որպէս կցորդ կը հետեւի շարականը: Օրինակի համար, Տէր Յերկնից խումբի շարականներուն նախորդող սաղմոսն է «Օրինեցէք

զ Տէր յերկնից, օրհնեցէք զնա ի բարձանց:»-ը (Սաղմոս ՃԽԸ, 1) :

Կանոնի շարքի խումբերուն պատկանող երգերը կոչուեցան նախ՝ «Չարական երգեր», այսինքն Կանոնի շարանին պատկանող երգեր, սակայն, աւելի ուշ «Երգեր» բառը իյնալով «շարական» ածականը առանձնապէս սկսաւ գործածուիլ որպէս գոյական «շարական երգեր» իմաստը արտայատելով: Մինչեւ օրս «շարական» բառը այս հասկացողութեամբ կը գործածուի:

Ուրեմն, ներկայացուող Զատկուան ու Յինանց շրջանին գործածուող Ճաշու շարականը, պատկանելով Կանոնի եօրներորդ խումբին, պէտք է ունենայ զինք նախորդող սաղմոսը որպէս սկսուածք: Մինչ մնացեալ խումբերուն իւրաքանչիւրը ունի միայն մէկ սաղմոս կամ օրհներգութիւն իր խումբին պատկանող բոլոր շարականներուն համար, Ճաշու շարականները սակայն՝ մէկէ աւելի, համաձայն օրուայ նշանակութեան: Օրինակի համար «Տէր բագաւորեաց վայելչութիւն զգեցաւ» (Սաղմոս ՂԲ, 1) սկսուածքը կ'երգուի Յարութեան, Պահոց, Ա. Ղազարու եւ այլն Ճաշու շարականներուն համար, իսկ մեր ֆնճարկած Զատկուան ու Յինանց շրջանին երգուող «Յարեաւ Քրիստոս» Ճաշու շարականին որպէս սկսուածք, ինչպէս վերը տեսանք, կը գործածուի ՃԽէ սաղմոսին 12րդ համարին առաջին կէսը՝ «Գովեա երուսաղէմ զ Տէր» նախադասութիւնը, եւայլն:

Յիշեալ շարականին հեղինակն է Հայ Եկեղեցւոյ մեծագոյն հայրերէն Ա. Ներսէս Շնորհալի (1101-1173), որ պատկանելի այլ գործերու կողքին, որպէս մեծատաղանդ երաժշտագէտ եւս, Եկեղեցւոյ երաժշտութիւնը նաեւ ենիւացուց ու հարստացուց շուրջ երկու հարիւր շարականներով ու երգերով: Այստեղ կ'արժէ յիշել Կիրակոս Գանձակեցի պատմիչին (1203-1271) հետեւեալ տողերը, երբ կը խօսի Ներսէս Շնորհալիի երաժշտական գործերուն մասին:

«Եւ որովհետեւ նա հանճարեղ մարդ էր, շատ բան կարգաւորեց Եկեղեցիներում քաղցր եղանակով. (օրինակ՝) խուրովային ոնով (քաղցրահունչ եղանակով Գ.Փ.) շարականներ, մեղեդիներ, տաղեր ու ոտանաւորներ.» (Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմութիւն, էջ 92, Թարգմանութիւնը, Առաջարանը եւ Մանօքագրութիւնները Վարագ Առաքելեանի, «Սովետական Գրող» Հրատարակչութիւն, Երեւան 1982:)

Եւ յիրաւի, Ներսէս Շնորհալի այս շատ փոքրիկ երգով, շարականով ցոյց տուած է իր երաժշտական տաղանդին մեծութիւնը:

Մինչ շարականներու սկսուածքներուն երաժշտական պաշտօնն է, կողմնորոշելու համար երգողը, հաստատել այն ճայնային (modal) հունը, որուն մէջէն պիտի ընթանայ շարականին երգեցողութիւնը, - սկսուածքները, խորքին մէջ, բնագրային ու երաժշտական ստեղծագործական գետնի վրայ կապ չունենալով շարականագրի անհատական ստեղծագործութեան հետ, - անոնք կ'երգուին որպէս առանձին, շարականէն անկախ ամբողջութիւն կամ միաւոր, «Գովեա երուսաղէմ»ի պարագային սակայն, կը տեսնենք նորարարական մեծ տարրերութիւն մը: Բացատրեմ թէ՝ ինչ է այդ տարրերութիւնը:

Շնորհալի, յայտարարելու համար քրիստոնէական կրօնքին խարիսխը հանդիսացող Քրիստոսի փառահեղ յարութիւնը, կ'աւետէ զայն բացագանչելով. «Յարեաւ Քրիստոս ի մեռելոց ալելուիա...»

Երանական ու զգիլիչ զգացումներու ամենաճիգ պրկումներու ու հաւատքի

ամենախորունկ ապրումներու որպէս պոռքկում, Շնորհալի, բացառիկ նարտարութեամբ մը այս շարականին հրճուանքին եղանակը կառուցած է «Գովեա երուսաղէմ զՏէր» սկսուածքին պաշտօնը փոխելով, երգելով զայն ոչ որպէս առանձին ու անջատ միաւոր, այլ՝ որպէս խերգանքը կամ նախամասը այնքան գեղեցիկ ու յաղթական շունչով յօրինուած շարականի եղանակին: Այս ձեւով, Շնորհալի, սկսուածքն ու շարականը երաժշտականօրէն իրարու զօդելով, նկարագրային նոյն հունին մէջ դնելով, երկը դարձուցած է երաժշտական մէկ ամրողութեան:

Փորձեցէք երգել այս շարականը առանց «Գովեա երուսաղէմ զՏէր»ին, անմիջապէս պիտի զգաք պակասը երաժշտական գլուխին: Այս պատահականութիւն չէ. այլ՝ եղած է յատուկ մտադրութեամբ, որպէս զի երգողը կամ երգչախումբը, երգեցողութեան առաջին իսկ ձայնահնչիննէն սկսելով մինչեւ վերջինը, լարուած վիճակով, յաղթական կշռոյթով եւ փայլուն ու պայծառ հնչողութեամբ շեփորէ Քրիստոսի յարութեան յաղթանակը:

Մինչեւ օրս, երբոր Զատկուայ պատարագներու կ'երթանք, այն պահուն կը զգանք Զատիկն ու անոր բերած տօնական ցնծութիւնը, երբ կը սկսի հնչել հոգեպարար ու փառահեղ «Գովեա երուսաղէմ»ը:

Շարունակելու համար Քրիստափոր Կարա-Մուրզայի «Գովեա երուսաղէմ»ին գիտական ներկայացումը, աշխատանքին այս կէտին, որոշ գիտարուեստական (technical) հպումներով ու ամրողացումներով, վերծանելով անոր իսկ ստորագրութիւնը կրող սեւագրին լուսապատճեննը, զոր զետեղած էի վերը, մեծ խանդակառութեամբ կը ներկայացնեմ զայն:

Շարականները գիտականօրէն նեկայացնելու պարագաներուն, անոնց արժեւորումը ճիշդ կերպով կատարած ըլլալու համար, կարեւոր է ստուգել անոնց աւանդականութեան ու հարազատութեան հանգամանքները:

Ներկուն ծիսագէտ եւ շարականագէտ Գէորգ Դ. Կոստանդնուպոլսէցի Կաթողիկոս (1813-1882), 1873ին Կ. Պոլսէն էջմիածին կը հրաւիրէ երեւելի երաժշտագէտ եւ բաշահմուտ շարականագէտ Նիկողայոս Թաշնեան (1841-1885) ձայնագրելու համար (Պապա Համբարձում Լիմոնենանի (1768-1839) ձայնագրութեան դրութեամբ, որ այդ ժամանակաշրջանին ձայնագրութեան կերպն էր:) Եկեղեցւոյ ամրող երաժշտութիւնը:

Կատարուած հսկայածաւալ աշխատանքը տպուեցաւ եւ կաթողիկոսական հրահանգով ցրուեցաւ Եկեղեցիներուն առ ի գործադրութիւն:

Հայ Եկեղեցական երաժշտագիտութեան մէջ, միջնադարեան շրջանի որպէս հեղինակաւոր աղքիւր կը նանցուի Նիկողայոս Թաշնեանի այս աշխատանքը:

Ստուգելու համար Կարա-Մուրզայի մշակած «Գովեա-երուսաղէմ»ի եղանակին աւանդականութիւնն ու հարազատութիւնը, պիտի բաղդատեմ զայն Նիկողայոս Թաշնեանի ձայնագրութեան հետ: Ստորեւ կը դնեմ Նիկողայոս Թաշնեանի ձայնագրածին լուսապատճենը:

۱۰۷

(“Զայնագրեալ Յարական Հոգեւոր Երգոց Սուրբ եւ Աւղավատ Առաքելական Եկեղեցւոյս Հայաստանեայց Յօրինեալ ի Սրբոց Հայրապետաց եւ ի Վարդապետաց”, ի Վաղարշապատ, ի Տպարանի Սրբոյ Կաթողիկէ Էջմիածնի, 1875- ՌՅՒԴ: Զայնագրեց Նիկողայոս Թաշճեան:)

Այս ձայնագրութիւնը լնթեռնելի դարձնելու համար, $\phi_{\text{ուշ}} = C$ յարաբերութեամբ, կը փոխադրեմ զայն Եւրոպական ձայնագրութեամ:

ՃԱԾՈՅ ԳՈՎԵԱՅՔ ՅԻՆԱԽՆ

Այստեղ ըսեմ որ, շարականերգութեան ամանակային եւ կշռութային օրէնքները տարբեր ըլլալով եւրոպական երաժշտութեան ամանակային եւ շեշտադրական օրէնքներէն, շարականերգութիւնը կը գրուի ազատ կերպով ու առանց հատածային գծերու սահմանումներովը պարտադրուած շեշտական կաղապարներուն:

Կարա-Մուրզա, որպէսզի շարականը ժառանային կերպով ներկայացնէ, հետեւած է եւրոպական ձեւին եւ ներկայացուցած զայն երկու չորրորդ (2/4) ամանակով (meter):

Պատմական բազմակողմանի արժէքներ ներկայացնող առաջին ժառանայնուած «Գովեա երուսաղէմ»ի եղանակին աւանդականութիւնն ու հարազատութիւնը ստուգելու համար, բաղդատենի անոր մայր եղանակը, որ soprano-ներուն բաժինն է, վերը բերուած նիկողայոս Թաշճեանի եղանակին հետ:

Բացի մի ժանի կտտերէն, անոնք իրարու նման են: Այդ մի ժանի կտտերը հետեւեալներն են:-

Ա.- Կարա-Մուրզա, ջանացած է խուսափիլ ընդհարումներէն՝ փոքրիկ շնորհալի ճայնահնչիւններէն (grace note): Այս պատճառաւ մեծաւ մասամբ զանց առած է:

Բ.- Կարա-Մուրզա, «Յարեաւ Քրիստոս»ի «Քրիս» վանկի «ս» տառին վրայի տասնըվեցերորդական D ճայնանիշը վերածելով տասնըվեցերորդական E կիսվարի, այլապէս Fէն D արագ ոստումէ յետոյ Dէն դէպի վար ընթացող մեղեդային գիծը, դարձուցած է Fէն մինչեւ A հեղասահօրէն, աստիճանական կերպով իշնող գծի:

Գ.- Կարա-Մուրզա, շարականի ամենավերջին «ալելուիա»ի «լու» վանկին տասնըվեցերորդական ճայնահնչիւնները վերածած է ութերորդականներու, գործին տալու համար աւելի ծանրութիւն ու հանդիսաւոր վերջաւորութիւն:

Դ.- Այս չորրորդ կտտը լաւ ընդունելու համար, նախ հարկ է որ տամ հետեւեալ ծանօթութիւնները:

Զեռաց Շարակնոցի 371-373 էջերուն վրայ «ԳՈՎԵԱՅՔ ՅԻՆԱՆՑՆ ՃԱԾՈՒ» անուան տակ կը գտնենք վեց Ճաշու շարականներ յաջորդարար դրուած: Առաջինը մեր բննարկած «Յարեաւ Քրիստոս» շարականն է որուն եղանակը լուսանցքին մէջ ցոյց տրուած է «ած»ով, որով կը բեղադրուի ան երգել ԱԶ ճայնով: Ի դէպ ըսեմ, որ այս է ընդհանրացած ձեւը շարկանին ճայնը ցոյց տալու: Խսկ «ճշւ»ն ալ, ինչպէս վերը տեսանք, կրնատումն է «ճաշու» բառին, որով ցոյց կը տրուի թէ՝ շարականը կը պատկանի Կանոնի եօթներորդ խումբին՝ «Ճաշու»ին: Եւ ժանի որ, բոլորն ալ թիմանց Ճաշու շարականներ են, ու միայն առաջինին առջեւ «ած» ճայնանունը դրուած է, այս շարականներ են, ու միայն առաջինին նման պէտք է երգուին «ԱԶ» ճայնով:

Սակայն, շարականներուն գործածած տարբեր տեսակի խազերէն ու անոնց ներկայացուցած պատկերներէն կարելի է հաստատօրէն ըսել թէ՝ անոնք մէկ եւ նոյն ճայնին չեն կրնար պատկանիլ:

Նիկողայոս Թաշճեան եւս, հակառակ անոր, որ ճայնագրած է զանոնք

աւանդաբար հասած իրարմէ տարրեր եղանակներով, այդու հանդերձ, իրավանչիւրին տուած է «ԱԶ» ձայնանումը:

Ստորեւ, կը դնեմ լուսապատճենը այս վեց շարականներուն, որպէս զի ընթերցողը աչքին առջեւ ունենալով զանոնի հետեւի ըստածին.

ԴՈՎՆԱՑՔ ՅԻՆԱՆՑՆ ՃԱՇՈՒ

Յարեան քրիստոնէն ի մելու լուց ալէլունիան Եկայք ժողովու վուրդք երգեց տեառն ալէլու Յարուցելոյն ին մեռելոց ալէլունիան, որ զանագիւս լուսաւորեաց ալէլունիան:

Յորացուցէք զօրհնութիւնս յաւուցելոյն ի մեռելոց: Որ նորուգեացն ըլտիեղբարս, նոր օրհնութիւնս երգեց յարու: Եկայք նոր ժողովուրդք, նոր օրհնութիւնս երգեց յարու:

Կաման յանձն առելու ըլլարչարանս խամբի եւ համբերեցեք, ալէլունիան: Թաղեցար ի սի՞րտ երկիր երեքօրեայ ալէլունիան, եւ յարեար աստուածապէս: ալէլունիան ին մեռելոց երկըրպագեցուք ալէլունիան, որ փըրկեացն ըլտիեղբարս, ալէլունիան:

Տոռնէք օրհնութիւն տեառն աստուծոյ յարուցելոյն ի մեռելոց: Նա ըզդըժնիս գերեաց մահուամբն իւրով, եւ զհըզօրըն կապեաց: տոռնէք: Տէք հրզօր զօրութեամբ իւրով, տէք կարող ի պատերազմի: տոռնէք օրհնութիւն տեառն աստուծոյ յարու:

ՃԱՇՈՒ
աճ

ՃԱՇՈՒ
աճ

ՃԱՇՈՒ
աճ

Յարուցելոյն ի մեռելոց քրիստոսի աստուծոյ երգեց սուրբ ընդ հրեշտակս օրհնութիւնս ալէլուիան ալէլունիան: Փըրկողին տիեզերաց կենարար յարութեանն երգեւ: Եկայք մանկունք առագաստի երկնաւոր փեսային երգեց սուրբ ընդ:

Հրեշտակս օրհնութիւնս ալէլունիան: Որ յարեարդ ի մեռելոց կենդանութեանց պարգեւատու քրիստոն անմանչ թագաւորոր, ընդ երկնային զբարթունս նոր օրհնութիւն քեզ երգեց յարութիւնուք. ալէլունիան: Որ մահուամբ ըզման յուծեր անմահութիւն մեզ չնորհեցեր կենդանարար քոյ յարութեամբգ. ընդ երկնային զբարթունս: Որ ի յերկինս համբարձար եւ ընդ աջմէ հօր նըստար յաթու փառաց բանդ աստըւած: ընդ երկնային զբարթունս:



Վերլուծելով այս վեց շարականներուն եղանակները այն հաստատ եզրակացութեան եկայ, որ անոնք երեք տարրեր ճայներով յօրինուած շարականներ են, այսպէս.-

Առաջինը յօրինուած է	ԲԿ Զայնով,
Երկրորդը յօրինուած է	ԱՉ Ճայնով,
Երրորդը յօրինուած է	ԲԿ Զայնով,
Չորրորդը յօրինուած է	ԱՉ Ճայնով,
Հինգերորդը յօրինուած է	ԱՉ Ճայնով,
Վեցերորդը յօրինուած է	ԱՉ Դարձուածք ճայնով:

(Հայ Եկեղեցոյ շարականները, բացի մի քանիներէն, կ'երգուին համաձայն Եկեղեցոյ կողմէ որդեգրուած ուրայնային համակարգին (eight-modal system): Ուր ճայներն են.՝ ԱՉ, ԱԿ, ԲՉ, ԲԿ, ԳՉ, ԳԿ, ԴՉ, ԴԿ:)

Այս վեց շարականներուն ԱՉով ճայնանշումը կատարուած է պարզապէս յարգած ըլլալու համար միշտ ԱՉ ճայնով տօնախմբուող Ա. Զատիկը:

Մեր օրերուն, դժբախտաբար, այս վեց ճաշու շարականներէն միայն առաջինը՝ «Յարեաւ Քրիստոս»ը, կ'երգուի ամրող Յինանց շրջանին: (Յինանց շրջանը Ա. Զատիկէն մինչեւ Հոգեգալուստ երկարող յիսուն օրերու շրջանն է:)

Ուսումնասիրական աշխատանքներուս ընթացին, երբ շարականի մը հեղինակային պատկանելիութիւնը հարց կը դառնայ, մեծ դժուարութեան, նոյնիսկ յուսալիումի առջեւ կը գտնուիմ, քանի որ, ցարդ հեղինակներու վերջնական ու ամրողական ցուցակ մը գոյութիւն չունի: Բարեբախտաբար, ինչպէս շատ հարցերու կապակցութեամբ, այստեղ եւս օգնութեան հասաւ միջնադարեան շրջանի մասնագէտ եւ խորիմաց երաժշտագէտ Դոքտ. Նիկողոս Թահմիզեանի, այս անգամ, «Ներսէս Շնորհալին երգահան եւ երաժիշտ» քանկարժէք գիրքը, որուն 38-40 էջերով ներկայացուցած «Զայնագրեալ Շարակնոց»-ի մէջ ներսէս Շնորհալիի գրչին պատկանող երգերու ցանկին վրայ ուրախութեամբ կը կարդայի վեց ճաշու շարականներէն առաջինին ու երրորդին՝ «Յարեաւ Քրիստոս»ին եւ «կամաւ յանձն առեր»ին անունները: Մնացած չորս շարականներուն հեղինակը կամ հեղինակները տակաւին կը մնան անյայտ:

Այս ծանօթութիւններէն եսք կ'անցնիմ ներկայացնելու վերը նշած չորրորդ կէտս:

«Գովեա երուսաղէմ»ին քննական վերլուծման առթիւ վերահասու եղայ Հայ Եկեղեցական երաժշտութեան մասին Կարա-Մուրզայի ունեցած լայն ծանօթութեան: Ան կուրօրէն չէ առած այս շարականը եւ դաշնաւորած զայն եղածին պէս:

Կարա-Մուրզա խորունկ ուսումնասիրութենէ յետոյ գտումներ կատարելէ եւ համաձայն իր ճաշակին ու ըմբռնողութեան եղանակը ճեւաւորելէ եսք միայն քառածայնած է զայն:

Որպէս զի «Գովեա երուսաղէմ»ի փառատրութեան բաժնին, այսինքն «Փառք Հօր եւ Որդւոյ---»ին եղանակը երգին նկարագիրը շեշտուած կերպով արտայայտէ ու անոր երաժշտական պրկուած ոգին պահէ, օգտագործած է վեց ճաշու շարականներէն առաջինին եւ երրորդին փառատրութիւններուն բաժինները:

Ասիկա ցոյց կու տայ Կարա-Մուրզայի ունեցած շարականագիտութեան հմտութեան աստիճանը եւս: Որովհետեւ ինչպէս վերը տեսանք, այս երկու շարականները դասեցինք ԲԿ ձայնին մէջ. ու ինն ծանօթ ըլլալով վեց շարականներուն ձայներուն տարբերութեանց, ընտրած է այս երկու նոյնաճայն շարականներուն փառատրութիւնները եւ հետեւեալ ձեւով կազմած է իր «Գովեա Երուսաղէմ»ին փառատրութիւնը: (Երրորդ ձաշու շարականին փառատրութիւնը կոչած եմ Բ. փառատրութիւն:)

«Փառք Հօր եւ Որդոյ»-ն առած է Բ. փառատրութենէն,

«Եւ Հոգույն սրբոյ»-ն առած է Ա. փառատրութենէն,

«Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս»-ը առած է Բ. փառատրութենէն, «յաւիտենից ամէն»-ը առած է Ա. փառատրութենէն:

(Հայ երաժշտագիտութեան մէջ այս ձեւով, այսինքն տարբեր երգերու մեղեդային պարբերութիւն կազմելու կամ կառուցանելու ոճը, կերպը կը կոչուի «փոխանցումն եղանակաց»): Որպէս զի աւելի յստակ տեսնենք Կարա-Մուրզայի կատարածը, ձայնագրութիւններով եւս ցոյց կու տամ զայն:

Կարա-Մուրզայի կազմած փառատրութիւնը հետեւեալն է:-

*Բ. Փառատրութենէն առնուած
- բացի առաջին ձայնանիշէն-.*

Musical notation for the first part of the chant. The key signature is B-flat major (two flats). The time signature is 2/4. The melody consists of eighth and sixteenth notes. The lyrics are: Փառք Հօր եւ Որդոյ.

*Ա. Փառատրութենէն առնուած - վերջընթեր վանկը պահուած է
բառորդական D -ի վրայ փոխանակ ութերորդական D, E կիսվարի-.*

Musical notation for the second part of the chant. The key signature is B-flat major (two flats). The time signature is 2/4. The melody consists of eighth and sixteenth notes. The lyrics are: Ա. Փառք Հօր եւ Որդոյ.

*Բ. Փառատրութենէն առնուած - Յրդ հատածի ութերորդական D, C-ն
եղած է կիտաւոր ութերորդական D եւ տասնըվեցերորդական C-.*

Musical notation for the third part of the chant. The key signature is B-flat major (two flats). The time signature is 2/4. The melody consists of eighth and sixteenth notes. The lyrics are: Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս.

Ա. Փառատրութենէն առնուած.

Musical notation for the fourth part of the chant. The key signature is B-flat major (two flats). The time signature is 2/4. The melody consists of eighth and sixteenth notes. The lyrics are: յաւիտեանս սե օի ա- յաւ- յաւ- յաւ- յաւ-

Վերը դրած ըլլալով Նիկողայոս Թաշճեանի ձայնագրած Ա. Ճաշու շարականին լուսապատճենն ու անոր փոխադրումը Եւրոպական ձայնագրութեան, այստեղ կը դնեմ միայն Նիկողայոս Թաշճեանի ձայնագրած երրորդ Ճաշու շարականին լուսապատճենն ու մեզ հետաքրքրող բաժինը՝ փառատրութիւնը կը փոխադրեմ Եւրոպական ձայնագրութեան:

Փառք Հօ-----պ եւ Որդի-ւոյ եւ Հոգ-ւո-----յն

սը--բ--բոյ, այձմ եւ միշտ ե--լ յա--լի--տեանս

յա--լի--տե-----նից ա-----մէն:


Կարա-Մուրզայի բառաձայնած շարականի մայր եղանակի մասին տուած բոլոր այս ուսումնասիրուած ծանօթութիւններէս ետք, ամենայն վստահութեամբ կրնանի ընդունիկ զայն Հայ միջնադարեան երաժշտութեան ակունքներէն աւանդարար, սակայն հարազատ կերպով մեզի հասած Ա. Էջմիածնի մէջ երգուած վաւերական եղանակ:

Այժմ, կ'անցնիմ բացատրելու կարա-Մուրզայի ձեռագիր սեւագիր ճայնագրութենէն Եւրոպականի փոխադրութեան ընթացքին ծագած մի ժանի հարցերը:

1.- Առաջին հերթին պէտք է Եղդէի երկի ծայնաբարձրութիւնը, ծայնակայլը (tonality): Ճիշդ է, ըսած տարօրինակ կը բուի, քանի որ արդէն իսկ Կարս-Մուրզա ծայնագրած է իր գործը: Բայց, անոր ծայնաբարձրութեան Եղդումը հարց կը դառնայ, որովհետեւ ըստ Պապա Համբարձում Լիմոննեանի ծայնագրային դրութեան արձանագրուած գործերը, աւանդութեան համաձայն, երկու տարբեր ծայնաստիճաններով կը կարդան: Մին' փուշը նկատելով որպէս Եւրոպական C-ն, միւսը՝ փուշը նկատելով որպէս Եւրոպական D-ն:

Հսածս աւելի յստակացնելու համար, կու տամ վերծանման երկու կերպերուն ձայնասանդուխները առանց անոնց հնչիւնային մանրամասնութեանց մէջ միշրճուելու:

(“ԱՅՆԻՄ Նուիրեալք Ցարականը”, Գրիգոր Փիտէճեան, էջ 96,
Սիս Հրատարակչառուն, Ազգային Առաջնորդարան-Նիւ Եռք, 2004):



(“Ակնարկ Հայ երաժշտութեան Պատմութեան”,
-ք, Կուշնարեան, Մ. Մուրատեան, Գ. Գյողակեան-, էջ 83,
Հայկական ՍՍԾ ԳԱ Հրատարակութիւն, Երեւան, 1963):

Քանի որ մենք չենք լսած Կարա-Մուրզայի կատարումը այս շարականին, մեզի կը մնար երկի ընդհանուր ուսումնասիրութեան ընթացքին մեր հարցին առընչութեամբ գտնել թելադրանքներ ցուցանշող կէտեր ու երեւոյթներ: Բարեբախտաբար, կրկին ու կրկին կարդալով գործը, մտիս մէջ յստակացաւ Կարա-Մուրզայի գրելաձեւը:


Կարա-Մուրզայի պարոյկ ճայնանիշերուն գործածութեան կերպը բանալին հանդիսացաւ նշդելու երկին ճայնաբարձութիւնը:

Եթէ փուշը համազօր նկատենք Եւրոպական D ճայնահնչիւնին, բնական պարոյկէն փուշ մէկ, ամբողջ ճայնածաւալ պէտք է ըլլայ: Այս յարաբերութեամբ կարելի է վերծանել Թաշնեանի ճայնագրած «Գովեա»-ն, բայց Կարա-Մուրզայինը ոչ որովհետեւ, ան բոլոր պարոյկներուն առջեւ գծիկ մը դնելով նշած է անոնց կիսվար ըլլալը: Բան մը, որ ինձի համար նորութիւն էր, բանի որ Լիմոնենեանի ճայնագրային դրութեան մէջ «կիսվար»-ի յատուկ նշան չկայ. կայ միայն «կիսվեր»ի նշան, զոր ճայնանիշի մը վրայ դնելով անոր հնչիւնը կը դառնայ կիսվեր կամ յաջորդ ճայնահնչիւնը՝ կիսվար:

Կարա-Մուրզայի մօտ յստակօրէն շեշտուած այս կէտը ցոյց կու տայ թէ՝ գործը պէտք է կատարուի պարոյկը ընդունելով B flat, եւ փուշը՝ C. որ վերը դրուած երկրորդ ճայնասանդուխն է: Ճիշդ այս պատճառով, այս ուսումնասիրութեանս համար, նիկողայոս Թաշնեանի ճայնագրութեանց վերծանումները, ինչպէս տեսաֆ, կատարած եմ փուշ=C յարաբերութեամբ եւ ոչ թէ փուշ=D յարաբերութեամբ:

2.- Սորրաններու 9րդ հատածի (measure) պարոյկին բնական ըլլալը, ինչպէս նաև 31րդ հատածին վերցին էկորեին բնական ըլլալը գրիչի սիսալ է: անոնք պէտք է կարդացուին պարոյկ կիսվար եւ էկորե կիսվեր հնչիւններով:

3.- Հատածներու բաժանումները կատարուած են յստակ կերպով, երկու չորրորդի (2/4) համաձայն: Բանալիին երկու կիսաճայները (B flat եւ E flat) ես դրի համաձայն եղանակի ճայնասանդուխին, որ հետեւեալն է:-



E flat հնչիւններուն համար թաշնեան եւ Կարա-Մուրզա գործածած են *D sharp* (կիսվեր) բացի երգի վերջաւորութենէն, ուր երաժշտական տեսարանական պատճառներով երկուքն ալ վերջացուցած են վերնախաղով։ Թաշնեանին վերնախաղին բնիկ ձեւով գործածութիւնը շփորի դուռ բանալով ումանմ վերծանած են զայն *E natural*-ով։ Մինչդեռ գործնականին մէջ, եկեղեցիէն ներս, շարականին երգեցողութիւնը կ'աւարտի *E flat*-ի վրայ։

Կարա-Մուրզա,, այս կէտը յստակ դարձնելու համար վերնախաղին վրայ գծիկով մը ցոյց տուած է անոր կիսվար ըլլալը եւ գործը վերջացուցած՝ *E* կիսվար մեծալար դաշնեակով։

4.- Գործի բնագրին խօսիերը բացի մի ժամի տեղերէ, յստակօրէն զետեղուած են ձայնանիշներուն տակը։

Կարգ մը տեղեր երկու վանկերու համար գործածուած են մէկական երկրախում ձայնանիշներ։

Այս հարցը լուծելու երկու վերապ կայ. կա'մ պիտի պահուի երկրախում ձայնանիշը, որուն պարագային միայն մէկ վանկը պիտի երգուի, ինչպէս «Երուսաղէմ» բառին «սա» վանկը, ու առանց «ղէմ» վանկը երգելու, պիտի երգուի յաջորդ «զզՏէր» բառը, եւ կամ ալ երկրախում ձայնանիշը բաժնելով մէկական բախում ունեցող երկու ձայնանիշներու, երկու վանկերը պիտի երգուին նոյն ձայնով, առանց դաշնեակի փոփոխութեան, թէեւ տեսարանական գետնի վրայ պատկերը *f*իչ մը կը փոխուի։

Որոշեցի վերծանումը կատարել երկրորդ կերպի ընտրութեամբ։

5.- Փոխանակ մէկ տան երաժշտութեան տակ դնելու բնագրին երկու տուններուն խօսիերը, իւրաքանչիւր տուն առանձին գրած եմ դիւրացնելու համար անոր ընթերցումը։

6.- Դաշնաւորումը պահած եմ ինչպէս որ է, նոյնիսկ յաճախակիօրէն գործածուած զուգահեռական հինգերորդները։

7.- Կարա-Մուրզայի ձեռագիրը չունենալով կատարումի արտայայտչական բելադրանքներ, եւրոպական ձայնագրութեան մէջ իմ կողմէս աւելցուցած եմ զանոն։

Այսիանը բաւ համարելով, Եւրոպական ձայնագրութեամբ կը ներկայացնեմ Քրիստափոր Կարառ-Մուրզայի մշակած «Գովեա երուսաղէմ»-ը։

ԳՈՎԵԱ ԵՐՈՒՍԱՂԷՄ

(Հատիկի ծաշու նարական)
Մշակում Քրիստափոր Կարառ-Մուրզայի

"Լիոննեան" ձայնագրութեամբ
սնազիր ձեռագրէն
վերականգնեց՝ Գրիգոր Փիտէնեան

S. *Mf*

A. *Mf*

T. *Mf*

B. *Mf*

Սահմանը, Աշուոյն
Գն-վեա Ե--րու-սա-ղէ-մ
բ---րու-սա-ղէ-մ ը---զ-Տր: Յա-րեա
գ-րի-սու-սա-ղէ-մ կո-ղմէս աւ-ելցուց-ած եմ
զ-ա-նո-ն:

Ս. *Mf*

A. *Mf*

T. *Mf*

B. *Mf*

Գն-վեա Ե--րու-սա-ղէ-մ
բ---րու-սա-ղէ-մ ը---զ-Տր: Յա-րեա
գ-րի-սու-սա-ղէ-մ կո-ղմէս աւ-ելցուց-ած եմ
զ-ա-նո-ն:

The musical score consists of three staves of music for voice and piano. The top two staves are for the voice, and the bottom staff is for the piano. The lyrics are written below the vocal parts.

Top Staff:

- Notes: $\text{F} \text{ G} \text{ A} \text{ B} \text{ C} \text{ D} \text{ E}$
- Lyrics: $-\text{un}- \text{u} \text{ h} \text{ db} \text{ -nb-}$
- Notes: $\text{F} \text{ G} \text{ A} \text{ B} \text{ C} \text{ D} \text{ E}$
- Lyrics: $-\text{un}- \text{u} \text{ h} \text{ db} \text{ -nb-}$
- Notes: $\text{F} \text{ G} \text{ A} \text{ B} \text{ C} \text{ D} \text{ E}$
- Lyrics: $-\text{un}- \text{u} \text{ h} \text{ db} \text{ -nb-}$
- Notes: $\text{F} \text{ G} \text{ A} \text{ B} \text{ C} \text{ D} \text{ E}$
- Lyrics: $-\text{un}- \text{u} \text{ h} \text{ db} \text{ -nb-}$

Middle Staff:

- Notes: $\text{B} \text{ C} \text{ D} \text{ E} \text{ F} \text{ G} \text{ A}$
- Lyrics: $-\text{ng} \text{ w} \text{ -l-} \text{ -nl-} \text{ -hw: b-}$
- Notes: $\text{B} \text{ C} \text{ D} \text{ E} \text{ F} \text{ G} \text{ A}$
- Lyrics: $-\text{ng} \text{ w} \text{ -l-} \text{ -nl-} \text{ -hw: b-}$
- Notes: $\text{B} \text{ C} \text{ D} \text{ E} \text{ F} \text{ G} \text{ A}$
- Lyrics: $-\text{ng} \text{ w} \text{ -l-} \text{ -nl-} \text{ -hw: b-}$
- Notes: $\text{B} \text{ C} \text{ D} \text{ E} \text{ F} \text{ G} \text{ A}$
- Lyrics: $-\text{ng} \text{ w} \text{ -l-} \text{ -nl-} \text{ -hw: b-}$

Bottom Staff:

- Notes: $\text{F} \text{ G} \text{ A} \text{ B} \text{ C} \text{ D} \text{ E}$
- Lyrics: $-\text{kw-} \text{p} \text{ dn} \text{ -n-} \text{ -pl-} \text{ -pp-}$
- Notes: $\text{F} \text{ G} \text{ A} \text{ B} \text{ C} \text{ D} \text{ E}$
- Lyrics: $-\text{kw-} \text{p} \text{ dn} \text{ -n-} \text{ -pl-} \text{ -pp-}$
- Notes: $\text{F} \text{ G} \text{ A} \text{ B} \text{ C} \text{ D} \text{ E}$
- Lyrics: $-\text{kw-} \text{p} \text{ dn} \text{ -n-} \text{ -pl-} \text{ -pp-}$
- Notes: $\text{F} \text{ G} \text{ A} \text{ B} \text{ C} \text{ D} \text{ E}$
- Lyrics: $-\text{kw-} \text{p} \text{ dn} \text{ -n-} \text{ -pl-} \text{ -pp-}$

Sheet music for a vocal piece with piano accompaniment. The vocal part consists of four staves, and the piano part has two staves. The lyrics are in Armenian.

Vocal Part (Top Four Staves):

- Staff 1: b-p-q-b-gt-p, SbewnG w-lt-
- Staff 2: b-p-q-b-gt-p, SbewnG w-lt-
- Staff 3: b-p-q-b-gt-p, SbewnG w-lt-
- Staff 4: b-p-q-b-gt-p, SbewnG w-lt-

Piano Part (Bottom Two Staves):

Measure 1: *Կոհիրդաւոր, ողորկ* (mp)

Measure 2: -lnt-hw: Փառք Lo-p եւ Որդ-ւոյ

Measure 3: -lnt-hw: Փառք Lo-p եւ Որդ-ւոյ

Measure 4: -lnt-hw: Փառք Lo-p եւ Որդ-ւոյ

Measure 5: -lnt-hw: Փառք Lo-p եւ Որդ-ւոյ

Measure 6: -lnt-hw: Փառք Lo-p եւ Որդ-ւոյ

Measure 7: եւ Հոգ-ւոյն սըթ-բոյ: Այժմ եւ միշտ եւ յա-ւի-տեանս

Measure 8: եւ Հոգ-ւոյն սըթ-բոյ: Այժմ եւ միշտ եւ յա-ւի-տեանս

Measure 9: եւ Հոգ-ւոյն սըթ-բոյ: Այժմ եւ միշտ եւ յա-ւի-տեանս

Measure 10: եւ Հոգ-ւոյն սըթ-բոյ: Այժմ եւ միշտ եւ յա-ւի-տեանս

Final Measure: *Յարբական* (ff)

1. յա-ւի-տե-ցի-ց ա-մէց: Յա-րու-ցե-լոյն ի մե-նե-լոյն

2. յա-ւի-տե-ցի-ց ա-մէց: Յա-րու-ցե-լոյն ի մե-նե-լոյն

3. յա-ւի-տե-ցի-ց ա-մէց: Յա-րու-ցե-լոյն ի մե-նե-լոյն

Սիրոն Հայ երաժշտական մշակոյթի պատմութեան մէջ պատմական
մեծ արժէք ներկայացնող գործ մը, Հայ բազմածայնային երաժշտութեան, եւ
յատկապէս Հայ եկեղեցւոյ բառածայն երգարուեստի մանուկ շրջանին պատկանող
շարականներէն նմոյշ մը, ազգային գանձ մը:

ԳՐԻԳՈՐ ՓԻՏԵՃԵԱՆ

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

**ԻԵԳԵՆՈՒԹԵԱՆ հարցը Շ.Ռ.Պերպէրեանի «Հուսկ Բանք»երի
եւ մի շարք այլ հրապարակումներում
թ.**

Ազգային ինքնուրիւնը պատմական տուեալ է, որին մենք օրուայ ապրողներս պէտք է մօտենանք ամենայն պատասխանատութեամբ, անցեալից ընտրելով ու զարգացնելով այն արժեգները որ կարող են ապահուուել մեր յարատեւութիւնը: Սա նման է ոչ միայն պատմութիւնից դաս բաղելուն, այլև պատմութեանը դաս տալուն:

Պերպէրեանական յիշատակը՝ ինքնագիտակցութիւն կերպն է, այն պատկանում է հոգու ներքին՝ Պերպէրեանի թնորոշմամբ երաժշտական ժամանակի տիրոյթին՝ Յաւերժին: Աղետը՝ անցողիկ է, մի բան որ պէտք է յադրահարել, ներկան չպայմանաւորել դրանով, այդ մտքի ազատագրումն է թեոից: Պերպէրեանը ապրողներին ուզում է ազատել «Կոմիտասի սինդրոմից»-ի հոգեվիճակից, խենթանալու վտանգից, «ինքզինք»ուրեան կորուստից: Եթի մարդ այլեւ անկարող է արարել, եթի նա այլեւ արուեստագէտ չէ: Թէպէտ ապրում է նման մարդը ու ժողովուրդը, եւ առարկայական աշխարհում գործում է ու շարժում, սակայն հոգու մէջ պարապութիւն է ու դադար: «Ինքզինք» վերագունել ցանկացող ազգը պէտք է որ չդադարի արարելուց եւ նորաստեղծուելուց: Նոյն մտահոգութիւններն ունեցող բանաստեղծ ու միեւնոյն ժամանակ հասարակական գործիչ Վահան Տէրեանը գրում է. «Ահա թէ ինչու կարծում եմ, որ բացի արտաքին արգելքները յադրահարելուց, ամէն մի ազգ կազմելու ցանկութիւն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծէ այն արժեգները, որոնք նրա ինքնուրեան առհաւատչեաններն են», (Վահան Տէրեան, Հոգեւոր Հայաստան, երկերի ժողովածու, Հատոր 2, Երեւան, 1961): Աղետը յադրահարելի է նոր ստեղծումներով:

Իմաստասէրը հաւատում է վերածնունդին, վերաստեղծումին, նորացումին. պէտք է պահել միմիայն մնայուն արժեք ունեցողը, յաւերժականը, այսինքն առաջնութիւնը տալ պրոգրեսի յիշողութեանը: Պերպէրեանը հայ ժողովուրդին կոչում է «պատմական լաւատեսութեան», լաւատեսական կրքով արարել, ազդել, նանաչել, փոխել ու ապրել, ինչպէս ապրեց ինքը՝ իմաստասէրը:

«Հայ հոգին... որ սակայն զօրութեամբ եւ խորութեամբ կը հաւատանք, ու հաւատացէք դուք ալ, պիտի վերածնի: Այդ հոգին թող լեցնէ զձեզ: Զեր կեանքն ու ձեր ոյժը թող Մասիսին ետեւէն ծագող Արշալոյսին շառագունութեամբը գունաւորուին եւ ձեր եռութեան սահմաններէն դուրս յորդելով՝ թող երթան տարածուիլ ձեզմէ դուրս, Հայերուն մէջ: Հայ հոգին թող իր հեռոց գտնէ ձեր սիրտին մէջ եւ դուք անշէջ պահէք ձեր հուրը»: (էջ206)

Պերպէրեանը կոչ է անում մարդուն դուրս գալ նս-ի նեղ սահմաններից ու ծաւալուել, անխառն միաւորուել «այլոց կեանքին», ազգային կեանքին, մասնակցել «հասարակաց թոշիքնվ»: Մասնակցութիւն «Հայ հոգիին» կամաւոր ու ազատ անցում է նս-ից Մենքի՝ համագոյութեան:

Եւ նորից՝ արդիօք այստեղ համահարթեցման ու միակութեան վտանգ չկայ: Ոչ, Պերպէրեանի յորդորը ուղրուած է այլազանութիւնների միութեանը, հոգու եւ հոգեւոր արժեգների միութեան: Միութիւնը միօրինակութիւն չէ, այլ միասնական վերընթաց շարժում, ծաւալում:

Պերպէրեանի մօտ ինքնուրիւնը բարոյական, գեղագիտական յայտնատեսութեամբ հասկացուած կամ ըմբռնուած նախնական շարայար տուեալ է, որ անընդհատ պէտք է նորաստեղծուի: Այն արդիւնք է հոգու անընդհատ ծաւալման, ինչպէս մի ճիւնագունդ կամ նիւղաւորուող, տարածուող, արմատներով յորացող «Կեանքի Ծառ»: Չիւնագնդի շարժումը պայմանաւորուած է անցեալ-ապագայ, բեւենների գոյութեամբ, ինքնուրիւնը նրանցով ձեռք է թերում յարատել «հոսունութիւն»: Ըստ որում ժամանակների նշուած յաջորդականութիւնը պայմանական է- անցեալը, ներկան, գալիքը գտնուում են կեանքի նոյն շրջանի մէջ, կարծես թաւալուելով հոգու՝ նս-առանցքի շուրջ, այնքան մինչեւ նա ընդգրկի մէկ ուրիշ նս եւ դառնայ Մենք՝ Կեանց Ծառ: Դէպի ո՞ւր

հոսել - այդ կեանքի արուեստագէտի ընտրութիւնն է, գուցե եւ փորձը: «Կեանքի Ծառ»ի պարտիզապանը մենք ենք եւ նրա նիւղն ու արմատը մեր ձեռքերի մէջ: Ներքին երաժշտական ժամանակի տիրոյթում անցեալը, ներկան, ապագան միանգամայն կառավարելի են, այսպէս՝ կարելի է փոխել անցեալը, փոխելով նրան տրուած նշանակութիւնը, կամ այլ կերպ ասած փոխելով մեր վերաբերմունքը դէպի այդ եղելութիւնը: Ցանկալի ապագայ ունենալու համար պէտք է անցեալի յուշերին ընտրողաբար ու պատասխանատութեամբ վերաբերուել որպէսզի ծառը չը չորանայ կամ մնայ գանան եւ ծուռ, այլ ծաղկի ու նորաստեղծուի:

Մարդը՝ անհատը վերածնուում, ինքնարարուում է երը իր կեանքը ապրում է որպէս՝ արուեստագէտ՝ ստեղծող ու նորաստեղծող: Այսպէս ձեւառուում է անհատը, նրա հոգին ուռնանում է, մարդը ձեռք է բերում ազգային ինքնագիտակցութիւն՝ Մենք, բայց սրանով ստեղծագործական պրոցեսը չի ընդհատուում: Հոգին ստանում է տիեզերական չափում, դառնում է երկնակաղաքացի, ազգայինը վեր է ածում համամարդկայինի՝ Ցաւերժի: Մարդը, որ այստեղ բնաւ էլ Լայրնիցի ինքնամփոփ մոնադան չէ, իրագործելու խնդիր ունի՝ ծաւալուել ու դուրս եմել աշխարհի սահմաններից: Ես-ը ինքնարարուում է, այլափոխուում Մենքի բայց միեւնոյն ժամանակ մնում «ինքինք», այլ խօսով ինքնութիւնը փոխուելով մնում է անփոփոխ, խանուում բայց չի ծովուում: Մենք հանդիպում ենք իրար սիրոյ ու յաւերժի մէջ, ուր չկայ արդէն նս-սուրյեկտը եւ դիմացը ոչ-ծս օրյեկտը. կամք Մենք:

Ես-ից ծագում է Մենք-ը, վերջինից էլ երկնակաղաքային՝ կոսմոպոլիտը, որ ի վերջոյ կոչուած է միանալու տիեզերի Ցաւերժին: Ես-ի այս ծաւալուելու, բարձրանալու պրոցեսը Պէրպէրեանի դիակելստիկան է: Որտեղ առանց ազգայինի չկայ վերազգային: Ցանկացած երկնակաղաքացու մէջ կայ՝ ազգային ինքնութիւն: Խնչակս ամէն զաւակի մէջ կայ իր մայրը: Խնչնութիւնը մեր կեանքի ընթացքին ձեռք է բերում ծաւալ, պարունակութիւն: Այն անընդհատ նոր տարածքներ է նուանում - կենսատարածք, պատմատարածք, մշակութային տարածք, վերերկրային տարածք: Տարածքն ու ինքնութիւնը ուղիղ համեմատականօրէն փոխկապակցուած են:

Ինքնութիւնը ներկայ է ամենուր, ժամանակի բոլոր պահերին՝ հիմային, անցեալին, գալիքին, որն արդէն խսկ նախագծուում է:

Ուստի անհրաժեշտ է որ չընդհատուի ազգի պատմութիւնը, նրա լինելութեան, կամ աւելի նիշտ նորաստեղծումների շարայար ընթացքը:

Իմաստասէրը այսպէս է մեկնարանում ազգի գոյութիւնը-«Ազգ մը կայ մանաւանդ իր անցեալէն իրեն եկած բարեխրով, սովորութիւններով, բարոյական ու նիւթական դրամագլուխ իրեր իր ժառանգած նիւթական ու ոգեկան հարստութիւններով, հին սերունդներէն իրեն փոխանցուած լեզուով, հին բաղակալըրութիւններէն իրեն հասնող ծանօթութիւններով ու թեքնիններով, իր պատմութեան իրեն սորվեցուած աւանդական բաղակական ու բարոյական իմաստութեամբ: Մահացուցիչ աղէտ պիտի ըլլար ազգի մը համար կորուի իր անցեալէն, իր պատմութենէն. աշխարհին առչել պիտի գտնէր ինքինք անծնողք, անպաշտպան, անօրի ու մերկ նորածինի մը պէս. ու աշխարհին փոքրիկը շուտով պիտի աւլէր զինք»:(16)

Այսօր հայ ազգի գլխաւոր հարստութիւնը յիշողութիւնն է: Ցիշողութեամբ է որ մենք իրեր ազգ տարբերուում ենք միւսներից: Այն՝ ազգային ինքնութեան հիմնաֆարն է, ըստ որում յիշողութիւնը անցեալի պահեստարանը չէ լոկ, այլեւ կապը ներկայի հետ:

Թշնամին աւերել է փաստացի նիւթական բազմաթիւ արժեքներ, քիչ են շենք փլատակները որով կարելի էր հպարտանալ արեւմտեան մի շարք ազգերի նման, սակայն բարբարոսներին հասու չէ ազգի յիշողութիւնը: Ցիշողութիւն աւելին է բան պատմական ոնեւ յուշարձան: Ցիշողութիւն անդադար կրկնում է, թէ անցեալը անցած չէ, կայ, դուք կարող եք ներտում արդէն եղողը, դարձնել ներ-գործող ու վերստին կայացնել:

«Ազգային Ազէւ»ը անցեալի ու ներկայի կապի կորուսն է, տրամաբանօրէն կորուսը ինքնութեան եւ որպէս հետեւանք նիւթական ու

Փիզիկական կորուստը: Ազգի գոյատեման համար «նոր ստեղծումներ» են անհրաժեշտ, «եշմարիտ չ'ապրիր ո'վ չի նորաստեղծեր»: Երբ դադարի արարումը պատմութիւնը կը մեռնի: Պատմութիւնը ժողովուրդի հաւաքական կենդանի արարող, պրոգրեսի յիշողութիւնն է, որն այստեղ նոյնական է գիտակցութեան հետ: Երբ չկայ յիշողութիւն, խօսք անգամ լինել չի կարող ազգային ինքնուրեան մասին: Պատմական յիշողութիւնն է ազգային ինքնուրեան կազմաւորողը:

Ինքնուրեան չգոյութիւնը, կամ աւելի նիշտ անդարձ օտարումը յիշողութեան բացակայութիւնն է: Անհատ կամ ազգ այս պարագային ապրում է, որպէս այլոք, ոչ իբրև «ինքնինք», երա այլութիւնը անվերադարձ է: Կարելի է ապրել ուրիշի յիշողութեամբ... միանգամայն տեղին է յիշել Սարտրի բանաձեւը՝ «Ես իմ անցեալն եմ»(Je suis mon passé) Sartre J. P. L'être est le néant. Essai d'ontologie phenomenologique. Paris, 1943.P.159: Եւ մենք որպէս ազգ մեր անցեալն ենք:

Պատմութիւնը չի շարունակում միայն մշակոյթի, ազգային սովորութիւնների ու բարեկրի պահպանումով, այլ երանց վերանորոգելով, անընդհատ վերաստեղծելով, ըստ որում վերաստեղծումը սոսկ կրկնողութիւն չէ, այն «նոր ստեղծում» է: Ինչ որ բարեկաւուած, գուցէ եղափոխուած մի վերյուշ է այս: Մարդու եւ ազգերի (եղափոխութիւնը, եղաշրջութիւնը, փոխաշրջութիւնը, բարեփոխումը, բարեշրջառթիւնը-սրանցից ոչ մէկը տակաւին ընդհանրացուած չէ) evolutioնը սկսում է անցեալից, անցեալը փոխելուց: Որոշ ազգեր անցեալը փոխելու համար պէտք է ապաշխարեն, ուրիշներ՝ ներեն, երրորդները վերաշինեն, իմաստաւորեն, արարեն, վերածնեն:

Իմաստասէրը նիշտ է նկատում, որ «Ազգերն ալ չեն կրնար վստահիլ դարերէն իրենց փոխանցուած աւանդութիւններուն սոսկ. . . .»(17):

Սաւանդութիւնը մեքնարար կրկնողութիւն չէ, այլ նորաստեղծում: «Ի՞նչ կ'ըսէք այն ժերողին որ ինքնինքն ա'լ կրկնել միայն գիտէ վասնզի կեանքին հետ չի վերանորոգեր իր միտքը՝ որով եւ աստիճանով մը իր ոճն իսկ: Այն նկարիչին կամ երաժիշտին որ իրենց արուեստին ա'լ անազեցիկ դարձած տարազները միայն կրնան կրկնել՝ երբ ստեղծում կը պահանջուի իրենցմէ. ու վերջապէս այն կրօնաւորիկն՝ որ մեքնարար կը կրկնէ կրօնին արարողութիւններն ու վարդապետութիւնները առանց հոգուովը վերանորոգելու ու վերաստեղծելու անմեռ իմաստը: Պիտի չըսէք որ ասոնք ամէնքը իրենց կենանութենէն այլս պարագած մարդեր են՝ մեքնայ-, մարդեր որոնք պէտք չեն կեանքին: Ու ազգերու գոյութեան մեծագոյն աղէտներ չե՞ն սպանար երբ անոնք իրենց «Քաղաքագէտներով» ու «կրուսակցութիւններով» չեն կրնար ըմբռնել նոր պահը որ Պատմութիւնը իրենց առջեւ կը հանէ ամէն նոր Օրի, եւ կ'ընթանան իրականութեան հետ ալ ոնեւ կայ չունեցող փլադֆոռմերով եւ «գաղափարաբանութիւններով». ու այս՝ վասնզի կը պակսի իրենց նոր գաղափարը եւ գործունելութեան նոր գիծը ստեղծելու շնորհը, նոր ժամանակին համար: Մեծ վտանգ չկա՞յ որ ընկրմի այդպիսի ազգերու նաւը»:(18)

Այդ չէ՞ր արդեօք հայոց աղէտի պատնառը: «Մեքնայ-մարդեր»ի գոյութիւն ինքն աղէտ է: Սրանք «ինքնինք» չեն, կրաւորական այլոք են: Այսպիսի չեն կարող ըմբռնել «Նոր պահը», որովհետեւ չեն ապրում «Նոր օրի» մէջ, երանց «գաղափարաբանութիւն»ը սպառած է իրեն, ու նոր գաղափարներ չկան: Սրանք նեխակատ մեքնաներ են, իիրբիդներ որ հնարաւոր է ունին հսկայական գիտելիք ու փորձ սակայն չեն կարող ստեղծագործարար ժուածել: Սա ինքնուրեան բացակայութիւնն է: Մտահոգիչ է իրապէս: Մեքնան հնանում է մաշտում եւ վերջապէս դառնում ժամանակավելայ կամ կարելի է ասել առանց ժամանակի, միայն որպէս տարածական իրողութիւն եւ ոչ ժամանակային: Վտանզի հարցադրում արդիական է, ակտուու, թէ այսօրուայ անկախ Հայաստանի եւ թէ Սփիտքի համար: Իրատեսութեան պակասը մէկ անգամ չէ որ «ազգերու նաւը» ընկրմած է: «Նաւ»ը կամ կ'ասէի տապանը փրկութիւն է, պատմութեան շարունակելիութիւն, երա դեկր մեր ձեռքերում է, շրասոյգ լինի,

թէ՞ խարիսխ կը նետի Արարատի բարձումքին: Կայում հողի, մի ուրեմն տարածքի վրայ չի կարող լինել պիտութիւն, ծաղկած մշակոյթի պարտէզներ, երբ չկայ «ինքինք» եղող հայ մարդը: Այստեղ՝ մարդկային այլազան ամրողութիւնը, որ գիտակից է իր պատմական միութեան՝ նոյն «նաւ»ի մէջ գտնուելու իրողութեանը:

Բայց ով տեսնում է վտանգը, պէտք է որ իմանայ աղետը կամ աղետները դիմակալելու միջոցը: Պէրպէրեանը գտնում է որ հարկ է վտանգի պարագային անմիջապես վերականգնել ազգային ինքնութեան գիտակցութիւնը եւ միշտ նոր աստիճանի վրայ, այսինքն նոր ոնու:

Ինչպէս- ազատուել անպէտից, վնասակարից, մեռած-օտարացածից, ինքնաօտարացւողից, նաւից դուրս նետել թեռը, կտրել՝ յօտել «Կեանքի Ծառի» չորցած, անպոտու նիւթերը, որպէսզի ծառը իր արմատներից նոր ծիլը արձակի-նորաստեղծուի:

«Ստուգի կեանքին գերագոյն անհրաժեշտութիւնն է պարբերաբար կշռել իր իրագործման միջոցներուն արժեքը, նոր Օրին դիմաց անցեալէն առնելու համար ինչ-որ օգտագործելի է դեռ անկէ՝ այդ նոր Օրին մէջ, ու ճգելու՝ ինչ-որ իրագիւ հինգած է, անպէտ կամ վնասակար դարձած, մեռած: Չորցած տերեւներու ու նիւթերու պէտ անոնք թօթափութելու միայն արժանի են Կեանքի Ծառեն: Այն ատեն պէտք է բարձրանայ մինչեւ նիւթերուն ծայրը այն Ծառին խորեւէն նոր ծիլեր, նոր կոկննեներ տուող ու հասունցընող Կեանքի Աւիշը. այն որ նոր ծաղիկներուն մէջ պիտի փքքի, գունափայլի ու բուրէ նոր Գարունին. Գալիքին մէջ, Գալիքին համար...»:(19) Ինչ խօս «թօթափելու», չորցած մասը թափելու համար պահանջում է զգուշաւոր մեծ իմաստութիւն եւ պատասխանատութիւն:

Պէրպէրեանը չի առաջարկում ոչ նոր պատուաստ նիւթերին եւ ոչ էլ վերադարձ արմատներին- աւելի նիշտ վերադարձը կայ բայց արմատները իրենք են վերադառնում ներկայ: Այսպէս վերադարձը ենթադրում է յետըթաց շարժում, իսկ այժմ իմաստակը պահանջում է որ վերադարձը լինի արմատների, անցեալի առաջընթաց: Պէրպէրեանը մօտենում է պատմութեան ընտրողաբար «Կեանքի Ծառ»ից հարկ է հեռացնել հատել անարժեքն ու հինը, ուրեմն վերագնահատել արժեքները, վերանայել պատմութիւնը: Այդ «նոր Գարունին, Գալիքին» պահանջն է: Վերադեւորումը արժեւորողի կերպարանափոխութիւնն է: Նրա տառապաննն է, քանզի հին արժեւորողը պայքարում է նոր արժեւորողի, ստեղծողի ու վերաստեղծողի դէմ: Ամէն արժեւորող արարիչ է: Նոր արժեւորողը որեւէ բանի արժեք է տալիս իր արարելու կամքով: Գոյուրիւն ունի կամք, կայ եւ այսափոխութիւն: Անխուսափելի է այս: Նորաստեղծումներով ու վերադեւորումներով է ոհթմաւորուած պատմութեան ընթացքը:

Մարդը պատմական, պատմութիւն արարող եակ է: Ի միշի այլոց կ'ուզեմ նկատենք որ իրաքանչիւր անհատ պատմութեան նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքով է հենց յայտնաբերում կամ կորցնում իր ազգային ինքնութիւնը: Այս առումով պատմութիւնը փորձաքար է մարդու համար: Պատմութիւնը կերպարանափոխութիւնների մի գործընթաց է, ուր տարածական իրողութիւնները անընդհատ փոխակերպում են ժամանակայինի: «Ազգերու նաւ»ի անխափան ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է նորաստեղծել պատմութիւնը անցեալի ու ներկայի հանրագումարով ստեղծագործաբար իրականացնել ցանկալի պահան:

Պատմութիւնը այսպիսով գիտութիւն է ոչ միայն անցեալի այլեւ ապագայի մասին: Այն պէտք է կառուցել. սա Պէրպէրեանի պատմական նարտարագիտութիւնն է: Պատմութեան արարիչը «ինքինք» եղող մարդն է: Ուրեմն մարդը գալիքի եակ է: Մարդը այն է՝ որը տակաւին պիտի լինի: Նա պէտք է ստեղծի ու ապացուի իր ինքնութիւնը: «Քանզի լինելը դեռ բաւարար չէ, պէտք է ապացուցես քո ինքնութիւնը....» հայ իմաստակի հետ չէ, պէտք է ապացուցես այս ինքնութիւնը....» Պատմութեան իմաստը մարդկութեան մարդկայնացնումն է եւ ի վերջոյ աստուածացումը: Պէրպէրեանը դիտելով պատմութեանը հոգեւոր տեսանկիւնից, վերջինս նկատում է որպէս մարդու եւ

Աստուծոյ յարաբերութիւն: Պամութիւնը դա Մենքի շարժումն է դեպի Յաւերժ՝ Աստուած:

Պատմութիւնը ստեղծագործական պրոցես է: Արարել նշանակում է յառաջ թերել ապագան՝ ապահովել պատմութեան յարատեսութիւնը:

Իմաստասէրը հարցնում է, թէ ի՞նչն է, «որ պիտի ստեղծէ մարդուն մէջ, մարդուն համար նոր Օրին ընծայութիվ այդ նորը». Եւ հետեւում է յստակ մի պատասխան.- «Մեր մէջ մեր գերազոյն խկութիւնը, մեր էութեան վերջին կատարին մշտափայլող, գերարդուն, աննինջ, անդուլ դեպի ապագան ձգուած խկութիւնը մեր՝ որ Ոգին կը կոչուի- Ստեղծագործը. եւ որ Աստուածային ի սկզբանէ եղող Բանին ցոլքն է մեր մէջ...»:(20)

«Ստեղծագործ» լինելը մարդու աստուածային խկութիւնն է եւ միւս կողմից մեր առջեւ դրուած խնդիր է: «Ստեղծագործը» արարում է ինքն իրեն՝ «ինքինին» մարդուն, որտեղ խօսում է «Յաւերժական Կենդանութիւնը» որտեղ ներկայ է «Բանը», ներկայ է խօսք, իմացութիւնը, գիտելիքը եւ այս գիտելիքը նախ եւ առաջ հոգեւորի մարզին է պատկանում:

Բոլոր արարումների արդիւնքը նորի ծնունդ է, վերածնունդը: Ամէն ծնունդ տառապանք է: Ինքնութիւնը՝ արարողի, նաևչողի, ստեղծագործի տառապանքն է: Ուստի «ինքինին» արարումը ծննդականի տառապանք է:

Ահա, թէ ինչ է գրում Պէրպէրեանի ժամանակակից ուսւ իմաստասէր թերդյանեւը, խօսելով մարդկային անհատականութեան մասին (որ համահունչ է Պէրպէրեանի «ինքինին»ին, այստեղ իմաստային առումով ոչինչ չի փոխուի եթէ անհատականութիւն բառը կարդանք՝ «ինքինին ըլլալ», ուստի միտումնաւոր այդպէս էլ փոխադրելու ենք թերդյանի խօսքը).- « «ինքինին ըլլալ» ցաւ է: «ինքինին»ի իրագործման հերոսական պայքարը ցաւոտ է: Կարելի է ցաւից խուսափել, իրաժարուելով «ինքինին ըլլալ»ուց: «ինքինին ըլլալ», լինել ազատ դիրին չէ, աւելին՝ դժուար է, պարտաւորութիւն է, որ մարդ պէտք է տանի»:(21): Եւ սա կեանի ողջ ընթացքին: Թերդյանեւը ասում է, թէ աշխարհը մարդուց պահանջում է իրաժարուել անհատականութիւնից, փոխարենը նրան խօստանալով աւելի լաւ կեանք: Մարդուց պահանջում է ենթարկուել բնութեան ու հասարակութեան դետերմինացիային: Եւ ուսւ գիտնականը այս բանում տեսնում է կեանի ողբերգութիւնը, ինչ խօսք Պէրպէրեանը աւելի լաւատեսօրէն տրամադրուած իմաստասէր է:

Պէրպէրեանի մեկնարանութեամբ ինքնութիւնը Գեղեցիկ է, Բարի, նորաստեղծուող, Յաւերժական՝ Աստուածային: Իմաստասէրը կոչ է անում «Յաւերժական նորաստեղծման»: Եւ աւելի հիմնաւորելու համար «Յաւերժականի» գաղափարը հարցադրում է..- «Ուրեմն Յաւերժականին ներկայութիւնը մեր մէջ. Նորը՝ Յաւերժականն պիտի ստեղծուի»:(22)

Այս՝ «Նորը՝ Յաւերժականով» պիտի արարուի, որ «վեր է ժամանակէն, բայց որ երը կը յայտնուի անոր մէջ, երը կը միջամտէ ժամանակին, միշտ կենդանի ստեղծագործութիւն է, նորէն ու նորէն նորաստեղծում»: Այսպիսին է ինքնութեան ուղին: Ուրեմն ինչպիսին է անցեալի ու ներկայի կապը. «Կայ Անցեալին Անանց, մշտակենդան բաժինը, համակ իմաստ ու ոգի: Անցեալին մէջ անձներ կան ու աննեցմով դեպիեր՝ որոնց մէջ ու որոնցմով մարմնաւորուած է, թիւբեղացեալ յայտնուած յաւերժաստեղծ Յաւերժը: Անոնք անցեալին մէջ՝ վեր են անկէ սակայն: Ժողովուրդները աննեցմէ նորէն ու նորէն իրենց ստեղծագործ ներշնչումները պիտի ստանան: Բայց այն ատեն միայն պիտի բեղմնաւորուի աննեց օրինակը երը մեր հոգիին մէջ գիտնանք վերստին ծնցնել զանոնք»:(23) Անցեալը ներկայի մէջ է, եւ նրանք կան մէկը միւսի միջոցով՝ ներկայն անցեալով ու անցեալը ներկայով. սա կոչում է նորաստեղծում:

Շահան Պէրպէրեանի Յաւերժը Արարչի խորհուրդն է, ստեղծագործ Աստուծոյ ներկայութիւնը, որի ատրիբուտներից է յալիտենական բիումը, մէջ ներկայ՝ Միտք»ն է, յիշող, ստեղծագործող, նորաստեղծող ու

վերժամանակային եւ. թերեւս աւելի նիշտ կը լինի եթէ ասենք Պերպէրեանի իսկ խօսքով՝ երաժշտական: Ինքնուրիւնը մեր վերադարձն է առ Սստուած, որն արդէն մարդուս մէջ է: Սստուած այսախով անվերջանալի, յաւերժական «ինքինինուրիւն» է, այդպէս եւ մարդը: Հեղինակաւոր իմաստաւէրներ, սստուածարաններ եւ հենց Սուրբ Գիրքը այս առումով հետաքրքիր գաղափարներ են պարունակում, ինչպէս օրինակ «Սյնծամ քո վրայ տիրոջ Հոգին պիտի իշնի եւ դու պիտի փոխուիս, ուրիշ մարդ լինես» Ա. ԹԱԳԱԿՈՒՐԱՅ 10:6: Նոյն ինքն Յիսուս Քրիստոս այլափոխուց Թարոր յերան վրայ: Իսկ Սիմոն Նոր Սստուածարանը, «Սստուածային Հիմներ» գործում է: «Ես դարձայ այն մարդը, որը չէ եղած»: Մարդը իրացնում է իր մէջ ի կարողուրեան դրուած Սստուածային ծրագիրը՝ նա ինքնա-արարուում է:

«Որո՞ւն պէս ըլլալ»- ցեղային ծագման հարցը գերանում է, դառնում ընդհանրապէս մարդ արարածի հարց: Անհատը հատուացել է՝ նս-ը ծաւալում է, ընդլայնուում, ու հիմա ազգային ինքնուրեան հարցը դրուում է որպէս երկնականակացու հարց, ասենք վերագոյն ինքնուրիւն, բացարակ-նս՝ արարիչ: Մարդը այժմ մտածողուրեան մտածողուրիւնը չէ այլ աստուածային ստեղծագործուրեան ստեղծագործուրիւնը:

Մարդ «ինքինք» լինելու համար, հարկ է որ լինի առաւել քան «ինքինքը»: Մարդ գտնուում է յարատել ինքնարարման մէջ: Մարդը աստուածանում է: Նա անընդհատ այլանալով վերադառնում է ինքն իրեն որպէս աստուածամարդ եւ յաւերժանում անդադար նորաստեղծուելով ու պայծառակերպուելով: Մարդը անընդհատ արարումներով ինքնայայտնաբերուում է յաւերժի մէջ:

Մարդը կոչուած է երավառուելու Յաւերժի լոյսով ու նորաստեղծուելու: Սա նաև 2000ամեայ Քրիստոնեական գաղափարախօսուրեան պատգամն է՝ Սստուածամարդու նիգը. «Երաւ, խորախորհուրդ բան՝ ժողովրդեան այդ զգացումը. Յաւերժը չէ Տիեզերքին վերեւ անկենդան կեցած. ան, ինչպէս ըսմ, ան յաւիտենական ժայթք ու բխում է. Ոյժի, լոյսի ու Սիրոյ Կեանք: Որ մեր ժամանակին մէջ նորէն ու նորէն կը միջամտէ, մեր խաւարին ու ցուրտին մէջ ծաբող Յոյսի աստղը վեր-ըլլալու. որ նորէն ու նորէն մեզի կը բերէ իր Աւետիսը թէ՝ մարդուն տրուած է իր կեանքը, գոյուրիւնը այլակերպել, պայծառակերպել աստուածայինին մէջ, աշխարհին ժամանակէն մասնակցիլ Յաւերժին-աշխարհաբնակ՝ ըլլալ արդէն երկնականակացի»:(24) Բացայայտ է որ Պերպէրեանը զարգացնուում է Ա. Թերգոսնի «ստեղծարար էւլյուցիայի» աւանդոյթը, այն հասցենում նոր աստիճանի- աւելի գործնական, նպատակային եւ որոշակի: Հայ իմաստաւէրը ստեղծուում ու վերաստեղծուում է մարդուն, նա քառսից առաջ է թերում տիեզերքը եւ կենդանացնում աշխարհը: Իրապէս՝ միայն «ինքինք» եղող մարդու, կեանքի արուեստագէտի համար է անկենդան քառը վերածում կենդանուրիւն թիեզերքի:

Երկնականակացու կեանքը թէպէտ կարգաւորուում է արտաքին անցողիկ կամ ինչպէս իմաստաւէրն է անուանում «ժամացուցային ժամանակով», բայց նա ապրում ու ինքնարարում է ներքին՝ «երաժշտական ժամանակ»ում ու տարածում: Ներքին տարածքը Յաւերժի ոլորտն է, արուեստագէտի տիրոյթը: Արարումը անցեալ երբէք չի դառնում այն շարունակական պրոցես է: Ուրեմն ինքնուրիւնը եւս վերածում է յաւերժական ընթացքի, անվերջ բխումի, մշտական ինքնայորդումի: Ահա թէ ինչու Պերպէրեանի ինքնուրիւնը բնորոշեց, մէկ՝ որպէս այլակերպուրիւն, մէկ՝ պայծառակերպուրիւն, նորաստեղծում, վերածնունդ:

Պերպէրեանը յայտնաբերել է ժամանակի պահպանման օրէնքը:

Երկնականակացին՝ տիեզերական ինքնուրեան հասած մարդը կրաւորական էակ չէ, նրա կեանքը «ներգործականօրէն ապրուած» է, ինքնին Յաւերժ է ու Արուեստի գործ:

«Ու այսպէս՝ երբ առաւօս մը ձեր մէջ արքնայ ու խօսի տիեզերական խօսքը տիեզերական դիոնիսիոսին, դուք- որ այսօր մերկ ու սարսուն հոգիներով պատանիներ՝ կը դողաք փոքրիկին առջեւ- պիտի նանչնաք թէ

ինչպէս չկայ մահը, ու պիտի մեկնիք «հերոսատիպ եւ հպարտ», ցեղին հերոսութիւնները խոնարհարար իրագործելու»(էջ 211-212):

«Տիեզերական Դիոնիսիոս»ը խորհրդանշում է կեանքի երաժշտականացուած հոսքը, ամրնդիատ լինելութիւնը, միասնական կեցութիւնը, առատութիւնը, կեանքի գինովութիւնը, նորաստեղծումը:

«Խնքինք» եղող մարդը գտնուում է Յաւերժական լինելութեան մէջ: Նրա համար ժամանակի ամէն պահ վերածուում է «գերագոյն ներկայի», կեանքի արուեստագէտը «տնեւում» է, երաժշտականանուում. «Այն ատեն գերազանցապէս կ'ունենանք ուրախութիւնը «ժամանակայնութեան չարիքէն» միանգամ ընդ միշտ էութեան զերծման. անոր իր սեպական յաւերժին մէջ հաստատման հրճուանիքը ուր կը չխանայ նոյնիսկ մեր մահուան մդաւաւնը: Յաւերժական արարումը բացառում է յաւերժական բայբայումն ու մահը:

«Յաւերժը պէտք է փնտոնել ոչ դէպի անցեալը եւս երթալով՝ իրը թէ ըլլար ան մանաւանդ ժամանակներու սկիզբ, ոչ ալ դէպի ապագան՝ յոյս-անձկութեամբ զայն սպասելով, իրը թէ ըլլար մանաւանդ ժամանակներու վախճան, այլ զայն պէտք է գտնեն ներկային իսկ մէջ, այդ ներկան դարձնելով ժամանակի բովանդակին ներկան: Վասն զի Յաւերժը ներկային խսկութիւնն է ինքնին»(25), ասում է իմաստասէրը: Արարումը ներկայութիւն է, նրա ներսում է, նրանով է եւ անցեալը եւ ապագան: Դրանք ներկայի անցեալ են ու ներկայի ապագայ:

Սննմահութիւնը «Խնքինք»ութեան մէջ է: Այսպիսի գաղափարը յեղափոխական էր ժամանակի հայ փիլիսոփայական մտքի համար: Ֆիզիկական անհատը անմահանում է, ոչ թէ այն պատճառով որ նրա մարմինը մահ չի տեսնում, այլ որպիհետեւ նա «խնքինք»ութիւն է, իւրայատուկ է, անկրինելի արուեստի գործ: Նրան չի կարելի ոչինչով ու ոչ մէկով փոխարինել: Մարդը յաւերժական ներկայութիւն է:

Այսպիսով Պերպէրեանը «հերոսատիպ եւ հպարտ» ցեղից ծլարձակուած՝ արդէն երկնախաղաքի մարդուն, յորդորում է.

«Անցնի աշխարհէն, Պարողին պէս... անցնի աշխարհէն, պարելով ձեր արարքներուն ու կենդանի պատահարներուն ինքնատիպ պարը...»

«Պարողին պէս՝ հոգինիդ բացած Մեծ նրգին որ կը հնչէ իրերուն խորը եւ որ Տիեզերականին նրգն է՝ ձեր ցեղին հզօր, բաղցը, ցաւագին բայց ցնծուն, լուրջ եւ հրճուագին, պայծառ ու խորունկ նրգը ըլլալէ առաջ, եւ որ ի վերջոյն ձեր իսկ նս-ին, ձեր իսկ մտերիմ հանճարին նրգն է...» :

«Անցնի պարելով ձեր կեանքին Պարը, այդ նրգին շեշտը իրագործելով ձեր արարքներուն մէջ, ու աղօթել եւ ընել այնպէս որ ձեր մահը ըլլայ ձեր Պարին գերագութօրէն կենդանի պահը, որով ան առնէ իր գերազանց եւ վերջին նշանակութիւնը...»:

«Այդ անցքին համար՝ յառաջացէք բաջութեամբ. ես՝ դիտեմ ձեզ զմայլող աշերով ու ըսեմ ձեզի.»

«Երթայիք բարեաւ...»(էջ 212): Պերպէրեանը Պարի, նրգի հետ համեմատութիւններ կատարելով, սոսկ գեղարուեստական խօսքին տուրք չի տալիս: Այս մտածողութիւնը նրա երաժշտական փիլիսոփայութիւնն է: Իմաստասէրի աշխարհը՝ տարածութիւնը, տարածքը երաժշտականացուած է, «Մեծ նրգը» հնչում է ամենուր, անդադար, նա սահմաններ չի հանաչում: Ողջ տիզերքը ողողուած է նրգով, որը բարախում է, թթոռում, այդ հենց կեանքն է: Պերպէրեանը իր աշակերտներին կոչում է բռնելու նրգի ուրիմք՝ հոգով, մտքով, մարմնով՝ պարել «կեանքին Պարը»: Դժուար չէ նկատել որ իմաստասէրի երաժշտականացուած փիլիսոփայութիւնը հեռաւոր աղերսներ ունի հին արեւելեան մտածողութեան հետ: Այսպիսով մարդը ստանում է Յաւերժի նշանակութիւն: «Խնքինք» լինել նոյնն է, թէ յաւերժանալ, գտնուիլ յաւերժական նորաստեղծման մէջ:

Ներկրային կեանքը սահմանափակ է, այն անսահմանին հասցնելու համար հարկաւոր է գեղեցկացնել, վերածել արուեստի ինքնատիպ գործի, դարձնել «Երգ»՝ «հզօր», «Քաղցր», երբեմն «ցաւագին», այսպիսին է կեանքը իր ամրողութեան մէջ: Առանց տառապանքի ծնունդ չի լինում: Արարողի տառա-

պանքն է որ մարդու աշխարհի մէջ առկայութիւնը դարձնում է ներկայութիւն: Արուեստագիտօրէն իրագործուած կեանքը ոչ միայն յաջողութիւններն են այլեւ ճախողումները, իրեւուանքն ու ցաւը եւ նաև մահը, բայց «իմացեալ»: Մի այնպիսի մահ որով կեանքի «Երգը» հասնի իր «Վերջին նշանակութեան»՝ կատարելութեան: Մահը լոկ «Երգին շեշտն» է, բայց ոչ աւարտը: Յաղքահարուած է իրականութեան նկատմամբ երկիւը: «Ինքինք» եղող մարդը ոչ թէ փախուստ է տալիս մահից, այլ յարքահարում է՝ նա անցնում է մահից այն կողմ: «Ինքինք» լինելը կատարելութեան ձգուում է, ձգուում քարու եւ գեղեցիկի, նոյնիսկ մահուան անկողնում: Մահը ինչպէս արդէն տեսանք, ըստ Պէրպէրեանի, սոսկ անցում է:

Գեղեցիկը թէպէս ներկայ պահով կատարեալ, սակայն անաւարտ է, կամ այսպէս՝ անվերջանալի կատարելութիւն է: Այս հանգամանքը նրան տալիս է յաւերժութեան երանգ: Արուեստը եւ անշուշտ կեանքի արուեստը յաւերժ է, անվերջ այլակերպուող ու նորաստեղծուող:

ԶԱԳԱՐԻԱ ՔՀՆՅ. ՍԱՐԻԲԵԿԵԱՆ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆ

- (16) նոյն էջ63:
- (17) նոյն էջ 64:
- (18) նոյն էջ65
- (19) նոյն էջ 64-65:
- (20) նոյն էջ 65:
- (21) Ն. Ա. Բերդյան, Մարդու խնդիրը, Փարիզ, 1936, էջ3-6
- (22) Շահան Ռ. Պէրպէրեան, Խմատափրական ժողովածու, կազմեց Շահան Վրդ. Մարգիսեան, Անքիլիս 1992, 349 էջ, էջ 81-82: էջ 65:
- (23) նոյն էջ 66:
- (24) նոյն էջ 66:
- (25) նոյն էջ 19:

ՊԱՏՄԱԿԱՆ

Հայերի ազգային քաղաքականութեան ֆիասկոն¹ և Արեւմտեան Հայաստանը (1908-1915թթ)

...Եթե յոյսը քաղցր է, պատրանքը վտանգաւոր է
Մոն

...ժողովուրդը, որը չի պաշտպանում սեփական
շահերը, դառնում է պարարտանիւթ ուրիշ ժողովուրդի համար
Պետոր Ստոլիխին

Հայաստանի համար պայքարը, որը «Եւրոպական» երանգ ու
առանձնայատկութիւն էր ձեռք բերել Բեռլինի կոնգրեսից յետոյ, նոր փուլ
թեւակութեց Սուլթան Համիդ 2-րդից յետոյ (1908թ): Եւ դրանից յետոյ էր, որ
յոյս առաջացաւ ստեղծել «իսկական Օսմանեան հայրենիք», որտեղ
կարելի կը լինէր կերտել նրա բաղկացուցիչ տարրերի (ժողովուրդների)
անհատականութիւնը: Ընդսմին, այս տեսակետը տիրապետող էր հայ
հասարակութեան տարրեր շերտերում, առաւել՝ ինչպէս յեղափոխական
կազմակերպութիւնների որոշ շրջանակներում, այնպէս էլ համիդականու-
թիւնից յոգնած ու հալածուած արեւմտահայ զանգուածների սրտերում: Այդ
տարիներին է, որ փայփայում էր Վերածնուող Հայաստանի տեսլականը՝
Օսմանեան կայսրութեան իրաւահաւասար ժողովուրդների ընտանիքում:

Այդպէս էին մտածում իհմնականում հայերը և այդ մղումով էր գործում
նրա ազգային հոգեւոր-քաղաքական ընտրանին: Գոյութիւն ունէր
առանձին անձերի անհատական կարծիք, սակայն ամբոխային
տրամաբանութիւնն ու առաւել եւս հոգերանութիւնը իր ծագման մէջ
խեղդում էր «անսովոր» տեսակետը: Այսպէս, Տարօնի ֆիդայապետը՝
Ռուբենը (Մինաս Տէր Մինասեան), օսմանեան սահմանադրութեան օրերին
ժողովրդի հետ իր հանդիպման և ընդհանուր իրադրութեան մասին գրում է.
«ամբոխը իր առջեւ կը գտնէ անխօս ֆեթիշ մը, որ ոչ իր արժեքը գիտէ, ոչ էլ
դիմացի ամբոխին, ոչ իսկ գիտէ ուրկից եկալ այս հուրիեթը (ազատութիւնը
-Լ.Ը.) և ուր պիտի երթայ (ընգծումը իմն է- Լ.Ը.)»²:

Ընդհանուր դիրքորոշման մէջ իր որոշակի նշանակութիւնն ունեցաւ
«Եւրոպականացած» քուրք գործիչներից ոնանց անձնական հնայքը: Իսկ
ինչպէս յայտնի է, մեզանում հիպենոսացնող արժեք ունէր (և, թերեւս այսօր
էլ ունի) հոգերանական հակուածութիւնը հանդէպ «քաղաքակիրք
Եւրոպացին»: Մանաւանդ, որ երիտթուրքերի «յեղափոխութեան» առաջին
շրջանը կարծես թէ նման ենթադրութեան համար տալիս էր հիմք: Եւ յանուն

¹ Զախողում, անյաջողութիւն:

² Ռուբեն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, 1908-1909, Տարօնէն Թիֆլիս, Հտ. Ե,
Լու Անճելըս, 1951, էջ 13:

այդ ենթադրութեան Աղանայի երկփուլ (1909, ապրիլ 1/14 - 3/16, 12/25 - 14/27) եղեռնագործութիւնն իսկ գիտակցաբար «կլլուեց»³, անշուշտ, մասամբ գալիք Մեծ Աղէտի սարսափազդու ուրուականի հարկադրանքով: Սակայն, հետագայում «Մեծ Խարկանքի» այդ տարիների մասին Յարութիւն Շահրիկեանն (Աստոն) արիւնոտ սրտով գրելու էր. «Շատ ջանք թափեցինք... յանուն համերաշխութեան մէկ կողմ դրինք մեր բուն հայեցակետը, մեր հաւատոյ հանգանակը՝ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը...»⁴:

Եւ մինչ Օսմանեան կայսրութեան ոչ թուրք ժողովուրդները որոնում էին տնտեսական եւ մշակութային զարգացման տանելի համակեցութիւն, «նոր» թուրքերը գնում էին իին ու իրենց քաջածանօթ ճանապարհով, թուրքական «վարանի» որոնման ու թուրք եթոսի (ազգ) ստեղծման արիւնոտ ուղիով: Վարակուած համարութքական տեսլականով և ոգեւորուած պրուսական «Herrenvolk»-ով (տիրող ազգ - L.C.), Թալէաթ - Ենուերն ու ընկ. թուրքական բանդան արտաքին քաղաքականութեան մէջ որդեգրել էր «սերտ գործակցութեան» ռազմավարութիւն Գերմանիայի հետ, ներքին քաղաքականութեան մէջ՝ կայսրութեան ոչ թիւրք ժողովուրդների թքացման տեսակետ: Թուրքական յեղափոխութեան իբրեւ թէ «դրական» զարգացման շրջանն այլեւս աւարտուած էր:

Ակնյայտօրէն ուրուագծուում էր «Երիտրութքերի մեծ ռազմավարութիւնը». թքացմել քրդերին ու արաբներին, ազատուել Փոքր Ասիայի բնիկ (aboriginal) ժողովուրդներից՝ հայերից ու յոյներից, ինչպէս նաև ասորիներից՝ սեփականելով նրանց ունեցուածքը (աւարառութիւն) ու հայրենիքները: Ընդամին, թուրքական «վարանի» տարածական որոնմանը շարունակում էր Համիդի քաղաքականութեան շրջանակներում: Իսկ նա՝ Համիդը, «գահի վրայ փոխարինելով Մուրադ V-ին, - գրում է թուրքական

³ Աղանայի երկփուլ նախճիրը փորձաքար եղաւ իթթիատի դահիճների համար: Նորից համոզուեցին, որ հայերին կարելի է անխնայ կոտորել խոչըր տերութիւնների՝ 6, աչքի (նաև Սերսինի նաւահանգստի դիմաց խարիսխ էին նետել) առջեւ, առանց միջամտութեան սպառնալիքի: Սակայն, կոտորածի առաջին հանգրուանը պսակուեց հայերի յաջողութեամբ: «Զարմանալի ռազմական հնարամտութեանք, - գրում է Վ. Տատրեանը, - բոլորովին անփորձ հայ մարտիկները պաշտպանեցին հայոց քաղերը, միանգանայն ցուցաբերելով հերոսական խիզախութեան անթիւ օրինակներ»: Դրանից իթթիատը եզրակացրեց, «Եթէ հայերը յաջողեին նուազագոյն չափով մը զինուել, թուրքերու համար լուրջ խնդիր մը կրնար ըլլալ զանոնք դիլուրթեամբ կոտորելո»: Երկրորդ փուլը եղաւ զինաքափուած հայերի «զանգուածային ողջակիզումի անօրինակ եղեռնագործութիւն մը...»: Անկասկած, որ «հայերու վաղընդփոյթ սպանդը ամեն բանէ առաջ պայմանաւորուած էր անոնց՝ թշնամիին կողմէ կատարուած նախազգուշական, բայց հայերու համար բախտորոշ զինաքափումով» (Տատրեան Վ. Հայկական ցեղասպանութիւնը խորհրդարանային և պատմագիտական քննարկումներով, Պայքար1995, էջ 114, 115): Այս փորձը բացադիկ նշանակութիւն ունեցաւ Մեծ Եղեռնի ծրագրաւորման և գործադրման մէջ:

⁴ Տես Մինախորեան Վ., 1915թուականը: Արհաւիրքի օրեր, Վենետիկ-Ս. Ղազար, 1949, էջ 51:

կնճռին քաջածանօթ Ե.Ա. Աղամովը,- արդէն չի փորձում իր իշխանութիւնը հաստատել Նեղոսի հովտում և Սիրիայի հարաւում: Նրա ուշադրութիւնը գրաւում է Արեւմտեան Արարիան, մուսուլմանական սուրբ Վայրերը և Հայաստանը (ընդգծումը իմն է Լ.Ը.)»⁵: Մասնաւորապես, այս գերնպատակից բխող քաղաքականութիւնը (արեւմտեան) Հայաստանի համար պայքարը դարձնում էր անզիջող և անսահման դաժան:

Իրողութիւնն այն է, որ այս քաղաքականութիւն-գերնպատակին հարազատ մնացին ամէն կարգի ու տեսակի թուրք դեկավարներ. և միապետական-պանթուրքիստ Թալեաթ-Էնուէրը, և հանրապետական-շօվինիստ Քեմալը, և ժամանակակից ժողովրդավար արեւմտամէտ ընտրանին, և թուրք կոչուած ժողովուրդն առհասարակ: Այս քաղաքականութիւն-գերնպատակի վառած կրակէ բոցերի մէջ էլ հրոյ ճարակ դարձաւ (արեւմտա) Հայաստանի միակ ու իրական տէրը՝ հայ ժողովրդի ահռելի զանգուածը: Այդ քաղաքականութեան կրակէ բոցերի մոխիրների տակ էլ դեռեւս մխում է հայկական քաղաքակրթութեան անսպառ ժառանգութիւնը, հայոց ստեղծագործ հանճարի առհաւատչեան, թուրքական եղենագործութեան ականատեսն ու լուր վկան:

Հայաստանի ճակատագրի վրայ, կայսրութեան ճգնաժամի խորացմանը զուգահեռ, աղետաբեր ազդեցութիւն ունեցան Բալկանեան պատերազմները (9.X.1912 – 30.V.1913, 29.VI.1913 – 10.VIII.1913) և բալկանեան ժողովուրդների ազատագրումը թուրքական լծից: Նախ, բալկանների ազատագրումով նեղացաւ երկրի տարածքը Ելրոպայում և վայրագ կայսրութիւնը դարձաւ աւելի ասիական⁶, աւելի նուազեց հայ ժողովրդի

⁵ Տես Հազարամասական Տուրքական պատերազմի մասին պատմութեան մասին աշխատանքները. Պոդ. քառ. Ե. Ա. Ադամովա, Մ, 1924, էջ 29:

⁶ «Արեւմուտքն կժկուած Թուրքիան, - գրելու էր Կ. Սասունին Արեւմտեան Հայաստանը կորցնելուց շատ տարիներ յետոյ՝ իմաստաւորելով բալկանեան պատերազմների դերը Հայաստանի ճակատագրի մէջ, - պիտի գար լայնանար Արեւելքի մէջ, տարածուելով Կովկաս, Պարսկաստան, - Թուրքիաստան, վերագտնելով իր կայսերական հողերու տարածութիւնը, առաւել բազմապատկելով իր թիւը իրմէ անջատուած ազգակիցներով: Ենուերն ու Թալեաթը մեծ անձնավստահութեամբ նետուեցան այդ ջրապտոյտին մէջ...» (Սասունի Կ., Տաճկահայաստանը ռուսական տիրապետութեան տակ, 1914 – 1919, Պոստոն, 1927, էջ 26-27):

Դենց Բալկանեան ժողովուրդների ազատագրման հարցում էր, որ հայ քաղաքական ընտրանին հանդէս բերեց գաղափարախօսական դոգմատիզմ, երբ խնդիրը երկրաքաղաքական էր և շօշափում էր հայ ժողովրդի անվտանգութեան հարցը: Մի կողմից հաւատարմութիւն ցուցաբերելով Թուրքիային (Ա. Թոյնբի), միւս կողմից Բուլղարիայում կազմակերպում էր Անդրանիկի ջոկատը Թուրքիայի դէմ: Այս գործողութիւնը ԲՈՒՆ Հայաստանում կոտորածների վտանգ էր առաջացնում (Տես Թորլաքեան Ա. Օրերուս հետ, Բ իրատ., Պեյրութ, 1963, էջ 176): Մինչեւ իրավիճակի անելանելիութիւնը Ենթադրում էր ՀԱՍՏԱԳՎԱՅԻՆ ապստամբութիւն (եւ ո՞չ հաւատարմութիւն), ինչպէս պահանջում էր Ուլիբենը Բալկանեան պատերազմի օրերին (Տես Դարբինեան Ռ. Կեանքիս գրքեն, Պեյրութ, 1972, Ա. հ., էջ 421): Սակայն հաւաքական հայութեան երեւակահիւնից դուրս էր ԱԶԱՏԱԳՐՈՒԹԻՒՆ տանող իրական ծեռնարկը:

բնական դաշնակիցների թիւը: Այնուհետեւ, բալկաններից արտամղուած թուրանական աւարառու հորդան (շուրջ 1.5 մլն այսպէս կոչուած մոհացիրներ) հրով ու սրով ուղղորդուեցին Արեւմտան Հայաստան, որոնց չարաղէտ ուժը ճաշակելու էր հայութիւնը առաջիկայում իր Հայրենիքում: Այս շրջանում է (երբ թուրքերը պայքարում էին իրենց գոյութեան համար), որ հայերը փաստեցին իրենց հաւատարմութիւնը թուրքերին ու Թուրքիային (Ա. Թոյնի): Եւ դա Աղանայի եղենագործութիւնից յետոյ: Հայկական այս դուալիզմն (երկութիւն) էլ հանդէպ «Օսմանեան հայրենիքը» կազմալուծեց հայոց քաղաքական կամքը և մարտական կորովը⁷: Ու ահագնացող ճգնաժամի պայմաններում, 1913-ին, անսալով թուրքական խարդաւաճները, անտեսելով մարտական պէտքերի անփոխարինելի արժէքը, հայկական հարցի լուծման խնդրում հայկական կողմը ապաւինեց 61-րդ յօդուածին:

Մինչ այդ երիտրուրքերի քաղաքականութիւնը արդէն իր դէմ էր հանել արաբներին՝ 1910-ին Միջագետքի խոռվութիւնները, 1911-ին Եմենի յեղափոխութիւնը և 1911-ին ու 1912-ին մակեդոնացիների ապստամբութիւնները: Արդէն 1912-ին Թուրքիան կորցրել էր Մակեդոնիան ու Արեւմտեան Թրակիան... Պատահական չէ, որ պատերազմների թուրքերի համար անյաջող այս շրջանում թուրք կառավարութիւնը, վախենալով ռուսական հնարաւոր միջանտութիւնից (Հայկական հարցը Ռուսաստանի ձեռքում կարող էր դառնալ վտանգաւոր ու կործանիչ միջոց՝ դէպի Գերմանիա թեքուող Թուրքիայի համար), թուրքական շողոքորթութեամբ ու անգերազանց քննանքով (թուրքական քաղաքական մշակոյթի քաղադրիչներից), առաջ անցնելով խոշոր տերութիւններից, ինքն առաջարկեց հայկական բարեփոխումների, իբրեւ թէ, իր ծրագիրը: Անշուշտ, նախաձեռնութիւնն իր ձեռքը պահելու և սոսկ ժամանակ շահելու մտայոգութեամբ... Այս քայլը, ինչպէս և սպասւում էր յաջողութիւն չունեցաւ...

Կործանարար եղաւ մաքառող Հայաստանի կրաւորական ռազմավարութիւնը, [«Հայ ժողովրդի այդ թուլամորթ կրաւորականութիւնը..., որ յակատենական անձքի պէս կը հալածէ մեր ցեղը»՝ Միքայէլ Վարանդեան], որ մինչեւ 1915թ. չկարողացաւ յաղթահարել «քաղաքակիրթ» մեծերի՝ Անգլիա, Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Աւստրո-Հունգարիա, Իտալիա, համաշխարհային քաղաքականութեան համանուագի (concert) տրամաբանութիւնը: Ընդհանուր առմամբ, այն ընթացաւ Թուրքիոյ հայոց պատրիարք Ներսէս Արքեպիսկոպոս Վարժապետեանի «բեռլինեան»

⁷ Սահմանադրութեան շրջանի համար, Տարօնի ՀՅԴ կազմակերպութեան օրինակով, Ռուբենը հայոց մարտական կազմակերպութեան համար մի ընդհանրացնող դիտողութիւն է անում. իբրեւ թէ Սահմանադրութիւնից առաւելագոյն օգուտ քաղելու և դրան համապատասխան վարքագիծ մշակելու համար, «կազմակերպութիւնը գրեթ կը դառնար կուլտուրական իմնարկութիւն մը... ֆետայութիւնը կ'ոչնչացուէր և հիմք կը դրուէր խաղաղ, ստեղծագործ աշխատանքի» (Ռուբեն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Հտ. Ե, էջ75): Այսպէս զինաթափուց ՀԱՅԱՍՏԱՆԸ:

ռազմավարութեանը հարազատ հունով: 1878 թուականի Յուլիս 21-ին, Պոլսոյ Ազգային ժողովում արտասանած ճառում Պատրիարք Սրբ. Հայրն ասում էր. այն, թէ «ի՞նչ բառերով ներկայացուցի հայոց խնդիրն Երոպայի, կ'ամփոփեմ հոս սապէս. Հայոց վարչութիւն Հայաստանի մէջ առանց քաղաքական փառասիրութեան, զոր երեք չենք ունեցած և չենք կրնար ունենալ, մեր Վեհափառ Սուլթանին հովանաւորութեան ներքեւ»⁷: Հայոց քաղաքական մտածողութեան մէջ, Բեռլինի կոնգրեսից 37 տարի անց, կարծես ոչինչ չէր փոխուել: Խակ Մեծ Ոճիրից երկու տարի առաջ էր, որ հայ ազգային քաղաքական կեանքի ազդեցիկ դէմքերից՝ Գրիգոր Զօհրապը, դատապարտուածի յանկերգով, գրում էր. «Հայերը երեք քաղաքական նպատակ չեն սնուցած: Կեանքի ապահովութիւն, պատուի, ինչքի ապահովութիւն, աշխատելու և իրենց աշխատանքին պտուղը վայելելու կարելիութիւն, իրենց ազգային մշակոյթը պահելու իրաւունք- այս ամենը կազմած են և այսօր ալ կը կազմեն իրենց միակ փառասիրութիւնը»⁸:

Ըստ երթեան, նոյն տեսակետն է որդեգրում հայոց մարտական կազմակերպութիւնը՝ Յ.Յ.Դ.-ն, Չորրորդ ընդհանուր ժողովում (1907թ., Սոֆիա) և յստակօրէն յայտարարում այդ մասին. «Դաշնակցութիւնը Թուրքիոյ մէջ ունեցած չէ եւ չունի անջատական եւ ոչ մէկ ձգտում, այլ իր նպատակն է... տեղական լայն ինքնավարութիւն»: Վատն այն էր, որ այստեղ ոչ միայն քաղաքական յստակ նահանջ էր արձանագրւում 1891 թ. դիրքորոշումից⁹, այլ այն, որ կազմակերպութիւնը, կամայ-ակամայ, անտեսելով իր պողպատեայ առաջնորդի «յարատել կռուի» պատգամը, զինաթափւում էր Օսմանեան «յեղափոխութեան» տեսլականի առաջ¹⁰:

⁷ Լեօ, Հայոց հարցի վաւերագրերը, Թիֆլիս, 1915, էջ 130:

⁸ Զօհրապ Գր., Հայկական հարցը փաստաթուղթերու լոյսին տակ: Թարգ. ֆր. Բ. տպագրութիւն Բեյրութ, 1983, էջ 9:

⁹ Տե՛ս Վարանդեան Մ. Յ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Յ.Բ., Գահիրտ 1950թ., էջ 9:

¹⁰ «Դրօշակը» 1891թ. ծցգրտելով ընդհանենը մի տարի առաջ հիմնադրուած Դաշնակցութեան վերաբերմունքը Ներսէս Կարժապետեանի ծրագրի հանդեպ, գրում էր. «... Տաճկահայերի կողմից միանգամայն անօգուտ եւ մինչեւ անգամ վտանգաւոր է յոյս դնել օտարի վրայ և սպասել, թէ Թուրքիոյ կառավարութիւնը ինքն իր կամքով բարենորոգումներ կը շնորհի հայերին: Ցանկացած վիճակը ծեռք բերելու համար մեզ մնում է միայն դիմել այն միջոցին, որին դիմել են մեզանից առաջ միևնույն հանգամանքների մէջ գտնուող ուրիշ մեզ նման Քրիստոնեայ ազգերը: Այդ միջոցը ժողովրդական ապստամբութիւնն է: Ուրիշ եւլք չկայ (ընդգծումն իմն է Լ. Շ.)» («Դրօշակ», 1891, Մայիս, թիւ 1, էջ 3):

¹¹ Ցայսօր անհասկանալի է, թէ ի՞նչ մտածումով և ո՞ր հայեցակարգի շրջանակներում 1908 թ. Թուրքիայում իրականացուած սովորական զինորական յեղաշրջումը որակուեց յեղափոխութիւն: Այնուհանդերձ, դրանով իսկ Դաշնակցութեան վրիպումը Երթիատի հետ համագործակցութեան մէջ չէր: Ո՞չ: Այլ յեղափոխութեան պաշտպանութեան կարգախոսի տակ իր մարտական գործունեութեան մակարդակն ու որակը, հետևապէս սպառազինման վիճակը բարելաւել չկարողանալու մէջ էր: Խակ ՅՅԴ հմայքը Երիտրութերի աչքում մեծաւ մասամբ իր մարտական ուժն էր: ՅՅԴաշնակցութեան հետ համագործակցելու վաղանցիկ շրջանն էլ, թերեւս, նոյն մարտական հմայքից էր թխում:

Գործն այնտեղ է հասնում որ ՀՅԴ-ն իր հերթական, Յինգերորդ Ընդհանուր ժողովում, «պարտք կը համարէր» յայտարարել, որ «իբրեւ կուտղ յեղափոխական կուսակցութիւն, վար կը դնէ դաւադրական այն միջոցները, որոնցնով կը պայքարէր իին բռնակալ ռեժիմին դէմ...»¹²: Եւ վերջապէս, նոյն ժողովում յատարարելով, որ «ի հարկէ հանդէս կու գայ իր ամբողջ ուժով կոչի մղելու ռեակսիոնին դէմ» (նոյն տեղը), ազգային պայքարը ստորադասում էր գաղափարախօսական դոգմային եւ դառնում «Թուրքիոյ պետական կեանքի խոշոր ազդակներէն մին»: Այժմ «նա ունէր իր պատգամաւրները Օսմանեան խորհրդարանում... 1909ին... հիմնեցին մամուլը...»¹³:

Եւ այսպէս, մինչ ամլացած հայ ռազմավարական միտքը շարունակում էր խարխափել, իսկ քաղաքական շրջանականերում տիրում էր մտքերի շփոթը, անորոշութիւնը, վարանումը, հայերին քաջածանօթ «եւրոպական համանուագը», «հայկական հարցի» լուծման վերջին, բախտորոշ արարքը՝ եզրափակիչ բեմականացումով («scenery») խաղարկեց 1912-1914 թուականներին: Յայտնի է, որ XX դարի սկզբներին աշխարհի վերաբաժանման յայտ էր ներկայացրել Տեւտոնական գիշատիչը եւ կոբած «Drank nach Osten» («Թոհիք դէպի Արեւելք»)-ի թեւերին, յաջողութեամբ տեղաւորւում էր Օսմանեան հետնախորչի տնտեսական ու ռազմական կեանքի բազմաշերտ ծալքերում¹⁴, էապէս ազդելով նրա ռազմավարական կողմնորոշումների վրայ: Այս իրողութիւնն, անշուշտ, ամենաշատը անհանգստացնում էր «համանուագի» ազդեցիկ անդամներից երկգլխանի Արծուին: Ուստի, նա էլ, հերթական անգամ, իր

¹² Վարանդեան Մ. Դ.3. Դաշնակցութեան պատմութիւնը, հ. Բ, էջ 20:

¹³ Զարմանալի հետեւողականութիւն ունի թուրքի քաղաքական մտասեւեռումը: Քրդական խնդրի ճանապարհ փակելու մտահոգութեամբ ժամանակին հայոց հանդեպ կիրառուած իթթիհատի թուրքական «յեղափոխութեան» շրջանի քաղաքական խաղերն այսօր առաջարկում են քրդական կողմին: ճանաչուած թուրք լրագրող Մեհմեդ Ա. Բիրանդը բաղաձալի նպատակին հասնելու համար, ի մասնաւորի, գրում է («Յիլրիեթ», 2005թ., Ղեկտեմբերի 8): «Ամեն բան պէտք է ընել (ներառեալ լայնածիր ներումը) PKK-ն լեռներէն իջեցնելու եւ գենքը վար դնել տալու, ահաբեկչութենէն իրաժարեցնելու համար: Պէտք է արտօնուի, որ ծագումով քուրդ քաղաքական դէմքեր քաղաքականութեամբ զբաղին, Ազգային ժողով մտնեն: Բիլրդերուն քաղաքական դաշտը ներքաշելով, ահաբեկչութիւնը արգելակել կը դիւրանայ: Պէտք չէ դիւրազգաց ըլլալ քրդական ինքնութեան բացայստ կերպով նշումին, իրենց մշակոյթը շարունակելուն դէմ: Ընդհակառակը, պէտք է ընդառաջել անոնց»: Բիրանդը նշմարելով Թուրքիայի քաղաքականութեան «քրդական ուղղութիւնը», նաեւ շտապում է. այս ոլորտում «յապաղումը կրնայ անդարմանելի ըլլալ», ասում է նա, «աւելի երկար ժամանակի վրայ մինչեւ իսկ երկրին հիւսիս-արեւելք գօտին (Բիրանդը որպէս իսկական թուրք չի ուզում ասել Արեւմտեան Յայաստանը-Լ.Շ.) կորուստին առաջնորդել...» (Տես «Յառաջ», 2005, Ղեկտեմբերի 15): Բիրանդը չի ուզում ասել նաեւ, որ «քրդական քաղաքականութեան» շարունակութիւնը այս տեսքով կը յանցեցնի քրդերը ցեղասպանութեանը Արեւմտեան Յայաստանում: Փոխարիմն ք PKK-ն ՀՅԴ-ով, քրդերը՝ հայերով, քեմալական Թուրքիան՝ թալեարի Թուրքիայով եւ կը ստանաք այն, ինչ որ քաջ յայտնի է:

¹⁴ Տես՝ Իշխանեան Բ. Տաճկահայ խնդիրը և միջազգային դիպլոմատիան, Թիֆլիս, 1907, էջ 21:

վրայ վերցրեց ժամանակին իրենից Ծովերի Առիւծին փոխանցուած «Հայաստանի փրկչի» և «հայասէր քրիստոնիայի» թիկնոցը: Նիկոլայ Բ թուլամիտի «Լոբանովեան Ռուսաստանը» վերածուել էր նոյն ցարի «սազոնովեան Ռուսաստանի»: Գերմանական ահագնացող ներթափանցման դէմ միջոցը դիտուել էր, Եւրոպական մայրաքաղաքներում, «Հայկական պատմէշը»: Թւում էր Ռուսաստանի շահերը, վերջապէս համատեղուել էին հայոց ազատագրութեան բաղձանքների հետ: Գուցէ եւ դա այդպէս էր: Բայց հայկական հարցի հետագայ ողջ զարգացումը, անլոյժ մնալը, Հայոց Ցեղասպանութիւնը ցոյց տուեցին, որ նա «իր նեղ թէ լայն չափերի մէջ, լինելով միջազգային դիւանագիտութեան ենթակայ մի քաղաքական խնդիր, կը լուծուի միայն բոլոր (կարդանական իմն է Լ. Շ.)»¹⁵:

...Եւ Ռուսաստանը շտապում էր: «Ռուսական դիւանագիտութեան խրախուսանքով, Գեորգ Ե Կաբողիկոսը 1912 թուականի Ցոկտեմբերի 2-ին Կովկասի փոխարքայ Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ցարական կառավարութեանը՝ խնդրելով միջամտել ու աջակցել արեւմտեան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին արծարծելու համար»¹⁶: Նոյն թուականի Ցոկտեմբերի 12-ին Ցարին ուղարկուած տեղեկագրում, նկատի ունենալով ռուս-թուրքական պատերազմի հաւանականութիւնը եւ այն, որ Հայաստանը նորից դառնալու է այդ պատերազմի թատերաքեմ, նոյն փոխարքան առաջարկում էր, ուշադիր եղէք Պօղոս Նուբարին Վեհափառի կողմից Արեւմուտքում դեսպանորդ նշանակելուց (1912թ. 10 Նոյեմբեր) դեռեւս մէկ ամիս առաջ, կանխաւ նկատի ունենալ «հայասէր քաղաքականութիւնը վերսկսելու» անհրաժեշտութիւնը և «բացայատ

¹⁵ Իշխանեան Բ. Տաճկահայ խնդիրը եւ միջազգային դիպլոմատիան, էջ 70:

• [Ցայտնի է որ Գերմանիան ամբողջովին մխրճուած լինելով ռուս-թուրքա-հայկական բանակցային գործընթացի մէջ, այդուհանդերձ, չստորագրեց համաձայնագիրը: Արդիւնքները յայտնի են: Բ. Իշխանեանի եզրայանգումը ճիշդ էր: Առաջիկայում, տասնամեակներ անց նոյն տեսակէտին էր յանգելու Վ. Նավասարդեանը. «Հայ Դատի» խորհրդային շրջանը մի անգամ եւս ցոյց տուեց, որ այն «կամ կը լուծուի իբրեւ միջազգային դատ, միջազգային համագործակցութեամբ և միջազգային համերաշխութեան մէջ, և կամ չի լուծուիր»: Սեւրը, որը դարաւոր ազգային պայքարի արդիւնքն էր, «Հայ Դատի լուծման միակ եղանակն էր, ուր միջազգային մրցորդ ոյժերը իրեմց հաւասարակշռութիւնը կը գտնէին ի շահ բոլորի (ընդգծում իմն է. - Լ. Շ.):» Աւելին. «Հայ Դատի լուծման այս եղանակն դուրս ուրիշ եղանակ չկայ» (Վ.Ն.):

¹⁶ Հայկական համարօտ հանրագիտարան», հ. 3 Եր. 1999, 245:

• [Գաբրիէլ Նորատուոնկեանը Բալկանեան պատերազմների շրջանում դէմ է արտայայտուել Արեւմըտեան Հայաստանի ինքնավարութեան հարցը Եւրոպական դիւանագիտութեան խնդիր դարձնելուն, այսինքն չի ուզել 61-րդ յօդուածի կիրառութեան փորձ անել: Թէ ինչո՞ւ, պատճառներն անյայտ են]:

¹⁷ Kolarz W., La Russia et ses Colonies, էջ 192: Տես Խզմիրլեան Կ. Հայ Ժողովուրդի քաղաքական ճակատագիրը անցեալին եւ ներկայիս: Քննական տեսութիւն, Պեյրութ 1964, էջ 157:

կերպով ձեռք առնել թուրքահայ դատի պաշտպանութիւնը»¹⁷: Գործնական քայլերը չեն ուշանում: Օսմանեան Կայսրութիւնում ռուսական դեսպանը իր մօտ է հրաւիրում Թուրքիոյ հայոց պատրիարք՝ Զաւեն Արք. Տէր Եղիայեանի ներկայացուցիչներին (Ազգային Վարչութեան ատենապետ Ստեփան Գարայեան եւ ազգային երեսփոխան Գրիգոր Զօհրապ) եւ նրանց յայտնում, որ «ռուսական կառավարութիւնը նկատի առած է Ամենայն հայոց կաթողիկոսական դիմումը եւ անոր հանդեպ բարեացակամ տրամադրութիւններ ունի, թէ Պողոս Նուրբար փաշան Փարիզի ռուս դեսպան Եզուլսկիի հետ շփման մէջ է արդէն»¹⁸: Ուրեմն, «Ռուսիան բարենորդումների պաշտպանն է, ծիշտ ինքն է հարցը նորէն միջազգային հրապարակ բերել տուողը (ընդգծումը իմն է - Լ.Ը.)»¹⁹:

Ռուսաստանը հայկական կողմին բաւարարող բարենորդումների ծրագիրը ներկայացրեց Կ.Պոլսի դեսպանաժողովի (1913թ., Յուլիս 3-24) քննարկմանը, որն ընթացաւ Անգլիայի եւ Ֆրանսիայի որոշակի շահագրգոռութեան [իեռանկարում Ռուսաստանի շարժումը դէպի Փոքր Ասիայի խորքերը Հայաստանով սահմանափակելու նախատեսումով, ինչը արտացոլուեց 1916 թուականի Սայքս-Պիկո համաձայնագրում] եւ Երեակ միութիւնից յատկապես Գերմանիայի ընդգծուած դիմադրութեան յանուն Թուրքիայի անձեռնամխելիութեան, Սուլթանի վեհապետական իրաւունքների եւ այլն (Լ.Ը) պայմաններում: Գերմանիայի համար յատկապես անընդունելի էր համարում հայկական վեց վիլայեթներից մէկ նահանգի կազմաւորումը: Դժուարին պայքարում եւ փոխզիջումների արդիւնքում բարեփոխումների իիմք ընդունուեց Օսմանեան կայսրութեան արեւելեան նահանգներում ընդհանուր բարենորդումների թուրքական նախագիծը: Այնուհետեւ ռուս-թուրքական համաձայնութիւնը ստորագրուեց 1914 թուականի Յունուարի 26-ին (ն.տ. Փետրուար 8-ին):

¹⁸ Փափազեան Վ. Ին յուշերը, Պեյրութ 1952, հ.4, էջ 187:

¹⁹ Իզմիրեան Կ. Հայ ժողովուրդի քաղաքական ճակատագիրը, էջ 157:

Դայոց ճակատագիր մէջ էական դեր խաղացած բարեփոխումների ծրագիրը այսպէս է ներկայացնում Վահագն Տատրեանը: Նա գրում է. «Պոլսոյ Պատրիարքին թելադրութեամբ եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կարգադրութեամբ մարմին առաւ Պողոս Նուրբարի դիւանագիտական առաքելութիւնը: Թեւ առաքելութեան նպատակը Արեւմտեան Եւրոպայի մեջ տէրութիւնները հայոց ի նպաստ որոշումի մղել էր, բայց իրականութեան մէջ ռուսական դիւանագիտութիւնն էր, որ զօրաշարժի անցնելով նախագիծ պատրաստեց, Թուրքիոյ վրայ ճնշում բանեցուց, բանակցութիւնների նախաքայլեր առաւ եւ անսովոր համբերատարութեամբ մը այդ բանակցութիւններու արդիւնաւորումը ապահովեց: Գլխաւոր դեր խաղացին ԱԳ նախարար Սազոնֆ, դեսպան Գիրս եւ աւագ թարգմանիչ Անդրէ Մանդելստամ»: Ռուսական այս նախաձեռնութիւնը բխում էր յատկապես, ինչպէս հաստատեց բանակցութիւնների ընթացքը, գերմանական Թուրքիա ներթափանցումից: «Երենց բուն պայքարը թուրքերէն աւելի,- ամփոփում է Տատրեանը, գերմանական դեսպան Վանգիայմի դէմ էր, որ ամեն կերպով պաշտպանելով թուրքական շահերը, թուրքերի հետ միանալով՝ բանակցութիւնների ընթացքին ճակատ բռնած էր ռուսերու դէմ» (Տատրեան Վ. Հայկական ցեղասպանութիւնը խորհրդարանային եւ պատմագիտական քննարկումներով, էջ 122):

Իրականութեան մէջ Բեռլինի կոնգրեսի 61-րդ յօդուածի երկնած բարեփոխումների ծրագիրը, որը գործադրուելու էր սահմանադրական պատրանքների երևակայական աշխարհում, շրջանցելով Բալկանեան ժողովրդների գինուած ազատագրութեան փորձը, Արևմտեան Հայաստանն ու Թուրքահայութեանը տեղաւորելու էր մահուան մահճում... Թուրքերը ծգուում էին թոյլ չտալ որ Հայաստանը գնայ Բալկանների ծանապարհով:

Եւ դա նրանց յաջողուեց...

Իսկ քաղաքական աշխարհը գահավիժում էր Մեծ Պատերազմ՝ Օսմանեան կայսրութիւնը նրա կազմում՝ Հայկական հարցի վերջնական լուծում, Հայաստանը սեփականելու և հայց ունեցուածքին տէր դառնալու համար...: Թուրքական «կենտրոնատեղիս»²⁰ ստեղծելու նպատակով:

Յայտնի է, որ բարեփոխումների ծրագիրը բխում էր 61-րդ յօդուածի տրամադրութիւններից և կառուցուած էր երկու մասով: Առաջինը վերաբերում էր բուն բարեփոխումներին եւ հայերի պաշտպանութեանը՝ չերքեզներից ու քրդերից [թուրքերից պաշտպանութեան մասին խօսք չկայ Լ.Ը.]: Երկրորդ մասը վերաբերում է համաձայնագիրը ստորագրող տէրութիւններին, բարեփոխումների իրականացման ուղղութեամբ ծեռք առնուած միջոցների մասին թուրքական կողմի իրազեկումներին: Անհրաժեշտութեան պարագայում նախատեսւում էր «հաւաքական միջամտութիւն»: Սակայն, հայկական հարցի նկատմամբ այս ԱԿՑԻԱՆ էր [հաւաքական կամ անհատական միջամտութիւն], որ երբեւ չկիրառուեց: Ընդհակառակը, ինչպէս նկատել էր ֆրանսիացի դիւանագէտ Մ. դը Ֆոգեն, իենց միայն հաւաքական միջամտութեան խօսքերը բաւական էին, որ «Թուրքիային հանգիստ շնորհեն»²¹: Ստեղծուած պայմաններում, ամբողջովին դիւանագիտական ֆետիշին կոթնած, մինչ սահմանադրական շրջանի յեղափոխական խոյանքները անտեսող հայութեանը ստորագրուած համաձայնագիրը կանգնեցնում էր թուրքական շօվինիստ պետության, պարբերաբար աւարառութեամբ իր բնազմներին յագուրդ տուող օսմանեան մոլեռանդ ամբոխի դիմաց: 1914թ. Յունուարին Կ. Պոլսում տեղի ունեցած միտինգում [որտեղ, ի դէպ, առեւտրական պատերազմ յայտարարուեց հայերին ու յոյներին], Թալեաթն ասաց, թէ «Թուրքիան Անատոլիայի մէջ թոյլ չի տայ եւ ոչ մէկ եւրոպական վերահսկողութիւն»: Այս ոգով էին արտայայտում տարբեր չափերի

²⁰ Հայ քաղաքական դեկավարութեան համար անհասանելի մնացին փոփոխութիւնների այն մասշտաբները (միտումները), որոնց ենթարկուելու էր Օսմանեան կայսրութիւնը Համիդից յետոյ: Եւրոպայից արտամոլուելով, դէպի Առաջաւոր Ասիա «սեղմուող» Օսմանեան զանգուածը պէտք է շատ շուտով կորցնէր Բալկանները, Արաբական երկրները, Աֆրիկեան գաղութները (շուրջ 1.5 մլն կմ² տարածք): Նա պէտք է փորձէր «տեղաւորուել» Անատոլիայում եւ Արևմտեան Հայաստանում եւ 150 տարի անընդհատ նահանջ ապրող կայսրութիւնը աւանդական թալանի մշակոյթը, եղեռնաբաղդութիւնն ու աւարառութեան կիրքը ուղղորդելու էր ներս՝ առաջին հերթին Հայաստան, հայութեան եւ անդրենածին այլ ժողովուրդների դէմ:

²¹ Տես Իշխանեան Բ. Տաճկահայ խնդիրը և միջազգային դիպլոմատիան, էջ 19:

իքքիհատական ու պետական գործիչներ եւ ակնարկում նախատեսուող հայկական կոտորածների մասին:

Ակներեւ է, որ Հայաստանի հարցը սրուեց յատկապէս Բալկաններից թուրքերի արտամղման շրջանում եւ նրանից յետոյ: Այն առիթ դարձաւ թուրքական ռազմավարական սկզբունքի յստակեցմանը. «Մենք այսու ծգտենք նոր նուաճումների եւ փոխհատուցման Արեւելքի մէջ Արարատի ուղղութեամբ»²²: Ըստ այդմ էլ ծեւաւորուեց Երիտրուրքերի ռազմական դրկտրինան: Քեազիմ Կարարեքիրը դիմել է տալիս (1938թ.), որ «թուրքերը կովկասեան ճակատը կը համարէին Թուրանի ճանապարհ եւ անոր համեմատած միւս ռազմաճակատներն Երկրորդական նշանակութիւն ունին (ընդգծումն իմն է.- Լ.Շ.)»²³: Նոյն ռազմավարական սկզբունքի շրջանակներում է տեղաւորուուն թուրքական գլխաւոր շտաբի կողմից 1912 թուրականին կազմուած յաւակնուտ «Ուուսաստանի դէմ գրոհի ծրագիրը», որով նախատեսւում էր կայսրութեան զինուած ուժերի գլխաւոր ուժերը նետել Արեւելեան Հայաստանի եւ այնուհետեւ կովկասի վրայ: Այսպէս, Պարսկաստանի սահմանին տեղաբաշխուած 11 և 12-րդ բանկային կորպուսները պէտք է Մակուի (Յիւսիսային Պարսկաստան) վրայով, շրջանցելով Արարատ լեռը, յարձակութին Շահթախթի վրայ՝ հեշտութեամբ մտնելով Նախիջեւան, գրաւէին Երեւանը, Անդրկովկասը եւ Կովկասը...²⁴: Տրամաբանական է, որ ռուս-թուրքական համաձայնագրի կնքման պահին Թուրքիան իր բանակի վերակազմութիւնը «կը յանձներ Գերմանիոյ» (Գ. Լազեան): Սկսել էր աշխատել Թուրքիայում Լիման Ֆոն Սամոներսի զինուորական առաքելութիւնը, իսկ որոշ ժամանակ անց (1914թ., 6 Օգոստոս) Կ.Պոլսում կնքուած գերմանա-թուրքական համաձայնագրը (5-րդ կետ) ազատ էր արձակում Թուրքիայի ծեռքերը և ուղղորդում Օսմանի յորդաններին Արեւելեան Հայաստան ու Անդրկովկաս, գերմանական խոստումով՝ «շտկել Օսմաննեան կայսրութեան արեւելեան սահմաններն այն ծերով որ ապահովուի Թուրքիայի անմիջական շփումը Ուուսաստանում ապրող մահմետական բնակչութեան հետ»²⁵:

Ըստ եռթեան, ողջ պատմական Հայաստանը տեղաւորուում էր Մեծ Ոծիրը շրջագծի մէջ: Օսմաննեան կայսրութիւնը եօթ մղոնանց քայլերով զնում էր ընդառաջ գալիք աշխարհամարտին, ընդառաջ (արեւմտեան) Հայաստանի համար վերջին ու վճռական ճակատամարտին՝ նրա ոչնչացման համապարփակ ծրագրի գործադրում: Եւ որոշակի ծեռքբերումներով... Թուրքիայի «սահմանադրական զարգացման» շրջանում էլ աւելի էին ամրապնդուել «խաղաղ ազատագրման» հայոց հիւանդագին հակումները, հաւատը գոյութիւն չունեցող (միասնական)

²² Տես Սարգսեան Ե. Ղ. Թուրքիան եւ նրա նուաճողական քաղաքականութիւնը Անդրկովկասում, Եր. 1964, էջ 100:

²³ Տես Գանգրումի Յ. Յայ յեղափոխութիւնը Օսմաննեան բռնատիրութեան 1890-1910, Պէյրութ, էջ 302:

²⁴ Տես Յուշամատեան Մեծ Եղեռնի, Պեյրութ 1965, էջ 29:

²⁵ Լազեան Գ. Հայաստան եւ Հայ Դատ ըստ դաշնագրերու, Գահիրէ, 1942, էջ 77:

Եւրոպայի²⁶, «քրիստոնեայ» Ռուսաստանի ու Սահմանադրական կարգի վերաբերեալ եւ այլն... Վարանումի եւ կրօնականութեան աղետալի տարիների ընդհանուր պատկերը ճշգրտորեն է ներկայացնում Յարութիւն Շահրիկեանը (Աստոմ). «Շատ ջանք թափեցինք... յանուն համերաշխութեան մէկ կողմ դրինք մեր (ՂՅԴ.- Լ. Շ.) բուն հայեցակարգը՝ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը ... Խարուեցանք, կը խոստովանիմ, խարուեցանք»: Եւ անորոշ անհունի մէջ կարծես դիմելով հաւաքական հայութեանը (1914թ., պատերազմի նախօրեակ), մրմնջում է ինքնանոռաց. «Ազատութիւն ստացաք, որ մուշ-մուշ քնանա՞ք, իսկ ու՞ր են ձեր խմբերը, զէնքերը ու՞ր են...»²⁷:

Հայոց ընտրախանակի դիրքորոշումը, որ մեծապէս ազդուած էր Պօլսի եւ Անատոլիայի հայութեան cosmopolite միջավայրի տրամադրութիւններից, հեռու հայրենիքի՝ ԲՈՒՆ Հայաստանի ընկալումներից, լաւագոյնս դրսեւորուել է Զօհրապի տողերի մէջ. «Եւրոպացի մը, որպէս իշխանութեան գլուխ՝ կամ ոչինչ: Կը կարծենք, որ այստեղ առաջարկուած լուծումէն դուրս ոչ մէկ յոյս կայ բարենորոգումները գործադրելու»²⁸: Դիրքորոշումն անշուշտ, ուներ իր առարկայական-տեսական հիմնաւորումը. «Հայ ազգն իր հոգեվարքն կ'ապրէ, երբ Սահմանադրութեան հռչակումով կարծեց շունչ մը առնել...»²⁹: «Մենք առաջնորդուած ենք ոչ թէ անգոյ վիճակէ մը, բացատրում էր 1911թ. Նոյեմբերի 25-ին Զօհրապը, - այլ իրականութենէ...»: Սակայն, արմատապէս սխալ էր հենց իրականութեան գնահատականը, ախտորոշումը: «Թուրքիան անզօր կը կարծինք» (Կոնս), «ամբողջ իրականութիւնը կը մնար մեզի համար անչափելի» (Կ. Սասունի): Ուրեմն, ոչ միայն հայոց երեւակայութիւնից դուրս էր գալիք Մեծ Ոժիրի գլորալ մասշտաբը, երեւակայելի է նաև, թէ ինչպէս անպաշտպան մնաց, Սահմանադրութեան շրջանում, հայոց մարտական կազմակերպութիւնը ազգի «տականքի» (Ռուբէն), սոցիալական ընդերքի, քաղքենու, գծուծ մեծահարուստի գրոհի դիմաց: «Սահմանադրութեան հռչակումով, զայրոյթով ընդհանրացնում է Տարոնի կեանքը Ռուբէն Տէր Մինասեանը, ամօթ էր յեղափոխական չըլլալը. և ահա ազգովին հայութիւնը դարձաւ Դաշնակցութիւն, մանաւանդ, որ թուրքն էր, որ կը փառաբանէր Դաշնակցութիւնը և ֆեդայիները դարձած էին «վաթան փերուեր»-ներ

²⁶ Այս առնչութեամբ Կարօ Սասունին՝ գրում է ներկայացնելով պատերազմի առաջին օրերի ազգեցութիւնը հայոց վրայ: «Պատերազմը ընդհանուր բեկում առաջ բերած էր եւ շուարումի մատնած հայ հասարակութիւնը... հայոց օրիհանթասիոնը եւրոպական հաւաքական կամքի (անշուշտ խախուտ հաւաքականութիւն մը) վրայ իհմնուած էր: Այդ հաւաքական կամքը չկար» (Սասունի Կ. Տաճկահայաստանը Ռուսական տիրապետութեան տակ, էջ 21): Այդ կամքն, անշուշտ, չկար դրական իմաստով: Սակայն այն միասնական էր բացասական իմաստով՝ հայոց համար չվնասել իրենց շահերը Թուրքիայում, միաժամանակ, ըստ հնարաւորինս օգտագործելով հայերին նոյն թուրքերի դէմ:

²⁷ Տես Մինասիորեան Վ. 1915 թուականը, էջ 51:

²⁸ Զօհրապ Գր. Հայկական հարցը, էջ 27:

²⁹ Նոյն տեղը, էջ 9:

(հայրենասեր.-Լ.Ը.)»³⁰: Եւ Տարոնի Առաջնորդարանն ու Դաշնակցութեան կենտրոնական մարմիններն, այդ օրերին, «իսկոյն շրջապատուեցան այնպիսի մարդկանցով, որոնք աֆերիստներ, կառավարական պաշտօնեաներ կամ կառավարութեան շուրջ սլքտացողներ էին»³¹:

Եւ ինչպէս պատահել է (ու պատահում է այսօր էլ) հայոց ազգային կեանքում, ազգի տականքը, սոցիալական ընդերքը, քաղքենին, գծուժ մեծահարուստը, ստեղծում էր կրաւորականութեան, հիւանդագին օտարամոլութեան, յարմարուողականութեան, եսակենտրոնութեան, մորթապաշտութեան թունաւոր մթնոլորտ, ամլացնելով մարտական կազմակերպութեան քաղաքական որոշում կայացնելու կարողութիւնը:

Պատահական չէ, որ բարեփոխումների շրջանում արդէն պատրաստ էր ծայրայեղ հնազանդութեան ենթահողը: Ազգը կորցրել էր կողմնորոշուելու կարողութիւնն ու ինքնապաշտպանութեան իմունիտետը: Բացուած էր, այսպիսով, համազգային սպանդի եւ Յայրենիքի կործանման ճանապարհը: Արևմտեան Յայաստանի եւ Թուրքիայի ողջ հայութիւնը, փոխանցում է այդ եղերական օրերի ճշգրիտ պատկերը Կ. Սասունին. «կը կծկուեր հնազանդութեան և ինքնապաշտպանութեան վարագոյրին ետեւ, սպասողական ու անզէն»³²:

Օտար տէրութիւնների կամքը (անհատական թէ հաւաքական) վիժեց բարեփոխումների իրականացման փուլում, այն զլացաւ դրսեւորուել նոյնիսկ այն օրերին, երբ Յայաստանի ողջ տարածքում թիւրք չէր մնացել: Բարեփոխիչների կամքով վերածնուեց... կործանուած Օսմանեան իրէշը որպէս Թուրքիայի Յանրապետութիւն: Էնիլ Դիմերզը (Ֆրանսիացի հրապարակագիր), ամփոփելով այդ շրջանի հայոց քաղաքական ուղին, գրում է. «Բեռլինի դաշնագիրը, անարդար եւ զգուելի... սխալէ մը աւելին էր: Ոճիր մըն էր անիկա հայերուն դէմ գործուած»³³: Բեռլինի դաշնագրին տողերուն ընդմեջէն դեւ մը հազիւ տեսանելի գրերով գրած էր 1878-1916 շրջանի ամբողջ ծրագիրը, և գիրերը սկսան կամաց-կամաց երեւիլ կարմիր ջարդերու արիւնին պէս, իրդեհներու կրակին նման»³⁴:

Առաջին աշխարհամարտը իր հետ անդունդ տարաւ Եւրոպական համանուագին, որն էլ սպանդանոցի վերածեց Արևմտեան Յայաստանն ու Օսմանեան կայսրութիւնը՝ հայերի համար:

Լեւոն Ղ. Շիրինեան

³⁰ Ուլքէն, Յայ յեղափոխականի մը յիշատակները, Յ.Ե, էջ 33:

³¹ Նոյն տեղը, էջ 34-35:

³² Սասունի Կ. Թրքահայաստանը Ա. աշխարհամարտի ընթացքին, էջ 24:

³³ 1914 թուականի սեպտեմբերի 8-ին Թալեաթը Բեռլինի դաշնագիրը ջնջուած յայտարարեց:

³⁴ Doumerque Emil, L'Arme'nie, les massacres et la question d'Orient, 1916, էջ 10-11: Տես Իզմիրլեան Կ. Յայ ժողովուրդի քաղաքական ճակատագիրը, էջ 107:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՆՁՆԱԿԱՆ ՅՈՒԾԵՐԷՄ

1908 Օսմանեան Սահմանադրութեան խանդավառութեան շրջանին էր որ Կոմիտաս Վարդապետ Բարիգէն կը հասնէր Պոլիս:

Այդ օրերը մեզ համար ինձնամուաց գինովութեան պահեր էին. կամ աւելի եհշտք՝ բռնակալ ուժիմէ մը խելայեղ փոխանցում մը դէպի անհաշիւ ազտութիւն: Դեռ ժիշ առաջ համիտեան կեղենումը եւ հալածանքը կապարի ծանրութեամբ կը ննշէին մեր վրայ: Պոլսոյ մէջ տեղի ունեցած էին Պապը Ալիի դէպիք, Օսմ. Պանքայի գրաւումը եւ Սարայի մահափորձը: Այս բոլորը զօրեղ պատճառներ էին Սուլթանին կատաղութիւնը գրգռելու եւ իր ցասումը հրաւիրելու Պոլսահայութեան վրայ:

Ամէն ցեղէ ու գոյնէ լրտեսներու ցանցով մը շրջապատուած էինք, անզգոյշ բառ մը կամ ազգային երգի ձայն մը բաւական էր բանտի կամ ախորի դատապարտութեան եւ ընտանիքներու բայցայման:

Օսմ. Յեղափոխութիւնը կու գար, գէք միշոցի մը համար, վերջ դնելու այս դժոխային դրութեան, եւ Պոլսոյ այլացեղ ու այլակրօն բռնակչութիւնը, համազգային եղբայրութեան գինովութեան մէջ խրախնանքի օրեր կ'ապրէք:

Հայ երիտասարդութիւնը, երկար տարիներ զրկուած հայ երգերու վայելքէն, հիմա անյագ կարօտով մը իր ազգային երգերը՝ Մայր Արաբսի, Զայնը հնչեց, Արիք հայկազունք, Տալւորիկ կ'երգէր Պոլսոյ փողոցներուն եւ հասարակաց վայրերուն մէջ:

Բայց երգելու այս անզուսայ փափաքը հասած էր ծայրայեղութեան

եւ մասամբ ալ ծիծադելիութեան: Արուեստէ ու ներդաշնակութենէ զուրկ նորանոր երգեր, բաւ է որ սարի, ձորի մարտնչումներու յիշատակութիւնը բերէին, բերնէ բերան շրջան կ'ընէին: Շատ անգամ ալ բրբական եղանակներու վրայ ժեւուած աննոննի տաղեր, իր ազգային երգ, գոյութեան իրաւունք կըստանային:

Ճիշդ այս բոհուրոնի շրջանին էր որ՝ 1910ին Կոմիտաս Վարդապետ կը հասնէր Պոլիս: Մեծ երգահանը գրեթէ անծանօթ մըն էր Պոլսահայութեան համար. համիտեան գրաբննութիւնը չէր բոյլատրած որ իր համրաւը հասնէր Պոլիս, երբ ան, արդէն իսկ, անուն ունեն երաժշտական աշխարհին մէջ:

Հայ երգի մեծ Վարպետը իր պատանեկութիւնը անցուց էջմիածնայ ձեմարանին մէջ. այս միշավայրը պատեհութիւն տուալ իրեն երաժշտական կանխահաս ընդունակութիւնը զարգացնով կառաջիկութիւնը: Օժտուած գեղեցիկ ձայնով եւ աշխատութեան աննուան կամքով, կրցաւ սիրելի դառնալ Վեհ. Կաթողիկոսին եւ վայելել ամէն դիւրութիւն երաժշտական բազմակողմանի զարգացում ստանալու համար, նախ կովկասի մէջ, յետոյ չորս տարի Գերմանիոյ Պետ. երաժշտանոցին մէջ մեծ վարպետներու շունչին տակ:

Կոմիտաս Վարդապետ երբ իր նախնական արուեստին լրիւ տիրացաւ, վերաբարձաւ էջմիածին, իր երաժշտութեան ուսուցիչ: Այդ միշավայրին մէջ հազիւ ժանի մը տարի կրցաւ պաշտօնավարել, իր ներշնչումներուն եւ

յղացումներուն համար նեղ էր այդ շրջանակը եւ նախընտրեց քափառած կեանիք՝ շրջիլ հայկական գիւղէ գիւղ, բաղամէ բաղամ՝ շինականներու շրբունիքներէն լսելու եկեղեցական կամ ժողովրդական երգերը: Իր մտասեւեռումն էր դարերու մշուշին մէջ բագնուած կամ այլափոխուած հայ երածշտուրեան ինքնայտուկ նկարագիրը ու ոճը ի յայտ բերել, վերապրեցնելու համար հայ երգը իր հարզատուրեան ինքնայտուրեան մէջ, իրը հաւատարիմ արտայայտուրիւնը հայ տառապանին, հայ գիւղական աշխատանին եւ հայ պարզուկ կեանիքն:

Հայ բնարը, երատարակուած 1905ին Բարիգի մէջ, առաջին յաջող արդիւնին է այս նպատակով կատարած ծանր աշխատանին եւ պրատումներուն:

Օսմ. Սահմանադրութեան հոչակումը վստահուրիւն ներշնչած էր իրեն նոր ուսումնասիրութեան համար թուրքիա գալու: Ի պատի Պուսահայութեան պէտք է խոստովանիլ որ, գէք բարոյապէս, ան գիտցաւ գնահատել Մեծ Վարպետին տաղանդը: Ժողովուրդը առաջին անգամ զինքը լսելու առիրը ունեցաւ Ազգային Սահմանադրութեան տարեդարձին: Մասնաւոր խնդրանին վրայ Կոմիտաս Վարդապետ երգեց իր սիրական Կոունկը, հայրենարադ Ղարիպի երգը: Առաջին անգամ կ'ըզգայինք հայ երգի երապոյրը եւ բովզութիւնը: Կոունկը կարօտէն բգժտուած սրտի մը լալիւնն է: Վարդապետը կրցաւ այդ յուղումը հաղորդական ընել մեր սրտին, եւ ինքինին մոոցած, կը միանայինք ողբանուագ երգիչին, հարցնելու - «Կոունկ մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս»: Դղրդագին ծափահարութենէ վերջ միայն հասկցան որ երգը աւարտած էր:

Ալ անկէ յետոյ Կոմիտաս Վարդապետի համբաւը յաղթանակէ

յաղթանակը բոյչէ առաւ: Ժողովուրդը կարողին սիրեց զայն: Ինքն ալ երշանիկ էր, յաջողած էր հայ երաժշտութեան շուրջ հետաքրքրութիւն արթնցնել: Պուտյ ծանօթ եւ յարգուած ազգայիններէն կազմուեցաւ Հայ երաժշտանոցի Յանձնախումբի անուամբ մարմին մը, պատեհութիւն տալու համար Վարդապետին, նիւթական հոգերէ ազատ, նուիրուելու իր նախասիրած գործին՝ Հայ երաժշտութեան ծաղկման եւ կարող երաժշտագէտներու պատրաստութեան:

Կոմիտաս Վարդապետ բաջալերուած իր շուրջը ստեղծուած խանճավառութենէն, անսովոր նուիրուեցաւ գործին, սուլ միջոցի մէջ յաջողեցաւ կազմել իր երգախումբը: Պուտյ զանազան արուարձաններէն, ընդունակ երկսեն երիտասարդութիւն մը բոլորուած էր իր շուրջը եւ մեծ համերգի մը պատրաստութեան փորձերովը կը պարապէր:

Այդ համերգը տրուեցաւ 1910ին Դեկտեմբերին, Բերայի Բըրի Շան մեծ թատրոնին մէջ: Այս երգահանդէսներու յաջողութիւնը ամէն ակնկալութիւն գերազանցեց: Ընդարձակ սրահները լեցուած էին. խուռներամ բազմութեամբ. հետաքրքրութենէ տարուած, Պուտյ երաժշտական աշխարհի ծանօթ դէմքերը ներկայ էին, հոն էր Գահաժառանգ Իշխանը, հոն էին Ամերիկան Թևապան Պր. Մօրկընթառը եւ դիւանագիտական շրջանակի աչքառու դէմքերը. իսկ հայ ընտրանին ամրողութեամբ: Համազգային մամուլը այս համերգներուն դրուատալից սիւնակներ նուիրեց: Հիացումը ընդհանուր էր, եւ հայ երգը պարզապէս յայտնութիւն մը կը դառնար օտարներու համար:

Ազգային շրջանակի մէջ ալ Վարդապետին վայելած համակրութիւնը ու ժողովրդականութիւնը անսահման էր: Իր սաները յաջողած էին բոլոր

իսաւերու մէջ տարածել իր երգերը: Այլ եւս սովորական դարձած էր հանդիսութեանց, ընկերային հաւաքոյթներու եւ խրախնանութեանց մէջ լսել իմ չինարի եարը, Կոռունկը, Հով արէք սարեր շանը, Մոկաց Միրզէն, Սօնա եարը: Ալ մոռցուած էին օտարոտի երգերը:

Վարպետին մեծագոյն ուրախութիւնն էր իր ընդունակ եւ խոստմնալից սաներուն յաջողութիւնը. ան կրցած էր սուղ միշոցի մը մէջ անոնց ներշնչել երաժշտութեան բաղցրութիւնը եւ հայ երգերու առանձնայատուկ հրապոյրը: Հպարտութեամբ եւ հաւատքով կը նայէր անոնց վրայ, որոնցմէ ամենէն օժտուածները՝ Վարդան Սարգսիսեան, Միհրան Թումանանեան, Վ. Սրուանձտեան, Բ. Կանաչեան, եւ Հ. Ակմէրնեան եւ Մ. Էխսէրնեան այլեւս ի վիճակի էին աշխատանքը քածնելու եւ ապագային ալ՝ իր գործը շարունակելու:

Կոմիտաս Վարդապետ միշոցի մը համար հարկադրուեցաւ իր գործը ընդհատել. 1914ին Բարիզի Միշազգային երաժշտական Յանձնախումրէն հրաւէր ստացաւ հայ երաժշտութեան մասին երկու դասախոսութիւն տալու: Հայ երգահանը սիրով ընդունեց այս հրաւէրը եւ մեկնեցաւ Բարիզ: Երաժշտական յայտնի հեղինակութեանց առաջ իր խոսած հմտալից եւ տպաւորիչ դասախոսութեմէն վերջ, հայ երգի մասին նաշակ մը տալու համար Օր. Մարկիր Բարայեանի եւ Պր. Շահմուրատեանի հետ երգեց Լոյս զուարը եւ հայ գեղջկական երգերէն Հով արէք սարեր շանը: Այս երգերու ճգած տպաւորութիւնը այնքան հիացիկ էր որ Յանձնախումրը հակառակ ընդունուած սովորութեան, խելայեղ ծափահարութեամբ կրկնել տուաւ զանոնք: Իր համերգները նոյն յաջողութիւնը

ունեցան Գերմանիոյ, Ֆրանսայի, Պելնիգայի եւ այլ եւրոպական երկիրներու մէջ:

Կոմիտաս Վարդապետ այս ուղեւորութեան առքիւ գտած ըմդունելութենէն եւ յաջողութենէն չափազանց գոհ, նոր խանդով վերադարձաւ Պոլիս, վերստանձնելու համար իր սիրական գործը: Մրագրած էր նոյն տարին տօնական օրերուն իր խումբով երգել իր յօրինած եռաձայն պատարագը եւ փութով սկսաւ ընդհանուր փորձերու աշխատանքին:

Բայց ո՞վ կրնար գուշակել թէ ընդհանուր պատերազմի գահավիժող դէպֆերը պիտի գային խանգարելու այնքան յուսալից եւ արդիւնաւոր գործունէութիւն մը, փեացնելով ամէն ստեղծագործ աշխատանք, եւ նոյն իսկ իր բանկագին կեանքը:

1915 Ապրիլ 23ի Շարաբ երեկոյ, երբ հէք Կոմիտաս Վարդապետ իր երգախումրի փորձերէն յոգնած ու պարտասած տուն կը վերադառնար, բուրք ոստիկաններ, տրուած հրամանի համաձայն, ձերքակալեցին զինքը եւ առաջնորդեցին Պոլսոյ Կեդրոնական Բանտը:

Ապրիլ 24ին Պոլիսէն ախտորուած հայ մտաւորականներու շարքին մէջ էր նաեւ Կոմիտաս Վարդապետ: Երեք հարիւրի մօտ ձերքակալեալներու մէջ ամէնէն ընկնուածը ինչն էր. իր արուեստագէտի նուրր եւ զգայուն հոգին չէր կրցած տոկալ այսման ծանր ցնցումի մը, եւ զիտակ՝ թէ ճակատագիրը վաղուան համար ինչ վերապահած է իրեն, մահուան արհաւիրքի մէջ կ'ապրէր: Որոշ էր որ կեանքի պահպանման բնազդը այլեւս լուցուցած էր իր մէջ ամէն խորհուրդ եւ նախասիրութիւն: Բանտին մէջ, յետոյ դէպի

Չանկըրի աքսորի տաժանագին ուղեւորութեան բովանդակ տեւողութեանը, գլուխը երկու ձեռքերուն մէջ առած, ինքնամփոփ եւ անխօս, արձանային լուութիւն կը պահէր, անհաղորդ իր շուրջը անցած դարձածին:

Ի՞նչ դառն հակաղեցութիւն: Ընկերային շրջանակի մէջ, ես նանցած էի զինքը միշտ զուարք եւ ժամուն. տեսած էի զինքը իր երգչախումբի ուրախ ոլորտին մէջ, մամկան մը չափ ծիծաղկոտ, միշտ սրամիտ խօսք մը, ազնուական հեգնութիւն մը շրբանցը վրայ, իսկ հիմա տարաշխարհիկ խորհուրդներով գրաւուած՝ վշտաբեկ ու նկուն:

Իր հոգեկան այս տիսուր վիճակը անփոփոխ մնաց աքսորավայրը հասնելնէս վերջն ալ: Հայածանի մտասեւեռումը լլկած էր իր միտքը. իր մտերիմներէն ալ կը խուսափէր եւ անկիւն մը բաշուած կ'ուզէր առանձին ըլլալ իր հոգին բգտող խորհուրդներուն հետ: Իր միակ մխիթարութիւնը աղօրքն էր ե սրտովին նուիրուած էր աղօրքի:

Մտահոգ էին իր մասին եւ երր կը մօտենային իրեն զուարք բառ մը կամ յուսադրիչ խօսք մը ըսելու, չափազանց կը նեղուէր եւ աղերսագին շեշտով մը կ'ըսէր - «խնդրեմ, մի խանգարէք աղօրքս, զիս մինակ գգեցէք». Եւ հապենապ կը հեռանար մեր մօտէն, նոր անկիւն մը իր մենութեան մէջ ամփոփուելու:

Այս յուսալքումը անշուշտ միակ իր բաժինը չէր, մենք ալ գրաւուած էինք նոյն տիսուր մտածումներով. սիրելիներէն անդարձ բաժանումը, յետոյ վաղուան անստուգութիւնը մեր ալ մէջ չքացուցած էր ամէն տրամադրութիւն: Այս ընդհանուր անյուսութեան մէջ խորհեցանք աղօրքի ապաւինիլ եւ որոշեցինք բանտի մէջ «Եկեսցէ»ի

արարողութիւն կատարել:

Աղօրքի հմայիչ բառը նորէն մեզի մօտեցուց Կոմիտաս Վարդապետը: Ինք պիտի վարէր երգեցողութիւնը:

Սրտատրոփ յուզման եւ խոր լուրեան մէջ սկսաւ «Եկեսցէ»ի արարողութիւնը. հայ երգի հոյակապ Վարպետը համակ զգայնութիւն էր. չեմ կարծեր որ իր համերգներուն մէջ այնքան հոգի եւ աղերս դրած ըլլար, որքան այդ օրը: Իր երգը սկսաւ հատկանակ արցունիքներով եւ վերջացուց հեկեկաննով: Ան իր տառապանքը երգեց. իր սիրտը բեռեկտող ցաւերը ու լկանքները. բանտի այդ մթին սենեակէն լալագին աղերսներով փրկութիւն կը հայցէր իրեն եւ ազգին համար: Երբ արարողութիւնը վերջացաւ մեր աչքերը արցունիքներով բրշած էին:

Յաջորդական օրերու մէջ հեք Վարդապետը աւելի մոռայլ եւ տիսուր էր: Մեր մէջէն ոչ ոք կը համարձակէր իրեն մօտենալ: Այլեւս մտահոգ էինք իր առողջութեանը մասին, կը զգայինք որ իր մէջ փլուզումը սկսած էր եւ իր պայծառ իմացականութիւնն ալ մթագնած: Իր ազագուն մարմինը ի՞նչպէս պիտի տոկար այսիան ծանր մտալիկումի:

Կիրակի առաւօտ մ'ալ, իր լալագին պատարագած պահուն, կառավարական պաշտօնեայ մը եկաւ ըսելու թէ Կոմիտաս Վարդապետի ներում շնորհուած է եւ արտօնուած է Պոլիս վերադառնալ: Իր տաղանդին հիացողներէն Գահածառանց իշխանը, Պր. Մօրկնեառու եւ Ոսկան Մարտիկեան յաջողած էին Թէալարի նիրաններէն իր կեանքը փրկելու:

Մեր ուրախութիւնը անսահման էր, այս շնորհին մէջ Վարդապետին առողջութեան սպառնացող մօտալուտ վտանգին հեռացումը կը տեսնէինք,

յետոյ մեր մէջ առաջին ազատուածն էր, յուսասու սփոփանք մ'ալ մեզ համար:

Պատարագէն վերջ ուրախութեամբ շրջապատեցինք Վարդապետը, ինքն ալ ուրախ էր: Ամիսներէ ի վեր առաջին անգամ իր դէմքին վրայ ժպիտի մը թերեւ ցոլքը կը նշմարէինք. մտերմօրէն խօսեցաւ մեզ հետ եւ յուսադրական բառեր ալ ըսաւ: Բայց հետեւեալ առաւօտ իր մեկնման պահուն նորէն մուայլ մտածումներ գրաւած էին իր միտքը: Հակածանքի սեւեռուն գաղափարը նորէն կը չարչարէր զինքը: Արցունքներով ճամրու դրինք, գիտէինք որ բայց այսուած ու հիւանդ կը վերադառնար:

Պոլիս վերադարձը չկրցաւ կազդոյր թերել Վարդապետի խանգարեալ առողջութեան: Հակառակ բարեկամներուն եւ սաներուն հոգածութեան եւ գուրգուրանքին, իր մէջ փլուզումը յամրօրէն կը շարունակուէր. հալածանքի ու մահուան մտասեւնումը չի բաժնուեցաւ իրմէն: Ամէնէն սրտակից բարեկամներու մէջ իսկ իր կեանքին դաւող թշնամիներ կը տեսնէր եւ խելայեղ կ'ուզէր խուսափիլ անոնցմէ:

Իր մտային վիճակն ալ սկսած էր մտահոգութենէ աւելի, լորջ վախ ազդել: Պարզապէս իր կեանքին խնայելու համար, իր բարեկամներն ու հիացողները որոշեցին հիւանդանց դնել զինքը: Հակառակ թէ՛ի Պոլիս եւ թէ՛ի Բարիզ շոայլուած խնամքներու, խեղն Կոմիտաս Վարդապետ դատապարտուած էր ալ իր կեանքը բաշէցելու յիմարանցներու մէջ:

Ապրիլ 24ի հայ մտաւորականութեան տարագրութեան օրը սկսաւ իր պայծառ մտքին, արուեստին ու տաղանդին մահացումը: Իսկ այսօր, տարիներու չարչարանքէն վերջ, իր յոգնարեկ մարմինն ալ կը մահանայ:

Կը ինորիիմ որ հէֆ Կոմիտաս Վարդապետ գէր յետ մահու այլեւս ազատած է թրքական հալածանքի մահան իր արհաւիրքէն եւ իր հիւծած ու սպառ ած մարմինն ալ կրնայ խաղաղօրէն հանգչի հայրենի երկրին հիւրընկալ եւ տաքուկ ծոցին մէջ:

Մեծ երգահանը իրրեւ Ցեղին չ'մնայ տաղանդներէն մին, կատարած հոյակապ գործով ապահոված է իր անմահութիւնը. մենք եւ յաշորդական սերունդներ յարգանքով պիտի գանձ խոնարիիլ իր սգաբոյր շիրմին առաջ:

ՀԱՅԿ ԽՕՐԱՍԱՆՁԵԱՆ

Հայկ Խօրասաննեան ծնած է Պոլիս, 1873ին: Եղած է Պոլսոյ Ազգային Երեսփոխանական ժողովի անդամ եւ ապա՝ ատենապետ: Առաջին Համաշխարհային Պատրեազմէն առաջ կ'ընտրուի Երուսաղէմի Վանուց Գործերու Քննիչ յանձնախումբի անդամ: 1915 Ապրիլին միւս մտաւորականներուն հետ կ'ախտուի Զանգըրը, որմէ ազատագրուելով կը վերադառնայ Պոլիս: Զինադադարէն ետք, անդամ կ'ընտրուի խաղաղութեան խորհրդաժողովին՝ հայկական դատը ներկայացնող պահանջները բանաձեւելու համար կազմուած Յանձնախումբին: Քեմալականներուն կողմէ Պոլսոյ գրաւումէն ետք կը փոխադրուի նիւ Եորք, ուր կ'ընտրուի Ազգային Երեսփոխանական ժողովի անդամ եւ ժամանակ մըն ալ կը վարէ Առաջնորդարանի բարտուղարութեան պաշտօնը: Կու տայ բանախօսութիւններ ու կը գրէ յօդուածներ: Կը մահանայ նիւ Եորք, 1936 Նոյեմբերին: «Հայկ Խօրասահնեանի մահը», Հայաստանի կոչնակ, շարաբարեր, նիւ Եորք, 21 Նոյեմբեր 1936, լ.թ. տարի, թիւ 47, էջ 1121): Հ.Ա.

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ, ՄԵՆՔ ԵՒ ԱՇԽԱՐՀԸ

Հայոց հաւաքական միտքը բանաձեւած է՝ «Հայոց Մեծ Եղեռն»։ Կը նշանակէ, թէ մեր ժողովուրդին հանդէպ (մասնաւորապէս՝ 1890-ական թուականներէն սկսեալ) գործադրուած են նաեւ համեմատաբար Փոքր Եղեռններ, որոնք անուանած են ջարդեր, սարսափելի կոտորածներ եւ այլն։ Անոնք նախորդած են Հայոց Մեծ Եղեռնին։

Թէ՛ Մեծ, թէ՛ Փոքր Եղեռնները ծրագրուած են եւ իրագործուած Հայոց պատմական հողի, մասնաւորապէս՝ Արեւմտեան Հայաստանի վրայ, ժամանակի թուրք պետութեան կողմէ՝ իր աջակիցներուն օգնութեամբ եւ հովանաւորութեամբ։

Արեւելեան Հայաստանը թրքական կանոնաւոր զօրքերուն դէմ մղած Մարդարա-պատի (1918 թ., Մայիս 22-26), Պաշ Ապարանի (1918 թ., Մայիս 23-28), Ղարաքիլիսայի (1918 թ., Մայիս 24-28) յայտնի ճակատամարտերէն յաղթանակած դուրս գալով՝ չուրջ 30 հազար քառակուսի քիլոմէթր տարածութեան վրայ կ'ապահովէ իր գոյութեան իրաւունքը 1920 թուականի Նոյեմբերի 29-ին՝ խորհրդային կարգերու հաստատումով։

Անոնք (եւ ո՛չ միայն ասոնք) պատմական անառարկելի փաստեր են Հայուն, թուրք պետութեան, եղեռնին առնչուող մեզ յուզող խնդիրներուն քաջատեղեակ աշխարհի կարգ մը տէրութիւններուն համար։ Թրքական մերօրեայ կառավարութիւնը, սակայն, երբ կը խօսի Հայոց Մեծ Եղեռնի մասին, այդ հասկացութեան առջեւ կը դնէ այսպէս կոչուած բառակապակցութիւնը՝ արտայայտուելով այսպէս կոչուած Հայոց մեծ Եղեռնը։ Աւելին՝ անդրադառնալով թրքական պետութեան տարածքին՝ թրքական պաշտօնեանները կը յայտարարեն հետեւեալ քաղցրախօսութիւնը։ «Ուրիշներ կ'ըսեն՝ մերն է, իսկ մենք կ'ըսենք՝ բոլորինս է»։

Եղրակացութիւնը կը թողունք ունկնդիրներուն։

Թրքամէտ որոշ տէրութիւններ այսօր կը կրկնեն թուրքիոյ յօրինած յիշեալ «այսպէս կոչուած....»-ը, ուրիշներ կը մերժեն Հայոց մեծ Եղեռնը եւ աշխարհի առջեւ կը նետեն Հարցական նախադասութիւն մը՝ «Արդեօք եղա՞ծ է Հայոց Եղեռն, թէ ոչ»։ Այսպիսի վերաբերմունքը եւ Հարցադրումը ծա՞ղը են, վիրաւորանք եւ Հայու, եւ առողջ բանականութեան տէր ամէն մէկ մարդու նկատմամբ։

Ո՛չ մէկ ժողովուրդ ապահովագրուած է Եղեռնին։ Հայուն հետ այն կատար-ւեցաւ ԺԹ դարու 90-ական թուականներուն եւ յա՛տկապէս 1915-ի Ապրիլի 24-ին, երբ զոհուեցաւ մօտաւորապէս 2 միլիոն հայ։ Հրեաներուն հողոքութը կատարուեցաւ 1941-1945 թուականներուն Գերմանիոյ կողմէ՝ եղեռնագործուելով չուրջ 6 միլիոն հրեայ։

Մարդկութիւնն այսօր թող նայի աշխարհի տաք կէտերուն եւ ուշի-ուշով հետեւի անցուղաձներուն։ Հիմա՞ ալ դարը խաւար է, մութ ու խո՞ւլ...

1945-ին հիմնուած Նիւրէնպէրկի Միջազգային Զինուորական Դատարանի կանոնագիրին մէջ ցեղասպանութիւնը բանաձեւուած է որպէս «Ոճիր մարդկութեան դէմ»։ ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամպիեայի համաձայնագիրերուն մէջ (ընդունուած 9 Դեկտեմբեր, 1948 թ., ուժի մէջ է 12 Յունուար, 1951-էն) ցեղասպանութիւնը ուրակուած է «մարդկութեան դէմ ուղղուած ծանրագոյն յանցագործութիւն»¹։

1. Տե՛ս «Հայկական Սովետական Հանրապիտարան», հ. 12, Երեւան, 1986, էջ 149, «Ցեղասպանութիւն» յօդուածը։

Ցեղասպանութեան հին ու նոր Հեղինակները տեղեա'կ են այս ամենին: Ուրեմն, պետութիւններուն միջեւ գործող առաջին եւ ամենէն մեծ գործոնը դիւանագիտութիւնն է, երկրորդը՝ տնտեսական, ռազմական Հզօրութիւնը: Ասոնք շատ կողմերով կը պայմանաւորեն զիրար, եւ առանց մէկուն չկայ միւսը:

Ցիշնք Եղիշէ Զարենցի աֆորիզմը՝ «Հա՛յ ժողովուրդ, քու փրկութիւնդ քու Հաւաքական ուժին մէջ է»: Այո՛, եթէ Հայ ժողովուրդը (ինչպէս ամէն մէկ ժողովուրդ) նախ եւ առաջ մեծ դիւանագիտութիւն ունենայ եւ Հզօր պետութիւն-ուժ: Քաղաքական-դիւանագիտական յաղթանակն է մայրը բոլոր յաղթանակներուն եւ ապահովողը ձեռք բերուած յաղթանակները:

Հայոց մէջ, դժբախտարար, նոյնիսկ այսօր, դիւանագիտութիւն եւ պետական մտածողութիւն Հասկացութիւնները կենցաղային նեղ մակարդակէն շատ ալ վեր չեն բարձրացած: Մենք ա՛զգովին պէտք է վերակառուցենք մեր կեցուածքը դիւանագիտութիւն եւ պետական մտածողութիւն կոչուածներուն նկատմամբ:

Այսօր կը նշենք Հայոց Մեծ Եղեռնի 91-րդ տարելիցը: Եղեռն, որ պարտազըրուած է մեզի: Եղեռն, որուն արդիւնքն է նաև Հայոց Եղեռնեան Սփիրքին ձեւաւորումը, իսկ Թուրքիա մինչեւ այս պահն ալ չ'ընդունիր իր Եղերագործ ըլլալը:

Հրեաներուն եղեռնը կատարուած է Հայոց Եղեռնէն չուրջ 26 տարի անց, բայց Գերմանիա վաղուց ընդունած է իր կատարած ոճագործութիւնը եւ կը քաւէ իր մեղքը՝ միջազգային օրէնքներուն չափանիշներով: Ասիկա Համահրէական դիւանագիտական միտքի նախանձեի յաղթանակն է եւ ուսանելի օրինակ մեզի Համար:

Մեր պարագան, սակայն, քիչ այլ է: Հայոց Սփիրքը պետական միաւոր չէ: Ժամանակի Խորհրդային Հայաստանն ալ միջազգային մակարդակի քաղաքականութիւն մշակելու եւ գործադրելու իրաւունք չունէր: Հետարար, զարմանալի չէ, եթէ.

1. Հայոց Մեծ Եղեռնէն 31 տարի անց, 1946-ի Փետրուար 3-ին, առաջին անգամ ըլլալով, Հայաստանի Համայնավար կառավարութեան Կենդրուական Կոմիտէի առաջին քարտուղար Գրիգոր Յարութիւնեան կը յայտարարէ. «....մենք Հարց կը դնենք, որ Սովետական Հայաստանին վերադարձուին Թուրքիոյ կողմէ զավթուած Հայկական Հողերը (ընդգծումը մերն է-Գ. Բ.)»²:

2. Երբեմնի Խորհրդային Միութեան երբեմնի առաջնորդ Նիկիտա Խրուչեւ, աւելի ուշ, կը յայտարարէ, թէ Խորհրդային Միութիւնը Հողային, տարածքային պահանջը չունի Թուրքիայէն:

Ի՞րապէս պետականութեան բացակայութեան պայմաններուն մէջ Հայոց Մեծ Եղեռնի ճանչցման կապակցութեամբ, որքան ալ անբաւարար, այսօր պէտք է խոնարհուի Սփիրքի եւ Հայրենիքին մէջ թափուած ջանքերուն առջեւ: Մարդիկ ըրած են իրենց կարելին՝ կազմակերպութիւններ ստեղծելով, լրագրեր ու գիրքեր հրատարակելով, ջանք թափելով, որպէսզի օտար երկիրներ ճանչնան Հայոց Մեծ Եղեռնը, այս աշխատանքներուն մէջ ընդգրկելով օտար մասմագէտներ եւ այլն:

Տեսականորէն՝ ժողովուրդ եւ պետութիւն նոյն բաներն են, իսկ գործնականորէն՝ յաճախ տարրեր: Օրինակ, Թուրք պետութիւնը Հայոց Եղեռնի իրանգործողն է, իսկ Թուրք կարգ մը ընտանիքներ, անձեր, Եղեռնի իսկ օրերուն, փրկած են որոշ Հայեր: Թուրք եւ Հրեայ կառավարութիւնները չեն ճանչնար Հայոց Եղեռնը, իսկ Թուրք պատմարան Թանէր Աքչամ իր «Թուրք Ազգային Խնքնութիւնը եւ Հայկական Հարցը» գիրքին մէջ (1992 թ) կ'ընդունի Հայոց ցեղասպանութիւնը: Հրեայ փրօփեսոր Զարնի «The Armenian Reporter» լրագրին մէջ (16 մարտ, 2002 թ.), մէկ

2. Տե՛ս Գարրիէլ Լազեան, Հայաստան եւ Հայ Դատը Ըստ Դաշնագրերու, Գաւհիրէ, էջ 370-371:

այլ գիտնական եակիր Առւրօն «Ha'Arets» լրագրին մէջ (3 Մարտ, 2002թ.) նոյնպէս կ'ընդունին Հայոց եղեռնը: Այս երեք գիտնականներն ալ քննադատած են իրենց երկրի պետութիւնը՝ Հայոց եղեռնը չճանչնալու համար:

Մարդկայնօրէն տարօրինակ է եղեռնին Յ միլիոն զոհ տուած հրեայ ժողովուրդին պետութեան կեցուածքը: Սակայն ստիպուած ենք արձանագրելու, թէ, իրենց դիւանագիտական, պետական շահերուն տեսակէտէ, այսօր թերեւս ոչինչ բան մըն է մեր ըսած «մարդկայնօրէն»-ը:

Մինչ այժմ ըրուածը (որքան ալ շօշափելի է եւ գնահատելի) դեռ յուսադրող սկիզբ է, զէպի մեծ նպատակ տանող արահետ:

Հրաշքի համազօր է այսօր մեր պետականութիւն ունենալը, որուն օրուան հրամայականը պէտք է ըլլայ սեփական Հզօր դիւանագիտութիւն, տնտեսական, ռազմական գերհզօրութիւն ստեղծելը: Մի՛միայն ասոնցմով կարելի պիտի ըլլայ սրբագրել անցեալի եւ ներկայի պետական մակարդակի մեր մեծ թէ փոքր սխալները:

Նոր պետականութեան գոյութեամբ կ'ակնկալենք նպատակներու, կեանքի, աշխատանքի նոր ձեռքբերումներու արշալոյնսեր, վերջակէտում կործանարար ինքնագործունէութեան, փուն թմբկահարման, խօսքի եւ գործի հակասութեան: Կ'ակնկալենք ժողովուրդի վատաշութեան վերականգնում եւ աշխարհի չորս ծագերէն հայուն վերադարձ՝ հարազատ օճախ եւ այլն: Խրաբանչիւր մարդ սրբութեամբ եւ նուիրումով պէտք է ընէ ի՛ր կոչումին համապատասխան գործը:

Հայուն համար եղեռնը պարզ անցեալ մը չէ՝ եւ ո՛չ ալ՝ պարզապէս մարդկային զոհերու սոսկական թիւ:

Այսօր արդէն ազգային պահանջատիրութիւնը պետական-քաղաքական հարց է: Հայոց պահանջատիրութիւնը միջազգային ատեաններուն ներկայացնելու թէ՛ իրաւոնք եւ պարտականութիւնը, թէ՛ պատիւր կը պատկանի մեր ազատ ու անկախ պետականութեան:

Մեծ նպատակները նիւթական, մտաւոր մեծ զոհողութիւն կը պահանջեն: Եթէ կ'ուզենք խօսքէն ճշմարիտ գործի անցնիլ, ժամանակն է «Եղեռնի համահայկական հիմնադրամ» ստեղծելու՝ պատրաստելու համար անհրաժեշտ օտար լեզուներու տիրապետող տաղանդաւոր, միջազգային չափանիշներով քաջանմուտ փորձագէտ դիւանագէտներ, դիւանագէտ դեսպաններ, միջազգային իրաւոնքի մասնագէտներ, տնտեսագէտներ, պատմաբաններ եւ այլն: Անոնց միակ աշխատանքը եւ գերազոյն նպատակը պէտք է ըլլայ Հայոց Մեծ Եղեռնին վերաբերող եւ զանազան երկիրներու արխիւններուն մէջ գտնուող, ինչպէս նաև արդէն իսկ հրատարակուած կամ ձեռագիր բազմաբնոյթ նիւթերուն մանրակրկիտ հետազոտումը, համակարգումը, տեղեկատուական այլազան միջոցներով աշխարհին մատուցելը, միջազգային ատեաններէն պահանջուղ չափանիշներով Հայոց պահանջատիրութեան հիմնաւորումը եւ Հարցին պատրաստումը: Երկրորդ՝ պարտաւոր ենք նաև ուսումնասիրել, գնահատել եղեռնահարուած այլ ժողովուրդներուն փորձը, սորվի՛լ անոնցմէ՛ չկրկնելու համար թէ՛ մեր, թէ անոնց թոյլ տուած սխալները: Վերջնական եղակացութիւններն ու պահանջները միջազգգային համապատասխան պատկան ատեաններուն պատշաճ մակարդակով ներկայացնելը արդէն Հայոց պետականութեան գործն է: Միայն ա՛յս ճամբով Հնարաւոր պիտի ըլլայ նատիլ աշխարհի մեծերուն, Հզօրներուն Հետ՝ միջազգգայնացնելու մեր հիմնահարցը: Միայն ա՛յս ճամբով մենք կրնանք դուրս գալ քաղաքական, դիւանագիտական կղզիացումէն, այս պիտի սրահներուն մէջ տարիներ շարունակ եւ տարին մէկ անգամ Ապրիլ 24 նշելու,

մենք մեր իւղով տապկուելու տեղայլէն: Մի՛միայն ա՛յդ պարագային ժողովուրդս կը շահի իր արդա՛ր դատը:

-Ուշ չը՞լլար,- պիտի ըսեն շատեր:

Պատասխանենք: Յիշնք գրեթէ լուծուած թուացող Ղարաբաղեան հիմնա-Հարցը: Ի՞նչ Հանգրուանի վրայ կը գտնուինք այսօր... Ցանկութիւնը մէկ բան է, Հնարաւորութիւնը՝ մէկ այլ բան:

Ինքնախարհութիւնը աւելի զէշ բան է, քան խարութիլը:

Անիրաւ աշխարհին մէջ շատ դիւրին է եղեռնագործուիլը, քան կատարուած ոճիրը աշխարհին փաստելը:

Ուրեմն, դեռ պէտք է անդադրո՛ւմ եւ երկա՛ր աշխատինք, տքնինք՝ չկորսրնցընելով մեր յոյսի ու լոյսի ճառագայթը, առաւել զօրացնելով մեր կամքը, նպատակալսացութիւնը, Համբերատարութիւնը՝ երբե՛ք չշեղելով եւ հետեւելով «Լաւ է ու, քան երբե՛ք» խորհուրդին:

ԳԷՈՐԳ ԲԱՂԴԻՇԵԱՆ

**ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍ ՀԱՅԱՍՏԱՆ՝
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ
ՔՐԻՍՏՈՆԵԿԱՆ ԵՐԿԻՐ**

Առաջաւոր

Ասիայում՝

Միշագետից դէպի հիւսիս, շուրջ 400 հազար քառ. կմ. վրայ, փոռւած է Հայկական լեռնաշխարհը՝ հիասքանչ մի երկիր, որը գերմանացի աշխարհագրագէտները դիպուկ կերպով անուանել են «լեռնային կղզի», «ճիւնածածկ բարձրավանդակների տանիք»։ Հայկական լեռնաշխարհն ակօսուած է բազմաթիւ լեռնաշղթաներով եւ ձորերով, միջլեռնային դաշտերով, ալպիական մարգագետիններով, ու ծառախիտ անտառներով, անմատչելի ժայռերով ու մինչ օրս գործող հրաբուխներով (Վանայ լճի արեւմտեան կողմում գտնուող նեմրութ լեռը վերջին անգամ ժայթել է 15րդ դարում)։ Ըստ աստուածաշնչական աւանդութեան, հենց Հայկական լեռնաշխարհում է գտնուել դրախտը՝ եղեմը։ Իսկ գիտական շրջանակներում էլ տարածուած է այն վարկածը, որ հենց այստեղ է ծնունդ առել մարդկութիւնը...

Ծովի մակերեւոյթից Հայկական լեռնաշխարհի միջին բարձրութիւնը 2200 մետր է։ Աչքի ընկնող լեռնագագարներից են նեմրութը, Գիրսը, Մուալը, Բիւրակնը, Կապուտցուղը, այժմեան Հայաստանի Հանրապետութեան ամենաբարձր լեռ Արագածը (4092), Վանայ լճի ափին վեր խոյացած Սիփանը (4434) եւ ի հարկէ բիրլիական Արարատը, որի վրայ չըրհեղեղի ժամանակ հանգրուանել է նոյեան տապանը։ Խորհրդաւոր այս լեռը Հայկական լեռնաշխարհում ամենաբարձրագագարն է՝ 5165 մետր։

Այս լեռնաշխարհը եղել է

երկրագնդի ամենահին ժողովուրդներից մէկի՝ հայերի, ծագման ու ձեւաւորման բնօրրանը։ Այստեղ՝ պատմական Հայաստանում, շուրջ 7 հազար տարի առաջ իր պատմութիւնն է սկսել գրառել հայ ժողովուրդը։ Հենց այդ հազարամեակներին են պատկանում պահպանուած մի շարք յուշարձաններ՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի նախնեաց նիւթական մշակոյթի հնագոյն վկայութիւնները։ Դրանց թւում են Քարահուցի հնադարեան բարձրագույն բարեկալի ժիրակալ Բելին, իր գերդաստանով հեռանում է ու բնակութիւն հաստատում Արարատեան երկրում, ապա՝ մենամարտում յաղթելով Բելին, սկզբ դնում է հայոց տոմարին՝ Ն. Ք. 2492 թուական։

Այսոր Հայկական լեռնաշխարհում՝ պատմական Հայաստանի հիւսիս-արեւելեան մի փոքր հատուածում հայոց պետականութեան երկու օշախներ կան։ Դրանի են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնները, որոնք ըստ 1988թ. վիճակութեալների համապատասխանաբար գրադեցնում են 29,8 եւ 4,2 հազար քառ. կմ տարածք, որոնցում հայ բնակչութիւնը կազմում է 95 տոկոս։ 2005թ. առաջին կիսամեակի

տուեալների համաժայն, Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան թիւն անցնում է 3,2 միլիոնից, այսուղ ապրում են նաև ոռուսներ, քրդեր, եզդիներ, ասորիներ, յոյներ, հրեաներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: ՀՀ մայրաքաղաք Երեւանն ունի 1,5 մլն, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ 100 հազար բնակիչ:

Հայոց պետականութեան արդի փուլը սկսում է 1918թ., երբ այժմեան ՀՀ-ի ԼՂՀ-ի եւ Նախիջեւանի տարածքներում (Արեւելեան Հայաստան) հոչակուեց Հայաստանի առաջին անկախ հանրապետութիւնը: 1920 թուականին սոցիալիստական հոչակուած Հայաստանը, 1922 թուականին կորցնելով Արցախն ու Նախիջեւանը, որպէս հանրապետութիւն ընդգրկուեց ԽՍՀՄի կազմում: Իսկ Արցախը (լեռնային Ղարաբաղը) եւ Նախիջեւանը՝ առաջինը որպէս ինքնավար մարզ, երկրորդը՝ ինքնավար հանրապետութիւն, բռնակցուեցին Ադրբէջանին: 1988թ. նոր վերելք ապրեց հայ ազատագրական շարժումը, որի յաղթական արդիւնքը դարձաւ Լեռնային Ղարաբաղի անկախութեան հոչակումը (1991թ. Սեպտեմբերի 2): Սեպտեմբերի 21ին Հայաստանը դուրս եկաւ ԽՍՀՄ կազմից, եւ ճրա անկախութիւնը ճանաչեցին աշխարհի պետութիւնները: Հայաստանը ներկայումս ընդգրկուած է միջազգային հեղինակաւոր շատ կազմակերպութիւններում՝ ՄԱԿ, ԱՊՀ, Եւրախորհուրդ, ՍԵՏՀ, ԵԱՀԿ, դիւանագիտական յարաբերութիւններ է հաստատել շուրջ 150 պետութիւնների հետ: Բանակցութիւններն Արցախի կարգավիճակի շուրջ առաջմ ընթացքի մէջ են:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական լեզուն հայերէնն է (հայոց այրութիւնը ստեղծել է Մեսրոպ

Մաշտոցը՝ 405թ.), իշխող կրօնը քրիստոնէութիւնն է, տարադրամը՝ դրամը (AMD, 1AMD=100 լումա, 1\$=450 AMD՝ իին տուեալ է, կուրսը վաղուց փոխուել է: Ներկայումս մէկ դոլարի դրամական փոխարժեքը տատանում է 445-455ի միջեւ): Ըստ վարչատարածքի՝ Հայաստանը բաժանուած է 10 մարզի՝ եւ մարզի կարգավիճակ ունեցող Երեւան քաղաքի, իսկ ԼՂՀ-ն (Արցախ)⁷ շրջանի:

Հայաստանն աշխարհում առաջին պետութիւնն էր, որը 301 թ. քրիստոնէութիւնն պաշտօնապէս հոչակել է պետական կրօն: 2001թ. Հայաստանում եւ Արցախում լայնօրէն նշուեց այդ պատմական իրադարձութեան 1700 ամեակը, որին իր բարձր մասնակցութիւնը բերեց կարողիկ եկեղեցու հայրը՝ Հռոմի Պապը՝ երշանկայիշատակ Յովհաննէս Պողոս Երկրորդը: Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը գտնվում են Հայաստանում՝ Արեգմիածնում: Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է պետականութիւնը կորցրած հայ ժողովրդի առաջնորդը, նպաստել ճրա հոգեւոր մշակոյրի զարգացման ու պահպանմանը:

«Թանգարան բաց երկնքի տակ»։ այսպէս է կոչւում Հայաստանը, որի տարածքում ներկայումս հաշուում է շուրջ 50 հազար պատմանարտարապետական յուշարձան: Դրանց 90 տոկոսը հոգեւոր նշանակութեան են՝ եկեղեցիներ ու վանքեր, մատուռներ, որոնք հիմնականում կառուցուել են հեթանոսական մեհեանների եւ պաշտամունքային այլ վայրերի տեղում: Անառարկելի է մշակոյրի պահպանման եւ զարգացման, ինչպէս նաև հայ ժողովրդի միասնականութեան մէջ Հայ եկեղեցու ունեցած դերը, ճրա մեծ ներդրումը: Հայ եկեղեցու

հիմնադիրները համարում են Սուրբ Թաղէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս առաքեալները, ովքեր իրենց լուսաւորչական առաքելութիւնը Հայաստանում ծաւալել են 35-60րր., այստեղ էլ նահատակուել: Եւ քանի որ մեր եկեղեցին առաքելահիմն է, ուստի եւ կոչում է Հայ Առաքելական եկեղեցի: Սր. Թաղէոսի եւ Սր. Բարդուղիմէոսի նահատակութեան վայրերում են կառուցուած հայ հոչակաւոր վաճեմերից երկուսը. առաջինը՝ այժմեան իրանում՝ Սր. Թաղէի, որը վերանորոգուեց անցած դարավերջին, իսկ միւսը թուրքիայում է եւ գտնում է աւերուած վիճակում: Հայոց Տրդատ Յրդ թագաւորը 301ր. քրիստոնէութիւնը հոչակեց պետական կրօն, առաջին կարողիկոսը դարձաւ Սր. Գրիգոր Լուսաւորիչը: Հայոց Եկեղեցին հայկական աղքատներում կոչում է Առաքելական, իսկ օտարներում՝ Գրիգորիանական եւ Առաքելական:

Հայ Եկեղեցական նարտարապետութիւնն աչքի է ընկնում նախ քնութեան հետ իր խոր ներդաշնակութեամբ: Հայոց վաճեմերն ու հայոց լեռները կարծես միանոյ են: Ի տարբերութիւն քրիստոնէական այլ կառոյցների, հայոց տաճարները մերկ են ու խիստ, առանց շենք կահաւորանքի ու յարդարանքի: Զուր չէ, որ 405ր., երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը, հայերէնագիր առաջին նախադասութիւնը մէջբերուել է Աստուածաշնչից՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զիրատ, իմանալ զրանս հանճարոյ»: Մշակոյրը, գիտութիւնը, հոգեւոր եւ նիւթական համամարդկային արժէքների կերտումը մշտապէս եղել ու մնում են հայ ժողովրդի զարգացման գերակայութիւններ...»

Տաօթութիւնը Հայաստանի հետ ընդհանրապէս սկսում է մայրաքաղաք Երեւանից, որը հիմնադրուել է Ն. Ք.

782ր.՝ «Յաւերժական քաղաք» Հռոմից 29 տարի շուտ: Քաղաքի կառուցման մասին վկայում է Երեւանի հարաւարեւելքում պահպանուած ուրարտական սեպագիր արձանագրութիւնը: Այստեղ՝ Արին-Բերդ բլրի վրայ, Արգիշտի արքան հիմնադրել է Երերունի ամրոցը, որով էլ սկիզբ է դրուել Երերունի: Երեւանի պատմութեանը: 2783 տարեկան քաղաքը 1918ից Հայաստանի առաջին, ապա Խորհրդային, իսկ այժմ նաև՝ երրորդ հանրապետութեան մայրաքաղաքն է: Այն գտնում է Արարատեան դաշտավայրի հիւսիսում, Հրազդան գետի ստորին հոսանքի երկու ափերին, ծովի մակերեւոյթից 862-1390 մետր բարձրութեան վրայ եւ զրադեցնում է շուրջ 300 քառ. կմ տարածք:

Հազարամեակներ շարունակ Հայաստանին բաժին ընկած պատերազմներն ու տիրակալների փոփոխութիւնները խոր հետք են բողել նաև Երեւանի վրայ: Քաղաքի պատմամշակութային կորողները հետեւողականորէն ոչնչացրել են օտար զաւրիչները՝ մոնղոլները, բուրք սելցուկները, մեր օրերում նաև՝ բոլշեվիկները: Չնայած դրան, Երեւանում, այնուամենայնիւ, պահպանուել են մի շարք հնամենի Եկեղեցիներ, ինչպիսիք են Պուշկին եւ Սարեան փողոցների միջեւ ընկած Սր. Զօրաւոր Եկեղեցին (հիմնադրուած 7րդ դարում, վերանորոգուած 1694 եւ 1990րր.), Հրազդանի կիրճի վրայ հոյակապ տեսարան ունեցող Սր. Սարգիս Եկեղեցին, Արովեան փողոցի բակերից մէկում Սր. Կարողիկէի՝ հրաշենվ պահպանուած աղօթատեղին, Աւանի եւ Քանաքեռի վանական համալիրների աւերակները եւ այլն:

Հայաստանի անկախութիւնն ու քրիստոնէութեան 1700ամեակի տօնակատարութիւնը նոր շունչ հաղորդեցին

եկեղեցական շինարարութեանը: Վերականգնում են տարրեր քաղաքներում ու գիւղերում գտնուող հին վանքերը, կառուցում են նորերը: Այլոց բւում, երեւանի Օղակաձեւ զրոսայգում բարձրացել է Սր. Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարը: Այս հոյակերտ կառոյցը, որը կրում է հայ եկեղեցաշինութեան լաւագոյն աւանդոյթներն ու ամենամեծն է Հայաստանում, երեւում է բաղադրի ամենատարրեր վայրերից:

Երեւանը զարդարող մոնու-մենտալ կորողներից են առասպելական հերոսներ Սասունցի Դաւիթի և Հայկ Նահապետի, զօրավար Վարդան Մամիկոնեանի, մեծն Թումանեանի, Կոմիտասի, Խաչատոր Արովեանի, կոմպիգոտոր Ալեքսանդր Սպենդիարեանի, Առնո Բարաջանեանի և հոյոց միւս մեծերին պատկերող հոյակապ արձանները եւ բազմաթիւ այլ ժամանեաններ: Երեւանի հպարտութիւնն են հրապարակի ճարտարապետական անսամբլը, Հին Ճեռագրերի ինստիտուտ գրապահոց Մատենադարանը եւ այլ եղակի շինութիւններ: Թատերական, Օղակաձեւ, Յաղթանակի և այլ զրոսայգները հանգստի սիրուած գոտիներից են: Երեւանում են գտնուում Ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմութեան, ժամանակակից արուեստի, գրականութեան, մանկական ստեղծագործական թանգարանները:

Շարաբ եւ կիրակի օրերին Մարտիրոս Սարեւանի և Վարդան Մամիկոնեանի արձանների շուրջ գործում են հայ նկարիչների և կիրառական արուեստի վարպետների ցուցահանդէս, վանառքներ, որտեղ կարելի է ձեռք բերել արուեստի արժեքաւոր գործեր եւ յուշանուէրներ:

Եւ, ի հարկէ, Երեւանում հիւրընկալուելիս մայրաքաղաքի այցե-

լուներն աւանդարար բարձրանում են Միծեռակարերդի բլուրն ու 1915թ. Հայոց Եղեռնի յուշահամալիրում գլուխ խոնարհում նահատակների յիշատակին, ցեղասպանութեան ինստիտուտ-Թանգարանում ծանօթանում հայ ժողովրդի դէմ սանձազերծուած մեծագոյն ոճրագործութեանը, որին զոհ գնաց 1,5 մլն. հայ ազգարնակչութիւն:

Երեւանից 20 կմ. արեւմուտք (Մ-5 մայրուղի) գտնուում է համայնշախարհի հայութեան հոգեւոր սրբավայր Էջմիածինը՝ Վաղարշապատ քաղաքը, որը 1982ից ստացել է թանգարանային եւ նարտարապետական արգելոցի կարգավիճակ (տարածքը՝ 20 քառ. կմ): Էջմիածնի մասին առաջին գրաւոր յիշատակութիւն բողել է Ուրարտուի Ռուսա 2րդ բագաւորը, իսկ Վաղարշ 1ին Արշակունին (117-140թթ.) այն վերակառուցել, բարեկարգել եւ դարձել է հոյոց մայրաքաղաք՝ Վաղարշապատ:

Ազարանգեղոս պատմիչի հաւատումամբ՝ Գրիգոր Լուսաւորչի մի տեսիլքում Յիսուս Քրիստոս (Միածին Աստուած) երկնչից իշել է Վաղարշապատ եւ ոսկէ մուրճով մատնանշել Մայր Տաճարի կառուցման տեղը: Ահա թէ ինչու, 301-303թթ. Տրդատ 3-րդի և Գրիգոր Լուսաւորչի նախաճեռնութեամբ Վաղարշապատում կառուցւում է եկեղեցներից ամենահոչակաւորն ու հնագոյններից մէկը՝ Սր. Էջմիածինը (այսինքն՝ Միածնի իշենելու վայրը) Վանի անունով հետագայում էջմիածին՝ իր նախկին անունով է կոչուել նաեւ ամրող Վաղարշապատ քաղաքը:

Սուրբ Էջմիածինը 1700 տարիների ընթացքում եղել ու մնում է Հայ Եկեղեցու գահանիստ Մայր տաճարը՝ հոյոց հոգեւոր, մշակութային, երրեմնի նաեւ քաղաքական-հասարակական կենտրոնը: 10-15րդ դարերում, երբ

Հայաստանը կորցրեց իր անկախութիւնը, էջմիածինն իր դերը ժամանակաւրապէս՝ մինչեւ 1441թ., զիշեց Աղքամարին ու Սսին: Ար. էջմիածնում է գտնվում Ամենայն Հայոց Կարողիկոսի նստավայրը, Գէորգեան հոգեւոր նեմարանը, մատենադարանը, գանձարանը: Վանի բակում են ամփոփուած Հայոց կարողիկոսիների անհինները: Ար. էջմիածնի վանական համալիրը զրադեցնում է մեծ տարածք եւ ունի գեղեցիկ ճարտարապետութիւն: Այստեղ՝ Հայոց այս երուսաղէմում, են կատարուում Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր նշանաւոր արարողութիւնները:

Էջմիածին քաղաքից դէպի Երեւան տանող ճանապարհի աջ կողմում է գտնվում հայ ճարտարապետութեան իւրօրինակ գլուխ գործոց Զուարթնոց տաճարը՝ աւերակուած տեսքով, կառուցուած 643-652թթ. Ներսէս Գ. Կարողիկոսի կողմից: Այն եղել է կլորաւուն կտրուածքով եռաստիճան կառոյց՝ աւելի քան 50մ. բարձրութեամբ, քանդակագարդ սիւներով եւ խոյակներով: Զուարթնոցի հիասքանչ տաճարը աւերուել է 8-9րդ դարերում, թէպէտ եւ աւերակ վիճակում էլ մնում է տպաւորիչ՝ դառնալով զրոսաշրջիկների սիրուած վայրերից մէկը: Տաճարի մանրակերտը կարելի է տեսմել Հայաստանի պատմութեան թանգարանում: Ի դէպ, Զուարթնոցի օրինակով է Անի մայրաքաղաքում, 11րդ դարում կառուցուել Գագկաշէն Ար. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին:

Շարունակելով ճանապարհը էջմիածնից Արարատեան դաշտով արեւմուտք՝ հնարաւորութիւն կ'ունենաք այցելելու Սարդարապատի յուշահամալիրն ու թանգարանը: Հենց այստեղ 1918թ. մայիսին հայոց ազատագրական բանակը փառաւոր յաղթանակ տարաւ թուրք գաւթիչների դէմ:

Հասնելով Արախս ու Ախուրեան գետերի միախառնման վայրը, զրոսաշրջիկները կարող են յայտնուել հին Հայաստանի մայրաքաղաքներից մէկում՝ երուանդաշտի քաղաքատեղիում, ինչ-պէս նաև հեռուից դիտել մէկ այլ մայրաքաղաքի՝ Քագաւանի աւերակները Ախուրեան գետի աջ թուրքական ափին:

Երեւանի արեւելեան կողմում՝ նոր նորքում, սկսում է զրոսաշրջութեան համար ուշագրաւ մէկ այլ աւտոնանապարհ: Հանրապետական նշանակութեան Հ-13 խճուղին տանում է դէպի հայ ճարտարապետութեան եւ բնութեան գլուխ գործոցները՝ Գառնի գիւղը, Գեղարդավաննեն ու Ազատ գետի կիրճը:

Երեւանից 24 կմ դէպի հարաւարեւելք գտնուող Գառնին Հայաստանի գիւղական ամենախոշոր բնակավայրերից է, որն ունի շուրջ 7000 բնակչութիւն: Գառնին հիմնադրուել է Ն. Ք. Յրդ դարում, երբ այստեղ՝ Ազատ գետի աջ բարձրադիր ափին՝ երեք կողմից զառիվեր լանջերով եզերուած մի լեռնահրուանդանի վրայ, կառուցուել է Գառնի ամրոցը: Ն. Ք. Առաջին դարում ամրոցում կառուցուել է հելլենիստական ոնի «Արեւի» տաճարը՝ Հայաստանի նախարիստոնէական շրջանի հազուագիւտ պահպանուած յուշարձաններից մէկը: Այն ամրողովին շարուել է առանց շաղախի, քարերը միմեանց են ամրացուել երկարէ գամերով ու կապարով: 1679թ. երկրաշարժի հետեւանքով տաճարն ու ամրող գիւղն աւերուել են: Այսուհետեւ, 1828-29ին գիւղը վերականգնուել է, որտեղից չքնաղ տեսարան է բացւում դէպի Ազատի անդնդախոր կիրճն ու ափամերձ ժայռերը: Խսկ տաճարի վերականգնմանը հայ ճարտարապետները ծեռնամուխ եղան 1970ական թուականներին, որի

մուտքը այցելուների առջեւ բացուց 1975ին:

Այս գիւղում պահպանուել են նաև քրիստոնէական բազմաթիւ յուշարձաններ՝ 4րդ դարի միանալ եկեղեցին, 9րդ դարի Թուխ Մանուկ եւ Սր. Սարգիս մատուռները, խաչքարեր, 11րդ դարի Սր. Աստուածածին եկեղեցին, 12րդ դարի Մաշտոց Հայրապետի եկեղեցին: Չորում՝ Ազատ գետի վրայ, 11րդ դարում կառուցուել է ցայսօր գործող միաբռիչք կամուրջը, որը գիւղը կապում է միւս ափին գտնուող Հաւուց Թառ վանիի հետ: Գառնին յայտնի է ոչ միայն իր պատմական յուշարձաններով: Այստեղ արդէն մի քանի տասնամեկակ գործում է աշխարհում լայնօրէն ճանաչուած տիեզերագիտական հետազոտութիւնների ինստիտուտը:

Տարունակելով ճանապարհը երեւանից 35 կմ արեւելք՝ կը հասնէք հայոց ամենագեղեցիկ ու նշանաւոր վանքերից մէկին՝ կիսաժայռափոր Գեղարդ կամ Այրիվանի: Այն հիմնադրուել է 4րդ դարում Գրիգոր Լուսաւորչի կողմից: Իր անունը ստացել է 13րդ դարում, երբ այստեղ է բերուել այն գեղարդը (նիզակը), որով խոցել են խաչուած Քրիստոսին: Այժմ նիզակը պահպանում է էջմիածնի քանգարանում: Վանական համալիրն աչքի է ընկնում ժայռափոր եկեղեցիներով, խաչքարերով եւ վանական խցերով, բազմաթիւ բանդակներով ու վիմագրութիւններով: Իր ամբողջ պատմութեան ընթացքում Գեղարդի վանքը եղել է մշակութային, գրչութեան խոշոր կենտրոն:

Այստեղ ճամբորդելիս զրոսաշրջիկներին սպասում են նաև բնութեան բազմաթիւ տեսարժան վայրեր: Ազատի կիրճն ու այնտեղից տարածուող Խոսրովի արգելոցը իրաւամբ բնութեան սփանչելիքներ են: Այստեղի ժայռերն

ասես բազալտէ հսկայ «երգեհոններ» լինեն, որոնց մէջ հանգչում է քարէ սիմֆոնիան:

Մէկ այլ երթուղի երեւանից ծգում է հիւսիս-արևելք, այնտեղ, ուր լեռներով շրջապատուած հսկայական մի գոգաւորութեան մէջ հանգրուանել է երկնագոյն Սեւանայ լիճը: Դէպի քնութեան այս հրաշալիք կարելի է ուղեւորուել աւտոմեքենայով՝ M-4 միշպետական նշանակութեան աւտոմայրուղիով, կամ էլ հետիւոտն անցնել Գեղարդավանից դէպի արեւելք՝ կտրելով հրարխային ծագմամբ Գեղամայ լեռնաշղթան:

Սեւանայ լիճի շրջակայինում կան բազմաթիւ հանգստեան տներ, ժամանցի վայրեր, հայոց պատմա-ճարտարապետական անգնահատելի գոհարներ: Դրանցից առավել նշանաւոր են Սեւանայ վանքը, որի երկու եկեղեցիներն իշխում են համանուն թերակղզու (նախկինում՝ կղզի) բարձրադիր բլրի վրայ (9րդ դար): Գաւառ քաղաքին մօտ Հայրավանքը մօտակայ թերդկունք բերդի հետ միջնադարում համարուել է Սեւանի գլխաւոր նաև հանգիստը: Լիճի հարաւային ափից ոչ հեռու գտնում է Մաքեննաց վանքը (9-10րդ դդ.), կան նաև բազմաթիւ այլ յուշարձաններ:

Լիճը գօտեւորում են M-10, M-11 եւ M-14 աւտոմայրուղիները, այստեղ կարելի է շրջագայել նաև թերեւասահ առագաստանաւերով:

Նշեալ երթուղին ընտրելիս շատերը, մինչեւ Սեւան հասնելը, թեքում են ճանապարհից ձախ, դէպի համաշխարհային համրաւ ունեցող Ծաղկաձոր քաղաքը: Այս առողջարանային վայրում՝ Ծաղկունեաց անտառապատ լեռների գրկում, որտեղ կան բազմաթիւ պատմական յուշարձաններ, կառուցուած է մարզա-առողջարարական մի հսկայ

համալիր՝ լեռնադահուկային մարզաքաղաքաց, Եւրոպայում ամենաերկար ճնապանուղիներից մէկը (6 կմ երկարութեամբ), բազմաթիւ հանգստեան տներ: Զրօսաշրջիկների ուշադրութիւնն, անկասկած կը գրաւի Կեչառիսի վանական համալիրը (11րդ դար), ինչպէս նաև հայ խոշորագոյն գիտնականներ Օրբելի եղբայրների տուն-բանգարանը:

Վերադառնալով M-4 աւտոմայրուղի եւ ամցնելով Սեւանի լեռնացքը՝ կը յայտնուէ Դիլիջանի եւ հշեւանի շրջաններում, որտեղ անտառիտ լեռնալանջերին կառուցուել է հայոց առաւել յայտնի վանքերի համաստեղութիւնը: Առողջարար այս վայրում ստեռ, կաղնու եւ բոխու անտառների ու գեղատեսիլ լճակների, անմատչելի ժայռերի ու անդնդախոր կիրճերի հարեւանութեամբ կարելի է վայելել հանգստի անկրկնելի հանոյքը: Գիւղերում կարելի է վարձակալել առանձնատներ, եթէ չէք ցանկանում կանգ առնել Դիլիջան կամ հշեւան բաղաքների հանգստեան տներում: Իշեւանը նաև հետիւոն արշաւականների սիրած վայրերից է:

Ծանօթութիւնը վանքերի հետ կարելի է սկսել Գօշավանքից՝ համանուն գիւղում, որը գտնում է Դիլիջանից հարաւարեւելք, Պարզ լճից ոչ հեռու: 12-13րդ դարերում այս հրաշագեղ համալիրը կառուցել են Զաքարեան իշխանները հայ մեծանուն փիլիսոփայ եւ իրաւագէտ Միհրար Գօշի ճախաձեռնութեամբ: Վանքում, որի շինութիւնների թում ոչ միայն եկեղեցիներ եւ ժամատներ են, այլև միջնադարեան նշանաւոր գրատուն եւ ժանեկագործ բազմաթիւ խաչքարեր, գործում է նաև գաւառագիտական բանգարանը: Այստեղ կարելի է ունենդրել միջնադարեան հայ պատմութեանը վերաբերող դասախոսութիւն, ապա ուղեւորուել Պարզ լին

եւ հանգստանալ բնութեան գողտրիկ անկիւնում:

Դիլիջանի շրջակայինի միւս նշանաւոր վանքերից է Հաղարծինը, ուր կարելի է հասնել H-50 աւտոնանապարհով՝ M-4 մայրուղուց դէպի հիւսիս: Ժողովրդական ստուգաբնութեամբ, վանքն իր անուանումն ստացել է «արծիւ» եւ «խաղալ» բառերից: Վանքի կառուցումն սկսուել է 10րդ դարում, աւարտուել 12-13րդ դարերում: Յիշատակութեան արժանի են նաև Դիլիջանի շրջակայինի ջուխտակավանքն ու Մարտավանքը, իշեւանի Մակարավանքն ու Կիրանց վանքը, Ոսկեպարի եկեղեցին եւ բազմաթիւ այլ յուշարձաններ:

Ճանապարհը շարումակերպ դէպի Հայաստանի հիւսիս-արեւելեան ծայրամասը՝ Բերդը, չի կարելի չնկատել նոր Վարագավանքն ու Խորանաշատ վանքը, Տաւուշի եւ Երգեւանից բերդահամալիրները: Վերադառնանք երեւան եւ Հիւսիսային երթուղով ուղեւորենք դէպի Աշտարակ եւ Լոռի, ուր մեզ կը հասցնեն M-3 եւ M-6 մայրուղիները:

Երեւանից 20 կմ դէպի հիւսիս գտնուղ Աշտարակ բաղաքը Հայաստանի նշանաւոր պատմամշակութային կենտրոններից է՝ փոռած Արագածի ստորոտում: Աշտարակի եւ Արագածի շրջակայինի վանքերի ու այլ յուշարձանների թուարկումը միայն կը զրադեցնէր երկու-երեք էք: Փորձենք կանգ առնել առաւել ուշագրաւների վրայ:

Աշտարակի շրջակայինում իւրաքանչիւր բայլափոխի կը յայտնուէ որեւէ եկեղեցու կամ մէկ այլ հինաւուրց շինութեան առջեւ: Քաղաքում պահպանում են հայկական բրիստոններական նարտարապետական դասական օրինակ համարուող Միհրանաւոր (5րդ դ.), ԱրՄարինէ (1291թ.), Սպիտակաւոր

(13-14րդ դդ.), Կարմրաւոր Շրդ դ.) եկեղեցիները, ինչպէս նաև մինչ օրս կանգուն Քասախի նշանաւոր կամուրջը (1664թ.): Անպայման այցելէք Օշական գիւղ, որի հոյակերտ տաճարը կառ ուցուած է հայ ժողովրդի ամենամեծ երախտաւորներից մէկի՝ հայոց այրութենի կերտող Ար. Մեսրոպ Մաշտոցի շիրմի վրայ: Օշականում ամէն աշուն հանդիսաւորապէս նշուում է Թարգմանչաց տօնը:

Աշտարակից հիւսիս-արեւմուտք ձգուում է Հայաստանի զրուաշրջային առաւել յայտնի երթուղիներից մէկը: Անցնելով 1915թ. Վանի հերոսամարտի յուշակորողի մօսով՝ կը հասնէք նշանաւոր ու մեծ գիւղերից մէկը՝ Բիւրական, որը ստուգարանում է «տասը հազար (թիւր) աղրիւր»: Այս գիւղում, Արագածի հարաւարեւելեան նախալեռներում, 1964թ. հիմնադրելով Բիւրականի աշխարհահոչակ աստղադի-տարանը, երկար տարիներ աշխատել է աշխարհահոչակ գիտնական Վիկոր Համբարձումեանը: Գիւղում պահպանուում են Բիւրականի վանքը (1467թ.), Ար. Յովհաննես (931թ.) եւ Արտաւազիկ (914թ.) եկեղեցիները եւ բազմաթիւ այլ յուշարձաններ:

Բիւրականի շրջակայինում յիշատակութեան արժանի են Տեղերի վանքը եւ Ամբերդի համալիրը: Վերջինս գտնուում է գիւղից 7 կմ. հիւսիս, ծովի մակերեւոյթից 2300 մ. բարձրութեան վրայ եւ խիստ ներդաշնակուում է Արագածի ժայռոտ լանջերին, ասես իշխում է դրանց վրայ: Ամբերդ բերդաբաղաքն ու վանքը կառուցուել են 7րդ դարում, Կամսարական իշխանների կողմից եւ աւարտին հասցուել 12րդ դ. Վաչուտեան իշխանների օրօֆ: 14րդ դ. այն աւերտուել է Լեռկ-Թեմուրի արշաւանքներից, սակայն անգամ կիսաւեր վիճակում համալիրը պահպանել է իր

աննկարագրելի վեհութիւնը:

Այսուհետեւ զրուաշրջիկներին սպասում են Ժիւնածածկ Արագածի չորս գագարները, որոնցից ամենաբարձրը գտնուում է 4092մ. վրայ, ինչպէս նաև բարձրադիր Քարի լիճը: Բիւրական-Արագած հատուածում տեղակայուած են նաև մի շարք հանգստեան տներ:

Աշտարակից ուղեւորուելով դէպի հիւսիս՝ Վանաձոր բաղադր, պէտք է անցնէք Քասախի գետի զառիթափ աշափնեակով, ուր ասես ցած են ընկել հայ միջնադարեան ճարտարապետութեան մարգարիտները՝ Սաղմոսավանքը (13րդ դարի համալիր՝ Ար. Միոն եկեղեցու գլխաւորութեամբ), Յովհաննավանքը (5-13րդ դարերի կառոյց, Քասախի գեղատեսիլ կիրճի զառիթափ եզրին) եւ շատ ուրիշներ:

Վանաձոր բաղադր Հայաստանի հիւսիսային՝ Լոռու գաւառի պատմական կենտրոններից է: Վանաձորից Վրաստան է տանում M-6 աւտոմայրուղին, որն անցնում է Դերեդ գետի Գայլասար կոչուող նեղ ու գեղեցիկ կիրճով: Լոռու բնուրինը գովերգել է հայ մեծ քանաստեղծ Յովհաննես Թումանեանը, որը ծնուել է Լոռու Դսեղ գիւղում: Այժմ այդ գիւղում գործում է Թումանեանի տուն-թանգարանը, ուր կարող են լինել զրուաշրջիկներ: Լոռում նրանք կ'այցելեն մի շարք նշանաւոր վանական համալիրներ՝ Օձունի, Սանահինի, Հաղպատի, Խուճապի, Խորակերտի եւ այլք, որոնք հիմնականում կառուցուել են 10-13րդ դդ. եւ եղել մշակութային խոշոր կենտրոններ: Սանահինի վանքում գործել է միջնադարի նշանաւոր գիտնական Գրիգոր Մագիստրոսի գլխաւորած համալսարանը. Հաղպատում ապրել ու ստեղծագործել է Յովհաննես Սարկաւագը:

Հայաստանի զրուաշրջային միւս

երթուղին M-2 միջազգային նշանակութեան աւտոմայրուղով եւ դրա օժանդակ նանապարհներով տանում է Երեւանից դէպի հարաւ-արեւելք՝ պատմական Շարուր եւ Սիւնիք գաւառները։ Դուրս գալով Երեւանից՝ կը մօտենաք Հայաստանի ամենանշանաւոր վաներից մէկից՝ Խոր Վիրապին, որի խորհրդաւոր ուրուագիծը բլրի վրայ, բիբլիական Մասիս-Արարատի համայնապատկերում, անցնցելիորէն սեպում է իւրաքանչիւր հայի յիշողութեան մէջ։

Խոր Վիրապի տարածքը, ըստ Ագաթանգեղոսի, եղել է Հայաստանի հնագոյն մայրաքաղաքներից մէկի՝ Արտաշատի արքունիք քանտը, որի խոր Վիրապներից մէկում իր հաւատքի համար քանտարկուել է Սր. Գրիգոր Լուսաւորիչը։ Հետագայում՝ 642-1660ական թթ., այստեղ կառուցուել է վանական համալիր։ Խոր Վիրապի բլրից, որն իշխում է Արարատեան դաշտի վրայ; հիանալի տեսարաններ են բացւում դէպի հին Արտաշատի քաղաքատեղին, Արաքս գետն ու սիգապանծ Մասիսները։

Շարունակելով ճամրորդութիւնը Արարատեան դաշտավայրով, անցնելով Սր. Ստեփանոս վանքն ու մեծ քանաստեղծ Պարոյր Սեւակի ծննդավայր Զանգակատուն-Զանախչի գիւղը, ապա համտեսելով Հայաստանի լաւագոյն կարմիր գինին իր բնօրրան Արենի գիւղում, նեղ կիրճով անցնող ճանապարհով կը հասնէք չքնաղ բնութեամբ շրջապատուած Աւագ Անապատ Նորավանքը կամ Խորանոր վանքը, որը հիմնադրուել է 13-14րդ դ. ում՝ Սիւնեաց Օրբելեան իշխանների կողմից եւ նորոգուել բոլորովին վերջերս։ Այն եղել է գրչութեան եւ հոգեւոր խոշոր կենտրոններից, որն իր երկյարկ կառուցուածքով եղակի է հայ ճարտարապետութեան մէջ։

Սիւնիքով շրջագայելիս անպայ-

ման կը տեսնէք մարդու եւ բնութեան արարչագործութեան զլուխ գործոցը՝ Թանահատի վանքը՝ իր Գլանորի աշխարհահոչակ համալսարանով, Զերմուկի ձորն՝ իր առողջարաններով ու իւրատիպ ժայռերով, Քարահունչի 7000ամեայ աստղադիտարանը (Անգլիայի Stone-henge «երկուորեակը»), Որոտմավանքը, Տաթևի վանքը, Գորիսի ու Խնձորեսկի բարձագան աւագագաթները, Խուստուփի ու Արամազդի լեռնագագաթները։ Նաեւ կ'այցելէք հայ նշանաւոր զօրավար Գարեգին Նժդեհի շիրմին, կը լինէք բազմաթիւ այլ յիշարժան վայրերում։

Եւ, ի հարկէ, առանձին ճամրորդութիւն պէտք է նույիրել Արցախ աշխարհին՝ Հայաստանի վերածնունդն ու Հայ Դատի նոր փուլը մարմնաւորող յաղթական Լեռնային Ղարաբաղին։ Հայոց պատմութեան առաջին մարգարիտներից են այստեղ տեղակայուած 4րդ դ. Ամարասի վանքը, 3րդ դ. Ծիծեռնավանքը, Դադիավանքն ու Գանձասարը, երից Մանկանց Վանքը, Վանքասարը Գտչավանքը, Մարա Սր. Աստուածածինը ու եւս շուրջ 3000 վանքեր ու եկեղեցիներ։ Առանձնայատուկ ուշադրութեան են արժանի Լեռնարերդն ու Ասկերանի Մայրաբերդը, Գիւլիստանի բերդը, ուր 1913թ. ստորագրուել է համաձայնագիր հայերի եւ ոռուների միջեւ, Խցարերդն ու Խուդափերինի կամուրջն Արաքսի վրայ եւ այլն, եւ այլն։

Իսկ լեռնային դարաբաղի առաջնորդանիստ ֆաղաք Շուշին յայտնի է իր բազմաթիւ եկեղեցիներով՝ Ղաղանցեցոց, Ագուլեցոց եւ ուրիշներ, նաեւ հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտ՝ արցախցիների անկոտրում կամքը մարմնաւորող «Մենք ենք ու մեր սարերը» յուշակորողով, կարելի է հասնել Գորիսից M-12 աւտոմայրուղով։

գ. ԲԻԳԼԱՐԵԱՆ

ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԱԽՏ

«Միասին գործելու ոչ սովորութիւն
եւ ոչ ճգտում ունինք»:

Ղազարոս Աղայեան

Այս գրութիւնը մարմնի ժառանգական ախտեր չի շօշափեր, այլ կ'անդրադառնայ ախտի մը, որ անհատական է, ազգային, համայնքային, եւ մանաւանդ սաստիկ վարակիչ: Այդ ախտեն ունի աշխարհի ամէն ազգ: Մեր մեծ մանկավարժ ու գրող՝ Ղազարոս Աղայեան, զայն կ'որակէ «Ժառանգական Ախտ», որովհետեւ ըստ երեւոյթին, ժառանգած ենք մեր նախնիներէն եւ իրեւ ժառանգ կը փոխանցենք մեր յետնորդներուն: Վերոյիշեալ ախտը համատարած է, որ է ըսել՝ բոլոր ազգերուն յատուկ է առաւել կամ նուազ չափով:

Յարգելի մտաւորականը կը շեշտէ այն տխուր երեւոյթը, որ «Միակ քանը, որ մեզ գործողներիս, առաջնորդներիս, դաստիարակներիս պակաս է, որ չկայ նաև ժողովրդի մէջ, այդ համայնական ոգին է, այդ ընկերական ոգին է, հասարակական ոգին է»: Միասնականութեան ոգին է ուրեմն որ կը պակսի հայ կեանքի բոլոր մարզերէն ներս: Հասարակական, բաղաքական, կրօնական, նոյնիսկ ընտանեկան եւ այլ մարզերու մէջ, համայնականութեան պակասը զգալի է: Այս անշուշտ նոր երեւոյթ չէ: Ի՞նչի՞ հետ է կապուած այդ ախտը եւ ի՞նչ բանի արդիւնք կը համարուի: Զէ՞ որ միշտ վարած ենք միասնական կեանք կամ գէք ջանացած ենք ընդգրկուիլ հայկական շրջածիրէն ներս: Միասնականութեան ու գործակցութեան պակասը կու գան զանազան

պատճառներով՝ նախանձ, ատելութիւն, թշնամութիւն, գոռողութիւն եւ մասամբ սոցին:

Բազմիցս գրուած է այս կենական նիւթին մասին եւ լայնօրէն արծարծուած մամուլի մէջ, բայց միշտ ալ մնացած է ... ճայն բարբառոյ յանապատի: Ի՞նչ փոխուած է մեր իրականութենէն ներս: Ոչինչ: Ի՞նչ երաշխիք ունինք, որ նման գրութիւններ գէք որոշ բարեփոխութիւն պիտի կարենան արձանագրել մեր կեանքէն ներս: Ոչ մէկ: Այսուհանդերձ, կարելի չէ ճեռնածալ նստիլ եւ չփորձել գտնել ելք ու նար մեր տկարութեանց ու բերութեանց:

Առանձին գործելու պահանջը եւ տրամադրութիւնը ունեցած ենք միշտ՝ ի վեա ընդհանուրին: Ընդհանրական ոգի մշակելու մէջ եղած ենք դանդաղ ու անտարբեր: Հայ ազգը նակատ կազմած ատեն, զանազան գոյներով կը ներկայանայ, տարբեր նշանաբաններով, համոզումներով, սկզբունքներով: Զիրար հակադրող ուղղութիւններով առաջնորդուած, հետեւարար եւ շլատուած, բայցայուած ազգը, բազմիցս տուժած է ծանրապէս: Մեր անմիարանութեան մասին կը խօսին մեր մատենագիրները եւ մեզի կը յայտնեն թէ ինչքան վնասի ու վիշտի տէր դարձած ենք ազգովին՝ բաժանուածութեան պատճառով: Այդ զգայացունց ու փշաքաղիչ տեղեկութիւնները եղած են արդիւնքը մեր ժառանգական ախտին, որ եկած հասած է

մեզի: Այսօր եւս կը մնանք մասնատուած, աններդաշնակ ու անմիարամ: Քաղաքական հոսանքները կը մնան յամառօրէն ու անզիջողաբար իրենց կարծրացած դիրքերուն վրայ: Եկեղեցին երկպառակուած, երկիֆեղկուած կը մնայ տասնեակ տարիներէ ի վեր առանց հաշտութեան եզր գտնելու ու միութեան ծրագիր մշակելու: Համայնքային մակարդակի վրայ, հայեր իրար դէմ կ'զելլեն, կը հակառակին, կը խոռվին: Արեւելահայ ու արեւմտահայ հատուածներու միջեւ եւս կարելի է լուռ ու անվերջ պայֆար մը նկատել: Աղայեան պիտի ըսէր՝ «Դրանք խմբովին ապրելով հանդերձ, իրար միս են ուտում, իրար ջնջում են: Դրանց մէջ չկայ փոխադարձ օգնութիւն, փոխադարձ պահպանութիւն, փոխադարձ սէր, միութիւն, մի խօսքով՝ չունին ընկերական, համայնական ոգի»:

Հայ զանազան հայրենակցական միութիւններ նոյնիսկ մրցումի մէջ են իրարու հետ: Բազմաթիւ գաղթօնախներէ ժամանած հայ պանդուխտներ հազիւ թէ հասարակաց գիծ մը ունենան կամ ընդհանուր յայտարար մը գտնեն: Արտաքուստ դիտելով եւ մակերեսայնօրէն դատելով, մեր լեզուն, հաւատքը, մշակոյթը, մեզի պէտք է մօտեցնէին եւ շաղէին, բայց ըստ երեւոյթին, մեր անձնական շահերն ու կիրքերը կ'անդրանցնին ու կը գերազանցեն ամէն ինչ: Այսպիսով, արտասահմանի մէջ ստեղծուած է պարսկահայերու, լիբանանահայերու, հայաստանահայերու եւլն. խումբեր, որոնք ոչ միայն չեն ցուցաբերեր համայնական ոգի և գործակցիր, այլեւ կ'անտեսեն զիրար. ումանք նոյնիսկ չեն ուզեր նանցնալ իրարու գոյութիւնը: Եւ մի՞թէ Հայաստանի մէջ չէ տիրած նոյն կացութիւնը երբ գաղթահայեր, տասնեակ տարիներ

առաջ՝ զանգուածային հայրենադարձութեան շրջանին, վերադառնալով մայր հայրենիք, զանազան վարկարեկիչ պիտակներով ու նսեմացուցիչ ածականներով անուանուած են: Ներկայիս կը տեսնենք թէ ինչպէս Պաֆուի հայեր Հայաստանի մէջ չեն ճանչուիր ու յարգուիր իրերեւ հայեր ընդհակառակը՝ կ'անարգուիին ու կրնկակոյն կը հալածուին, որովհետեւ չեն գիտեր հայերէն խօսիլ եւ իրենց մայրենի լեզուն ուսւերէնն է: Այդ հայերէն ումանք այժմ կը ժամանեն արեւմտեան երկիրներ, կայք կը հաստատեն եւ իրենց կեանքը կը վերսկսին ոչինչէ: Մարդ ակամայ հարց կու տայ թէ այս ժառանգական ախտը ո՞ւր եւ ե՞րբ կանց պիտի առնէ հայութեան մէջ որովհետեւ կը շարունակէ հայութիւնը կացնահարել, արմատախլել եւ ուժացնել: Ինչո՞ւ երկրորդական ժաղաքացիներ կը համարուին անոնք երբ իրենց յանցանքը չէ հայերէն չգիտնալ: Ինչո՞ւ ցուցաբերել այդ ընկերական, բարեկամական ու ասպեցական ոգին՝ տեղահանուած հայերու հանդէպ, որ ամէն ինչ ետին ծգած, նողոպրած մահուան մագիլներէն, ապաստան գտած են իրենց մայրենի երկիրը: Նման տխուր խորհրդածութիւններ կարելի է շարունակել՝ ցոյց տալու համար մեր անտարբերութիւնը եւ չհամայնականութիւնը: Մեր դարաւոր պատմութիւնն է վկայ, որ չենք միարանած, այլ ընդհակառակը՝ զիրար ատած, մատնած ու դաւանանած ենք: Այս ամրողը տկարացուցած է մեզի եւ գորացուցած մեր հակառակորդը:

Լուսահոգի Գարեգին Ա. Կարողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ իր թեմական պատգամաւորական մէկ ուղերձին մէջ կ'ըսէ. «Ինչ աղուոր խօսի է ասել Խրիմեան Հայրիկը: Մի օր Գէորգեան նեմարանի ուսանողներն

ապստամբել էին: Կը հարցնէի, թէ՝ ինչո՞ւ: Խրիմեան Հայրիկը հարցրեց, թէ ինչո՞ւ էին նրանք բողոքում: Ասացին՝ միս չենք ուտում, Հայրիկ: Խրիմեան Հայրիկը դարձաւ տնտեսավարներին եւ ասաց. «Առոտու նախաճաշին, կէսօրը ճաշին, իրիկունը ընթրիին միս տուէք»: Եւ դառնալով սաներին, ասաց. «Ուզածներիդ չափ միս կերէք, բայց իրարու միս մի ուտէք»: Ներկայիս, ինչժամ զիրար կը յօշոտենք վայրապար: Մէկ այլ խորիմաստ խօսք է Կ. Պոլսոյ պատրիարքներէն Յակոր Նալեանի խոհը. «Անմիաբանութեամբ մեծ ազգերը կը փոքրանան, միաբանութեամբ՝ կը մեծնան»:

Հայահատուածներու մէջ այսօր կը գտնենք կեդրոնախոյս ճգոտում, որ ամէն ձեւով կուգայ աւելի ընդլայնելու եւ խորացնելու: Ամէնին յայտնի է, որ Մերձաւոր Արեւելեան երկիրներու բաղաքական անկայունութեան պատճառով, զանգուածային գաղթ կատարուեցաւ դէպի արեւմուտք: Հայաստանի տնտեսական եւ այլ պատճաններով եւս արտագաղթ կատարուեցաւ մայր հայրենիքն: Այսպիսով, արտասահմանի հայ գաղութները կեանք առին ու վերաշխուժացան, բայց համայնական ոգին ինչ քանո՞վ զարգացաւ: Բարեացակամութիւնը եւ օգնութեան ձեռք կարկառելու պատրաստակամութիւնը ի՞նչ չափի հասաւ: Աղայեան իր «Ժամանակակից Ատենախօսութիւն» գրութեան մէջ կը գրէ. «Մարդը մարդու դէմ գոյութեան կոիւ չպիտի մղէ, այլ ամէնքը միացեալ ուժով, իրանց բանականութեամբ ձեռք բերած զէնքերով ու գործիքներով պիտի կոիւ մղեն բնութեան դէմ: ... Ոչ ո՞վ ժանեարաբանոյց չպէտք է լինի, ամէն իր ունեցած բնական միրքերը պիտի գործ դնէ յօգուտ հանրութեան»: Զայս

նշելէ ետք, պէտք է ուղղամիտ ու պարկեշտ ըլլանի արձանագրելու, որ արտասահմանի հայութիւնը ոգի ի բոյն ու ամենայն զոհողութեամբ կ'աշխատի օգնելու հայրենիքին բարոյապէս եւ նիւթապէս: Բազմազան հիմնադրամներու հաստատումը ցոյց կու տայ որ Հայոց Երկիրը չէ բողլէուած իր կոյր բախտին, այլ, ընդհակառակը, կայ խորին գիտակցութիւն գործակցութեան ու օժանդակութեան, սէր եւ յարգանք հայրենիքի հանդէպ:

Հետաքրքրական խորհրդածութիւն մը եւս կը կատարէ Ղազարոս Աղայեան, երբ կը գրէ. «Մեր դրացի ազգերի մէջ չհամայնականութիւնը մանկական է, անգիտակցարար է, անմեղ է, կուսական է, իսկ մեր մէջ՝ գիտակցարար է, դիւական է. մեզնից ամէն մէկը մի առանձին ճգոտումն ունի չհամայնական լինելու: Մեր արիւնը վարակուած է այդ զագրելի եւ թունաւոր ախտով»: Խիստ յարգելով հանդերձ Աղայեանի կարծիքը, պէտք է նշել, որ ախտէն վարակուած են մեր դրացի ազգերը եւս: Անոնց մէջ եւս կարելի է գտնել հետքեր այդ ախտին: Անոնք եւս տառապած են չհամայնականութենէ: Յարգելի մանկավարքը դեռ բայլ մըն ալ յառաջ կ'երթայ, երբ կ'ըսէ. «Ոչ միայն մեր բաղաքներում եւ գիւղերում չկայ համայնական-ընկերական ոգի, այլեւ ոչ իսկ մեր եկեղեցու մէջ, մեր վանական ուխտի մէջ, մեր միաբանութեան մէջ, մեր շատ թէ քիչ լուսաւորեալ ընկերութեանց մէջ»: Այս է մեր ազգային ցաւը, որ մեզ ընկնած է ու կործանած: «Լուսաւորեալ» ընկերութիւններ եւս կը տառապին այդ ուխտէն: Եկեղեցին, անտարակոյս, պէտք է ստանձնէ առաջնորդողի դեր եւ

օրինակ հանդիսանայ համայնական ոգիք դրսեւորման ու արտայայտութեան, որով հետեւ այս սրբազան հաստատութիւնը խտացումն է սիրոյ ու հոգատարութեան գաղափարախօսութեան: Գարեգին Ա. Կարողիկոս կը գրէ. «Մենք պէտք է վեր կանգնենք երկրորդական նշանակութիւն ունեցող չնչին նկատառումներից: Աշխարհը մեր մասին կ'իմանայ, եթէ մենք հանդէս գանձ որպէս մէկ եկեղեցի եւ ազգ: Հաւատացած եմ, որ այսօր սա է Աստուծոյ պատգամը, պատուիրանը մեզ»:

Ներկայիս չունինք բարոյական ուժ, բարեացակամութիւն եւ ազնիւ տրամադրութիւն՝ միասնական ճակատ ստեղծելու, մէկ բոռնեցք կազմելու եւ անգործակցութենէ գործակցութեան մղուելու եւ բաժանեալ ու տկարացեալ տարրերը միացնելու եւ զօրացնելու: Ազգովին ոչ միայն տարտղնուած ենք, այլեւ բաժնուած ամէն ուղղութեամբ: Մի գուցէ վարժ ենք համայնքային կեանք վարելու, բայց չենք կրցած միասնարար գործել՝ միասիրտ ու միակամ: Աղայեան կը գրէ. «Խմբովին ապրելը դեռ համայնականութեան նշան չէ»: Յարգելի հեղինակը մեզի օրինակ կը բերէ վրացիները, ժիւրտերը, բոշաները, ինչպէս նաև՝ անասունները, գազանները, միջատները, որոնք համայնակեաց ըլլալով հանդերձ, զիրար կը բգտեն: Լատինական առածը պիտի ըսէր՝ "Homo homini lux est", որ բարգմանի՝ «Մարդը մարդուն գայլ է»: Ան այս սարսափելի ախտին կը վերագրէ մեր թշուառութիւնը, եւ ոչ՝ տգիտութեան:

Արդ, ի՞նչ է բուժումը այս ախտին: Ինչպէս կարելի է դարմանել զայն: Աղայեանի տեսակէտը այդ ուղղութեամբ յստակ է. «Բժշկել կարելի է միայն գիտութեամբ, մանաւանդ

հիմնաւոր տնտեսական գիտութեամբ եւ կրօնական կրթութեամբ... հային կարող ենք տալ միայն մեծ շանչով եւ խնամքով, վերամկրտելով նրան խելացի կրթութեան ջրով, սովորեցնելով մարդագարի ապրելու այրութենք, որ նա զգայ, տեսնի, շօշափէ եւ համոզուի, թէ վերջապէս իրար տուն բանդելով՝ ոչ մէկի տունը կանգուն չի կարող մնալ, թէ հարկաւոր է միմեանց տուն շինելոր ամէնքի տներն էլ կանգուն մնան: Հեշտ չէ այսպիսի մի յատկութիւն տալը մեր ժողովրդին...»:

Ինչո՞ւ հեշտ չէ այդպիսի կարեւոր յատկութեամբ օժտել հայը՝ երբ այնքան կարիք ունի փոփոխութեան, պայծառակերպութեան: Պատասխանը որոշ չափով պէտք է փնտոել թերեւս անոր աշխարհագրական մեկուսացման, դրացիական աննպաստ, ոչ-բարեկամական յարաբերութեան եւ պատմութեան դառնաղէտ փորձառութեանց մէջ: Ինչո՞ւ մենք հայերս «չհամայնականութեան մի կատարեալ տիպար» կը համարուինք: Մեր հանգուցեալ դասախոս՝ Պր. Գրիգոր Կիլեան շարունակ կը կրկնէր. «Ի՞նչ կարելի է ակնկալել ժողովուրդէ մը, որ ժաշուած ու ներփակուած է իր պատեանին մէջ եւ յարաբերութեան մէջ չէ մանաւանդ արտաքին աշխարհի ժաղաքակիրք ազգերուն հետ: Հայ ազգը պէտք ունի յարաբերութեան մէջ մտնելու եւրոպական, արեւմտեան ազգերու հետ: Ժամանակ ու միջոցներ են հարկաւոր: Համբերութիւն է պէտք. այդ ալ կ'ըլլայ»: Իրօֆ, ո՞վ պիտի գուշակէր որ ժաղաքական իրավիճակը պիտի փոխուէր եւ հային առիթ պիտի ընծայուէր օգտուելու ներկայ լայնագոյն ու լաւագոյն միջոցներէն: Այժմ, որ պայմանները արմատապէս փոխուած են եւ հայը ամենուրեք սերտ շփման ու հաղորդակցութեան մէջ է աշխարհի

բազմաթիւ ազգերու հետ, կ'ակնկալուի, որ ան ստանայ այդ «նոր հոգեկան յատկութիւնը», ժողվէ, միախմբէ իր ուժերը դէպի գերագոյն մէկ նպատակ, որ է՝ միութիւն, որպէս զի դառնայ անիակտելի զօրութիւն, կուռ ու անխախտ միասնականութիւն։ Ժառանգական ախտը բուժելի է։ Այս, ունիմք միջոցները եւ բոլոր կարելիութիւնները

ձերբագատուելու չհամայնականութենէ եւ ստանալու համայնական կամ ընկերական ոգին՝ ի շահ, ի զօրացումն եւ ի ծաղկումն մեր հայրենիքի եւ ի փառս մեր ժողովուրդի։ Հայոց մեծ բանաստեղծ Եղիշէ Զարենց ի զուր չպատգամեց՝ «Ով հայ ժողովուրդ, ո՞ո փրկութիւնը միասնական ուժի մէջ է»։

ԶԵՆՈԲ ՔՀՆՅ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՇՈՒ 91 ԱՄԵԱՆԿԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ԶԵՇԱՐԿԱՆԵՐ

ԳԻՏԱԺՈՂՄՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ISRAEL STUDIES ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՈՒՄ

Տասնիններորդ դարավերջին և բաներորդ դարավերջին Օսմանեան կառավարութիւնը պարբերաբար ծրագրուած ջարդեր էր իրականացնում հայ ազգաբնակչութեան շրջանում: Այդ ջարդերը իրենց զագաթնակետին հասան 1915 թու ականին, երբ բոլանդակ հայ ազգը ցեղասպան եղաւ, տարագրուեց հայրենի իր հողից և կոտրուեց Սիրիայի Դեր-Էլ-Չոր անապատում: Ցեղասպանութիւնից հրաշքով վերապարածները ցորեցին աշխարհով մէկ: Այսօր նրանց սերունդները ենթարկում են ճերմակ ցեղասպանութեան: Թուրքը գործնականում ցեղասպանութիւնը աւարտեց 1923-ին, բայց այն դեռ շարունակում է վերապարածների նոր սերունդների մէջ:

1915 թու ականը հայ ժողովրդի պատմութեան մէջ ներկուեց կարմիրով ու դաջուեց իրաքանչիր հայի յիշողութեան մէջ: Ամէն տարի ապրիլի 24-ին հայ ժողովրդը համախմբուած սգում է իր բիւրաւոր նահատակներին և բողոքի ձայն բարձրացնում Ցեղասպանութիւնը իրականացրած Թուրքիայի դէմ, միաժամանակ պահանջելով այսօրուայ բաղարակիթ աշխարհից ցեղասպանութեան ճանաչումը և դատապարտումը: Հայկական բոլոր զարթօնահմերում կավճակերպարում են բողոքի ցոյցեր և սպահանդէմներ, իսկ եկեղեցիններում մատուցում են սգոյ պատարագ և հոգեհանգստան արարողութիւն:

Երուսաղէմում, Ցեղասպանութեան 91 ամեակին նուիրուած առաջին ճեռնարկը մէկնարկեց Ապրիլի 5-ին, Երուսաղէմի Israel Studies հաստատութիւնում: Գիտաժողովի առաջին բանախօսը Պրոֆ. Արքահամ Տէրեան էր, որի թեման էր «Ցեղասպանութեան վերապողուները Երուսաղէմում»: Հայ Պր. Տէրեան՝ վերապողուները գրկաբաց չեն ընդունուել բնիկ սաղինակայերի կողմից, այն աստիճան, որ բնիկները նոյնիսկ մերժել են իրենց դատարերին կնութեան տալ զաղթականներին: Աւելին, զաղթականները բնիկների հետ մէծ դժուարութիւնների ունեցել հաղորդակցուելու՝ լեզուական տարբերութիւնների պառնառով: Սակայն առաջին իսկ օրից նրանց օգնութեան ձեռք է մէկնել Հայոց Պատրիարքարանը, որը ոչ միայն հոգացել է նրանց հոգեւոր կարիքները, այլև ապահովել նրանց բնակարաններով և կերակրուով:

Յաջորդ բանախօսը Պրոֆ. Ժորժէ Աւագեանն էր, որի թեման էր «Հայկական համայնքները Խրայլում»: Իր բանախօսութեան մէջ Պրոֆ. Աւագեանը շեշտու ազգային ինքնութեան պահպանան կարեւորութիւնը, որն էլ, ըստ նրա, պիտի համայնքանայ մէր գոյատեման գուաւականը: «Հայ ապէի գուեժէ կէսը կոտրուեց 1915 թու ականին, այդուհանելով հայի ոգին ու ինքնութիւնը չկոտրուեց: Մեր նոր սերունդին մէնք դաստիարակում ենք այնպէս, որ նրանք եղենը յիշելով համտերը՝ հպարտանան նաեւ մէր ազգային ինքնութեամբ», - իր խօսքում ասաց բանախօսը: Նա շարունակելով իր խօսքը նշեց. «Այսօրուայ մէր պայքարը միայն մի նպատակ չի հետապնդուն: Այս՝ նաև և առաջ Թուրքիային ստիպել, որպէսի վերջինս ճանաչի հայոց Ցեղասպանութիւնը, սակայն այն պայքար է նաեւ մոռացումի և ազգային ինքնութեան կորուափի դէմ»:

Գիտաժողովի երրորդ բանախօսը Գերշ. Արիս Եպս. Շիրվանեանն էր: «Յովիհաննէս-Պողոս II Պապը 2001 թու ականին ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը և երբ նա այցելեց Ցեղասպանութեան պոհերի յիշատուկին նուիրուած Շիծեննակաբերդի յուշահամալիր, աղօթեց նրանց հոգինների հանգստութեան համար: Նրա օրինակին հետեւելով, 2005 թու ականին Հայոց Գարեգին Բ. Վեհափառ Կաթողիկոսի հրաւերով Հայաստան ժամանած Ռաբունապետ Իոնա Մեցգերը եւս այցելեց Շիծեննակաբերդի յուշահամալիր և արտօսանեց այն աղօթը, որը կատարուում է Հոլորուսի պոհերի յիշատուկի օրը: Խրայէի հոգեւոր պետը ճանաչուում և դատապարտում է Հայոց Ցեղասպանութիւնը, սակայն Խրայէի պետութիւնը դեռ պաշտօնապէս չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, հակառակ այն փաստին, որ աւելի բան բան

պեսութիւններ արդէն ճանաչել և դատապարտել են Հայոց Յեղասպանութիւնը», - իր խօսքում նշեց Սրբազն Հայոց:

Գիտաժողովի վերջին բանախօսը Յափր Յաքանն էր: Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը ոչ միայն կը նուագեցնի նման ողբերգութեան կրկնման հաւանականութիւնը, այլ նաև այն կը խորացնի նման ողբերգութիւն անցած ապօերի կապը: «Խարայէլը, որը տարածաշրջանում Թուրքիայի հզօր ու պիմավարական գործընկերն է, կարող է մեծ ճնշում բանեցնել վերջինիս վրայ Հայոց Յեղասպանութիւնը ընդունելու համար: Աւելին, այսօր, երբ Թուրքիան ցանկանում է անդամակցել Եւրոպական Միութեանը, Հայոց Յեղասպանութեան ճանաչումը այդ անդամակցութեան իր նախապայման պէտք է յայտարարուի», - իր խօսքը աւարտեց Պր. Յաքանը:

Յափր Յաքանի բանախօսութեամբ գիտաժողովը աւարտուեց: Ի դեպ, գիտաժողովի ներկայ էին մեծ թուով հայեր և օտարներ: Յաջորդ օրը, գիտաժողովին անդրադարձել էր նաև հրեական օրաթերթերից մէկը:

ՍԳԱՀԱՆԴԵՍ ԺԱՌԱՎԳԱՔՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԵՒ ՍԳՈՅ ՊԱՏԱՐԱԳ ՄՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՄԱՅՐ ՏԱՀԱՐՈՒՄ

Երկուշաբթի, Ապրիլի 24-ի երեկոյեան, Ժառանգաւորաց Վարժարանի Սրահում տեղի ունեցաւ Հայոց Սեծ Եղեռնի 91 ամեակին նուիրուած սգահանդէս: Ներկաները նախ մէկ րոպէ ուղնկայս լուրթեամբ յարգեցին փոկերի յիշատակը: Ապա Պատրիարք Սրբազնը արտասանեց համագուտեան աղօթքը, որին յաջորդեց Հոգ. Նորայր Աբդ. Գալիկեանի բացման խօսքը:

Սգահանդէսի ընթացքում բանախօսութեամբ ելոյթ ունեցան Տիարք Գէորգ Բաղդիշեանը և Գորդ Հնիդիշեանը՝ «Հայոց Սեծ Եղեռնը, Սեմք և Աշխարհը» և «Յեղասպանութիւնը և Ապազայ Հեռանկարները» թէնմաներով, յաջորդաբար: Երկու բանախօսների խօսքերուն կային ընդհանրութիւններ. Նրանք ցան յայտնեցին, որ այսօր հայկական կողմում ցեղասպանութեան և միջազգային իրաւունքի բարձրագոյն կրթութիւն ստացած մասնագիտների մեծ պակաս կայ: Ըստ նրանց՝ այսօրուայ հրանշականն է հնարաւորինս սեղմ ժամանակամիջոցուն պատրաստել ցեղասպանութեան և միջազգային իրաւունքի մասնագիտներ, որոնց առկայութեան դէպում մէյ պայքարը էլ ատէլ կը դիրքանայ և կարելի է արդինքի համեմ կարճ ժամանակամիջոցում: Ելոյթ ունեցաւ նաև Տիարք Վիգէն Լէփէճեանը (Հ. Ե. Մ.): Այսուհետեւ ասմոնքեցին Բարչ. Գրիգոր Սրկ Աւագեանը և Յամիկ Գալամեանը: Հնչեցին նաև դաշնամուրի և երգի կատարումներ. Գրիգոր և Գորդ Կէմէկիշեան եղբայրները վոյզ արմագով, իսկ Արփի Նազաշեան «Հայրենի Վարդ» իմբնագիր խօսքով և երգով: Սգահանդէսի աւարտին փակման խօսքով հանդէս եկան Պատրիարք Սրբազնը, ով իր խօսքում կարեւորեց Հայոց Յեղասպանութեան միջազգային ճանաչմանը ուղղուած քայլերը և մասնաւորապէս նշեց: «Այնքան ժամանակ քանի դեռ Թուրքիան չի ճանաչի Հայոց Յեղասպանութիւնը և քաղաքակիրթ աշխարհը իր կրաւորական և անուարել կեցու ածքով կը հանդուրժի Թուրքիայի այդօրինակ վերաբերմունքը, իսայ ժողովուրդը պիտի շարունակի պայքարել հայոց Յեղասպանութեան միջազգային ճանաչման համար: Մեր ջանքերը համառեղեղով պիտի համեմնք նրան, որ աշխարհը ճանաչի Հայոց Յեղասպանութիւնը և ընդունի այն իր մարդկութեան դէմ կատարուած ծանրագոյն յանցամքը»:

Սգահանդէսը աւարտուեց Հայր Մերի խմբային երգեցողութեամբ և Պահպանիով:

Երեքշաբթի, Ապրիլ 25-ին, Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարում մատուցուեց սգոյ Պատարագ, իսկ Պատարագի աւարտին Յեղասպանութեան փոկերի յիշատակին կատարուեց Հոգեհամագուտեան արարողութիւն: (Այս տարի Ապրիլ 24-ը համընկել էր Ուխտաւորաց Պատարագին, այդ իսկ պատճառով Եկեղեցական արարողութիւնները կատարուեցին Ապրիլ 25-ին): Այնուհետեւ կազմուեց սգոյ թափօր: Հոգեւոր Հայրերի և Պատրիարք Սրբազնի համբիսապեսութեամբ թափօրն ուղղուեց դէպի Սուրբ Փրկչի վանքում գտնուող

Արարայի յուշարձան, որ եւ կատարուեց հոգիանզատեան արարողութիւն, որի աւարտին Երուսաղէմի Հայերի Քարեսիրական Սիութեան անոնից ելոյթ ունեցաւ Փոյխն Ալեմեանը:

Կ. ՊՈԼՍՈՅ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՍԵՆԱՊԱՏԻ Տ. ՄԵՍՐՈՊ ԱՐՁԵՂՍ. ՄՈՒԹԱՖԵԱՆԻ ԱՅՅԸ ԵՐՈՒՍԱՂԵՍ

Հստ աւանդութեան՝ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը Յարութեան տօնը նշում է ին ստուարով, որը պայմանաւորուած է Երուսաղէմի Սրբավայրերու գործող status quo-ի դրութեամբ: Այս տարի Երուսաղէմում Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը տօնախմբուեց Ապրիլի 23-ին:

Ապրիլի 16-ին Տիրոց Յարութեան օրինաբեր աւետիսը արդէն մէկ անգամ ստուար Ա. Պոլսոյ Ամենապատի Պատրիարք Տ. Մեսրոպ Արքեպոս. Մութաֆեանը Աւագ Ուրբաթ, Ապրիլի 21-ին ժամանեց Երուսաղէմ նաև մեզ հետ մանակցելու Սուրբ Յարութեան հոգեպարագ արարողութիւններին և բաժնեկիցը դաշնալու տօնի օրինաբեր շնորհներին:

Ապրիլի 20-ին Կ. Պոլսոյ Երուսաղէմ էին ժամանել արդէն Հոգ. Տ. Եղիշէ Արդ. Ուչրոնեանը, Հոգ. Տ. Զարեն Արդ. Օհանեանը, Հոգ. Տ. Զատիկ Արդ. Պատիկեանը ինչպէս նաև մի խումբ ուխտաւոր հաւատացեալներ:

Հիւր հոգեւորականները եւ ուխտաւորները Աւագ Հինգշաբթի մասնակցեցին Ունկուայի արարողութեանը, Ուխտաւորաց թափօրին եւ Խաւարնան հևկումին: Աւագ Ուրբաթ Ամենապատի Մեսրոպ Արքեպոս. Մութաֆեանի համդիսապետութեամբ, նրանք մասնակցեցին Թաղման Կարգին: Յաջորդ օրը, Աւագ Շաբաթ, Պատրիարք Սրբավանը համդիսապետեց Սուրբ Յարութեան թափօրին եւ Լոյսի արարողութիւնը, իսկ Զատիկի առաւոտեան նա սուրբ եւ անմահ պատուագ մատուցեց Քրիստոսի Գերեզմանի վրայ եւ տուեց Յարութեան աւետիսը: Նոյն օրը Երեկոյեան "Christmas" հիւրանոցում տեղի ունեցաւ հրամեշտի ընթրիք՝ Պատրիարք Սրբավան Հօր եւ նրան ուղեկցող հոգեւորականների եւ ուխտաւորների հետ:

Ապրիլի 25-ին Պատրիարք Սրբավանը եւ նրան ուղեկցող հոգեւորականները եւ ուխտաւորները վերադարձան Թուրքիա:

Ի դէպ նշենք, որ այս տարի Պատրիարքարանի հրաւերով հիւր հոգեւորականներ էին ժամանել Երուսաղէմ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Նրանց թուում էին Գերշ. Տ. Տարօն Եպոս. Ճերէճեանը (Ֆրանահայից), Կոտայքի Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Առաքէ Եպոս. Քարամեանը, Կանադայի Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ Եպոս. Գալատեանը, Հոգ. Տ. Յովհաննէս Արդ. Մայիսեանը (Յունատան), Հոգ. Տ. Խորէն Արդ. Զարարեանը եւ Արծն. Տ. Եղիշէ Աւագ Քահանայ Սարգսեանը: Հայաստանից ժամանել էին նաև մի խումբ ուխտաւորներ Արժանապատի Տ. Գրիգոր Քին. Յովհաննիսի եւ Տ. Դանիէլ Քին. Բաղրմանի ուղեկցութեամբ: Իրենց կարճ կեցութեան ժամանակամիջոցին Հիւր հոգեւորականները մասնակցեցին եկեղեցական արարողութիւնների, համդիսապետեցին մի շաբթ արարողութիւններ եւ մատուցեցին ուխտի պատուագներ: Ուխտաւոր հաւատացեալները եւս մասնակցեցին եկեղեցական արարողութիւններին, ինչպէս նաև առիջ ունեցան այցելել Երուսաղէմի եւ Բեյթէեկիմի սրբավայրեր, Մեռեալ ծով եւ Գալիկեայի շրջան, ուր ծանօթացան պատմանշակութային արժեք ներկայացնող հնութիւններին եւ քրիստոնէական սրբավայրերին:

Զատիկի արարողութիւններին մասնակցելու համար այս տարի ուխտաւորներ էին ժամանել նաև Ամերիկայի Միացեալ Նահանգներից Տ. Մարտիրոս Աւագ Քին. Չեւեանի ուղեկցութեամբ եւ Կանադայից՝ Առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ Եպոս. Գալատեանի ընկերակցութեամբ:

Հիւր հոգեւորականները եւ ուխտաւորները, իրենց ուխտը նորոգած եւ հոգեկան մեծ լիցք ստուար, վերադարձան իրենց երկրները տօնական շրջանի աւարտին:

**ՍՐԸՈՑ ՎԱՐԴԱՍԱԸՑ ԴՂԲԱՑ ՀԱՍ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԻ ՀԱՍԵՐԳԸ
ԵՐՈՒՍԱԿԵՄՈՒՄ**

Աւագ Զորեքշաբթի, Ապրիլի 19-ին, ուխտառաբար Երուսաղէմ ժամանեցին Ֆերիզիսի Սրբոց Վարդանանց Երգախումբը:

Երգախումբի անդամները մասնակցեցին Եկեղեցական արարողութիւններին և կատարեցին Ճրագալոյցի և Զատկի պատարագմերի երգեցողութիւնը, իսկ Աւագ Ուրբաթ, Ապրիլի 21-ի երեկոյեան երգախումբը ելոյթ ունեցաւ Ժառանգառաց Վարժարանի Սրահում Նրանք փայլոն և արհեատավարժ կերպով կատարեցին Կոմիտաս Վարդապետի, Բարսէ Կամաչէանի և որից հայ երգահանների երգեր: Համերգի ընթացքում մասուցուեց նաև անակնկա: Յայտագրի եօթերորդ համարում, որտեղ չեղ նշած երգի և երգահանի անոնները, նրանք կատարեցին Երուսաղէմի Պատրիարք Սրբազնի դաշնաւորած «Հայ Ապրիլ» երգը:

Համերգի ընթացքում ելոյթ ունեցաւ նաև երգախումբի ղեկավար Տիար Հայկ Գահուէճեանը, ով նշեց, որ շուտով լրանում է երգախումբի հիմնադրման 75 ամեակը և ծրագրուած է երգախումբի բավարի համերգներ Սփիտորի տարբեր գաղթօճախմներում: «Մենք հպարտ են զգում, որ հոբելանական տօնակատարութիւնների բացումը կատարուեց Երուսաղէմում», - իր խօսքուն նշեց Տիար Հայկ Գահուէճեանը:

Երգախումբի խմբավարն էր Տիար Աստուշան Հալաճեանը, իսկ երգեհոնահարը՝ Տիկ. Լուսի Գահիկճիօղոլուն:

Համերգին մասնակցում էին Երուսաղէմի և Կ. Պոլսոյ Պատրիարքները, միաբան հայրերը, ուխտառները և մեծ թուով սաղիմահացեր: Համերգի աւարտին փակնան խօսքով համելս եկա Երուսաղէմի Պատրիարք Սրբազն Հայրը, ով շնորհաւորեց Երգախումբի անդամներին իրենց յոթելիանի առթիւ և յաջողութիւն մաղթեց իրենց բոլոր ծրագրերուն:

Համերգը աւարտուեց Հայր Մերի երգեցողութեամբ և պահպանիչով:

**ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՇՈՒ 91 ԱՍԵԱԿԻՆ ՆՈՒՐՈՒԱԾ ՅՈՒԾ-ԵՐԵԿՈՅ
ՀՐԵԱԿԱՆ ՀԱՍԱԼՍԱՐԱՆՈՒՄ**

Զորեքշաբթի, Ապրիլի 26-ին Հայագէտ Պրոֆ. Մայր Սյոնի նախաձեռնութեամբ, Երուսաղէմի Գիլատ Ռամի հրեական համալսարանում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 91 ամեակին նուիրուած յուշ-երեկոյ: Առաջին բաժինը սկսուեց Պրոֆ. Սյոնի բացման խօսքով: Ապա Տիար Յոսի Երրայերէնով ընթերցեց Եպիկիլ Մարգարէի գրքի 37-րդ գլուխը: Նոյն բաժինը հայրէն ընթերցեց Հոգ. Տ. Բագրատ Վրդ. Պուրճէքեանը: Այնուհետեւ ողջոյնի և յիշատակնան խօսքով համելս եկան Երուսաղէմի Պատրիարք Սրբազն Հայրը, Հայատանի Համբապետութեան հիմապատս Տիար Յօլակ Սոմճեանը և Հրէական Համալսարանի Հիմնախոտար առարկաների ֆակուլտէտի տնօրին Պրոֆ. Սրիվըն Կափլանը: Առաջին բաժինը աւարտուեց Հոգ. Տ. Գուսան Վրդ. Ալճանեանի երկու երգերի գեղեցիկ կատարմամբ:

Երկրորդ բաժինի գլխաւոր բանախօսը կրթութեան նախակին նախարար Տիար Յոսի Սարին էր: Իր խօսքուն Տիար Սարինը ամերադաւ Պրոֆ. Եաիդ Օրոնի «Ուրացում, Խրացէլը ու Հայոց Ցեղասպանութիւնը» գրքին: Նա բարձր զնահանուց Պրոֆ. Օրոնի աշխատաթիւնը և յոյս յայտնեց, որ Խրացէլի նոր կառավարութեան կրթութեան նորանշանակ նախարարուիին կեանքի կը կոչի դեռ իր պաշտօնակարութեան շրջանին Հայոց Ցեղասպանութեան թեմայի դաստանդումը կրթական համակարգում ընդորկելու ծրագրիրը:

Բանախօսութիւնից յետոյ դուդուկի կատարմամբ համելս եկա Աշուտ Սահակեանը:

Յուշ-երեկոն աւարտուեց Պրոֆ. Աբրահամ Տէրեանի Եպիկափակիչ ելոյթով:

ՊՐՈՖ. ԱԲՐԱՀԱՍ ՏԵՐԵԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՍՈՒՄ

Ուրբաթ, Ապրիլի 28-ի երեկոյեան ժառանգաւորաց Վարժարանի փոքր սրահում տեղի ունեցաւ Պրոֆ. Աբրահամ Տէրեանի դասախոսութիւնը, որի թեման էր Սր. Գրիգոր Տաթեացու «Գիրք Հարցմանց»ի կառուցու ածըն:

Պրոֆ. Տէրեանը սեղմ ժամանակի ընթացքում մանրանան ներկայացրեց գրի կառուցու ածըն, ինչպէս նաև պատասխանեց բոլոր հարցու մերին:

Դասախոսութեանը ներկայ էին Պատրիարք Սրբազն հայրը, Միաբան Հայրերը, Ժառանգաւոր ասմերը եւ Կոկիկ թուով սաղինահայեր:

Դասախոսութեանը աւարտին Պատրիարք Սրբազն Հայրը հանդէս եկաւ փակման խօսքով: Սրբազն Հայրը իր գնահատանքը ու շնորհաւորանքը յայտնեց Պրոֆ. Տէրեանին եւ իր խօսքում կարեւորեց նման ձեռնարկների պարբերաբար կազմակերպումը երուսաղէմի համայնքում:

Դասախոսութիւնը աւարտուեց Հայր Մերի երգեցողութեամբ եւ պահպանիչով:

ՊՐՈՖ. ԱԲՐԱՀԱՍ ՏԵՐԵԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆԸ ԺԱՌԱՎԱԿԱՌԱՑ ՄՐԱՀՈՒՄ

Երկուշաբթի, Յունիսի 5-ին երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանի Սրահում դասախոսութեամբ հանդէս եկաւ Պրոֆ. Աբրահամ Տէրեանը, որի թեման էր Կորինի «Վարք Մաշտոցի» աշխատութիւնը եւ որը նուիրուած էր Գրեգի Գիտի 1600 ամեակին:

Դասախոսութեան ընթացքում Պրոֆ. Տէրեանը մանրանանօրէն ներկայացրեց Կորինի աշխատութիւնը կառուցու ածընին, լեզուական եւ ժամրային տեսակիններից: Հայ Կրտսեանի աշխատութիւնը պատճառը կամ ժամանակագրական երկ չէ: Այն չի համապատասխանում նաև վարքագրական չափանիշներին: Նրա հաւատմամբ Կորինի երկը համապատասխանում է հինգերորդ դարում լայն տարածուած գովարանական ժամրին:

Դասախոսութեան աւարտին փակման խօսքով հանդէս եկաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ով նախ շնորհակալութիւն յայտնեց այդքան շահեկան դասախոսութեան համար եւ ափսոսանք յայտնեց, որ իր ընդհանուր խիստ ժամանակացոյցի պատճառով Պրոֆ. Տէրեանը չկարողացաւ աւելի շատ թիւով դասախոսութիւններով հանդէս գալ, ինչը նաև դասախոսի վափառն էր:

Դասախոսութիւնը աւարտուեց Հայր Մերի երգեցողութեամբ եւ պահպանիչով:

ԿՈՐԻՆ ԱԲՀ. ԲԱՂԱՍԱՐԵԱՆ

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ-ԲԵՄԱԿԱՆՔ

Եր. 25 Մարտ.- Արբոցն՝ Յովիաննու երաւաղիմայ Հայրապետին եւ Հայրապետին Մերոյ՝ Յովիաննու Օճմեցւոյն եւ Վարդապետացն մերոց՝ Յովիաննու Արտանեցւոյն եւ Գրիգորի Տաքիացոյմ. Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Ղեւոնդ Արդ. Յովիաննիսեան:

Կիր. 26 Մարտ.- Քառասմորդաց: Տևակիմ: Ա. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տանարի ժախակողմեան դասին մէջ գտնուող Ա. Աստուածածնայ Սեղանին վրայ: Ժամարարն էր Տ. Կոմիտաս Վրդ. Ծերպէթենան: «Հայր Մեր» էն առաջ բարողեց Տ. Արիս Եպս. Ծիրվանեան:

Գշ. 28 Մարտ.- Իրիկուան հսկումին ի Ա. Հրեշտակապետաց հանդիսապետեց եւ բարողեց Տ. Գուսան Վրդ. Ալեանեան:

Եշ. 30 Մարտ.- Իրիկուան հսկումին ի Ա. Յակոր հանդիսապետեց եւ բարողեց Տ. Սեւան Եպս. Ղարիպեան:

Ուր. 31 Մարտ.- Իրիկնադէմին, յաջորդ օրուան Քառասուն Մանկանց տօնին առիրով Ա. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ հսկման մասնաւոր արարողութիւն: Հանդիսապետեց Տ. Բարսեղ Վրդ. Գալէմտէրեան:

- Ապա Տ. Գուսան Վրդ. Ալեանեան մի բանի ժառանգաւորաց սաներով Քառասուն Մանկանց նկարին առջև կարգադրուած սեղանին առջև ծունկի գալով երգեցին օրուան տօնին յատուկ շարականը:

Եր. 1 Ապրիլ.- Արբաց Մանկանցն Քառամից Որժ ի Սիրաստիա կատարեցան: Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Գուսան Վրդ. Ալեանեան:

Վերաբրումը կատարուեցաւ Քառասուն Մանկանց նկարին առջև շտկուած Սեղանին վրայէն, որուն դիմացը կարսայի մէջ կը պլայային բառասուն գոյզգոյն կանքեղներ, աւանդական սաղցապատ լին խորհրդանշող:

- Կէսօրէ ետք, Լուսարապետ Արրազան Հօր գլխաւորութեամբ Միարանութիւնը «Հրաշափառով» մուտք գործեց Ա. Յարութեան Տանար, ուր Գերեզմանին եւ Գիւտ Խաչի այրին ուժութեց ետք, վերջնոյն կից՝ Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ պաշտուեցան ժամերգութիւն եւ նախատօնակ: Ապա կատարուեցաւ Տեղինական Արրատեղեաց այցելութեան հանդիսաւոր քափօր: Թափօրապետն էր Տ. Բագրատ Վրդ. Պուրնէնեան:

Կիր. 2 Ապրիլ.- Քառասմորդաց: Գլխաւորային եւ Առաւոտեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ա. Յարութիւն. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Հանդիսապետն էր Տ. Սեւան Եպս. Ղարիպեան:

- Լուսարապետ Արրազան Հօր գլխաւորութեամբ երկրորդ մուտքէն ետք, ի Ա. Յարութիւն, Քրիստոսի Ա. Գերեզմանին վրայ օրուան Ա. Պատարազը մատոյց եւ բարողեց Լուսարապետ Արրազանը, որ Եաւ նախագահեց Քրիստոսի Ա. Գերեզմանին եւ Պատանատեղւոյն շուրջ կատարուած եռադարձ մեծահանդէս քափօրին, որ աւարտեցաւ Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ:

Եշ. 6 Ապրիլ.- Իրիկուան հսկումին ի Ա. Յակոր հանդիսապետեց եւ բարողեց Տ. Սամուէլ Մ. Վրդ. Աղոյեան:

Ուր. 7 Ապրիլ.- Նախատօնակին ի Ա. Յակոր հանդիսապետեց Տ. Արիս Եպս. Ծիրվանեան:

Եր. 8 Ապրիլ.- Ա. Գրիգոր Լուսաւորչին (Մուտքի Վիրապն) Ա. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տանարի աւանդատօն Ա. Լուսաւորիչ Սեղանին վրայ: Ժամարարն էր Տ. Թէոդորոս Վրդ. Զաքարեան:

Կիր. 9 Ապրիլ.- Քառասմորդաց: Քպստեան: Ա. Պատարազը մատուցուեցաւ Հրէական բաժնին մէջ գտնուող Ա. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարը եւ բարողին էր Տ. Աւետիս Վրդ. Իկիրանեան:

Եշ. 13 Ապրիլ.- Իրիկուան հսկումին ի Ա. Յակոր հանդիսապետեց Լուսարապետ Արրազանը:

Եր. 15 Ապրիլ.- Յիշատակ Յարութեան Ղագարու: Ա. Պատարազը մատուցուեցաւ Գլխադիր: Ժամարարն էր Տ. Յովիաննէս Արդ. Մայլեան, Արէնբէն:

- Կէսօրէ ետք, Լուսարապետ Արրազան Հօր գլխաւորութեամբ Միարանութիւնը «Հրաշափառով» մուտք գործեց Ա. Յարութեան Տանար, մեր վերնամատրան մէջ պաշտուեցան ժամերգութիւն եւ նախատօնակ: Ապա կատարուեցաւ Տեղինական Արրատեղեաց այցելութեան հանդիսաւոր քափօր: Թափօրապետն էր Տ. Համբարձում Վրդ. Գէշիշեան:

Կիր. 16 Ապրիլ.- Մագկագարդ: Գլխարային եւ Առաւոտեան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Արիս Եպս. Ծիրվանեան: Լուսարապետ Արրազան հօր գլխաւորութեամբ

երկրորդ մուտքեն ետք, մեր վերնամատրան մէջ Ս. Պատարագը մատոյց Տ. Նորայր Արդ. Գաղաքան: Ապա կատարուեցաւ եռադարձ մեծահանդէս բափօր Քրիստոսի Ս. Գերեզմանին եւ Պատահանտեղոյց շորք: Թափօրակամբ ի ձեռին ունեին ճիրենեաց եւ արմաւինեաց ոստեր: Մեր բափօրին կը հետեւէին Ղպտոց եւ Ասորոց բափօրները:

Կատարուեցաւ «Անդաստան» նախագահութեամբ Լուսարարապետ Սրբազն Հօր: Վանք վերադարձին «Հայոց Թաղի» ուստիկանատան մուտքեն, Միաբանութիւնը եւ դպիրները «Որ զխորհուրդ» շարականը երգելով բարձրացան Պատրիարքարան:

- Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ «Դուերացէք»ի արարողութեան նախագահեց Պատրիարք Սրբազն Հայրը: Իսկ փակեալ խորանին առջեւ կը գտնուէր Լուսարարապետ Սրբազնը, առընթեր ունենալով Տ. Բագրատ եւ Տ. Թէոդորոս վարդապետները:

18 Ապրիլ.- Աւագ երեխաբբի: Ըստ սովորութեան Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի գաւթի Ս. Յովիհաննէս Աւետարանչի մատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Սամուել Շ. Վրդ. Աղոյեան: Ժամարարն էր Տ. Յովիհաննէս Արդ. Մայիկեան: Ս. Թարգմանչաց Երկ. Վարժարանի աշակերտութիւնը ընդունեց Ս. Հաղորդութիւն: Ապա կատարուեցաւ «Ուխտաւորաց Թափօր» Տաճարին ներս: Թափօրապետն էր Տ. Թէոդորոս Վրդ. Զաքարեան:

20 Ապրիլ.- Աւագ Հինգշաբբի (Յիշաւակ Հնբրեաց): Առաւոտուն Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ «Կարգ Ապաշխառութեան»: Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ խորանին վրայ մատոյց Տ. Բագրատ Եպիսկոպոսութեան վայսկոպոս Գալստեան, Առաջնորդ Պաճատայի Հայց Եկեղեցեւոյ:

- Կէսօրէ ետք Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ «Ումելուայ»ի սրտագրաւ կարգը, նախագահութեամբ Պատրիարք Սրբազն Հօր: Ներկայ էին բարձրաստինան հիւրեր: Անկյիւնան եպիսկոպոսը վերջաւորութեան շուրջառով եւ շարալրագ ի զուի բարձրացաւ Աւագ Խորան եւ Աւետարաննէն հաստուած մը կարդաց Անգերենով:

- Ժամ մը ետք Տ. Սամուել Շ. Վրդ. Աղոյեանի զիխաւորութեամբ փոքր բափօր մը այցելեց Քրիստոսի զոյց բանտերը: Ս. Հրեշտակապետաց Վանուց գաւիթը, Ս. Զիրենիի ծառը եւ Ս. Փրկչի կիսաւեր մատուռը եւ կատարուեցաւ Հոգեհանգստեան կարգ:

- Գիշերուան ժամը 7էն 11:30 Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ «խաւարման կարգ»ը: «Փառք ի Բարձուն»էն ետք, Տաճարին խորհրդաւոր մբութեան մէջ «Յայսմաւուրք»ի Ամպիոննէն

բարողեց Տ. Առաքել Եպս. Գարամեան, Կոտայքի թնմի Առաջնորդ:

Ժամերգութեան աւարտին Պատրիարք Սրբազնն Հայրը նախագահեց եւ կատարեց «Խաչի Քո Քրիստոս»ի խնկարկութիւնը:

21 Ապրիլ.- Աւագ Աւրբար (Յիշաւակ խաչելութեան): Կէսօրը իիչ անց, Ս. Յարութեան Տաճարի մեր վերնամատրան մէջ կատարուեցաւ «Կարգ Խաչելութեան»: Հանդիսապետն էր Տ. Առաքել Եպս. Գարամեան:

- Կէսօրէ ետք Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ հանդիսաւոր «Թաղման Կարգ»ը նախագահութեամբ Կոտայնդնուպուտոյ Մեսրոպ Մուրաֆեան Պատրիարք Սրբազն Հօր:

22 Ապրիլ.- Աւագ Շաբաթ Ճրագալոյց Ա. Զալակի: Առաւոտուն, ժամը 9էն Ս. Յարութեան Տաճարի գուրք բացուեցաւ բանալին առնուելով Աւագ Թարգման Տ. Գուսան Վրդ. Ալեաննանի ծեռին:

Ժամը 11էն Մեսրոպ Պատրիարք Մուրաֆեանի զիխաւորութեամբ Միաբանութիւնը մեկնեցաւ Ս. Յարութիւն, ուր յաջորդաբար կատարուեցան Լուսաւորեայի յարակից հանդիսութիւնները սկսելով Ս. Գերեզմանի կնքումն:

Ցունաց բափօրի վերջաւորութեան, մեր լուսահանը Տ. Բագրատ Վրդ. Պուրեկեան Յոյց Պատրիարքին հետ մտաւ Ս. Գերեզման, հինգ վայրկեան ետք, ակնբարբի մը մէջ մեր լուսակիրերու կողմէ փոխանցուեցաւ մեր վերնամատրան պատշամին մէջ իր տեղը գրաւող Մեսրոպ Պատրիարքին, որ լուցեալ մոմերու փունջով օրինեց խուռներամ բազմութիւնը:

Ապա կատարուեցաւ եռադարձ բափօր: Թափօրապետն էր Լուսահան Տ. Բագրատ Վրդ. Պուրեկեան: Մեր բափօրին կը հետեւէին Ղպտոց եւ Ասորոց բափօրները:

- Վանք դարձին, Դաւթի բերդին առջեւ բափօր կազմած, մեր լուսահանը Տ. Բագրատ Վրդ. Պուրեկեան շուրջառազգեստ եւ ապակէ պահպանակի մէջ Ս. Լոյսը ի ձեռին, Մեսրոպ Պատրիարք Հայրը շուրջառով խաչ եւ գաւականով, շարական եւ բրգեցողութեամբ մտանի Մայր Տաճար:

Պատրիարք Հայրը Մայր Տաճարին մէջ կարդաց Ս. Զատկուայ Աւետարանը եւ Պահպանիով արձակց ժողովուրդը, աւետելով «Քրիստոս յարեաւ ի Մեսրոպ»: Ժամ մը ետք, կատարուեցաւ Ճրագալոյցի Ս. Պատարագը: Ժամարարն էր Տ. Խորեն Արդ. Զաքարեան: Ս. Պատարագի աւարտին կատարուեցաւ նախասոնակ, նախագահութեամբ Լուսարարապետ Սրբազն Հօր:

23 Ապրիլ.- Զալակի Յարութեան Տեսոն:

Կէս զիշերը երկու ժամ անց Մայրավանքի մեծ զամբգր ուժի համեց Մայրավանքի Միաբանութիւնը, որ Տ. Տարօն եպս. Ճէրէնեանի (նիսէն) զլխաւորութեամբ մեկնեցաւ Ս. Յարութեան Տաճարան Տաճար:

Ա. Գողգորայի ուխտէն ետք, մեր վերնամատրան մէջ պաշտուեցաւ ժամերգութեան մէկ մասը, մինչեւ «հարց»: Ապա Ա. Գրեգորանի շրջափակը իշնելով, պաշտամունքը շարունակուեցաւ քափօրական գնացելով: Մեր քափօրին կը հետեւէին Ղպտոց եւ Ասորոց քափօրները: Կատարուեցաւ «Անդաստան» եւ «Խաչի Քո Քրիստոսի» խնկարկութիւնը:

- Առաւոտեան ժամը 7:30ին Մեսրոպ Պատրիարք Մուրաֆեանի զլխաւորութեամբ Միաբանութիւնը մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար: Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Քրիստոսի Ս. Գրեգորանին վրայ մատոյց եւ բարողեց Մեսրոպ Պատրիարք Մուրաֆեան: Օրուան սպասարկող վարդապետներն էին Տ. Թէոդորոս Վրդ. Զաքարեան եւ Տ. Էմմանուէլ Վրդ. Արաշանեան:

- Վանի դարձին Հայոց քաղի մուտքէն «Այսօր յարեաւ» շարականը երգելով Միաբանութիւնը եւ ժողովուրդը բարձրացան Պատրիարքարան:

- Կէսօրէ ետք Պատրիարք Մրրազան Հայրը նախագահեց Մայրավանքի մեծ քակին մէջ կատարուած Զատկական հանդիսաւոր «Անդաստան»ին:

24 Ապրիլ.- Բ2. Բ. օր Ա. Զատկի: Ուխտաւորաց հանդիսաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց եւ բարողեց Լուսարարապետ Մրրազանը: Օրուան սպասարկող վարդապետներն էին Տ. Բագրատ Վրդ. Պուրենէքեան եւ Տ. Խորէն Արդ. Զաքարեան: Բուրգառակիր վարդապետներն էին Տ. Էմմանուէլ եւ Տ. Թէոդորոս վարդապետները: Ապա Լուսարարապետ Մրրազան Հայրը ամպիովանին ներթիւ Ս. Խաչափայտի մատունքն ի ձեռին, Միաբան Հայրեր մատունքներով, դարձան եռադարձ քափօր, որմէ ետք, Միաբանութիւնը եւ ժողովուրդը «Այսօր յարեաւ» շարականի երգեցողութեամբ բարձրացան Պատրիարքարան: Պատրիարք Մրրազան Հայրը բոլորին բաժնեց նշանը:

Գ2. 25 Ապրիլ.- 91 Տարեդարձ Ապրիլեան նդեռնի: Նահատակաց յիշատակին հանդիսաւոր Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի, Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Տ. Յովհաննէս Արդ. Մայիլեան: «Հայր Մեր»էն առաջ բարողեց Տ. Արիս եպս. Շիրվանեան: Մեր թիրաւոր նահատակներուն համար կատարուեցաւ

հոգեհանգստեան պաշտօն, նախագահութեամբ Պատրիարք Մրրազան Հօր: Ապա կազմուեցաւ երկարածիկ քափօր Հ. Ե. Միուրեան, սկառուտ-արենոյշներէ եւ Ս. Յակոբեանց Միաբանութեան անդամներէ եւ հայ հասարակութեան: Բազմարի պատառներու եւ ծաղկապակներու շարանով, քափօրը յառաջացաւ դէպի Ս. Գրէշի զգգային գերեզմանատունը, հանգստեան շարականներու երգեցողութեամբ: Արարայի նահատակաց Յուշարձանին ոտքին գետեղուած էին ազգային զանազան կազմակերպութիւններէ եկած ծաղկապակներ: Հ. Բարեսիրաց Միուրեան անունով խօսի առաջ Փոլին Ալէմեան:

Դ2. 26 Ապրիլ.- Նախատօնակին ի Ս. Յակոր հանդիսապետց Տ. Տարօն եպս. Ճէրէնեան:

Ե2. 27 Ապրիլ.- Աւետումն Ա. Աստուածածնի: Առաջանուեց Տ. Տարօն եպս. Ճէրէնեանի գլխաւորութեամբ Միաբանութիւնը ինքնաշարժերով իշաւ դէպի Գերսմեմանին ճորը եւ «Հրաշափառ»ով մուտք գործեց Ս. Աստուածածնայ Տաճար: Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Տիրամօր Ս. Գրեգորանին վրայ մատոյց Տ. Տարօն եպս. Ճէրէնեան:

Եր. 29 Ապրիլ.- Ցիշատակ գլխատման Արբայն Յավիաննու Կարապետին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Կարապետի խորանին վրայ: Ժամարարն էր Տ. Զայկագուն Արդ. Եղիայեան:

Կիր. 30 Ապրիլ.- Նոր Կիւրակէ Կրկնագապատիկ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց եւ բարողեց Լուսահան Տ. Բագրատ Վրդ. Պուրենէնեան:

- Կէսօրէ ետք, տեղի ունեցաւ «Անդաստան»: Հանդիսապետն էր Տ. Սեւան եպս. Ղարիպեան:

Եր. 6 Մայիս.- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գիւաղիր: Ժամարարն էր Տ. Վանիկը Վրդ. Մանկասարեան:

- Կէսօրէ ետք, Տ. Արիս եպս. Շիրվանեանի զլխաւորութեամբ Միաբանութիւնը «Հրաշափառ»ով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար: Մեր վերնամատրան մէջ պաշտուեցաւ ժամերգութիւն եւ նախատօնակ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Մրրատեղեաց այցելութեան հանդիսաւոր քափօր: Թափորապետն էր Տ. Էմմանուէլ Վրդ. Արաշանեան:

Կիր. 7 Մայիս.- Աշխարհամատրան (Կանաչ Կիւրակէ): Գիշերային եւ Առաւոտեան ժամերգութիւնները պաշտուեցաւ Ս. Յարութեան Տաճարի մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Արիս եպս. Շիրվանեան: Տ. Սեւան եպս. Ղարիպեանի զլխաւորութեամբ երկրորդ մուտքէն

ետք, օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց եւ բարողեց Տ. Արիս Եպս. Շիրվանեան:

«Հայր Մեր»էն առաջ կատարուեցաւ Հոգեհանգիստ Յ Մայիս 2006ին Երեւան-Սոչի Արմավիա օդանաւային թոփիչի գժրավստ աղէտին զոհ գացած օդանաւի անձնակազմին եւ ուղեւորներուն, թիւով 113 հոգիին ի հանգիստ: Ա. Պատարագի վերջաւորութեան Պատարագիշ Արքազանը հանդիսապետեց «Անդաստան»ի արարութեան:

Ծր. 13 Մայիս.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան:

Կիր. 14 Մայիս.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Լուսարարապետ Արքազանը: Ժամարարը եւ բարողիչն էր Տ. Բագրատ Վրդ. Պուրեէքեան:

Ծր. 20 Մայիս.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Էմմանուէլ Վրդ. Արազանեան:

Կիր. 21 Մայիս.- Տօն Երեւման Ա. Խաչին. (ՀՀ) Առաւոտեան ժամերգութեան աւարտին Տ. Սեւան Եպս. ընթերցաւ Տ. Կիրեղ Հայրապետի բուղը յղուած Կոստանդ կայսեր եւ հանդիսապետեց «Անդաստան»ի արարողութեան:

Աւագ Սեղանին վերեւ զետեղուած էր վառ կանթեղներով Ա. Խաչին Եշանը: Ժամարարն էր Տ. Կորին Արդ. Բաղդասարեան:

Ծր. 27 Մայիս.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիր: Ժամարարն էր Տ. Սերէն Շահանայ Ղալանեան:

Կիր. 27 Մայիս.- Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Տ. Արիս Եպս. Շիրվանեան ժամարարն էր Տ. Կոմիտոս Վրդ. Շէրպէքնեան:

Դշ. 31 Մայիս.- Կէսօրէ ետք Լուսարարապետ Արքազան Հօր գիխաւորութեամբ Միարանութիւնը ինքնաշարժերով բարձրացան Զիբենեաց լեռ, ուր Համբարձման Արքազայրին մօտ կառուցուած վրանամատրան մէջ պաշտուեցան ժամերգութիւն եւ նախատոնակ:

- Երեկոյեան, նոյն վայրին մէջ պաշտուեցան «Հսկման» կարգը, ապա գիշերային եւ Առաւոտեան ժամերգութիւնները: Հանդիսապետն էր Տ. Սեւան Եպս. Ղարիպեան:

Եշ. 1 Յունիս.- Համբարձումն Տեառն: Առաւոտուն, Տ. Սեւան Եպս. Ղարիպեանի գլխաւորութեամբ Միարանութիւնը ինքնաշարժերով բարձրացան Զիբենեաց լեռ, ուր կատարուեցան ժամերգութիւն, ապա՝ Ա. Փրկիչ, ուր կատարուեցան հոգեհանգստեան կարգ, հանգուցեալ Պատրիարքաց, Լուսարարապետաց եւ միարանից հոգիներուն ի հանգիստ:

«Հրաշափառ»ով կատարուեցաւ պաշտօնական մուտք Արքազայրէն ներս: Օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց Տ. Սեւան Եպս. Ղարիպեան: Պատրիարք Արքազան Հայրը, Ա. Պատարագին սկիզբ ժամանելով, այցելեց Մզկիրի պահապան ներկայացուցիչներուն, ապա նախազահեց Մայր Արքոյոց Սիսէն Ա. Էջմիածին փոխադրութեան տարեդարձին (1441) առքի կատարուած «Հայրապետական Մարդաբնին»: Պատարագի վերջաւորութեան Արքատեղուոյն առջեւ կատարուած «Անդաստան»ին հանդիսաւետեց Պատարագիչ Արքազանը:

Ծր. 3 Յունիս.- Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Համբարձման մատրան մէջ: Ժամարարն էր Տ. Սերէն Վհնյ. Ղալանեան:

- Երեկոյեան ժամերգութիւնը եւ նախատօնակը պաշտուեցաւ Ա. Հրեշտակապետան եկեղեցւոյ մէջ: Հանդիսապետն էր Տ. Արիս Եպս. Շիրվանեան:

Կիր. 4 Յունիս.- Երկրորդ Մագկագարդ: Առաւոտեան ժամերգութիւնը կատարուեցաւ Ա. Հրեշտակապետան եկեղեցւոյ մէջ: Ժամերգութեան աւարտին տեղի ունեցաւ «Անդաստան»: Հանդիսապետն էր Տ. Արիս Եպս. Շիրվանեան:

Ծր. 10 Յունիս.- Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Առաքելոց վերնամատրան մէջ: Ժամարարն էր Տ. Նորայր Արդ. Գաղաքեան:

- Հոգեկալստեան նախատօնակին ի Ա. Յակոբ նախազահեց Պատրիարք Արքազան Հայրը:

- Գիշերասկիզբին Մայր Տաճարին մէջ պաշտուած «Եկեսցէ»ի եւ «Հսկման» հանդիսապետեց Լուսարարապետ Արքազանը:

Կիր. 11 Յունիս.- Հոգեգալմուսա: Առաւոտեան ժամերգութեան աւարտին կատարուեցաւ «Անդաստան» հանդիսապետութեամբ Տ. Արիս Եպս. Շիրվանեան:

- Օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց Լուսարարապետ Արքազանը: «Հոգի Աստուծոյ» երգէն առաջ, կարդաց Արքոյն Յովհաննու Ուկերերանի աղօքը ուղղուած Ա. Երրորդութեան երեխ անձերուն:

- Կէսօրէ ետք, Տ. Արիս Եպս. Շիրվանեանի գլխաւորութեամբ Միարանութիւնը այցելեց Վերջին Ընթացական կամաց կարգութեամբ, ուր կատարուեցան ժամերգութիւն, ապա՝ Ա. Փրկիչ, ուր կատարուեցան հոգեհանգստեան կարգ, հանգուցեալ Պատրիարքաց, Լուսարարապետաց եւ միարանից հոգիներուն ի հանգիստ:



ՊԵՏՐԻԿՐԵԱՐԱՆ ՀԱՅՈՅ

ARMENIAN PATRIARCHATE

№

Թուական
Date

**Հոգեհանգստեան Պաշտօն
Հայկական օդանաւին աղէտին զոհերուն համար**

Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Թորգում Արք. Մանուկեան, հանդերձ Ս. Յակոբեանց Միաբանութեամբ, խոր կսկիծով իմացաւ Երեւան-Սոչի Արմավիա օդանաւային բոլիչքի դժբախտ աղէտի մասին, որուն զոհ գացած են օդանաւի անձնակազմը եւ ուղեւորները, թիւով 113 հոգի:

Հայ ժողովուրդի համար այս անակնկալ նկատառելի կորուստը տիրութեամբ եւ սուզով համակեց մեր սրտերը: Կը զգանք եւ կը քաժնենք հանգուցեալ զոհերուն բոլոր հարազատներուն վիշտը անոնց աղիտալի մահուան առթիւ:

Պատրիարքութեան եւ անոր կապուած համայքներուն ցաւակցութիւնը կը յայտնենք անմիջիքար եւ սգաւոր բոլոր ընտանիքներուն, ինչպէս նաև ՀՀ Նախագահին եւ Կառավարութեան:

Այս առթիւ Հոգեհանգստեան Պաշտօն պիտի կատարենք այս Կիրակի առաւտուեան, 7 Մայիս 2006, Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ մատուցուելիք Սրբազն Պատարագի ընթացքին: Եւ պիտի աղօթենք ինքնարիոի այս արկածին բոլոր զոհերուն հոգւոց խաղաղութեան եւ իրենց հարազատներու հոգեւոր միջիքարութեան եւ առողջութեան համար:

Թող Աստուած լուսաւորէ անդարձ մեկնածներուն հոգիները:

ԴԻԻՍՆ Ս. ԱԹՈՌՈՅ
3 Մայիս 2006



ՓՈՍՏԱՐԿԴ 14235 ՀԵՇԱԶԱՅՆ 6264853 ՖԱՔ 6264862 ԵՐՈՒՍԱԼԵՄ
P.O.BOX 14235 PHONE : 6264853 FAX : 6264862 JERUSALEM

ՊԱՇՏՈՆԱԿԱՆՔ

Եշ. 23 Մարտ 2006.- Երուսաղեմի մէջ Առաջանական թոյն Ընդհանուր Հիւպատոս Անդրէաս Փափասդավրուի հրաւերով, Երուսաղեմի “Notre Dame” պանդոկին մէջ, Յունաստանի ազգային օրուան առիթով կազմակերպուած հիւրասիրութեան ներկայ գտնուեցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Սեւան նպա. Ղարիպեանի եւ Խահակ Արդ. Մինասեանի:

Եշ. 30 Մարտ.- Պատրիարք Սրբազն Հայրը ընդունեց Երուսաղեմի Երայական Համալսարանի դասախոսներէն եւ առաջատար ուսանողներէն կազմուած խումք մը, Ասխագահութեամբ Համալսարանի փոխ-Ռեկտոր Բրօֆ. Սարա Շբրուգ-մային: Ասիայի եւ Ափիրկէի Ռևմանց Խնաժիտութեան Բաժանութեան ներս, Հայագիտական Ուսմանց դասախոսներէն Տք. Աւերիս Լա Բօրդա առաջնորդեց խումքը նաեւ Վանին տարբեր հաստատութիւններ:

Դշ. 18 Ապրիլ.- Լատինաց Ս. Զատկուան տօմին առիթով շնորհաւորանքի համար, Պատրիարք Սրբազն Հայրը ի գույխ Միարանութեան անդամներու, այցելեց Ֆրանչիսկաններուն եւ ապա Լատինաց Պատրիարքարան, ուր ըստ Ասխագէս եղած համաձայնութեան ներկայ էին մնացեալ յարանուանութեանց ներկայացուցիչներ:

Ցաջորդ առաւտուն, ժամը 11ին Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Արիս նպա. Շիրվանեանի եւ Խահակ Արդ. Մինասեանի Զատկուայ շնորհաւորութեան համար այցելեց Առաջանական Պապական Նուիրակ Անտոնիոն Արքեպիսկոպոս Ֆրանչիսկոն:

Դշ. 19 Ապրիլ.- Հռովմի Քահանայապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Պետրիկը ծն.ի գահակալութեան տարեդարձին առիթով, Պապական Նուիրակ Անտոնիոն Արքեպիսկոպոս Ֆրանչիսկոն հրաւերին ընդառաջելով, Երուսաղեմի Նորդը Տամ Կեդրոնին մէջ կազմակերպուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Պատրիարք Սրբազն Հայրը, Արիս նպա. Շիրվանեան, Գուսան Վրդ. Ալեանեան եւ Խահակ Արդ. Մինասեան:

Եշ. 25 Ապրիլ.- Թոյն Ասխակին Պատրիարք Իրիթիոսի բացասական Ակարագրին եւ Լուսաւորեայի Արարողութեան իրաւանց Հարցի խնդրին պատճառաւ, 2002էն ի վեր դադարած էին Ս. Զատկական շնորհաւորանները Թոյն Օրբուոսու

եւ Հայ Առաքելական Պատրիարքութիւններու միջև: Վերսկսուեցան զոյգ եկեղեցիներու աւանդական յարաբերութիւնները: Պատրիարք Սրբազն Հայրը ի գույխ Միարանութեան անդամներու, այցելեց Յունաց Պատրիարքարան, որտեղ ընդունուեցաւ Թոյն Պատրիարք Թէոփիլոսին եւ Միարանութեան կողմէ:

Դշ. 26 Ապրիլ.- Հայոց Ս. Զատկական տօմակատարութեանց առթիւ, համաձայն Ասխապէս եղած կարգադրութեանց, Հայոց Պատրիարքարան շնորհաւորութեան եկան, Լատինաց Պատրիարքը եւ Քուստոսը իրենց Միարանութեան անդամներով, եւ Կաթոլիկ եւ Բողոքական, Հապէշ, Ղպտի եւ Ասորի Ուղղափառ Նկեղեցիներու հոգեւոր պետք եւ ներկայացուցիչներ:

Թոյն Պատրիարքը ընկերակցութեամբ իր Միարանութեան անդամներու, այցելեց Հայոց Պատրիարքարան: Նոյնպէս, Պատրիարք Սրբազն Հօր այցի եկաւ Պապական նուիրակը:

Դշ. 3 Մայիս.- Խսրայէի անկախութեան օրուան առիթով, Ասխագահ Մօշէ Քացարի հրաւերով նախագահական ապարանի շրջափակին մէջ, Խսրայէին մէջ հաւտարմագրուած դիւնագիտական մարմիններուն ի պատիւ տրուած ընդունելութեան, ներկայ գտնուեցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Արիս նպա. Շիրվանեանի, Գուսան Վրդ. Ալեանեան եւ Խահակ Արդ. Մինասեանի:

Կիր. 7 Մայիս.- Երուսաղեմի մէջ տեղի ունեցաւ Քաղաքապետներու 24րդ Միջազգային Գիտաժողովը, որուն կը մասնակցէին տարբեր երկիրներու Քաղաքապետներ: Ընդառաջելով Երուսաղեմի Քաղաքապետ Ուրի Լուփոլիանսէրիի հրաւերին, Պատրիարք Սրբազն Հայրը ներկայ գտնուեցաւ Քաղաքապետարանին մէջ կազմակերպուած հիւրասիրութեան եւ բացման արակերպութեան: Պատրիարք Սրբազն Հօրը կ'ընկերակցէին, Արիս նպա. Շիրվանեան, Գուսան Վրդ. Ալեանեան եւ Խահակ Արդ. Մինասեան:

Եշ. 25 Մայիս.- Ընդառաջելով Երուսաղեմի Քաղաքապետ Ուրի Լուփոլիանսէրիի հրաւերին, Երուսաղեմի Օրուան առթիւ Հին Քաղաքին Դաւթի Բերդին մէջ տեղի ունեցած հիւրասիրութեան ներկայ գտնուեցաւ Պատրիարք Սրբազն Հայրը, ընկերակցութեամբ Արիս նպա. Շիրվանեանի եւ Խահակ Արդ. Մինասեանի:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- Զատկուան Պատգամ

Գարեգին Բ.

Վեհ. Կաթողիկոս

129-131

ԿՐՕՆԱԿԱՆ

- Անմահութիւնը կեանք է
եւ թոյս
- Յարուցեալին Յաւիտենական
Յաղթութիւնը
- Գալստեան Կիրակի
- «Ով Կին Մեծ է
Քու Հաւատք»
- Հիւմբիզմ

Նուրիան Արք.

Մանուկեան

Վարդան Ա. Քհն.

Տիւլկերեան

Շահէ Ա. Քհն.

Ալբունեան

Ալպէռ

Նորատունկեան

Կարէն Ա. Քհն.

Կտանեան

132-134

135-137

138-139

140-143

144-145

ՇՆՈՐՀԱԿՈՐԱՆՔ

- Ամենայն Հայոց Վեհ. Կաթողիկոսէն
- Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհ. Կաթողիկոսէն
- Ռուսաց Սրբազան Պատրիարքէն

146

147

148

ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

- Հայր, Հայերէն Սորվեցուր
- Ո՞վ Հայ, Խօսէ՝ Հայերէն
- Աճանօր Աղջկան
- Մենութիւն

ԺԱԳ

Յակորեան

Ներսէս Վանական

Նուարդ Եաղեան

149

150

151

ԳՐԱԿԱՆ

- Մզկիրի մը Ճակատագիրը
- Ոզին Ազգին
- Հայու Հոզին
- «Ամէն Օր կը Գրեմ»

Նահապետ Մելքոնեան

Մ. Հայկենց

Վահան Թէֆէեան

Նահապետ Մելքոնեան

152-154

155-157

158

159-161

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ

- Ինչո՞ւ է ննջեցելոց
- Հոգեհանգիստը
- Ո՞վ է Աստուծոյ նուիրեալ
- Սպասաւորը

Գրիգոր Վրդ.

Զիփքեան

Վարդան Ա. Քհն.

Տիւլկերեան

162- 164

165-168

ԵՐԱԺԾՏԱԿԱՆ

- Քրիստափոր Կարա-Մուրզայի
«Գովեա Երուսաղէմ»ը

Գրիգոր

Փիտէեան

169-189

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

- Ինքնութեան Հարցը Շ. Ռ.
Պէրպէրեանի «Հուսկ Բանք»երում

Զաքարիա Քհն.

Սարիբէկեան

190-197

ՊԱՏՄԱԿԱՆ

- Հայերի Ազգային
Քաղաքականութեան Ֆիասկոն Լեռնե Դ.
Շիրինեան 198-209

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

- | | | |
|-------------------------|-----------------|----------|
| - Կոմիտաս Վարդապետ | Հայկ Խօրասանեան | 210- 214 |
| - Հայոց Մեծ Եղեննը | Գէորգ | |
| Մենք եւ Աշխարհը | Բաղդիշեան | 215-218 |
| - Բարի Գալուստ Հայաստան | Գ. Բիգլարեան | 219-227 |
| - Ժառանգական Ախտ | Զենոբ Քհն. | |
| | Նալպանտեան | 228-232 |

ՏԵՂԵԿԱՆՔ ԿՈՐԻՒՆ ԱԲԴ. ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆԻ


- | | |
|---|---------|
| - Հայկական Եղեննի 91 ամեակ | 233-234 |
| - Կ. Պոլսոյ Մեսրոպ Պատրիարքի Այցը Երուսաղէմ | 235 |
| - Ֆէրիքէօյի Վարդանանց Երգշախումրի Համերգը | 236 |
| - Եղեննի 91 ամեակի Յուշ-Երեկոյ | 236 |
| - Պրէական Համալսարանի մէջ | 237 |

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ 238-243

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ 244-245




Կիր. 16 Ապրիլ 06.- Մաղկագարդի քափօր Ա. Թարութեան Տաճարի մէջ,
համբիսապետութեամբ Հուսարարապետ Նուրիհան Արք. Մանուկեանի: Թափօրով
վերադարձին՝ Պատրիարքարան:






Կիր. 16. Ապրիլի 06. Դունդացել. Միրոց Ձեկտրահանց Մայր Տանարիին մէջ. Վարագող բացառութիւնը անունները բնիքեցող՝ Համբարձում Վարդ. Գլուխեան: Վարդագործիրին սովոր. ծնկառուն՝ «Բաց միզ. Տէր» երգութիւնը (Զայիկը Ալշը) թէղողուրու կրի. Զանգուրանի. Տաղակաչը անունը կամ բառը ամ էր. Տաղակաչը անունը կամ բառը ամ էր.



Աւագ Հինգշաբթի, 20 Ապրիլ 06.- Ռամուայի արտակարգ Մրցոց Յակարասից Մայր
Տաճարի Աւագ խորանին վրայ. հանդիսական՝ Թարգում Պատրիարքը.




Աւագ Հինգշարքի, 20 Ապրիլ 06.- Ոտնլուայի արարողութիւն Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի Աւագ Խորանին վրայ:





Աւագ Ուրբար, 21 Ապրիլ 06.- Կարգ Թաղման հանդիսապետեց Կ. Պոլսոյ Մեսրոպ Պատրիարք Մուրաֆեան, մասնակցելով «Սուրբ Աստուած»ի ծնկաչոր երգեցողութեան, «Խաչի Բո Քրիստոս» երգին երիցս խնկարկութեան և ճախատօնակին:



Աւագ Ուրբար զիշեր, 21 Ապրիլ 06.- Կ. Պոլսոյ Ֆէրիֆէօյի Սրբոց Վարդանանց դպրաց երգչախումբի համերգ ժառ. Վարժարանի սրահին մէջ: Ղեկավար՝ Ասրուշան Հալանեան: Թորգում Պատրիարք միւռոնարափ աղաւելին նուէր կ'ընդունի Մեսրոպ Պատրիարքի ձեռքով տրուած:



Աւագ Շարար, 22 Ապրիլ 06.- Յիսուսի Գերեզմանէն «Լուսահանուրեան» արարողութիւն:
Հայոց Կանքի Աւագ Թարգման Գուսան Վրդ. Ալենանեան, Միարանուրեան,
ուխտաւորներուն, եւ Ս. Յարութեան Տաճարի Մահմետական երկու պահակներուն հետ,
Տաճարի փակ դրան պաշտօնական բացումը կը կատարեն ժամը 9ին: Ժամը 11ին
Խորանպուլէն ուխտաւորարար Ենրկայ Մեսրոպ Պատրիարք Մուրաֆեան, Լուսարապետ
Նուրիան Արքազանի, Միարանուրեան եւ ուխտաւորներու խումբով երկրորդ մուտքը
կը կատարեն Հ. Ե. Մ. ի եւ Հ. Ա. Հ. Մ. ի սկսութեան առաջնորդուրեանը:



Աւագ Շարար, 22 Ապրիլ 06.- «Լուսահանուրեան» արարողութիւն: Կճումն Քրիստոսի Գերեզմանի մուտքին: «Լուսահան» Բագրատ Վրդ. Պուրելէնեան: Ղպտի և Ասորի Ցեկայացուցիչներ Հայոց Պատրիարքին կ'այցելեն ի յարգան:



Աւագ Շարար, 22 Ապրիլ 06.- «Լուսահանուրեան» արարողութիւն, վերադարձ Ս. Գերեզմանէն դէպի Արքոց Յակոբեանց Մայր Տաճար, հանդիսապետուրեամբ Կ. Պոլսոյ Պատրիարք Մեսրոպ Արք. Առլուրաֆեամբի, որ Յարուրեան Աւետարանի ընթերցումով կ'աւետէ «Քրիստոս Յարեաւ ի Մենելոց»:



Զատկի Կիրակի, 23 Ապրիլ 06.- Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ Ս. Պատարագը մատոյց
Կ. Պոլսոյ Պատրիարք Մեսրոպ Արք. Մուրաֆեան, երգեցողութեամբ Կ. Պոլսոյ
Ֆերիքէօյի Սրբոց Վարդանանց Դպրաց-Երգչախումբի, ղեկավարութեամբ Ատրուշան
Հալահեանի, վաճե վեադարձին Պատրիարքարան բարձրանալով:





Զատկի Կիրակի, 23 Ապրիլ Օօօ.- Յետ միջօրէի ժամը 4ին վաճէի մեծ բակին մէջ կը կատարուի «Անդաստան»ի արարողութիւն:



Զատկի երկուշարրի. 24 Ապրիլ - Ուխտաւորաց պատարագը Աւագ Սիդանին վրայ մատոյց Լուսարարակետ Նուրիհան Արք. Մանուկեան, որ Ս. Խաչի մասունքն ի ձեռին գլխաւորեց եռադարձ բափօրը Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ: Ապա ուխտաւորներով Պատրիարքաց բարձրացած:



ԲՀ.ԳՀ., 24-25 Ապրիլ 06.- 91ամեակ 1915ի Հայկական ցեղասպանութեան: Սգահանդէս, բախօրով երր դէպի Արարայի Յուշարժան:



Դշ. 26 Ապրիլ 06- Կրեմոյր 1915ի Հայկական ցեղասպանութեան 91 Ամսակից
առիրութ, Երոսադէյի Երրայիական Համալսարանի մէջ Հայկական Սամանց վարիչ
Բրոֆ. Մայքլի Սարոնի հա ՏՖՊ. Մեռթօ Լա Փօրթօնի կարգադրութեանը՝
դասահանութիւն էին հայկական երրայիական նորականութեան համար էին հայութ Աննական
Աստուածաբանիան Վարժարանի վարժարանական վարժարանական մասնաւութեանը՝ Արքանամ Տերեան:



Դշ. 26 Ապրիլ 06.- Զատկուան տօնին առիրով շնորհաւորանի համար Պատրիարքարան այցելեցին Պապական նուիրակը, Հոգեւոր Պետքը և ներկայացուցիչներ Յոյն և Լատին Պատրիարքութեան, Ֆրանչիսկեան Միարանութեան, Կարողիկէ, Լուտերական, Անգլիխան և այլ յարանուանութեանց, և Ղպտի, Ասորի, Հապէջ Ուղղափառ եկեղեցիներու:



Դշ. 26 Ապրիլ 06.- Զատկուան շնորհաւորանի առիրով Պատրիարք Արքազան Հօր զինաւորութեամբ Միարանութեան այցը Յունաց Պատրիարքարան:




Զատկուան առիրով կ. Գոյսայ Պատրիարք Մելքոն Արք. Մոլոքաքեացին ընկերացու
ու ինտոսութեան խումբը Պողոս:



Զատկուամ առիրով սիւ եօթէն ուխտազններու խումբը Մարտիրոս Քհնյ Զելեսի
առաջնորդութեամբ:



Ապրիլ 16-23, 2006, Զատկուան տօնից առիրով, Երևանի Ս Յափամանա Ոգեղեցւ համալսի ուխտադրաց խումբը զատիմը զատիմը պարագայքամի գահինին մէջ:



Եշ. 1 Յունիս 06. Տօն Համբարձման. Պատարագիչ եւ նախագահող «Անդաստանի» Մեւան
եպս. Ղարիպեան:

«Սինմ» Ամսագրի բաժանորդագրութիւն

- Սիրու ամսագրի Խմբագրութիւնը կը փորձ սրբագրել և ամբողջացնել ցանկը իր բաժանորդներուն:
 - Եթէ կը ցանկար որ ձեր ամուսնու ու Շեմամք ցանկին մէջ մեր բաժանորդներուն, համեմց Շերտեի կտրօնը յստակ և զիսագիր տառերկ ամբողջացնել և փութով մեր նոր հասցեին դրին: P.O.Box 14235 Jerusalem, Old City, Isr.
 - Նախորդ տարիներուն Մի՛ն ամսագիրը ճիշ դրվագած է հարիւթերով հասցեներուն: Նկատի առաջ մասնաւոն զումաւոր էջերու տպագրութեամ սղութիւնը պարտաւոր ենք ձեզմէտ բաժանորդագիր խմբուն:

ԽՄ ՔԱԳՐՈՒԹԻՒԾ

ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ ԵՐՈՒՍԱՂԵՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԻԾՆ

U.S. GEOLOGICAL SURVEY

Shunnu.—

Կազմակերպութիւն.-

Zwugt.-

Համեմունք պետք է լինի այս անհաջող-

Եղանակը պահպանագիր սեռունդ

ՊԱՐՈՒՅՐ ԿԱՄ ՕԴԱԵՐՆ ԹՂԹԱՏԱՐՈՎ ՂՐԿԵԼՈՒ -

Առողջապահություն

Find Out About...

Պարզ թղթաշարպ

US\$108*

US\$200

Օդային թռիքատառություն

US\$ 128

US\$ 240

*Կամ՝ ձեր երկրից համապատասխան գումարով:



NOTICE TO SUBSCRIBERS

The Armenian Patriarchate of Jerusalem is drawing up a new updated list of subscribers to its official gazette, SION.

In order to ensure that your name is on the list, you are kindly requested to fill in the form below and send it back to us, with your remittance, as soon as possible.

Please write to our new address: POB 14235, Jerusalem, Israel.

We would like to point out that while in previous years it has been the custom to distribute the gazette virtually free of charge to hundreds of subscribers, escalating costs and, particularly, the introduction of colour printing, has imposed upon us the obligation of trying to recover part of these costs.

The Editor

"SION" SUBSCRIPTION RENEWAL FORM